

244



სქიშ

1967

Մ Ի Ո Ն

ԽԱՍՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՆՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

«سور» مجلة زمنية شهرية، دينية، ادبية، ثقافية.

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1967

Մարտ-Ապրիլ

Թիւ 3 - 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Վ Ե Ր Ա Ր Ա Ց Ո Ւ Ո Ղ Վ Է Ր Ք Ե Ր

Վասն Սիոնի ո՛չ լսեցից եւ վասն Երուսաղէմի ոչ ներեցից,
մինչեւ ծագեցէ իբրեւ գլուխ արդարութիւն եւ փրկութիւն հորաւ:
Նայի կՔ.

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Գանձատունէն հանուած
եւ ապա Լոնտոն տարուած եւ անուրդի տրուած քաներեք հայ-
կական ձեռագրերու զգայացունց յուրը համաշխարհային մամու-
լին նիւթ եղաւ, սրելով հետաքրքրութիւնը օտարներու եւ արիւ-
նելով սիրտերը բոլոր Հայերուն անխտիր:

Ամբողջ Հայ ժողովուրդը, թէ Մայր Հայրենիքի եւ թէ
Սփիւռքի բոլոր երկրամասերուն վրայ, գլխաւորութեամբ Նորին
Ս. Օծուքիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Անքիլիասի Խորէն
Վեհիւն, եւ Ֆրանսայի, Անգլիոյ եւ Ամերիկայի կրօնական եւ ազ-
գային մարմիններու, ոտքի ելան, պաշտպանելու Հայ արուես-
տին եւ մշակոյթին անփոխարինելի նշխարները, որոնք հասա-
րակ անուրդի ստարկայ եղած էին ծանօթ բայց օտար այդ ուստա-
նին մէջ:

Երուսաղէմի Պատրիարքարանը իր հարստար եւ խմաստուն

Ոնիրի նկարագրութիւն. Գողութիւն, օրինազանցութիւն թի. 406/1-դ եւ 76 1960-ի պատժական օրէնքին:

12.3.67-ին Արդարութեան նախարարութեան Ընդհանուր Փոխանորդը Երուսաղէմի մէջ թի. ն. Ա. 55/972 եւ 12.3.1967 թուակիր նամակով մը հրահանգեց քննութիւն բանալ հնազանգութեան բարձր արժէք ներկայացնող եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանէն զոգոցուած ձեռագիրներու շուրջ: Ուստի 126/67 թուակիր քննական գատ մը արձանագրեցինք 13.3.1967-ին եւ, ընդառաջելով Արդարութեան Ընդհանուր Փոխանորդի հրահանգին, ներկայացայ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը, քննութիւն կատարելու համար յիշեալ խնդրին շուրջ: Դիմեցի Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանին եւ բացատրեցի ինծի յանձնուած պաշտօնը: Պատրիարքը իր համաձայնութիւնն ու փափաքը յայտնեց քննութիւնը բացուած տեսնելու, որպէսզի յայտնուէին ձեռագրերու անհետացման պատասխանատուները:

Քննութեան ենթարկեցի տեղը, որ կ'առաջնորդէր զէպի գանձատուն, ձեռագիրներու պահեստը, եւ գտայ որ ան սենեակ մըն էր Եկեղեցիին մէջ, Հայոց Վանքէն ներս, երկաթեայ ծանր դուռով, որ միայն դուրսէն կը բացուէր:

Քննութենէն ետք, սկսայ հարցաքննութիւններու եւ լսելի վկայութիւնները պատասխանատուներուն եւ այն անձերուն, որոնց հարցաքննութիւնը պահանջուեցաւ Արդարութեան Ընդհանուր Փոխանորդին կողմէ: Իմ կատարած քննութիւններէս յայտնարեւոյցի հետեւեալ իրականութիւնները:—

ա. Հայոց Վանքէն ներս կը գտնուի գանձատուն մը, որ կը ծառայէ Պատրիարքարանին պատկանող թանկարժէք իրերու պահպանումին: Այս առարկաները կարելի չէ դուրս հանել գանձատունէն եւ վերադարձնել, առանց արձանագրութեան տոմարին մէջ նշելու գանձը:

բ. Գանձատան բանալին, ինչպէս նաեւ Եկեղեցիի բանալին, կը պահուին Վանքի Եպիսկոպոսներէն Լուսարարապետ նշանակուածին մօտ: Լուսարարապետի պաշտօնը ցկեանս է, բանալիները կը ստանայ Եկեղեցիին մէջ յատուկ արարողութեամբ մը, որուն ներկայ կը գտնուին Պատրիարքն ու Միտրանութիւնը եւ որոնց առջեւ ընարեալ Լուսարարապետը կը կատարէ իր ուխտը, հաւատարմօրէն պահպանելու Եկեղեցիին եւ գանձատան մէջ գտնուող առարկաները:

գ. Սովորութիւն չէ որ ընտրեալ Լուսարարապետը մի առ մի ստուգէ գանձատան մէջ պահուած առարկաները, որովհետեւ ընտրուողը երբուք կ'ընէ Եկեղեցիին մէջ, պահպանելու գանձը:

դ. Գանձատան մէջ, ի միջի այլոց, կը պահուին 130 ձեռագրեր, 4000 ձեռագրերու հաւաքածոյէն, որոնք կրօնական եւ հնազանգական արժէք կը ներկայացնեն, գրուած Հայ վանականներու ձեռքով եւ ունին սկեպտա եւ արծաթապատ կողքեր, դեղեկօրէն զարդարուած:

Ե. 1959-ին Սուրէն Արքեպս. Քէմհաճեանն էր Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի ընդհանուր գործոց Վարիչը եւ այդ թուականին Ծնորհք Եպս. Գալուստեան Լուսարարապետ էր Պատրիարքարանէն ներս:

Գ. 3.6.1960-ին Եղիշէ Արքեպս. Տէրաէրեան ընտրուեցաւ Պատրիարք եւ 10.3.1961-ին կատարուեցաւ այժմու Լուսարարապետ Հայրիկ Արքեպս. Ասլանեանի ընտրութիւնը, որը ստացաւ Եկեղեցիի եւ դանձատան բանալիները ըստ ընկալեալ սովորութեան:

Է. 17.2.1967-ին Պատրիարքը նամակ մը ստացաւ Օր. Սիրարիի Տէր Ներսէսեանէն, որ կը տեղեկացնէր թէ ինքը իրազեկ եղած է Լոնտոնի Սաթրպի ընկերութեան կողմէ զրկուած ցուցակէ մը, որ Լոնտոնի մէջ աճուրդի հանուած էին հայկական ձեռագրերը: Յիշեալ օրիորդը Երուսաղէմ գտնուած էր 1952-ին եւ տեսած Հայոց Պատրիարքարանին մէջ յիշեալ ձեռագրերէն կարեւոր թիւ մը: Տեսնուած ձեռագրերը վերազարձած էին իրենց տեղը, ինչպէս կը յայտնէր օրիորդին գիրով տոմարին մէջ պահուած արձանագրութիւն մը, ուր կը յիշուի թուականը իր ձեռագրերը տեսնելուն: Իմ ներկայութեան նկարուեցաւ օրիորդին ձեռագրով պահուած տոմարին արձանագրութիւնը իրրեւ թիւ Ն/7 վաւերաթուղթ: Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ստացաւ 15.2.1967 թուակիր հեռագիր մը Լիւզոնի Կիւլպէնկեան Հաստատութենէն, որով կը յայտնուէր թէ 23 ձեռագրեր աճուրդով պիտի վաճառուէին Լոնտոնի մէջ: Օրիորդ Տէր Ներսէսեանի նամակը թուագրուեցաւ Ն/5, ինչպէս նաեւ յիշեալ հեռագիրը Ն/1: 16.2.1967 թուականին Ամեն. Պատրիարքը հեռագրով պատասխանեց Կիւլպէնկեան Հաստատութեան, յայտնելով իր զարմանքը եւ անտեղեակ ըլլալը ձեռագիրներու աճուրդէն: Այս հեռագրին պատճէնը արձանագրուեցաւ իրրեւ թիւ Ն/2 վաւերաթուղթ: 21.2.1967-ին Պատրիարքը պատասխանեց Օր. Սիրարիի Տէր Ներսէսեանի նամակին, ըսելու համար թէ ինք անտեղեակ էր ձեռագրերու վաճառումէն, եւ թէ պիտի ընէր անհրաժեշտը հետապնդելու հարցը:

Ը. Նամակի ստացումէն անմիջապէս վերջ, Պատրիարքը իր մօտ կանչեց Հայրիկ Արքեպիսկոպոսը, պարզեց խնդիրը եւ հրահանգեց որ քննութեան ենթարկէ դանձատան ձեռագրերը, ինչպէս նաեւ թանկարժէք առարկաները: Յետ քննութեան յայտնի եղաւ իրապէս որ կը պակսին 28 ձեռագրեր եւ թէ տեղը ուր կը պահուէին անոնք, ծածկուած էր փոշիով եւ սարդի ոտայններով:

Ր. Ամենապատիւ Պատրիարքը 21.2.67-ին նամակ մը գրեց Լոնտոնի Սաթրպի ընկերութեան որ աճուրդի հանած էր ձեռագրերը, պահանջելով որ յայտնէ աղբիւրը ձեռագրերուն եւ անունը անձին որ յանձնած էր զանոնք ընկերութեան: Նորին Ամենապատուութիւնը 27.2.1967-ին ստացաւ պատասխան մը, որով կը յայտնուէր թէ ձեռագրերը աճուրդի արուած էին անձի մը կողմէ որ բերած էր զանոնք Թուրքիայէն եւ պահանջած էր որ իր ինքնութիւնը գաղտնի պահուի: Այս նամակը ստորագրողն է

Լորա Քերր, որ յանձնուեցաւ մեզի եւ արձանագրուեցաւ իրեն ն / 4 թուակիր վաւերաթուղթ :

Ժ. Յեռ այսու Նորին Ամենապատուութիւնը պաշտօն յանձնեց Շահէ Եպս. Աճէմեանին Լոնտոն մեկնելու, կեցնելու համար աճուրդը եւ վերադարձնելու ձեռագրերը: 1 Մարտ 1967-ին Շահէ Եպս. մեկնեցաւ Լոնտոն, բանակցութիւններ վարեց Սաթրպի ընկերութեան հետ, վեց օրեր շարունակ, եւ կրցաւ համաձայնութիւն գոյացնել որ յիշեալ ընկերութիւնը վերադարձնէ քսաներեք ձեռագրերը եւ յանձնէ զանոնք Շահէ Եպիսկոպոսին: Ընկերութիւնը պայման զրաւ որ ձեռագրերը իրեն յանձնող անձին անունը գաղանի պահուի: Այս պայմանը ընդունուելէն յետոյ ձեռագրերը յանձնուեցան Պատրիարքարանին:

Շահէ Եպիսկոպոսի բանակցութիւններուն մասնակցեցան Սերոբէ Արքեպս. Մանուկեան Փարիզէն, Տիար Ալէքս Մանուկեան, Նախագահ Հ. Բ. Ը. Միութեան, Ամերիկայէն, Տիար Երուանդ Հիւսիսեան Միլանոյէն, Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան Փարիզէն, եւ իրաւարան Շուարշ Սեյժոնքեան Զուրիցերիայէն: 11.3.1967-ին Շահէ Եպս. Աճէմեան յանձն առաւ ձեռագիրները Սաթրպի ընկերութենէն եւ օգտնաւով փոխադրեց զանոնք Ամման, ապա Երուսաղէմ եւ յանձնեց զանոնք Պատրիարք Ս. Հօր:

Ժա. 13. 3. 1967-ին Շահէ Եպս. Աճէմեան Սաթրպի ընկերութենէն բերաւ գրութիւն մը 12.2.1959 թուակիր, ստորագրուած Սուրէն Արքեպս. Քէմհաճեանէ եւ կնքուած Պատրիարքարանի կնիքով, հետեւեալ պարունակութեամբ.

«ԱՌ ՈՐ ԱՆԿ Է

Այսու կը յայտարարեմք թէ Պրն. Ա. Սանտրիկեան մեր ներկայացուցիչն է, պատասխանատու 28 ձեռագրերու փոխադրութեան Լոնտոն: Այս ձեռագրերը կը պատկանին Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան: Կը գնահատեմք ամէն օժանդակութիւն իր պաշտօնի կատարման մէջ»:

Սուրէն Արքեպս. Քէմհաճեան խոստովանեցաւ իր ստորագրութեան վաւերականութիւնը:

Յեռ մանրագննին քննութեան կը հաստատեմ թէ 28 հուլիսէն ձեռագրերը սրոնք Երոզմ.ի Հայ. Պատրիարքարանին կը պատկանին, դուրս հանուած են 1959-ին իրենց պահեստէն եւ փոխադրուած թուրքիա: 23-ը այդ ձեռագրերէն զանուեցան Լոնտոն 1967-ին: Մեր հետազօտութիւնը չկրցաւ հաստատել Լոնտոն փոխադրութեան թուականը, ինչպէս նաեւ փոխադրողին անունը եւ թուրքիա եւ անկէ Լոնտոն փոխադրող անձերուն ինքնութիւնը: Մեր հետախուզութիւնները հաստատեցին սակայն թէ Շնորհք Եպս. Գալուստեան Լուսարարապետ էր 1959-ին եւ պատասխանատու այդ ձեռագիրներու պահպանութեան եւ տէրը զանձատան բանալիին: Փաստուեցաւ նոյնպէս մեր հարցաքննութեան ըն-

Թացքին թիւ Ն/8 վաւերաթուղթէն որ Սուրէն Արքեպս. ք պաշտօն յանձնած է Ա. Սանտրիկեանին փոխադրելու 28 ձեռագրերը Լոնտոն եւ թէ այս երեքին, այսինքն Սուրէն Արքեպս. Քէմհամեանի, Շնորհք Եպս. Գալուստեանի եւ Ա. Սանտրիկեան կոչուածին արարքը ընկերովի գողութեան, յանցանք է թիւ 67, 406/1-դ 1960-ի պատժական օրէնքի դէմ: Սակայն այս յանցանքը կ'իյնայ նոյն ատեն 1965-ի թիւ 8 ընդհանուր ներումի օրէնքի սահմանին մէջ, եւ հետեւարար կ'որոշեմ փակել հանրային իրաւունքի դատար, ըստ 1961-ի պատժական դատերու օրէնքի 130-րդ յօդուածին, եւ թղթածրարը ներկայացնել Երուսաղէմի Արղարութեան Նախարարութեան Ընդհանուր Փոխանորդին, որպէսզի տնօրինէ պատշաճը:

Որոշում արուած 19.3.1967-ին:

ՉՈՒՀԷՅՐ ՄՐԱՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏԱԽԱՉ

ԱՐԳԱՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈԽԱՆՈՐԴ
ՎՃԻՌ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԵԱՆ

Տրուած Արղարութեան Նախարարութեան Երուսաղէմի Ընդհանուր Փոխանորդին կողմէ, թիւ Ա. Կ. 55/1-1071:

Արղարութեան Ընդհանուր Փոխանորդ, ընդդէմ

1. Սուրէն Արքեպս. Քէմհամեանի
2. Ա. Սանտրիկեանի
3. Շնորհք Եպս. Գալուստեանի

19 Մարտ 1967-ին, Երուսաղէմի Ընդհանուր Դատախազը որոշեց առկախել դատական հետապնդումը ամբաստանեալներուն դէմ այն հիման վրայ, թէ 1960-ի պատժական օրէնքի 406/1-դ եւ 67 յօդուածներով իրենց վերագրուող յանցանքը կ'իյնար 1965-ի ընդհանուր ներման օրէնքի սահմանին մէջ: Քննութեան վաւերաթուղթերը մանրազննին ուսումնասիրութեան ենթարկելէ ետք, Ընդհանուր Դատախազին որոշումը ճիշդ կը գտնեմ:

Հետեւարար, եւ համաձայն 1961-ի պատժական դատերու օրէնքի 130/բ յօդուածին, կը վճռեմ հաստատել այս որոշումը եւ թղթածրարը վերադարձնել Ընդհանուր Դատախազին:

Որոշում արուած 26 Մարտ 1967-ին:

ՈՒԱԼԻՏ ԹՈՒՔԱՆ

Արղարութեան Նախարարութեան
Ընդհ. Փոխանորդի Օգնական

Ինչպէս կը տեսնուի, ահաւոր ու սահմոկեցուցիչ է յայտնուածը, իբրեւ վերջաբան այն ամօթապարտ եւ ֆատմնելի ողբերգութեան, զոր բռնագրաւիչ տիրանականները ստեղծեցին տարիներ առաջ, առանց ամենադոյզն ամօթի եւ խղնահարութեան, մէկ կողմէն միամիտներ խարքալելով եւ միւս կողմէ սպառագինուած նենգամիտներու պատրուակ հայրայրելով, որպէսզի կարենային իրենց սուտերն ու անպարագիծ լրբաբանութիւնները իբրեւ հշմարտութիւն վանառելու եւ իրենց մեղքերը սրբութեան պատմութեանն ենթելու ծածկելու:

Չենք կասկածիր, որ այս սեւ մուրհակին ներքեւ իր ստորագրութեամբ պառկող եղկելին, գոհն է Տիրաններու եւ Շնորհներու նենգութեան: Տակաւին երէկ, անգիտակից այս կամակատարը, օր մը՝ իր «երիցագոյնի» հանգամանքով, օր մը՝ «ընդհ. գործոց վարիչի» ծիծաղելի պիտակով, եւ ուրիշ օր մը՝ փոյս տեղապահի խեղկատակութեամբ, կատարեց խառնակի իր դերերը, դեկավարուելով միշտ զինքը շարժման մէջ դնող չար ոգիներէ: Իր ուսերուն մնացած այս մեղքին համար, այժմ կարգը իրեն է նարցնելու իր երբեմնի տէրերուն, որոնց մեղքերը տարաւ ուղտի մը պէս, չորս տարիներ շարունակ, քէ ի՞նչ կը նշանակէր այս ա՛նէնը եւ ա՞յս պիտի ըլլար իր վարձքը:

Տարիներ առաջ, մեր պատրիարքութեան առաջին ամիսներուն, երբ կ'անդրադառնայինք այս էջերէն, վատշուէր տիրանականներու ի գործ դրած չարիքներուն, վատութիւններուն եւ հանրային մտածումը գիծէն դուրս հանող ձեռնածու արարքներուն, մեր հանրային ու տոհմիկ բարոյականին նախանձաւորները, արդար սրտմտութեան մը զգացումով լեցուած, ամէն կողմէ կը թելադրէին քէ այլիւս հարկ չէր մնացած վերաբնութեան ենթարկելու անցեալը, ուր կը հանգչէին անփառելի մեղքերը ծաւօթ չարագործներուն եւ մարդոց միամտութիւնը շահագործող խաչագողներուն:

Անսայով ազնիւ եւ բարի հոգիներէ մեզի եղած թելադրութեանց, փորձեցինք մոռնալ չարիքներով զմոսուած անցեալը, որպէսզի ժամանակին կեր ըլլալիք տրտում իրադարձութիւնները չշարունակէին յամենալ միտքերու մէջ, ատելութեան կիրքերով լեցնելով մ'ընդունոր: Ուզեցինք հաւատալ պահ մը քէ մոռնալով չարիքը, կրնայինք դուռ բանալ բարիքին, զոչումի հրաւիրելով չարագործները:

Այդ օրերուն այս էջերէն ֆանիցս յայտարարեցինք քէ մենք ի վիճակի էինք փաստերով եւ բազմաթիւ տրեւայներով երեսան բերելու նիւթական գողութիւնները արքեպիսկոպոսներու, եպիսկոպի դատադրութիւնները հրձիգներու, կանխամտութեան եւ վրիժառութեան արարքները բռնագրաւիչներու, հրատարակելով մեր տրամադրութեան ներքեւ եզող վաւերագիրներն ու նամակները, լոյսին բերել ոստիկանութեան կողմէ ստուգուած անհետացած աւանդներու գողութիւնները, ներմակամօրուս եւ աւագակարարոյ արքեպիսկոպոսներու կողմէ, ինչպէս նաեւ ի գործ

դրուած դատերու եւ չարաշահութիւններու տեսակները, որոնք պիտի ամչցնէին եւ պարտութեան մատնէին իտալիոյ հուղկահարները եւ Շիֆակոյի գողերը:

Գիտէիք թէ ի՞նչով ու մախանֆով լեցուն փառքի այդ մուրացկանները չէին կրնար մտնալ իրենց տրուած հարուածը, որ արդար պատուհասն էր տարիներու իրենց ռնիրին, գործադրուած նախ այս Հաստատութեան դէմ, յետոյ անոնց՝ որոնք երեսուն տարիներ իրենց պարտականութիւնը կատարելու համեստ գոհունակութիւնը ունէին գէթ: Ո՞ր մէկը յիշեմք Հաստատութիւնը տարիներով արշակաւանի վերածող այս տխրահռչակներու արարքներէն: Ապօրինի իրենց իշխանութեան կորուստէն եւ արտաֆուտելէն յետոյ, իրենց առաջին գործը պիտի ըլլար իւրացրնել Պատրիարքարանիս անունով դրամատուներու մէջ եղած բոլոր գումարները: Ամերիկայի Չէյք Մանհաթըն պանֆայէն պիտի փախցնէին երեսուն հազար տոլարի գումարը, Յորդանանի մէջ գտնուող եգիպտական դրամատուներէն քանիցնէ հազար տնարը, իսկ Պէյրութի Ենթրա պանֆէն պիտի անհետացրնէին տասներկու հազար տոլարի գումարը:

Այս իւրացումներէն յետոյ, Շնորհք Եպիսկոպոսը այդ օրերուն Իսրայէլ կ'երթար, բանակցութիւններ վարելու, տեղւոյն կատարարութեան հետ, վանֆապատկան ստացումները ընտրեալ բայց վտարեալ Տիրանի անունին արձանագրել տալու համար: Բարեբախտաբար ունինք մեր տրամադրութեան ներքեւ այդ դաւին եւ շրջուած ողբերգութեան բոլոր փաստաթուղթերը:

Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամներէն եւ աշխարհիկ պաշտօնեաներէն շատեր քաջ տեղեակ են Սուրէն Եպիսկոպոսի պատմական գողութեան երբ տեղապահի բացակայութեան, Լուսարարապետէն կը գողնար Պատրիարքարանի քասային բանալին, եւ հինգ շաբաթներ Տիրան եւ Շնորհք դաւադիրներու հետ իրենց քով պահելէն յետոյ, կը բանային քասան եւ կ'անհետացնէին բոլոր աւանդները: Յորդանանի ռատիկանութեան քննութեան տեղեկագիրը եւ Միաբանութեան անդամներու վկայութիւնը տրտում փաստերը կը կազմեն կատարուած ռնիրին եւ գողութեան: Երբ այդ օրերուն կ'աղաղակէինք այս էջերէն, թէ վերջը ծածկելով չի բուժուիր, թէ առանց պատիժի պէտք չէր մնային չարագործները, կը մեղադրուէինք ամէն կողմէ մեր անմարդկային այս խտութեանը համար:

Գիտէիք նոյնպէս թէ տարիներէ ի վեր արդարութեան եւ նշմարտութեան անունով յարակրկնուած սուտերն ու գրպարտութիւնները ծանօթ դաւադիրներու եւ անոնց արքանեակներու կողմէ չէին լուծ: Անտես թղթակիցներ, մութին մէջ պահուած սուտի ասպետներ, իրողութիւնները շրջուած ներկայացնողներ, բարին չար մեկնողներ, վայրկեան մը իսկ չդադրեցան իրենց տեսանելի եւ անտեսանելի թաֆտոցներէն իրարու եւ մարդոց ականջներուն փսփսալու, նման *Մաքէթի* վիճակներուն, թէ «լար

գէշ է եւ գէշը լաւ»։ Արժանապատուութենէ եւ բարոյականէ զուրկ մարդոց կանչն էր ասիկա, կաղկանձը շփոքած եւ գլխակորոյս մարդոց, որոնց ուրիշ բան չէր մնացած ընելու, բայց ուրիշներու արժանապատուութեան հետ խաղալ, ամոհելու համար իրենց լսնոտած ու բորբոս կապած հոգին։


Այս բոլորը գիտէինք, սակայն չէինք կրնար գիտնալ, բայց մանաւանդ երեսակայեւ այն՝ ինչ որ քանի մը շարաքներ առաջ, ռումբի մը նման պայթեցաւ Լոնտոնի մէջ, անգամ մը եւս արիւնելով Հայ սիրտերը եւ անօրակելի գայթակալութիւն պատճառելով օտար մամուլին, որ մոռցուած Հայ ժողովուրդի արուեստի սխրագործ նշխարներուն վրայ կը հիանար, իր հոգիին մէջ անգոսնելով անոնք՝ սրոնք հասարակ վանաւքի նիւթ ըրած էին աննիւթական այդ գանձերը։

Ըսած էինք այլուր, թէ մենք մեռելները անգամ մը եւս մեռցնելու արարքին մէջ չէինք ուզեր ըլլալ։ Սակայն ինչպէս կը թուի, բարոյականի այս դիակները կը հաւատան թէ Սուրբ Երկրի մէջ կարելի է միշտ յարութիւն առնել, հակառակ իրենց բարոյական մահերուն։

Հայ ժողովուրդին կը թողունք այս ռերագործ արարքին հեղինակն ու հեղինակները դատելու եւ դատապարտելու գործը, միացնելով իր ձայնը Յորդանանի արդարադատ մարմիններու վնիռին, որ վնիտ յօսուքն է արդարութեան եւ նշմարտութեան, շամբրելու եւ անարգութեան սիւնին գամելու ռերագործ գողերը։

Առ այժմ այսօր միայն։

Ե.



Հ Ա Ղ Ո Ր Գ Ա Գ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Ս. Աթոռոյս Պատ. Տնօրէն ժողովը իր 31 Մարտ 1967-ի է. նիստին մէջ, մասնաւոր խորհրդակցութեան նիւթ ըրաւ Յորդանանի Արդարութեան Նախարարութեան եւ Ընդհանուր Դատախազին կողմէ արձակուած վնիւրը ընդդէմ՝

Սաւէն Արքեպս. Քէմճաճեանի

Շնորհք Եպսկ. Գալուստեանի

եւ մի ոմն Ա. Սանարիկեանի,

րբոնք կը դատապարտուին 1959-ին Ս. Աթոռոյս գանձատունէն քսանութ ձեռագրեր դուրս հանած եւ Կ. Պոլիս փոխադրած ըլլալու գողութեան յանցանքով:

Յետ խորհրդակցութեան, Պատ. Տնօրէն ժողովը որոշեց դատապարտել Սուրէն Արքեպսկ. Քէմհանեանը, իր այս սրբապիղծ եւ անհաւատարիմ արարքին համար: Սակայն նկատի ունենալով իր յառաջացած տարիքը, բաւ համարեց իրեն տրուած բարոյական այս դատապարտութիւնը:

Որոշեց նոյնպէս որ գրուի Շնորհք Եպսկ. Գալուստեանին (այժմ Կ. Պոլսոյ Պատրիարք), որ վերադարձնէ անյապաղ գանձատան հաւաքածոյէն պակասած միւս ձեռագրերը, ինչպէս նաեւ գանձատունէն իր հետը տարած եւ մինչեւ այժմ չվերադարձուցած Շղթայակրի գոհարագարդ խնկատուփը, ըստ Կիրեղ վարդապետի վկայութեան:

ԳԻԻԱՆ Ս. ԱԹՈՌՈՅՑ

ԿՐՕՆԱԿԱՆ

Ա Ղ Օ Թ Ք Ը

«Ազօթքը ամենէն արդիւնատր ոյժն է զոր մէկը կրնայ արտադրել»:

ԱԼԵԿՍԻՍ ԳԱՐՔԵԼ

Ներկայ դիտական աշխարհին մէջ հասարակ անհրապարիչ նիւթ նկատուի ԱՂՕԹՔԸ: Լուսաւորեալ այս դարուն շատեր արհամարհանքով կ'արտայայտուեն «ազօթք» բառը յսկումով. անոնց համար ազօթքը ճղնաւորներու և վանականներու յատուկ դործ ըլլալ կը կարծուի, որովհետեւ ներկայիս, քան որեւէ այլ ժամանակ, մարդիկ տարուած են նիւթով, նիւթական աշխարհով, նիւթական դիտելիքներով, նիւթական ուսուցումներով: Նիւթը դարձած է մարդ կտակի կեանքին յատկանշական մէկ երեսը: Հասարակ մահկանացուն, զինք շրջապատող նիւթական երեւոյթներէ տարուած, մտածող անձը՝ նիւթապաշտութենէ կլանուած, անտեսած ըլլալ կը թուին իրենց կեանքին այլ մէկ երեսը՝ հոգե-բարոյական աշխարհը:

Նիւթապաշտ անհատներ որքան ալ ջանան լսեցնել իրենց խղճի ձայնը, որքան ալ աշխատին շղթայել իրենց կրօնական զգացումները, որքան ալ երեւութապէս ցոյց տան իրենց անբարեպաշտութիւնը, այսուհանդերձ օր մը, իրենց կեանքի մէկ շրջանին, պիտի գտնուին կրօնքի ներգոր ազդեցութեան տակ, իրենց սիրտերը պիտի պոռթկան հաւատքի արտայայտութիւններ և իրենց շրթները ազօթքի մրմունջներ պիտի արտասանեն:

Ինչպէս որ կարելի չէ ուրանալ նիւթական աշխարհին գոյութիւնը, նոյնպէս անկարելի է անտեսել հոգեկան աշխարհին ներկայութիւնը մեր մէջ:

Աշխարհական գաստիարակութիւնը կը փորձէ երիտասարդ ուսանողին ջամբել միայն նիւթական, շօշափելի իրականութիւններու ուսուցումները, բայց կեանքի

փորձարկութիւնները հետապոյն ենթակային մէջ ի յայտ կը բերեն հոգեկան աշխարհի գոյութեան իրողութիւնը: Հետեւաբար, իմաստութիւն պիտի ըլլար մեր կեանքին մէջ նիւթականն աւելի ու վեր՝ շեշտը զնել հոգեկանին վրայ, քանի որ, իրականութեան մէջ, նիւթականն ու հոգեկանը միաձուլուած կը կազմեն մարդուն ամօղջութիւնը:

Մարդարանութեան, բնկերարանութեան և կրօններու պատմութեան ուսումնասիրութիւնը յատկօրէն կը մատնանշէ կրօնական զգացումներու գոյ ըլլալը նախնական մարդուն մէջ: Մեր նիւթէն գուրտ պիտի ըլլայ հոս ներկայացնել կրօնական զգացումին ծագումն ու զարգացումը մարդուն մէջ. բացայայտ իրողութիւն է սակայն որ երբ նախնական մարդը դուռ բացաւ քաղաքակրթութեան, կրօնքը յայտնուեցաւ և քաղաքակրթութեան մէջ: Քաղաքակրթութեան սկզբնական շրջանին իսկ նախնական մարդու հոգեբանութեան մէջ կը գտնենք ոյժերու, աստուածներու գոյութեան գաղափարը, անոնց պաշտամունքը և իրենց արտասանած ազօթքները:

Ազօթքը ըլլալով արտայայտութիւն մարդու կրօնական զգացումներուն, կեդրոնական տեղը զբաւած էր բնկերութեան կրօնական կեանքին: Կրօնական զրականութեան մէջ արձանագրուած նախնական մարդու ազօթքի անկեղծ մրմունջները ամենահարագատ զգացումները եղած են ազօթքի պատմութեան մէջ: Մարդը իր անմեղ վիճակին մէջ, գծուարութեան մը առջև, սիրտը բացած է Աստուծոյ, խօսած է հետը և խնդրած անոր օգնութիւնը:

Մարդը ազօթած է Աստուծոյ երբ

դանուած է վախի ազդեցութեան տակ: Անհատը կամ ընկերութիւնը ազօթքի ճամբով իրենք զիրենք յանձնած են Աստուծոյ՝ ազատելու համար իրենց կեանքը մտանդոց հիւանդութիւններէ, վայրի կենդանիներէ, որոտումներէ եւ յորդառատ անձրեւներէ, թշնամիներու յարձակումներէն եւայլն:

Պէտքը եւս մղած է մարդը ազօթելու: Օրինակի համար երկրագործը յաճոց հունձք ստանալու համար, որսորդը առատ որս ունենալու համար, ձկնորսը մեծ քանակութեամբ ձուկ որսալու համար ազօթած են ուրիշ միափախ երկրորդ պատճառը դարձած է նախնական մարդու ազօթելուն:

Պէտքի, փափաքի պարագայական ազօթքներէն անկախ, մարդը տեւապէս ազօթած է Աստուծոյ արեւածաղին ու մայրամուտին, տարուան շորս եղանակներու սկզբնաւորութեան, լուսնի երեւման միջոցին: Աստուծան եւ երկնային ազօթքները, քրիստոնէութեան կամ հին կրօններու մէջ ի գործ գրուելէն առաջ՝ կիրարկուած էին նախնական ընկերութեան կողմէ:

Գոհարանական ազօթքի ձևերը չեն ընդհանրացած նախնական կրօնքի մէջ: Մինչեւ այս օրս, Հարաւային Աֆրիկէի ցեղախումբերու մէջ քիչերն են որ գոհութեան ազօթքներ կ'ընեն Աստուծոյ՝ օգնութեան կամ օժանդակութեան համար:

Հետաքրքրական է դիտել որ պատմական մտմանակներուն, ցեղախումբին մէջ անհատը ոչ միայն իր անձին համար կ'ազօթէր, այլ նաեւ՝ ընկերութեան բոլոր անօրօտներուն, քանի որ ամէն բան մեատին կ'ընէին: Ազօթքի այս ձևը մուտք գտած է Հրէութեան ու քրիստոնէութեան մէջ:

Նախնական ազօթքի հարազատ ձևը եւ նախնական մարդու անկեղծ հաւատքի արտայայտութիւնը կարելի է մտտել ու հարազատութիւնը գտնել միատրքական ազօթքներու մէջ եւ կրօնական մեծ ազօթողներու մօտ:

Նախնական մարդը պարզ սիրտով կ'ազօթէր կեանքի, առողջութեան, սնունդի, արեւի, անձրեւի համար. մինչ միատրքականութիւնը իր տարրեր հիւզաւորումներով կ'աշխատէր արտաքին աշխարհէն մեկու-

սացնել եւ անձատկ ներքին կեանքը եւ զայն միացնել Աստուծոյ հետ:

Միատրքական ազօթքի մէջ Լեւիական Աստուծակ նիւթական կամ բարոյական բարիքներ չի խնդրեր, ոչ ալ Աստուծոյ օգնութիւնը կ'ուզէ, այլ ազօթքի ճամբով կրկնապարտութիւնը իր հոգին, ուրիշ խօսքով փորձարկութիւնը կ'ունենայ Աստուծոյ հետ միացումին: Պոնափնիթիուրէ կ'ըսէ. «Ազօթքին նպատակը Աստուծոյ հետ միացումն է»: Ազօթքը, կ'աւելցնէ Սիւէնսն աստուածարան, «միակ միջոցն է ուր մարդ զէմ հանդիման կու գայ Աստուծոյ եւ կր խօսակցի Անոր հետ»: Մէսիքը էքարթ կ'ուսուցանէ. «Մենք պարտինք այնքան ջերմ մեռանդութեամբ ազօթել որ մեր բոլոր դորձարանները եւ ուժերը, աչքը, ականջը, սիրտը, բերանը եւ մեր բոլոր գոյարանները միաձուլուին Անոր մէջ. եւ մենք պէտք չէ դադրինք ազօթելէ այնքան ատեն որ դիտակցինք թէ կ'ըրձանք միանայ Անոր՝ որ ներկայ է եւ որուն կ'ազօթենք, այսինքն Աստուծոյ»: Մէկ խօսքով, մենք պէտք է ազօթենք ոչ անոր համար միայն որ Աստուած գոհացում տայ մեր փափաքներուն, բայց մտնուանդ անոր համար՝ որ մեր մէջ արթննայ ըրձանքը եւ տենչը բարձրանալու եւ միանալու Աստուծոյ:



Նախնական ազօթքին մէջ հիմնականը Լեւիականային կամ ընկերութեան յանձնուելն է գերբնական ուժին՝ Աստուծոյ հսկայաբարութեան: Միատրքական ազօթքին մէջ կեդրոնական երեւոյթը անձին հոգիին մարքութիւնը, կատարելութիւնը եւ միացումն է Աստուծոյ: Այժմ քննելով նաեւ իմաստասիրական ազօթքին էութիւնը, ամբողջական զազափար մը կ'ունենանք ազօթքի զարգացման պատմութեան:

Աշխարհիկ եւ նիւթականի համար մտահոգութիւնը եւ ազօթելը անարժէք նկատուած է իմաստասէրին համար՝ որ բարոյական խելայ կր հետապնդէ:

Ըստ խորհողին մարդ ազօթելու է միայն մնայուն բարոյական արժէքներու ի խրնդիր: Իմաստասիրական խելայը սահմանափակած է ազօթքի նիւթը բարոյական եւ հոգեկան շրջադիմին մէջ: Սոյն իմաստով

ստույիկեանն հպիկեալուսս ըսած է. «Հայցէ Աստուծմէ ո՛չ թէ ինչ որ կը խնդրես, յայց այն՝ որ դուն ազատ ըլլաա բոլոր խնդրանքնեօք. Աստուած պիտի լսէ քեզ երբ դուն ոչ թէ խնդրես հաճոյալի՝ այլ բարոյապէս լաւ բաներ. եւ անոնք քեզի պիտի տան ինչ որ բարոյապէս լաւ է, եթէ դուն ուրախանաս ոչ թէ հաճոյքի՝ այլ առաքինութեան մէջ: Յիշէ մեծին աղօթել ինչ որ մեծ է, որովհետեւ անոնք պիտի չտան քեզի ինչ որ սղօտիկ է: Ոչ մէկ բան աւելի մեծ է եւ աւելի բարձր քան Աստուած. ուրեմն երբ աղօթես Աստուծոյ, աղօթէ այն բանին համար որ աստուածային է, այն բանին համար որ չարատաւարուիր սեւէ աշխարհիկ կիրքով»:

Իմաստասէրները կ'աղօթեն անհատական կեանքին մէջ բարոյական արժէքներու խրատործման համար. օրինակ, Քսենոփանէս կ'աղօթէ ոչ մի ունենայ բարի գործեր կատարելու, Ապոտոնիոս՝ Աստուծմէ կը խնդրէ աղատութիւն իղձերէ եւ պէտքերէ, իսկ Յորնազ կը թելադրէ. «Դուն պէտք է աղօթես ունենալու առողջ միտք մը առողջ մարմնի մէջ, խաղաղ սիրտի մը համար՝ որ չունենայ մահուան երկիւղը, ոչ բարկութիւն եւ ոչ այ փափաք»:

Բարոյական խոյաները որոնք իմաստասէրին համար միակ առարկաներն են աղօթքի, չեն սահմանափակուած միայն անոնց անհատական կեանքին մէջ, այլ կը պարփակեն բոլոր մարդոց կեանքին պէտքերը:

Պիւթակորաս կը փափաքի որ իմաստուն անձեր աղօթեն յիմար մարդոց համար՝ որ պէտքի անոնք ստանան ինչ որ լաւ է, քանի որ անոնք չեն գիտեր թէ ի՛նչը իրապէս լաւ է: Սոկրատ կ'աղօթէ Աստուծոյ՝ տալու ինչ որ լաւ է, քանի անոնք լաւապէս գիտեն թէ ինչ բանը լաւ է: Ռուսօ կը հաւատայ թէ ամենակատարեալ աղօթքը ամբողջական համակերպութիւնն է աստուածային կամքի որոյնչեմներուն:

Բարոյական խոյայր ստանալէ ետք, իմաստասիրական աղօթքը կը թելադրէ զայն գործնականապէս կիրարկել մեր առօրեայ կեանքին մէջ: «Եթէ սէրը զլիաւոր յանձնակատարն է ճշմարիտ աղօթքին մէջ», կ'ըսէ Կիւլօ, «բերանը միայն պէտք չէ խօսի, այլ սիրտը եւ ձեռքը պէտք է գործադրեն զայն. բարոյական գործունէութիւնը սմեկնէ անաշտ, գերբնական եւ մարդկայինն է աղօթքներուն»:

Ուրեմն իմաստասէրին համար ճշմարիտ աղօթքը բարոյական խոյայրի հասնելու աղօթք ըլլալէ աւելի, կամքի աղօթք է՝ լաւ գործեր ընելու համար: Այս ճշմարիտ աղօթքը կախում չունի պարագաներու, քրմահաճոյքներու պարտադրանքներէն, այլ անձանձորութիւն կ'ազար չունեցող աղօթք է:

Ընդհանրապէս մարդ արարածը աղօթած է Աստուծոյ, փնտտած է գերագոյն կակր առօթօքի միջոցաւ: Բայց երբեմն այ, ինչպէս մարդարէներու եւ մեծ մարդոց պարագային, մարդու ներչնչումը եւ աղօթքի մղուելու արարքը թելադրուած է Աստուծոյ եղով: Սորհրդաւոր գրչիտը որ կրօնական խորունկ ապրում ունեցող անհատը մղած է աղօթելու, յայնուօթիւնն է անոր հոգւոյն մէջ բնակող Աստուծոյ գործին: Այլ խօսքով, այդ սեպուած է Ս. Հոգւոյն շրնորհը:

«Մեա աղօթելը», կը պատգամէ Ս. Ռոգոսինոս, «աստուածային նուէր մըն է»: «Աղօթքը», կ'ըսէ Արնթ, «կու զայ Աստուծմէ եւ կ'երթայ Աստուծոյ»: «Միայն Սուրբ Հոգին է» կը զրէ Պրնյրն, «որ կրնայ հսոյին Աստուծոյ բարձրացնել աղօթքի միջոցաւ: Եթէ Ս. Հոգին սրտէն ներս մտնէ՝ այդ իրապէս աղօթք է, ապա թէ ոչ աղօթքը կը ստանայ պարզ խօք»:

Աղօթքի ճամբով Աստուած կը մտնէ մեր հոգւոյն մէջ, շնորհելով անոր իր ուժը եւ զայն կերպարանափոխելով իր կամքին համեմատ:

Ճշմարիտ աղօթքը ըլլալով աստուածային պարզեւ, պէտք չէ կրաւորապէս սպասելի, կրաւորապէս ստացուի. ան պէտք է գիտակցօրէն, խղճմտանքով եւ նպատակափնտաուելի, դարդացուի եւ գործածութեան սրուի: Աղօթքը, Սապաթիէի բաւերով, կրօնք է գործունէութեան մէջ՝ որ իր կարգին ճշմարիտ կրօնքն է:

Ուստի ճշմարիտ, անկեղծ աղօթքը հագորդակցութեան միակ կապն է, որուն շրնորհիւ մարդ յարարելութեան կը մտնէ Աստուծոյ հետ:

Եթէ երբեք աղօթքը վերցնենք աշխար-

Հէն, կործէք թէ կորած կ'ըլլանք ոսկեղէն
այն կապը որ մարդկութիւնը կը կապէ Աս-
տուծոյ:

Աղօթքը կրօնական կեանքի հիմնական
եւ էական մասը ըլլալով՝ դարձած է համա-
մարդկային:

Կրօնքի հիմնադիրներ գիտակցելով ա-
ղօթքի սրբաբար զօրութեան ու գրական
արդիւնքին, իրենց վարդապետութեան հիմք
դարձուցած են դաին:

Քրիստոնէութեան հիմնադրին՝ Յիսուսի
կեանքի ուսումնասիրութիւնը ցոյց կու տայ
չիշեալ իրողութիւնը: Յիսուս ապրեցաւ Հին
Կտակարանի մարդարէներուն դաստիարա-
կած հոգևոր կեանքը, այսինքն՝ աղօթքի
կեանքը: Քրիստոսի առաքելութեան յաճո-
ղութեան պատճառը պէտք է նկատել ա-
ղօթքը, սրովհետեւ ան իր դործունէութեան
սկսաւ աղօթքով՝ անպատին մէջ եւ իրեն
նախասահմանուած դործը վերջացուց ա-
ղօթքով՝ խաչին վրայ:

Աղօթքը այն սրբազան վայրկեանն է
մարդկային կեանքին մէջ, երբ մարդ իր
սիրտը, ամենաթանկազինը իր ստացուած ք-
նեքէն կը դռէ Աստուծոյ:

Բանաւոր այդ դոհարերութիւնը հոգե-
կան անպատում վայելք կը պատճառէ ան-
հատին: Հոգեկան դժայլանքի այս վիճակին
մէջ, Հայ մեծ աղօթող Ս. Գրիգոր Նարե-
կացի ազգազկած է. — «Աստուած իմ, դու
ես կեանք, դու փրկութիւն, դու բժշկու-
թիւն, դու անմահութիւն, դու երանու-
թիւն, դու լուսաւորութիւն... Ի ծագել
անստուեր նշուից սործութեան քոյ փա-
սաց՝ հային մեղք, ջնջին յանցանք, կենդա-
նածնին մահացեալք, բժշկին հարուածք,
սղջանան վէրք, բանան ապականութիւնք,
տեղի տան տիրութիւնք, փախնու խաւարն,
փարատի մուսլին, չբանան չարիքն, հայա-
ծին յուսահատութիւնքն, եւ թաղաւորէ

ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենային»:


Եկեղեցական հայերու կարդադրու-
թեամբ կրօնական արարողութիւններու
մէջ կարեւոր թափին մը յատկացուած է հա-
ւաքական աղօթքի: Անոնց կողմէ աղօթքը
նկատուած է քրիստոնեայ հաւատացեալին
ամենօրեայ անհրաժեշտ գործը: Աղօթքի
դաստիարակութիւնը քրիստոնեայ մանու-
կին մէջ՝ անոր սրտէն վանած է ատելու-
թեան, նախանձի, վատութեան զգացում-
ները եւ ջամբած սիրոյ եւ աշխատանքի դա-
դափարը:

Աղօթքի ուսումնասիրութիւնը հրապու-
րիչ է եւ հետաքրքրական: Անպատ նիւթ է
ան կրօնքի ուսանողներուն, աստուածա-
բաններուն, հոգեբաններուն եւ իմաստա-
սէրներուն համար, որոնք աղօթքը կը նկա-
տեն անհրաժեշտութիւն մը բանաւոր էակին
հոգեկան ու Փրկիչական առողջութեան հա-
մար: Անոնք աղօթքը կը սեպեն ազրիւրը
մտային խաղաղութեան:

Հետեւաբար, չարհամարհենք աղօթքը.
ընդհակառակը, մեծ աղօթողներու կեանքի
օրինակին հետեւելով ջերմեանդն աղօ-
թենք, բանանք մեր փոքր սրտերը՝ ընդու-
նելու համար հզօր ստեղծիչը տիեզերքի:

Բայց չի բաւեր միայն աղօթքի մտին
մտածել, դանդաղան առիթներով անոր վեր-
լուծումը կատարել. անձնական փորձառու-
թիւնը ամենաանհրաժեշտ տարրն է աղօթքի
մէջ: Գիտնանք աղօթել գիտակից դոհողու-
թեամբ եւ մեր ամբողջ հոգիով ու սրտով
եւ այն ատեն, մեր Երկնաւոր Հօր նման
պիտի դառնանք կատարեալ, մեր կարողու-
թիւնները պիտի ըլլան աւելի զօրացած, մեր
անձնաւորութիւնը առաւել ամբողջական
դարձած, որոնցմով պիտի ունենանք հոգիի
խաղաղութիւնը, որ է ամենամեծ դանձր
տիեզերքի մէջ եւ ամենափնտրուած հարբա-
տութիւնը գիտակից անհատներու կողմէ:

ԲԱՆԳԷՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ



Կ՛ՈՒԶԵ՞Ս ՀՈԳԵԻՈՐԱԿԱՆ ԸԼԼԱԼ

Պատանի մը, երբ խնայական հասունութեան կը հասնի եւ մտածումն ու դատողութիւնը կը սկսին կերտել իր մէջ անհասականութիւնը, ինքզինք կը գտնէ իր կեանքի ամենայուրջ հարցականին առջեւ. թէ՛ ի՞նչ պիտի ըլլայ իր ապագան, ի՞նչ արհեստի կամ արուեստի պիտի հետեւի, ինչպէ՞ս ձեռն շունչ պիտի տայ իր կեանքին՝ որպէսզի ան ըլլայ բարոյական գեղեցիկ եւ մնայուն արժէք ներկայացնէ Հանրութեան մէջ:

Կը մտածէ, կ'ուսումնասիրէ, կ'որոշէ եւ ի վերջոյ կը կազմէ ապագայի իր մեծ ծրագիրը:

Պոկումներու մէջ խորատու, յանկարծ կը զգայ անազմուկ բարասուժը իր սրտին եւ իր մեծ երազին ջերմութենէն ուղեւորուած, կը սկսի բարբառիլ.

— Բժիշկ պիտի ըլլամ, որ վրկեմ գաւատանջ հիւանդներու կեանքը:

— Փաստարան պիտի ըլլամ, որ պաշտպանեմ զրկուածներու դատը:

— Առեւտրական պիտի ըլլամ, որ նիւթապէս օգնեմ ազգիս կարօտեալներուն:

— Հոգեւորական պիտի ըլլամ, որ քարոզեմ Քրիստոսի Աւետարանին ճշմարտութիւնները:

Ամէն արուեստագէտ, ամէն խնայական եւ գիտական տաղանդ, որ մնայուն ստեղծագործութիւններով կը ճառագայթէ յուերթութեան մէջ, իր կազմութեան նախաընթացին անցեր է մտածումի, որոշումի, աշխատանքի, զրկանքի ու զոհողութեան տաղնապնդներէն եւ յազմեր է իր խոչնդի մարուն վրայ ստեղծուած գոնարութիւններուն եւ արգելքներուն:

Հաւատքն ու կամքը զաղափարական գործիչներուն ապառաժեայ յենարաններն են եւ անոնց համար զաղաք կամ նահանջ չկայ, նոյնիսկ անհնարին նկատուած կատարներու վերելքը չի մթազներ իրենց նուաճումի յաւատեսութիւնը:

Մեարդ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Կոմիտաս Վարդապետ եւ բազմաթիւ Հայ հանճարներ հա-

սեր են մեծութեան եւ սրբութեան բարձունքները եւ արգարօրէն հռչակուել են անմահ բարերարները Հայ ժողովուրդին: Անոնք հատեր են այդ մեծարելի հանգրուաններուն՝ խորագոյն հաւատքէ եւ կրօնիթեւայ կամքէ մը զսպանակուած:

Անոնց հետ հարարուորներ ճամբայ ելան սոկեղէն երազներով, բայց իրենց նրպատակի ճամբուն վրայ գոնարութիւններէ պարտուելով կորսուեցան անհետ:

Անշուշտ յաջողութիւնը ամէն մարդու ժպտիք, ամէն մարդ չի կրնար մեծ ըլլալ, սուրբ ըլլալ, տաղանդ կամ հանճար ունենալ:

Յաղթանակի գափնեպսակները դարգարեր են ճակատները ա՛յն մարդիկներուն, որոնք վազեր են, առանց կանոյ անելու կէս ճամբան եւ յաջողեր են՝ շնորհիւ իրենց կորովի յարատեւութեան հասնիլ փառատրումի հանգրուանին:

Կեանքի սրայբարին մէջ հաւատք եւ կամք շունչեղոյնները դատապարտուած են դառնալու հասարակութեան մարմնոյն վրայ բոյն հաստատած մակարոյժներ, այսինքն ընկերային բարոյականը հարուածող մասարարներ, որոնց աւերիչ արարքներէն կը տուժեն մարդիկ եւ համայնքներ:

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՕՆԸ

Կայ պաշտօն մը, որ առանձնայատուկ նկարագիր եւ կոչում ունի եւ Հիմնովին տարբեր է հանրային կեանքի մէջ գործադրուած բոլոր միւս պաշտօններէն ու ասպարէզներէն:

Փոքրաթիւ բնութեանքներ են այս պաշտօնին հետամուտ եղողները: Որովհետեւ լաւ պիտեն թէ այդ ասպարէզին մէջ միշտ պատրաստ պէտք է ըլլան զոհելու եւ զոհուելու, զրկուելու եւ նախատուելու, հայածուելու եւ խաչուելու:

Թէեւ պէտք է խոստովանիլ թէ այդ պաշտօնին ուխտապահօրէն ծառայողը մարմնով կը տկարանայ, բայց հոգով կը զորանայ, ստացուածքներով կ'անշքանայ,

բայց շնորհներով կը հարստանայ, շատ անգամ բարոյականով ալ կը տուժէ, բայց ի վերջոյ երկինք կը փառաւորէ զինք:

Հոգեւորականին պաշտօնն է առիկա:

Աշխարհի ամէն տեսակ դարձերու եւ պաշտօններու հետեւողները հետամուտ են կեանքը վայելելու իր նիւթական բարիքներուն մէջ, մինչդեռ ճշմարիտ հոգեւորականը՝ իր պաշտօնին պարտականութիւններով՝ կը դարձէ ապաղայ կեանքին համար միայն:

Ան՝ աւետարանական ճշմարտութիւններով կը ջանայ համոզել իր բանաւոր հօտը, թէ գերեզմանը մարդկային կեանքին վախճանը չէ, թէ՛ նիւթական վայելքներն ու սրտախնկերը չեն տեսական երջանկութեան սղորները, թէ՛ իսկական մարդը հոտն է, մարմինը չէ, թէ՛ ճշմարիտ քրիստոնեան աշնուազօյն կոչում մը ունի երկրի վրայ եւ իր բարեպաշտական զոհողութիւններով նախասահմանուած է ժառանգելու յախճանական կեանքը:

Տխար հոգեւորականը երբեք ըստ չորսու երբ կը հայածուի Աստուծոյ փառքին եւ մարդոց հոգեւոր յուսաւորութեան համար: Քիտէ թէ իր անձնուրաց ծառայութեան գնահատանքի կշիռը կը դաժուի արքայութեան մէջ եւ ոչ թէ երկրի վրայ:

Ախստ այն հոգեւորականներուն, որոնք նուիրապետական բարձրագոյն գիրքերու վրայ շահեր եւ սրտախնկեր կը տեսնան, ժողովանակ ծառայութեան եւ իրանարհուութեան արժանիքը ցուցաբերելու:

Այս եղանակն պաշտօնը Քրիստոսի ձեռքով տրուած է իրեն, որպէսզի մահկանացու մարդը դարձնէ երկնաքաղաքացի:

ԿՈՒՋԵՄ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԸՂԱՍ

Եթէ անկեղծօրէն կ'ուզես ու կ'երազես դուն ալ նուիրական օր մը ծունկի դայ Տիրոջ Մ. Սեղանին առջեւ, զգայ զխոյզ վրայ եպիսկոպոսի մը Մ. Աջը, ստանայ անկէ ձեռնադրութեան եւ օծումին շնորհը եւ ըլլալ կրօնական, պէտք է այժմէն պատրաստուիս սրբել հոգիդ եւ մարմինդ աշխարհային արատներէ, որպէսզի կարենաս տխտեղ աշխարհը մանկ շնորհագրող նուիրականներու արժանաւորութեամբ:

Մտածէ պահ մը, որ քեզ ձեռնադրող ե-

պիսկոպոսը իրմէ չէ որ կու տայ քեզի այդ շնորհը: Ինքն ալ իր կարգին ուրիշէ մը առաւ զայն եւ այդ ուրիշը՝ իր նախորդէն: Եւ այսպէս դէպի ետ երթալով, ձեռնադրութեան շղթային առաջին օղակին կը հասնինք, որ Քրիստոսն է, եւ որուն Ամենաուրբ Ձեռքը հանդէպաւ Առաքելականութեան վրայ եւ անոնք ալ իրենց ձեռքերը դրին մեր հայրապետներուն վրայ:

Քրիստոս բահանապապետութիւնն չժառանգեց ոչ մէկէն, այլ ուղղակի զայն ստացաւ իր Երկնաւոր Հօրմէն:

Մտածէ, որոշէ եւ ուխտէ, որ դուն ալ օղակներէն մէկը ըլլաս այդ սուրբ շղթային:

ԵԿԵՂԵՑԻՆ

Քրիստոսի եկեղեցին, իբրեւ մարմին եւ հոգի, իրեն պատուանդան ունի թէ՛ նիւթական եւ թէ՛ աննիւթական աշխարհները, թէ՛ երկիրը եւ թէ՛ երկինքը: Իր հոգեւոր մարմնին մաս կը կազմեն թէ՛ աշխարհաքաղաքացիները եւ թէ՛ երկնաքաղաքացիները:

Նոյի Տապանը միայն Փիլիբական փրկութիւն բերաւ իր բնակիչներուն:

Տապանէն ներս մտնող կենդանին կամ զայր դուրս ելաւ կրկին կենդանի եւ զայլ: Բայց եկեղեցին, որ քրիստոնեայ աշխարհին փրկութեան տապանն է, խաղաղութիւն, սէր եւ շնորհ կու տայ իր կամարներուն ներքեւ ապաշխարող հոգիներուն:

Հոգեւորականը պէտք է բարացուցէ Քրիստոսի եկեղեցին՝ Քրիստոսի շնորհներով: Ինչ որ կ'ընէ, կ'ընէ ու կը քարոզէ, ուր որ կ'երթայ եւ որոնց հետ որ կը յարաբերի՝ հանրութեան կողմէ բծախնդիր ուշադրութեան առարկայ է իր պաշտօնին բեւումով:

Հոգեւորականը թէեւ ըստ երեւոյթին մարդ է մարդկային կարողութիւններով եւ տկարութիւններով, բայց ըստ էութեան բարոյական անձնաւորութիւն մըն է եւ իր պաշտօնին ուղղութիւնն ու ներշնչումը կ'առնէ երկինքէն:

Ան մարդոց մէջ պէտք է երեւի եւ դորձէ իբրեւ հոգի եւ ոչ իբրեւ մարմին: Իր արտաքին բոլոր շարժումներն ու արտաքայտութիւնները պէտք է բարացուցեն տխաբային բարձրութեան հասած կրօնականը:

Ժողովուրդը այնքան ալ նկատողութեան

չ'առներ, թէ բարոյական ինչ տղեգութիւն կը ցուցադրեն իր երկրին առաջնորդները, գառաւորները, զինուորականները կամ գանազան սուպարէզներու պատկանող մարդիկ. բայց կրօնաւորին ապրած կեանքը աւարկայ է ամենայուրջ ուշադրութեան և համայնք մը չի ներեր որ ան ունենայ ամենափոքր սայթաքում իր դործին մէջ, զայն միշտ կ'ուզէ տեսնել օրինակելի վարք ու բարբի մէջ:

ՏԻՐՈՋ ԸՆՏՐԵԱԼԸ

Հոգեւորականը ներկայացուցիչն է Աստուծոյ՝ մարդոց մէջ և մարդոց ներկայացուցիչն է Աստուծոյ առջև:

Հոգեւոր պաշտօնը թէև ծառայութիւն է բայց արհեստ մը չէ, և չկայ գործ մը մարդոց կողմէ կիրարկուած, որ ըլլայ անոր շտի սուրբ և ստուածաճանաչ:

Թագաւորը մարմիններու կոտորածն է, և հետեւաբար իր անձով ու գահով անցողական վախճան ունի:

Հոգեւորականը հոգիներու փրկութեան առաջնորդն է և հետեւաբար իր անձով ու պաշտօնով կ'ընդլրկէ յախանականութիւնը:

Հոգեւորականին վրայ ամենէն մեծատեւի առաքինութիւնը կը նկատուի իր անբժութիւնը: Եւ առաւելագլխաւ բարոյական այս թանկագին օժիտով է որ հոգեւորականը կ'արժեցնէ իր պաշտօնը, քանի որ ամենէն աւելի այդ զարդը կը շարժարի իր անձին ու տարագին:

Եկեղեցին սրբան այ կ'ուզէ ու կը պահանջէ որ իր պաշտօնեան անբիծ ըլլայ հոգիով և մարմնով, նոյնքան այ կ'ուզէ որ ան ըլլայ գառութեամբ, հաւատքով և նախորդածով մատահութիւն ներշնչող մէկը: Կ'ուզէ տեսնել կղերի սուրբ տարագին մէջ Աստուծոյ հարազատ պաշտօնեան և ոչ թէ այդ տարագին տակ արհեստով եկեղեցականը:

Նախընտրելի է, որ հոգեւորականը կարճատեւ քահանայադործութեան շրջան մը ունենայ տարիքի ու զիտութեան հասունութեան մէջ, քան թէ դեռատի հասակին մէջ հոգեւորացու անպարտաւճ մտնէ և-

կեղեցւոյ ծառայութեան մէջ և իր կեանքին բոլոր տարիները անցնէ հոն, որպէս մակարոյժ մը եկեղեցւոյ մարմինն փակած:

Աստուծոյ զպաշտմամբ ապրող քրիստոնեան իր հոգեւոր հօր վրայ կ'ուզէ տեսնել ստուածայինը և ոչ թէ մարդկայինը, յախանականը և ոչ թէ անցողականը:

ՎՍՏԱՀԷ ԱՆՈՐ

Հոգեւորականը քեզի համար թէ հայր է, թէ եղբայր, թէ բնակեր, թէ գառաւոր և թէ պաշտպան:

Քեզի հետ է երբ կը ծնիս, երբ կը մկրտուիս, երբ կ'ամուսնանաս, երբ կը ծերանաս, երբ կը հիւանդանաս և երբ աշփերդ կը փակես նիւթական լոյսին:

Գժբախտութիւն մըն է երբ կը հեռանաս անկէ կամ ան՝ չի մտնենար քեզի:

Եղբի եղբայր մը անոր և մատահէ կեանքի անոր փրկարար առաջնորդութեան:

Ան սրտակից խորհրդատու մըն է թէ փոքրին և թէ մեծին, թէ տղէտին և թէ ուսուցիչին, թէ հաւատացեալին և թէ թերահաւատին:

Անոնց հետ կ'ուրախանայ ու կը տխրի, անոնց հետ կը պայքարի ու կը տառապի: Կու տայ իր ժամանակը որեւէ առեւ, կը զոհէ իր հանդիսը՝ երբ հիւանդ է, և ոչ մէկուն հանգէպ երես կը դարձնէ:

Աստուած երկրի վրայ հոգեւորականին մատահած է ամենաբարձր և ամենասուրբ պաշտօնը և կ'ուզէ որ ան ըլլայ հանրութեան մէջ օրէնք, ըլլայ սէր և ըլլայ տիպար մը քրիստոնէական առաքինութիւններու:

Ճշմարիտ հոգեւորականը օրհնութիւն մըն է քեզի համար, մեղաւորին համար, վշտահարին և նոյնիսկ ոճրագործին համար:

Հարազատ ներկայացուցիչը ըլլայ Աստուծոյ՝ երկրի վրայ, յախանական փառք է սրբակեաց հոգեւորականին համար:

Անկեղծօրէն և մատահօրէն քայլ՝ անոր հետ, ո՛վ մարդ, երիտասարդ ըլլաս կամ ծեր, և հաւատա՛ որ դուն այ հաւատարիմ հետեւորդ մը պիտի ըլլաս Քրիստոսի:

ՎԱՐԳԱՆ ՔՂՆՅ. ՏԻԻԿԷՐԵԱՆ

ԿՐՕՆԱ - ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԵԼԼԵՆՆԻԶՄ

Ա.

Նախորդող երկու ուսումնասիրութեանց միութիւնը բաւական նկատելի է(1): Արդարեւ առաջին եւ երկրորդ մասերուն մէջ ալ կը խօսուի յունական եւ քրիստոնէական մտածմանց յարաբերութեան շուրջ, յոյժ կարեւոր երկու կէտերու մասին՝ աշխարհի ծագումը. չարի բնութիւնն ու ծագումը: Այս հարցերը քննուած էին հին հեթանոս բոլոր իմաստասէրներու կողմէ. եւ քրիստոնէական առաջին դարերուն միայն այս հարցերու շուրջ է գրեթէ որ յառաջ կու գան կրօնական եւ իմաստասիրական վարդապետութիւններ: Այս երկու հարցերը այնքան սերտօրէն միացած են իրարու որ իրականութեան մէջ միութիւն մը կը ներկայացնեն: «Նոյն նիւթերն են», կը գրէ Տերտուղիանոս. «որով յարուցուած են հերետիկոսներու եւ իմաստասէրներու կողմէ, նոյն քննութիւններն են որ կը յարուցանեն: Ուրկէ՞ կու գայ չարը եւ ի՞նչ է անոր պատճառը. ուրկէ՞ եւ ինչպէ՞ս յառաջ եկած է մարդը. և տակաւին Վաղեստիանոսի կողմէ վերջերս յարուցուած հարցը՝ թէ Աստուած ուրկէ՞ յառաջ կու գայ»:

Արդ, որքան ալ նկատելի ըլլայ դրութիւններու բազմութիւնը, այս շրջանին, երբ Արեւելքը կը տարածէ յունական եւ լատինական աշխարհին վրայ բազմութիւնը իր տարօրինակ պաշտամունքներուն եւ իր

նուրբ ու երբեմն կոշտ մտածումները, ինչ այլազանութիւն ալ ըլլայ, գոր սլեւտ է ճանչնալ վարդապետութեանց մէջ՝ որովհետեւ կու գան բոլոր կողմերէ, ինչ որ կը վերաբերի աշխարհի ծագման մասին՝ անկարելի չէ գտնել որոշ եւ հասարակաց տեսութիւն մը: Եթէ զանց ընենք Ստոյնիկեանութիւնը եւ Պղոստինեան Նոր-Պղատոնականութիւնը, երկուքն ալ իբրեւ ծայրայեղ մեծապաշտութիւն, բնագանցական երկապաշտութիւնը, ինչպէս նաեւ անկէ բխող երկապաշտ բարոյականը պարտադրելի կը թուին ամենութեք: Իրերու սկիզբը, գոր կ'ըմբռնեն ընդհանրապէս ժամանակէ դուրս եւ յաւիտեական, կրօնական եւ իմաստասիրական դրութիւնները կ'ընդունին իրարու երկու հակադիր սկզբունքներ՝ հոգեկան եւ նիւթական, բարի եւ չար: Նոյնիսկ այն վարդապետութիւնները, ինչպէս օրինակ Նոր-Պղատոնականութիւնը, որովհետեւ կ'ընդունին տիեզերքի սկիզբը Միին բացարձակ միութիւնը, ի վերջոյ կը յանգին երկապաշտութեան, գոնէ բարոյական երկապաշտութեան. նիւթը՝ թիման ալ վերջին եզրը՝ նկատելով չարը գոյացութիւնը:

Թէեւ այս վարդապետութիւնները մեծաւ մասամբ ծագումով բարբարոս, եգիպտական, քաղցեական, պարսկական եւ հնդկ էին, Ազեխանդրեան խորհողութեան համար անոնք կը թուէին ատակ վարդապետութիւններ հաշտուելու Յունաստանի դասական դրութիւններու հետ եւ մասնաւորաբար Պղատոնի դրութեան հետ. Տիմոտար Նոր-Պիւքագորականութեան եւ Որփէականութեան ամենէն աւելի օգտագործուած յունական նիւթն էր արեւելեան վարդապետութիւններէ: Լակտանկիոս գայն որոշ կերպով դիտել կու տար, նշելով այն տարօրինակ համաձուլումը, գոր կը ներկա-

(1) Հեղինակը նախորդ գլուխներուն մէջ կը խօսի երկու գլխաւոր հարցերու մասին. ստեղծագործութեան գաղափարը եւ չարը: Գլուխներու վերնագիրներն են.
 — Արիստոտէլ եւ Ս. Թովմաս Աբրահամի կամ ստեղծագործութեան գաղափարը:
 — Պղոստին եւ Ս. Թովմասի կամ չարի հարցը:

յացնէին Որփէական գիրքերը. «Առէ՛ք Պղատներ, Ստոյիկեանները, Փիլոնը, Բրիտտոնէութիւնը, Գնոստիկութիւնը, Նոր-Պիւրագորականութիւնը, խառնեցէ՛ք այս ամբողջը, անոր աւելցնելով գորաւոր քանակութեամբ եզրիստական գաղափարներ, եւ դուք պիտի ունենաք բան մը նման Հերմէս Եռամեծի, այնպէս ինչպէս ունինք գայն»:

Իրականութեան մէջ Պղատնի եւ Արիստոտէլի երկապաշտութիւնը կը բուէր ոչ միայն պատշաճի այս վարդապետութիւններուն հետ, այլ նոյնիսկ գանձի կը յրացնէր: Ոչ Պղատնի ոչ ալ Արիստոտէլ կրօնքած էին յստակ պատասխան մը տալ տիեզերքի առեղծուածին: Պղատն վարանտ է եւ երէ կը դիմէ երկրաստեղծի (Demiurge) մը, որուն բնութիւնը միւս կողմէ անորոշ կը մնայ, ձեւակերպելու համար նախնական քառս իմանալի աշխարհի օրինակին վրայ, քառս ոչ ժամանակագրականօրէն, բայց տրամաբանականօրէն նախագոյ է իրքեւ առաջին սկզբունք երկրաստեղծի կազմակերպիչ գործունէութեան համար: Միւս կողմէ՝ Արիստոտէլ ալ կ'ուսուցանէ նիւթին յախտեմականութիւնը Առաջին Շարժիչի յախտեմականութեան հով. կը նոյնացնէ յախտեմականութիւնը եւ աներածեշտութիւնը, եւ աւելի քան Պղատնի՝ որուն մօտ քիման ձգտումը ամբողջապէս բացակայ չէ, կը փորէ անդունդը երկու սկզբունքներու միջեւ:

Յոյն մեծ մտածողներու ժառանգորդներուն համար գլխաւոր հարցը որ կը յարուցուէր այն էր, թէ կա՞նք պէտք էր անդրանցնիլ երկապաշտութիւնը եւ կամ գայն արդարացնել, եւ մեկնելով երկապաշտ ենթադրութենէն՝ բացատրել բնութիւնը եւ տիեզերքի նակատագիրը: Այս բանին է որ կը ջանան Ստոյիկեան վարդապետութիւններու եւ Գնոստիկեան բոլոր ձեւերը: Ամենէն ինքնատիպ եւ գորեղ ճիգը ձեռնարկուելու համար երկապաշտութենէն՝ հանդիսացաւ Նոր-Պղատնականութիւնը եւ մասնաւորաբար Պղատնի Նոր-Պղատնականութիւնը, ուր համաստուածեան մեծապաշտութիւնը հասաւ ծայրայեղ սաստկութեան, քանի որ նոյնիմէն նիւթական տիեզերքը կը ներկայանայ իրքեւ աստուածային բիւման վերջին աստիճանը:

Հակառակ այս բոլոր դժուարութեանց, երկապաշտութիւնը աւելի կը հաշտեցնէ աստուածային յատկանիշերը տիեզերքի հակասութեանց բացատրութեան հետ: Հետզհետէ երկապաշտ ձեւերու է որ դարձան եւ Գնոստիկեան դրութիւնները արտակարգ յաջողութիւններ արձանագրեցին:

Արդ՝ այս դրութիւնները կը բախէին քրիստոնէական վարդապետութեան երկու գլխաւոր կէտերու վրայ, նախ՝ Աստուծոյ տիեզերքի ազատ ստեղծագործութեան անոնք կը հակադրէին գոյութիւնը Աստուծիմէ անջատ սկզբունքի մը, գոր ընդհանրապէս կը նոյնացնէին նիւթին հետ. այնպէս որ Աստուած իրքեւ ստեղծիչ չէր նկատուեր, այլ սարգսպէս տիեզերքի նարտաբաղեւոր կամ երկրաստեղծը: Երկրորդ, վարդապետութեան՝ բոս որուն բարոյական չարիքը կամ մեղքը յառաջ կու գայ Աստուծոյ կողմէ իրքեւ մարմին եւ հոգի ստեղծուած մարդու ազատ կամէն, անոնք կը հակադրուէին ըսելով թէ չարիքը մարդուն մէջ յառաջ կու գայ աներածեշտարար նիւթի գոյութենէն եւ թէ ան բնական է մարդուն համար: Այս վարդապետութիւններու միջեւ որոշ է որ հաշտեցում կամ մօտեցում չկար:

Այսպէս, Գնոստիկութեան, ինչպէս նաեւ Մանիքէականութեան դէմ հակադրեցութիւնը մնայուն եղաւ եկեղեցւոյ մէջ. Գնոստիկութիւնը կը միացնէր քրիստոնէական տարրեր եւ ասով կը ներկայացնէր մեծ վրտանգ մը հաւատքին համար, յաճախ ներկայացուելով քրիստոնէական վարդապետութեան մը գոյներով:

Բ.

Պղատնի եւ Արիստոտէլի վարդապետութիւնները երբ նկատի առնենք իրենց ազդիւրին եւ սկզբնական ձեւին մէջ, քրիստոնէական հակադրեցութիւնը չուներ եւ չէր կրնար ունենալ այն յստակութիւնը, ինչ որ կը ներկայացնէին միւսները, միշտ անոր համար որ Պղատնի եւ Արիստոտէլի իմաստասիրութեան մէջ երկապաշտութիւնը վարդապետականօրէն հաստատուած չէր, այլ անաւարտ ճիգի մը արդիւնքն էր. ուստի կարելի էր գայն բարեկաւել

ֆրիստոնէական ուղղութեամբ մը: Եւ աւելի՛ն՝ Գնոստիկեաններու տարօրինակութեանց դէմ, Պղատոնի եւ Արիստոտէլի վարդապետութեանց մէջ դիցարանութիւնը միայն անուանական տեղ մը կը գրաւէր եւ Աստուծոյ բացարձակ նախագոյութիւնը հոն բաւարար չափով նկատի առնուած էր: Ու վերջապէս այս դրութիւնները, բացի բերելու Պղատոնէն, որ տակաւին շփոթ է, որքեւ տեղ չէին տար բարոյական երկապաշտութեան:

Ընդհանրապէս հին ֆրիստոնէութիւնը անոնց նկատմամբ նպաստաւոր դիրք մը ունեցաւ: Յուստինոս ֆրիստոնէայ դառնալով չէր հրաժարած իր իմաստասէրի հանգամանէն: Ընդհակառակն՝ իմաստասիրութեան կու տար աւելի բարձր տարողութիւն մը, որովհետեւ, կ'ըսէր ան, ֆրիստոնէական վարդապետութիւնը միակ նշմարիտ իմաստասիրութիւնն է: Արդ՝ ֆրիստոնէական վարդապետութիւնը կարգ մը կէտերու մէջ ունի այն նոյն վարդապետութիւնները՝ զորս կը դաւանին Պղատոն, Ռոփէականներ եւ Ստոյիկեաններ. ֆրիստոնէութիւնը իր աստուածային երաշխաւորութեամբ անոնց կու տայ իրենց ամբողջական արժէքը եւ ամենէն հարուստ իմաստը: Այս է նաեւ կարծիքը Կղեմէս Աղեքսանդրացիի, որուն՝ իմաստասիրութեան նկատմամբ ունեցած խանդավառութիւնը մեծ է: Ան իմաստասիրութիւնը կը նկատէ իբրեւ անուղղակի յայտնութիւն մը առաջարկուած հեքանոսութեան. քանի որ իմաստասիրութիւնը բանականութեան պրտուզն է, իբրեւ այդ՝ Աստուծոյ պարգեւն է: Բանականութիւնը ֆրիստոնէական հաւատքին օժանդակն է, հաւատքը ձեւափոխելու ծանօթութեան, այսինքն գիտութեան եւ դրութեան մը: Ոչ թէ, կ'աւելցնէ Կղեմէս Աղեքսանդրացի, որովհետեւ ֆրիստոնէական ճշմարտութիւնը իր անման համար իմաստասիրութեան աննշխար բան մը ունի, ոչ թէ որովհետեւ ան կրնայ վերածուիլ մարդկային վարդապետութեան մը, որքան ալ բարձր ըլլայ այս վերջինը, այլ՝ ֆրիստոնէական ճշմարտութիւնը մնալով հիմն ու կանոնը վերացական փնտռութեան, հաւատքը իր բովանդակութեան եւ իր դրութեան կազմաւորման մէջ կը

լուսաւորուի՝ իմաստասիրութեան յատուկ յոյսերէն:

Եթէ Ռոզմինէս նուազ խանդավառ է, եթէ անորոշ վերապահութիւններ ունի իմաստասիրական դրութիւններու տարողութեան վրայ՝ վարդապետական նիւթերու զարգացման մէջ, չի դադրիր սակայն իր նաշակով եւ իր խորհրդածութիւններով խստապէս իմաստասէր մը ըլլալէ: Պորփիր կը գրէ որ Ռոզմինէս կ'սպրէր իբրեւ ֆրիստոնէայ, բայց կը խորհէր իբրեւ յոյն. հաւաստում մը, որ աւելի նիշդ է անոր վարդապետութեան ձեւին համար, քան թէ խորհին: Արդարեւ, ինչ որ Ռոզմինէս փոխ կ'առնէ յունական մտածումէն, իր գլխաւոր մտածողութիւնն է համադրական գործ մը կառուցանել. եւ իրագործելու համար աստուածաբանական այս համադրութիւնը, կ'որդեգրէ հելլեն խորհողութեան յատուկ ձեւերը:

Վերջապէս, մինչեւ Օգոստինոս, անցնելով Մեթոսիոս Ողիմպիադացիէն, որ ամբողջութեամբ համակուած է Պղատոնով եւ ամբողջական էջեր կը մէջբերէ անկէ, Գիոնիսիոս Աղեքսանդրացիէն՝ յաջորդը Ռոզմինէսի իբրեւ պետ Աղեքսանդրիոյ Գպրոցին. Եւսեբիոս Կեսարացիէն եւ Կապադովկեան Հայրերէն եւ տակաւին շատերէն, ընդունուած է որ յունական մտածման հետ մշակուած յարաբերութիւնը կրնայ նպաստաւոր եղած ըլլալ ֆրիստոնէական վարդապետութեան համար: Ս. Օգոստինոս բացատրելով իր յատուկ մեթոսը, որ կը կայանայ իմաստասէրներէ փոխ առնել քանկագին ճշմարտութիւններ զորս գտած են անոնք, այս ուղղութեամբ ինքզինք հետեւող կը հռչակէ Կիպրիանոսի, Լակտանկիոսի, Հիլարիոնի եւ յոյն բազմաթիւ գրողներու:

Տերտուղիանոս ինքն ալ կը խոստովանի այն առաւելութիւնները, զորս հաւատքը կրնայ գտնել իմաստասիրութեան դիմելով: Իմաստասիրութիւնը, կ'ըսէ ան, ըլլայ վարդապետական եւ ըլլայ բարոյական, շատ մը կէտերու մէջ կը համաձայնի ֆրիստոնէական հաւատալիքներու հետ: Այս կեցուածքը սակայն մնայուն չէ Տերտուղիանոսի մօտ: Իր գործերէն միոյն մէջ (De praescriptione) կը շեշտէ մանաւանդ իմաստ-

տասիրութեան ներկայացուցած վտանգները. այս վերջինը հաւատքին կ'ուզէ պարտադրել մտածման այնպիսի ձեւեր, զորս քրիստոնէութիւնը կը դատապարտէ: Այս, ինչպէս Ս. Մերոտիոս նշած էր, կղեմէս Աղեփանգրացիի եւ Ռոզինէտի սխալներուն ազդիւրներէն մէկն էր: Հաւատքի եւ իմաստասիրութեան այս փոխադարձ յարաբերութեան մէջ ամէն ինչ լաւ պիտի բնութագրուի, եթէ հաւատքը միշտ պահէր իր գերակշռութիւնը: Բայց կը պատահի որ հոն ուր յարաբերութիւնը կարելի կը թուի, քրիստոնեան ոգեւորումը ըլլայ աւելի մեծ համաձայնութիւն մը վստահեցնելու փափակով, նուազեցնել անդակաւն վարդապետութեանց պահանջները՝ նոյնիսկ երբեմն իմաստը խեղաբարձելու ատիկան: Այս տեսակետով Տերտուղիանոս երբեմն բանադրանքներ կ'արձակէ իմաստասիրութեան եւ հրաւեր կը կարգայ քրիստոնեային՝ բնորոտիւն բնելու Ակաղեմիայի եւ Աւետարանի միջեւ, Ջեմոնի Սրահին եւ Սոդոմոնի Սրահին միջեւ. «Հասարակաց Ի՞նչ կայ հերետիկոսներու եւ քրիստոնեաներու միջեւ: Մեր վարդապետութիւնը կու գայ Սոդոմոնի Սրահէն, որ կ'ուսուցանէր թէ զԱստուած պէտք է փնտռել սրտի ամենայն պարզութեամբ: Հոգ չէ անոնց համար որոնք յառաջ բերին Ստոյիկեան, Պլատոնական, Արիստոտէլեան քրիստոնէութիւն մը: Մենք, Յիսուս Քրիստոսէ ետք հետաքրքրութեան պէտք չունինք, ոչ ալ փնտրութիւն մը: Աւետարանէն ետք: Անմիջապէս որ հաւատանք, անկէ վերջ այլեւս բնաւ պէտք չունինք բանի մը հաւատալու: Որովհետեւ մեր դաւանութեան առաջին յօդուածը այն է թէ անկէ (դաւանութեան) անդին ոչ մէկ բանի պէտք ունինք հաւատալու» (Տերտուղիանոս): «Իմաստասէրները միայն հերետիկոսներու նահապետներն են» (Տերտուղիանոս):

Գ.

Եթէ յունական վարդապետութիւններու օգտագործումը վտանգներ կը յառաջացրնէր, քրիստոնէական միտքը պահելով հաւատքի, ամբողջականութիւնը եւ հարազատութիւնը, չէր կրնար եւ ոչ ալ պէտք էր

հետո մնար մարդկային միտքի բարձրագոյն նիզերէն՝ ճշմարտութեան յարաբերական համար:

Շփումը կը պարտադրուէր: Բանականութիւնը օտար չէ հաւատքին, անոնց սահմանները պարզապէս իրարու խօսքով դրուած բաներ չեն:

Կղեմէս Աղեփանգրացի այս գաղափարները կ'արտայայտէ ուժգնութեամբ անոնց դէմ՝ որոնք չէին ուզեր քրիստոնեաներու յարաբերութիւնը յունական մտածման հետ: Շատեր, կը գրէ ան, կը սոսկան յունական իմաստասիրութեան նման այն տոգոց՝ որոնք կը սոսկան մարդակերպներու տեսէն: Ուրեմն անոնց հաւատքը շատ հաստատուն չէ, պարզապէս թող խոստովանին որ անոնք վստահ չեն ճշմարտութիւնը ունենալէ: Որովհետեւ եթէ կատարելապէս վրստահ ըլլային, բնաւ պիտի չվախնային: Արդարեւ, ճշմարտութիւնը անյարաբարելի է: Միայն թիւր կարծիքը ենթակայ է կորստելու, եւ աւելի հաւատքն է որ պիտի փոկէ իմաստասիրութիւնը: Իրականութեան մէջ հաւատքը իր մէջ կ'ընդգրկէ բանականութիւնը, որովհետեւ հաւատքը կ'ենթադրէ բնական կարգ մը ճշմարտութիւններ, առանց որոնց ան կ'իմանայէս պիտի չբնաստատուէր: Միւս եղով, բանականութիւնը կը ջանայ թափանցել հաւատքը, ոչ թէ խորհուրդը փարատելու, այլ աւելի խոր կերպով հասկնալու անոր իմաստը, անկէ հետեւութիւններ հանելու եւ յառաջ բերելու բանաւոր դրութիւն մը:

Քրիստոնեայ հեղինակներ կը զարգացրնէին իմաստասիրութիւն մը, որ տեսակ մը ներածութիւն հղաւ քրիստոնէական վարդապետութեան, որովհետեւ երբ անհրաժեշտ կ'ըլլար հետեւողները համոզելու, Ս. Գրոց ապաւինիլը յոռի շրջանի մը երեւոյթը կ'առնէր: Այսպիսի զգացումի մըն է որ տեղի կու տան յոյն եւ Աղեփանգրացի ջատագովներ: Լակտանկիոսի մօտ այսպիսի մեթոտ մը որդեգրուած է: Ան իր դիմացը ունենալով անհաւատներ, օտար՝ քրիստոնէական հաւատքի, անոնց չ'առաջարկէր Սուրբ Գրային փաստարկութիւններ՝ որոնք հաւատքը կ'ենթադրեն արդէն: Անոնք սկիզբէն Ս. Գիրքը կը յայտարարեն դատարկ եւ կեղծ: Ըստ Լակտանկիոսի,

Կիսրիանոսի սխալը եղաւ իր «Ad Demetrianum» գործին մէջ ամբողջ ջատագովականը հիմնել Ս. Գրքի վրայ: Ինչպէ՞ս պէտք է սկսիլ. Լակտանկիանոս կ'ըսէ՝ պէտք է դիմել բանաւոր փաստարկութեանց եւ անոնցմով սկսիլ: Այսպէս է որ Լակտանկիոս իր «Institution»-երուն մէջ կը ջանայ սիսբեմաբիկ ձեւ մը կազմակերպել՝ հեթանոս վարդապետութիւններու հետ կարողանալ մրցելու համար: Լակտանկիոս, կը գրէ La Driolle, յատին առաջին ջատագովն է. որ իր ժամանակի մարդկութեան ընծայած է ամբողջական վարդապետութիւն մը, որ անշուշտ նախնական՝ բայց ներքին միութեամբ մը ազուցուած է իր բոլոր մասերուն մէջ, որ կրնայ գոհացնել ներդաշնակութեան եւ տրամաբանութեան փափաքող միտքերը: Հոս այլեւս էիջ մը անորոշ ոգեպաշտ բնագանցութիւն մը չէ, այլ՝ ամբողջ կրօնքի պատմութիւն մը, ամբողջ բարոյագիտութիւն մը որ կը հաստատուի, ամբողջ իմաստասիրութիւն մը որ կը կարգաւորուի՝ նախախնամութեան վարդապետութեամբ սիրապետուած: Վարդապետութիւն մը՝ որ գերազանցօրէն ֆրիստոնէական է: Այս գործին մէջ ունինք ամբողջական ֆրիստոնեայ մը, Ժրասիեց ֆրիստոնեայ մը, որ փափաքելով ուրիշներու փոխանցել իր հաւատքը, անկէ ոչ մէկ մասը կը ծածկէ և ոչ մէկ պահանջ կը մեղմացնէ (Hist. de la lit. chretien, էջ 274):

«Մեզի համար նուազ կարեւորութիւն ունի այն պարագան թէ Լակտանկիոսի վարդապետութիւնը տկար է. ինչ որ մենք կ'ուզենք նշել՝ գործին ծրագիրը եւ մեթոտըն է: Ան յստակ կերպով ցոյց կու տայ թէ համաձայն ամենութեք եղած շարժումի մը, եւ ասիկա ֆրիստոնէական խորհողութեան սկզբնաւորութեան, ֆրիստոնէութիւնը կը ջանայ ազատել փիլիսոփայութիւնը, գոր վարդապետութիւնները կը պարտադրեն եւ գայն սիսբեմաբիկ ձեւով կազմակերպել՝ հակառակորդ վարդապետութիւններու դիմաց»:

Հաւատքի եւ բանականութեան այս համագործակցութիւնը իրագործուած էր արդէն տեսականօրէն սահմանուած ըլլալէ առաջ: Սկիզբը միոյն եւ միւսին սահմանները բաւական շփոք կը բուէին ըլլալ. քր-

իստոնէական մտածման հիմնական յանաջդիմութիւններէն՝ այն է հասկնալ թէ բանականութեան եւ հաւատքի համագործակցութիւնը առաւելութիւն մը պիտի ըլլար այն առեւն միայն՝ որ երկուքը միանալով չշփոքուէին. ո՛չ աստուածաբանութիւնը՝ ընդունելով բնական ճշմարտութիւնները պէտք է ուրանայ անոնց արժէքը եւ անոնց ընծայէ ուրիշ հեղինակութիւն մը, ո՛չ ալ բանականութիւնը՝ գործադրուելով յայտնութեան բովանդակութեան՝ անոր իմաստը լուսաւորելու կամ վարդապետութեան ամբողջութիւնը դրոյրեակականացնելու համար պէտք է յաւկնի խորհուրդը փոխանակելու ճշմարտութեան, արդարանալի՝ իրեն յատուկ լոյսերով: Բայց եթէ պէտք է սպասել Աբուիւնացիին՝ տեսնելու համար թէ ինչպէ՞ս գերազանց ուժգրութեամբ մը այս սկզբունքները կը բանաձեւուին, անարդար պիտի ըլլար մտնալ որ Աբուիւնացիէն շատ առաջ ֆրիստոնէական խորհողութիւնը ինքնեկ եւ երբեմն բացայայտօրէն ըմբռնեց հաւատքի եւ բանականութեան միջեւ փոխադարձ հասկացողութիւն մը, որ բաւարար չափով կը պահպանէր միոյն եւ միւսին պահանջները: Նրկատի կարելի է առնել Ս. Օգոստինոսը, որ ամենայն յստակութեամբ մէջտեղ կը դնէր հաւատքի եւ բանականութեան համագործակցութեան հարցը:

Նոյնիսկ իմաստասիրական պարունակութեան մէջ առնուած, վարդապետական բանաձեւերը անկախ են այս պարունակութենէն եւ չեն կապուած իմաստասիրութեան դրութեան բախտին, որ կը փորձէ գտնուի վերածել համադրական ամբողջի մը: Բանականութիւնը ոչինչ կ'աւելցնէ ֆրիստոնէական վարդապետութեան վրայ, ան օգտագործուած է միայն ֆրիստոնէական վարդապետութեան տալու թէ՛քնիք բանաձեւում մը: Իմաստասիրական դրութիւններու գտնագտնութիւնները, որոնց կը դիմեն եկեղեցւոյ Հայրերը եւ վարդապետները, բարձրօրէն կը վկայեն ֆրիստոնէական վարդապետութեան անկախութեան: Երանոսի իմաստասիրութիւնը Տերտուղիանոսի իմաստասիրութիւնը չէ. Որոգինէսի իմաստասիրութիւնը Ամբրոսի իմաստասիրու-

տադրելով Աստուծոյ միութիւնը, ստեղծագործութիւնը, չարի սահմանումը իրքե կամաւոր մեղքի արդիւնք, Աստուծոյ տիեզերական նախախնամութիւնը, բանաւոր արարածի ազատ կամքը եւ այլն, չի կրնար եւ չ'ուզեր հակառակիլ այս հաստատումներու՝ իրենց բանաւոր նկարագիրին, ոչ ալ յաւակնիլ գտնոնք բողոքով մարդկային վարդապետութիւններու խաղերուն:

Ամենէն մեծ սոփեստութիւնը այս կարն հաստատումներուն, ուր քրիստոնէական մտածումը տրուած է իբրեւ զուտ եւ պարզ շեղում մը Գնոտիկութեան, կամ ընդհանրապէս հելլենական խորհրդածութիւններու, կը կայանայ վարդապետութեանց նիւքը եւ ձեւը շփոթելուն մէջ: Հայրեր եւ վարդապետներ որոնք կ'աշխատէին քրիստոնէական վարդապետութեանց աստուածարանական զարգացման, անշուշտ կրնային միայն փիլիսոփայութեան բառամբերքը օգտագործել: Վարդապետական բովանդակութիւնը արտայայտելու համար, եօ՛ւտ անոնք կ'ուզէին հասկցուիլ, պէտք է փոփոխուէին նախորդներու կողմէ գործածուած եւ սովորական եզրերը եւ սահմանները, որոնք բառիմբան հասկնալի էին:

Միւս կողմէ, անխուսափելիօրէն եւ ըսկիզբէն, Ջատագովներու եւ Հայրերու հետ, քրիստոնէական մտածումը զարգացուց փիլիսոփայութիւն մը, որ հաշտ եղաւ քրիստոնէական վարդապետութեան հետ, կամ, ինչպէս վերեւ կ'ըսէինք, քրիստոնէական վարդապետութիւններու ներմնայուն քննազանցութեան հետ: Այս նպատակով, քրիստոնէութիւնը փոխ կրնար առնել միայն փիլիսոփաներէն՝ որոնք առաւել կամ նուազ չափով զարգացուցած եւ պաշտպանած էին բանաւոր նշմարութիւններ, գորս հաստքը կը պարտադրէր: Այս հաստատումին վրայ է որ մարդիկ կը փորձեն յենիլ, երբ կը փորձեն ուրանալ քրիստոնէական փիլիսոփայութեան մը գոյութիւնը առաջին դարերուն: Բայց պէտք է պարզաբանել այս արտայայտութեան իմաստը, ինչպէս նաեւ յստակ դարձնել հին քրիստոնէայ խորհողներու մօտ գոյ փիլիսոփայութեան զարգացումներու տարբերութիւնները:

Ի նախագումէ, կ'երեւի թէ պէտք է հաստատել որ անհրաժեշտօրէն, անմիջապէս

որ քրիստոնէութիւնը գոյութիւն ունէր, քրիստոնէական փիլիսոփայութիւն մը կար: Արդարեւ, ոչ միայն քրիստոնէական վարդապետութիւնը, այն ձեւով ինչպէս կը գտնենք Օգոստինոսի ժամանակ, այլ աւետարանական վարդապետութիւնը, ինչպէս նաեւ Պօղոսի եւ առաքելական շրջանի միւս գրութիւններու վարդապետութիւնը՝ կը պարունակեն փիլիսոփայութիւն մը: Այս հիմնական նշմարտութիւնները — Աստուծոյ միութիւնը, տիեզերքի ազատ ստեղծագործութիւնը, աստուածային նախախնամութիւնը եւ տիեզերական հայրութիւնը, հոգիի հոգեկանութիւնը եւ անձնական անմահութիւնը, ազատ կամքը, անդր-գերեզմանային վարձատրութիւնը, շատ մասնաւոր ըմբռնում մը բարոյական կատարելութեան, պարտաւորութեան եւ պարտականութիւններուն՝ որոնք կը պարտադրուին մարդուն իբրեւ անհատ եւ իբրեւ անդամ ընկերութեան, այս ամբողջը կը կազմեն վարդապետութեանց մարմինը՝ իսկական կամ հիմնական քրիստոնէութեան. եւ հոս է որ շատ օրինաւոր կերպով կրնանք ունենալ «քրիստոնէական փիլիսոփայութիւն», որովհետեւ ան հասարակաց գետինն է բոլոր անոնց, պարզ կամ գիտուն, որոնք Գրիստոսի վարդապետութիւնը կը դառնան:

Սակայն այս բանաւոր նշմարտութիւնները աւելի լսելի են քան թէ բացառապէս կերպով հաստատուած են առաքելական ուսուցման եւ վարդապետութեան մէջ եւ կը մնար գայն վերածել լաւ ազուցուած ամբողջի մը, ուր պիտի մտնէին բոլոր ընդունուած հարստութիւնները, մտածման բոլոր զարգացումները:

Ասիկա բացատրութեան, իւրացումի եւ դրութեանականացման աշխատանքն է որ կը սկսի Ջատագովներով եւ կը հետապնդուի դարերու ընթացքին: Բայց յստակ է որ այս դրութեանականացումը կրնայ գտնական ձեւեր գգնելու, որովհետեւ քրիստոնէական մտածման հիմնական թէգերը կը յարմարին իրարմէ շատ տարբեր տեսական բովանդակութիւններու հետ: Միայն թէ ասիկա ի՞նչ ցոյց կու տայ: Այն՝ որ քրիստոնէական միտքը անժամանակաւոր չէ, ան կը պատշաճի մարդկային մտածման ընդհա-

նւր շարժման՝ պատասխանելու իւրաքանչիւր շրջանի զանազան պահանջներուն եւ իւրացնելու այն անէնը, ինչ որ լաւ եւ բաժանելի կը գտնէ փիլիսոփայական մտքի գարգացման մէջ, տուեալ դարաշրջանի մը: Բայց այս հաստատումէն հետեւցնել որ «Բրիտոննէական իմաստասիրութիւն» գոյութիւն չունի՝ մեզի անկարելի կը թուի: Աւելին, հակառակը պիտի հետեւցուէր: Ուրվհետեւ նոյնիմէն այն իրողութիւնը թէ Բրիտոննէական մտածողութիւնը կ'արտացոլացնէ առաւել կամ նուազ չափով աշխարհիկ կամ հեքանոս մտածողութեան փուլերը, կը հաստատէ գոյութիւնը Բրիտոննէական ինքնատիպ մտածման, որ իր ձեւով կը հակադդէ, ճիգ ընելով իւրացնելու բանական ճշմարտութիւնները, կամ ընդարձակելու իր սիւսքեմաթիկ շրջանակը՝ իրագործուած յառաջդիմութեանց չափով:


Միւս կողմէ, կը դիտուի Պօղոսեան ուսուցման, Ազեմասնդրեան խորհողներու, Օգոստինոսի, Կեղծ-Դիոնեսիոսի պարագային՝ թէ անոնք հեքանոսներու կողմէ կը դատասպարտուին իբրեւ դաւաճաններ հելլենականութեան՝ ի նպաստ Բրիտոննէութեան: որպէս թէ յունական խորհողութեան ձեւերը որդեգրելով՝ ուզած ըլլան նախ համաձայն ըլլալ վարդապետական պահանջներու կամ Բրիտոննէութեան բրնագանցութեան հետ: Ասկէ ետք, ինչպէ՞ս կարելի է յարակնիլ թէ «մեր բուականէն մինչեւ Ե. դար չկայ Բրիտոննէական փիլիսոփայութիւն՝ որ պարունակէ իմացական արժէքները, խորապէս ինքնատիպ եւ տարբեր հեքանոս խորհողներէն»: Ճշմարտութիւնը այն է որ ինքնատիպ եւ հասարակաց բան մը կայ. ինչ որ ինքնատիպ է՝ Բրիտոննէական մասնայատուկ տուեալներն են, ինչ որ հասարակաց է՝ անոնք մտածման արտաքին ձեւերն են: Պիտի ըսուի թէ այս հաստատումը կը տանի յոռի շրջանի մը, քանի որ ի նախագուռէ կը դնէ գոյութիւնը Բրիտոննէական մասնայատուկ տրեւալներու: Բայց ընդունինք որ հեքանոսները, ինչպէս Բրիտոննէաները, հիմք ըրած են իրապէս կրօնական կեանքը, կիրարկած են խղճմտանքի ֆննութիւնը, հետաքրքրուած են մարդուն աստուածութեան հետ ունեցած փոխ-յարաբերութիւններով,

յոզմամբ են դասական հելլենականութեան բանապաշտութենէն, թէ ուզած են յուժել չարի հարցը, աշխատած են միացնել կրօնքը եւ փիլիսոփայութիւնը, գոված են առաքինութիւնը եւ փորձած զայն սահմանել: Ընդունինք տակաւին որ «տիեզերքի պատկերը որ կու գար յունական գիտութենէն եւ փիլիսոփայութենէն, միակ եւ սահմանաւոր աշխարհ, հակադրութիւն երկրնքի եւ երկրի» հասարակաց բող ըլլան Բրիտոննէաներուն եւ յոյներուն: Բայց նախ պէտք էր փաստել որ կրօնական եւ բարոյական այս շարժումները հելլենական մտածման չեն հրահանգուած՝ նախապէս անկախ տիրապետող Բրիտոննէութեան դէմ: Կիլոսոս, Պարփիւր եւ Յուլիոսանոս Կայսր ենթակայ չե՞ն Բրիտոննէական մտածման, նոյնիսկ իրենց ընդդիմութեան մէջ, այն բարձրութեան մէջ՝ որուն կը յուսկնէին հասցուցած ըլլալ հեքանոս միտքը: Այս տեսակէտով, աւելի ճիշդ է հակառակ դրոշմը՝ ըստ որուն Բերես աւելի իրաւ կ'ըլլայ ըսել թէ Գ. դարէն սկսեալ հեքանոս ինքնատիպ եւ անկախ միտք գոյութիւն չունի: Բայց միւս կողմէ, հեքանոս կրօնական եւ բարոյական բոլոր այս ձեւերը, եթէ անոնք գուզաքէն դրուին Բրիտոննէական մտածման յաջորդական ձեւերուն հետ, անոնց հետ չեն շփոթուիր:

Անկարելի է ուրանալ որ խորապէս սուր պայքար մը կայ հելլենականութեան եւ Բրիտոննէութեան միջեւ: Այս պարագային, ինչպէ՞ս չընդունիլ Բրիտոննէական ինքնատիպ մտածման մը գոյութիւնը: Ուրկէ՞ կու գար պայքարը, եթէ ոչ Բրիտոննէական վարդապետութեանց խորքէն, քանի որ ձեւերը նոյնը կը բուռնէին ըլլալ:

Եզրակացնելով, ինչ ալ ըլլայ իմացական հոսանքներու այլազանութիւնը, ուրկէ առաջին դարերուն Բրիտոննէայ հեղինակները կը սնանին, պէտք է խոստովանիլ որ անոնք ունին հասարակաց բան մը, եւ այս հասարակաց գետինը, խորհողներու հաստատիքին հետ, ինչպէս նաեւ բանաւոր թէգերը ամբողջութեամբ, կը կազմեն ինչ որ կը կոչենք Բրիտոննէական իմաստասիրութիւն:

Կան ուրիշքէն Բրիտոննէական իմաստասիրութիւն մը եւ Բրիտոննէական իմաստասիր-



բուրժուաներ: Այս վերջինները ուրիշ բան չեն եքէ ոչ մասնաւոր ձեւը գոր կ'առնէ առաջինը՝ քրիստոնեայ խորհողներու մօտ: Ատակ շատ աշխատանքներու եւ շարունակական զարգացման, անոնք անհրաժեշտաբար կը կրեն նշանները զանազան հեղինակներու հանճարին եւ պատմական շրջանին՝ երբ անոնք զարգացան: Ահա քէ ինչո՞ւ գտնուեց կը կոչենք Պրոտոնականներ, Պրոտի-նականներ, Արիստոտելիաններ՝ համաձայն այն ազդեցութեան գոր կը կրեն:

Բայց ներշնչման ինչ տարբերութիւն որ գտնուեց կը բաժնէ կամ իրարու կը հակադրէ, քրիստոնէական իմաստասիրութիւն՝ կը պահէ հիմնական միութիւն մը. բոլորն ալ կը խոստովանին քէ ենթակայ են քրիստոնէական բնագանցութեան եւ այս հաստատակաց բովանդակութեամբ՝ ան բացարձակապէս կ'անջատուի հեքանոսական վարդապետութենէն՝ որուն խորհրդածական շրջանակը փոխ կ'առնէ:

Առաջին դարերու քրիստոնեայ հեղինակներ այս գատորոշումները յստակ կեդարմ մտտանշած են: Անոնք կը գիտակցէին քէ հաւատով ունին վարդապետութեանց մարմին մը, որ միեւնոյն ժամանակ կարգ մը կէտերու վրայ, բանականութենէն կախում ունեցողները կը մտնեցնէր եւ կ'անջատէր հեքանոս իմաստասէրներէն. կը մօտենային՝ իբրեւ այն որ այս վարդապետութիւնները օտար չէին մնացած յունական միտքին, կ'անջատուէին՝ իբրեւ այն որ այս վարդապետութիւնները մարմինը կը կազմէին քրիստոնէութեան յատուկ դասանութեան:

Ճիգ ընելով իրացնելու հելլենիզմը, քրիստոնեայ հեղինակներ ուրիշ բան չէին տեսներ, բառ Օգոստինոսի, եքէ ոչ մտնել սեպտականութեան մը մէջ՝ որ իրաւունքով իրենց կը պատկանէր: Եքէ Տեստուդիանոսի հաստատումը, բառ որում «մարդկային հոգին բնականօրէն քրիստոնեայ է», ընդունելի իմաստ մը ունի, ասիկա

Թրգմ. ՆԵՐՍԵՆՆ ՎՐԳ. ԲԱՊՈՒՃԵԱՆ
(Շար. 1)

ըսել կ'ուզէ որ ինչ որ բանականութիւնը իբրեւ նշմարտութիւն կը գտնէ, կու գայ մտնելու քրիստոնէական մտածման ասարձակութեան մէջ. քրիստոնէական մտածումը գայն կը հրաւիրէ, բայց՝ իմաստով մը նաեւ, այս բանաւոր նշմարտութիւնները քրիստոնէական հաւատէն կը ստանան ստարտ մը:

Այն որ մեծ նշմարտութիւնները կը խոստովանի, հաւատը գայն իր տիրապետութեան տակ կ'առնէ: Այս ամբողջը ճիշդ է: Բայց ինչպէս ճիշդ առաջ նկատել կու տայինք, արտայայտման առաջինները կամ նիւթերը կը յայտնէին որոշ դիմադրութիւն մը նոր գործածութեան. հոս, կրօնական իմաստասիրութեան դաշտին մէջ, բանաւոր նշմարտութիւնները գորս քրիստոնէական մտածումը կ'իւրացնէր, կը մտնէին երբեմն խառն իմաստասիրական կառուցման մէջ, ասիկան չափազանց շփոթ իրենց սկզբնական պարունակութեան վիճակին մէջ: Եւրացման, մաքրագործման եւ գուման աշխատանք մը անհրաժեշտ էր եւ ասիկա ժամանակ կը պահանջէր: Հոս է ահա իմաստը եւ ստատուոր այս վիճարանութեանց, յահափ փոքորկալից՝ հին շրջանին եւ միջին դարուն, ուր կը տեսնենք որ, բազմաքի դրժարութիւններու ընդմէջէն, միշտ անյի կատարեալ coincidence-եր հոգն է իմաստասիրական տուեալներու՝ քրիստոնէական բնագանցութեան հետ, որ կ'առաջնորդէ ուղղափառ մտածման ներկայացուցիչները:

Այսպէս, Եկեղեցին փոխ կ'առնէ, բայց յահափ հիմնապէս կը ձեւափոխէ ինչ որ փոխ կ'առնէ: Եքէ ճիշդ է ըսել որ կարեւոր մասով յունական մտածումը անցած է քրիստոնէական մտածման մէջ, պէտք է սակայն շեշտել քէ այդ անցումը իր սկզբնական ձեւին մէջ չէ եղած, այլ նմանած է ճիւրքի մը՝ որուն ձեւը կ'առնենք՝ ասիկէ բարոյի իմաստը եւ ուրիշ բան մը ընելու, անոր նոր ձեւ մը տալու:

REGIS JOLIVET

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՉՈՒԹԻՒՆ

Ինչպէ՞ս արդեօք պիտի գտնեմ
 Գիւղս՝ որ այնքա՛ն սիրեցի...
 Օ՛ր, այն գիշեր երբ լուսընկան
 Ամպերուն մէջ կը լողար՝
 Կապոյտ երազ մը թորելով
 Սարերն ի վար հայրենի,
 Ու ծառերուն ուսերն ի վար հողմախոսով՝
 Որոնք դժբաղդ մայրերո՛ւ պէս անբափով՝
 Կը հեծէին օրն ի բուն
 Անկարելի վերադարձն իմ տարիալած,
 Ահարակա՛ն պանդուխտի... :
 Օ՛հ, այն ուղին սգաւոր
 Որ գիս պիտի հեռացրնէ՛ր այն գիշեր՝
 Հօրենական իմ տունէս,
 Լուռ, սգաւոր աստղերուն տակ
 Այնպէ՛ս ներմակ կ'երեսէր... :
 Վարդենիի մը մեղրահոս
 Բուրեան դիւքսնքն ըմպելէն
 Կը ֆալէի լուռ ու մունջ,
 Կը նայէի լճուած իմ տանս երգիքին՝
 Ուր լուսընկան աչքի մը պէս կ'արիւնէ՛ր...
 Եւ պանդուխտի ցուպն որ կ'այրէ՛ր
 Չեոքիս մէջ
 Եւ արցունքի շիթն որ կ'իյնա՛ր անդադար
 Իմ տժգունած այտերէս...

«Մղձաւանջէն» վերջ, հիմա հո՛ն կը դիմեմ,
 Աչքըս ծովո՛ւ պէս յորդած... :
 Ինչպէ՛ս ներմակ է նամբան,
 Հին օրերու երջանիկ ու մըտերիմ
 Լուսնի լոյսովն ողողուած...

Ո՛վ իմ աւանս աներուած,
 Հայրենի տո՛ւնս իմ թափուր...
 Օտարութեան մէջ կարօտի ի՛նչ տենջեր՝
 Լո՛կ ծաղի՛կ մը ֆաղելու ձեր ամուէն,
 Յիշատակի վա՛րդ մը լոկ,
 Ահա՛ ոտքերս վիրաւոր
 Գողգոթայի ձեր վերելքի՛ն կը կանչեն... :

Ա. ՍԵՄԱ

Ե Ր Ա Ջ Ի Ն

Ինչո՞ւ այսպէս լըֆեցիր զիս, մեկնեցար դուն անդարձ,
 երբ այնքան պէտք ունէի առաջնորդող բու լոյսին,
 Փոքորիկի բռնուրած նաւը ինչպէս փարոսին,
 Ծովուն վըրայ այեկո՛ճ, խաւարին մէջ անբափանց:

Եկան ամէնքը անցան, լըսեցի վէճը անոնց,
 Եկաւ անցաւ ֆահանան, փարիսեցին, մաֆաւորն,
 Ոչ ոք ինձի մօտեցաւ, մընացի մեն-մենաւոր.
 Ըսպեղանի չըբերաւ մէկը սիրտիս բազմախոց:

Բայց դուն դիմացս էիր միշտ: Մահը երբ դուռս էր բախած,
 Ուրիշ լոյսերն երբ տակաւ մարած էին մէկ առ մէկ,
 Մուրին, ցուրտին, մըրրիկին մէջն իսկ բռնած նախ դեկն,
 Բեզի ուղղած էի գայն, լոյսիդ նայուածքս կախած:

Մանկուրեանէս առաջնորդող եղած էիր ինձի դուն,
 Ինչո՞ւ յանկարճ մեկնեցար, հոգիս մատնած խըռովֆին.
 Վերադարձիր, ա՛հ, նորէն եւ իմաստ տուր այս կեանքին,
 Ամայութեան իմ սիրտին նորէն Լոյս բեր ու խընդում:

ԻՄ ՍԻՐՏԸ ԽԱՉՈՒԱԾ Է ԴԻՄԱ

Իմ սիրտը խաչուած է հիմա,
 Վէրֆերէն արիւն կը հոսի.
 Կ'անցնի մարդն՝ արարքը կը մընայ,
 Ծախուած է սիրտս եր'սուն արժաթի:

Կ'անցնի մարդն՝ արարքը կը մընայ...
 Նենգութեան ու Դաւի ու Սուտի
 Կեղտն անշուշտ պիտի օր մ'երեւնայ,
 Ու փոխուին պիտ' Վէրֆերը վարդի:

Կ'անցնի մարդն՝ արարքը կը մընայ...
 — Ա՛խ, սիրտէս արիւն կը յորդի:
 Մուր է շուրջս. գէթ Այգը չուշանայ,
 Յարութեան որ Լոյսը ծաթի:

Իմ սիրտը խաչուած է հիմա,
 Վէրֆերէն արիւն կը կարի.
 Փառելուն իր ձեռքերը կը լուայ,
 Պիղատի իր խիղնն որ հանդարտի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԵՐՍԷՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

(1346)

Մարիուն թագուհիի Աւետարանը մին է մեր բացառիկ և մեծարժէք ձեռագիրներէն (թ. 1973) : Ներսէս Եպիսկոպոս յատկապէս գրած է զայն և նուիրած թագուհիին : Գրուածն յիշատակարանը ուշադրաւ և կարեւոր է այն պատճառով որ մի առ մի կը թուէ նախ թագուհիին և ապա անոր ամուսնին՝ Կոստանդին թագաւորի բնասնեկան պարագաները, ողջ կամ հանդուցեալ : Օգտակար նկատեցինք յիշուած պատմական անձերուն մասին զնկի հակիրճ ծանօթութիւններ :

Աւետարանին նկարները զօրծն են այլ շրջանի անուանի մանրանկարիչ Սարգիս Քանանայի (Պիժակ) :

Ձեռագիրը օրինակուած է թուղթի վրայ, իսկ մանրանկարները գծուած են մագաղաթի թերթերու վրայ : Անոնցմէ երկուքը նկատողութեան արժանի են յատկապէս, վասնզի մին, որ կը ներկայացնէ Յիսուսի խաչէն վար առնուիլը, կը պարունակէ թագուհիին նկարը, «Մարիուն թագուհի Հայոց» արձանագրութեամբ, իսկ միւրը՝ Քրիստոսի Մնունդը, կը պարունակէ նկարը ծիրանագոյնաւ իշխանուհիի մը, որ կրնայ ըլլայ Մարիունը տարրեր տարագոյլ, այդ շահեկան մանրանկարներն ալ կը ներկայացնենք այստեղ :

Միաձինն ականատեւս է բարեկամք, երրորդութեանն մերձաւորք, անհաւիցն քարոզք, խաղաղարարք տիեզերաց, վեմք անշարժելիք՝ եղեալ ի հիմունց կարողիկէ եկեղեցւոյ, երրորդութեանն քարոզք, անմահական հացին կերակրաւոք, Միաձին Որդոյն Աստուծոյ աշակերտք, աշխարհաց վարդապետք, արարածոցս յուսաւորիչք, երրորդութեանն աւքեամք, անասանելի աշտարակք, անխախտելի պարիսպք, եկե-

ղեցւոյ կարգաւորիչք, հայրապետաց պարծանք, կուսանաց ողջախոհացուցիչք, ամուսնացելոց զգաստացուցիչք, անմեղ սրդայոց պահապանք, ժողովրդականաց առաջնորդք, այեկոծելոց նաւահանգիստք, արքայութեանն պարաստողք, Հոգւոյն Սրբոյ բնակարանք, և ի գալստեան Տեառն յորժամ արեգակն խաւարեսցի՝ տեսաւաւել քան զարեգակն փայլեն յարքայութեանն երկնից, և բազմին ընդ փեսային յառագաստն յուսեղէն, և նստին յանարուեստ արոսս՝ դատել զերկուսասան ազգն Եւրայէլի :

Եւ արդ՝ ես յոգնամեղ եւ անպիտան ծառայս Աստուծոյ Ներսէս, ցանկացող եղալսմ Սրբոյ Աւետարանիս գրել զսա յիշատակ բարի. եւ գրեցի ըստ իմում կարի՝ ի ստոյգ աւրինակէ բարգմանչացն, և պարգեւեցի զսա հեգաւորի եւ ողորմած բագուհոյն Հայոց Մարիանոյն(1), որ բագում բարեգործութեամբ գարդարեալ է, եւս առաւել հեգութեամբ եւ խոնարհութեամբ եւ ողորմածութեամբ. եւ որ գայսպիսի առաքինութիւն ստացեալ է՝ գտէրուական պատմութեանն զգեցեալ է, առաւել եւս սա է զգեցեալ գայս յուսաւոր հանդերձ, իրրեւ գպարիսպ ամուր : Այլ եւ զմեր անարժանութիւնս եղբայր կոչեաց իր : Եւ ինձ այսպէս յուի եթէ ի կամացն Տեառն եւ ի շնորհաց Սուրբ Հոգւոյն յայտնեցաւ մեզ հոգեւոր քոյր եւ կատարեալ բարեկամ :

Ես շնորհեցի նմա գայս Սուրբ Աւետարանս ի վայելումն անձին իւրոյ. եւ յիշատակ բարի, որ եւ յուսամք ի Քրիստոս զի

(1) Մարիան թագուհի, այլուր Մարիուն, ումանց մաս Մարիամ, մեռած է չուրջ 55 տարեկան, Երուսաղէմի մէջ, ուր եկած էր երկու կամ երեք տարի առաջ, ազատուելով Եգիպտական գերութենէն :

ընդ երկայն աուրս պահեցէ զնա ստրոգ
կենդանութեամբ հոգով եւ մարմնով. եւ
ամենայն սրբոց աղարթք՝ պահապան լիցի

Կառկիոսոյ եւ պայլ Հայոց: Սուրբ Աստ-
ուածածնին բարեխաւսութեամբ՝ ողոր-
մեցի Տէր Յիսուս Քրիստոս եւ բարեգոր-



նա ի սուէ եւ ի զիշերի. եւ զամենայն
յանցանս իւր յոր գործեալ է թողցէ Տէս
Աստուած:

Ողորմեցի Քրիստոս Աստուած եւ իւր
բարի ծնադացն Պր. Աշնի(2), որ տէր էր

ծուրեամբ զարդարեալ մար իւրոյ ձուս-
նին(3), որ յառաջն բազուկի էր Աշնի(4)
բազաւորին. հանգուցէ Տէր Յիսուս զիս-

(3) ձուսն, սմանց մասն Յովհաննա, Կախապէս
կրնն էր Օշին թագաւորի: ՄԼԸ Ը 1323ԻԵ:

(4) Օշին թագաւոր: 1308-1320:

(2) Օշին պարսկացի, սոլթանուած է 1329/30

գիս նորա յարժայութեանն երկնից: Ողորմեսցի Քրիստոս եւ պարկեշտ քարն իւրոյ Ալիծին(5), որ յառաջն քագաւորի էր Լեւոն(6) քագաւորին: Յիշման արժանի արարէ՛ք եւ զհարեղբայր իւր գպարոն Կոստա[նդին(7)]՝ սպարապետն հայոց, եւ ըզհայր նորին գպարոն Հեթում(8)՝ գտէրն Կոնիկոսոյ, եւ հանգուցէ՛ զհոգիս նոցա:

Երկնաւոր քագաւորն Քրիստոս՝ արինեսցէ՛ զմեր հայոց քագաւորս՝ Կոստանդիանոս(9) եւ ընդ երկայն աւուրս արացէ, եւ պահեսցէ յերեւելի եւ յսկսեւելոյր քշնամեաց: Եւ զԼատուածատուր որդիսն իւր, գպարոն Աշին(10), եւ գպարոն Լեւոն(11), եւ գպարոն Հեթում(12), անվնաս պահեսցէ յամենայն փորձանաց կենցաղոյս:

Արինեսցէ՛ Տէր Աստուած եւ զսիրելի եղբայր քագաւորիս՝ գպարոն Սմբատ(13) գունդատաղլ հայոց, եւ ընդ երկայն աւուրս արացէ: Արինեսցէ՛ Տէր Աստուած եւ զմայր քագաւորին զՄարիանն(14), եւ է՛ մեր հոգեւոր մայր, մայրն Աստուծոյ նրմա բարեխաւս եղիցի հանապազ ի տուէ՛ եւ ի զիշերի. եւ պահեսցէ ամբողջ կենդանութեամբ հոգւով եւ մարմնով, եւ յամենայն մեղաց քաւեսցէ: Արինեսցէ՛ Տէր Աստուած եւ գպարկեշտ դուստրն իւր զՖեւիկն(15), եւ

է՛ մեր հոգեւոր էոյր եւ բարեկամ. պահեսցէ՛ Տէր Աստուած զնա ամբողջ կենդանութեամբ, հոգւով եւ մարմնով, յամենայն ազգ փորձութենէ, եւ բողբէ՛ զյանցանս իւր:

Ողորմեսցի Քրիստոս Աստուած եւ հանգուցեալ հայր իւրոյ, պարոն Պաղտին(16) Մարաջախոտուն Հայոց, եւ հանգուցեալ քարն իւրոյ տիկին Ալիսին(17), եւ քեռոյն իւրեանց Պարոն Սմբատայ(18), եւ պարոն Լեւոնի(19), եւ դասեսցէ՛ զհոգիս նոցա եւ զճնաւոցս իւրեանց եւ զամենայն ազգակաւաց՝ յիւր սուրբ արժայութիւնն:

Աղաչեմ եւ ես, մեղապարտ ծառայս Աստուծոյ գրող սորա Ներսէս, յիշման արժանի արարէ՛ք գիս, եւ զճնաւոցսն եւ զեղբարսն իմ, զկուսակրան քահանայսն, զՅովսէփնէս, եւ զԹորոս եպիսկոպոս, զհամագուցեալսն ի Քրիստոս, եւ զհարեղբայրսն մեր զկուսակրան քահանայ՝ զՍիմեոն, եւ զՍտեփանոս: Եւ որ զմեզ յիշէ, եւ ինքն յիշեալ եղիցի առաջի Քրիստոսի:

Քայց գրեցաւ սա ի հայրապետութեան Տեառն Միսիքարայ, եւ ի քագաւորութեանն Կոստանդիանոսի, եւ յեպիսկոպոսութեան մայրաքաղաքիս Արսոյ Բասիլիոսի եպիսկոպոսի: Եւ քվակամութեանս հայոց ՉԳԵ [= 1346], ի մայրաքաղաքս Սիս կոչեցեալ, ընդ հովանեաւ սրբոյ տանարիս որ կոչի սուրբ Նշան: Կատարեցաւ կարողութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ է արինեալ եւ փառաւորեալ յախտեանս յախտենից ամէն:


Յաւելուածարար կը ներկայացնենք ալ տակ ուրիշ յիշատակարան մըն ալ, ուր լեւուած է Մարիուն թագուհիի վախճանը: Այս յիշատակարանը կը գտնուէր Սսոյ երբեմնի մէկ Աւետարանին մէջ, զրուած 1290ին, մազադաթի վրայ, Ստեփանոս Գոյներերիցանցի ձեռքով, Կոստանդին անունով քա-

(5) Ալիծ, Օշին սրայլի դուստրը՝ առաջին կնոջմէն. կին Լեւոն թագաւորի: Սպաննուած է 1331ին:
 (6) Լեւոն քագաւոր, 1320-1342: Որդին էր Օշին թագաւորի եւ իր առաջին կնոջ Չապէլի:
 (7) Կոստանդին սպարապետ, սպաննուած 1320ին:
 (8) Հեթում, տէր Կոնիկոսոյ, սպառժիշ: Մեռած է 1311ին:
 (9) Կոստանդին քագաւոր, 1345-1363: Ամուսին Մարիունի:
 (10) Օշին, յիշուած կայ 1345ին: Հաւանաբար զորս դացած է 1357ի համաճարակին:
 (11) Լեւոն, իր հօրը մահէն ետք երկու տարի (1363-5) ամսամեայ իշխանութիւն վարած է բոս Կ. Յ. Բասմաշեանի:
 (12) Հեթում, հաւանաբար զորս եղած 1357ի համաճարակին:
 (13) Սմբատ գունդատաղլ, աշխուտ անձանոթ:
 (14) Մարիուն Տիկնանց Տիկին, մայր Կոստանդին թագաւորի: Մեռած է 1352ին:
 (15) Ֆեւիկ, աշխուտ անձանոթ:

(16) Պաղտին մարաջախոտ նղրցի, հայր Կոստանդին թագաւորի: Մեռած է 1337ին:
 (17) Ալիս, սյուր Ալիծ, բոյր Կոստանդին թագաւորի:
 Մեռած է 1312ին եւ մեռած 1346էն առաջ:
 (18) Սմբատ, եղբայր Տիկնանց Տիկին Մարիունի:
 (19) Լեւոն, եռյնպէս:

Հանայի մը համար: Այդ Աւետարանը 1345ին
կը ստանայ Մարիուն Թագուհիի ամուսինը,
Կոստանդին արքայ, որուն յիշատակարար-

կը գրէ հետեւեալ յիշատակարանը: Կար-
տագրենք Մահակ կիկղ. Խաղաքեանի ձեռա-
գիր տետրակէն:



նին պատմական մասը ծանօթ է, հրատա-
րակուած ըլլալով Հայաստան լրագրին մէջ,
1851ին, և ԺԳ. գարի յիշատակարաննե-
րուն շարքին, 1950ին: Շուրջ քսան տարի
ետը սոյն Աւետարանը թագուհիէն կը
ստանայ Վահրամ անուն անձ մը, և Թա-
գուհիին մահէն ետք նոյն Աւետարանին մէջ

և դարձեալ ի յամին բուականութեա-
նըս Հայոց ՊիԳ [= 1374-5] առաւ Սիս ի քր-
իստոնէից և էր յայն ժամանակն կարո-
ղիկոս Հայոց տէր Կոստանդին Լամբրոնա-
ցին, այր իմաստուն և հանճարեղ, և էր
բազաւոր Հայոց Պր. Լեւոն, որդի Բրին-
ձին: Սա բազաւորեաց Հայոց ամիս է: Սա

վարեցում գերի յեզիպոստ քաղաւիին իւրով եւ որդովք իւրովք: Բայց մեծ քաղաւիին Հայոց Մարին յերուսաղէմ մեծաւ առաքինի նշմարութեամբ անս Գ? եւ հանգեաւ ի Քս. ի քուարերուրեան Պ.: եւ ի յուլիս ամսոյ ժԸ... (դժուար ընթեանի): Վասնզի յոյժ ողորմամ էր եւ աղքատասէր: Սա քաղեց[աւ] առաջի դրան Սք. Յակոբայ: Սա պարգեւեաց մեզ զՍք. Նշան, որ տէր Յակոբ կարողիկոս: Ի սմանէ ստացայ եւս գսք. եւ զաստուածախաւս Աւետարանս, որ է զարդարած ի յոսկւոյ սրբոյ եւ յարձարոյ, ի վայելումն անձին իմոյ, եւ ի ժամ մահուան իմոյ ի յիշատակ հոգւոյ իմոյ եւ ծնաւոյց իմոց եւ ամենայն զարմից իմ, եւ այնոցիկ, որ ի Սք. Աւետարանս երախտաւոր են...:

Եւ ես մեղաւոր եւ անպիտան ծառայս Աստուծոյ, եւ ամենայն գՔրիստոս Ած. դաւանողացդ, Վահրամ անարժան այսմ պատուոյս, գոր ընգալայ, որ անուամբ միայն կոչիմ, բայց գործով հեռացեալ մեկուսի եմ ի պատուիրանացն Աստուծոյ: Բայց իմ յուսալով ի Սք. Աւետարանս, որ է բերան եւ բուն Աստուծոյ, որ եւ ինքն Տէրն մեր եւ Փրկիչն Յս. Քս. հրամայեաց իւր աստուածային բերանովն ի Սք. Աւետարանիս քէ, Ամենայն որ խնդրէ...: Նայ կրկին անգամ յերես անգեալ աղաչեմ զամենայն հաւատացեալս Սք. Երրորդութեանն, որք հանդիպիք ի սուրբ եւ աստուածախաւս Աւետարանիս... խնդրեցէք ի Քրիստոսէ գորդորմութիւն մեզ...:

Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

Գ Ո Ղ Գ Ո Թ Ա

ԹՐՔԱՅԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՀՕՏԻՆ

ԱՂԵՏԱԼԻ 1915 ՏԱՐԻՆ

Կազմեց՝

Թ Է Ո Դ Ի Կ

Յուսիկ Ա. Բինյ. Բաջունի.— Ծն. 1851ին Աբարկիր, աշխարհական անուամբ Յակոբ Հազարեան, ուսած է ուսուցած անդ: Քահանայ ձեռնադրւած 1886ին ծննդավայրին Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն վրայ՝ նոյն ատենի առաջնորդ Եղնիկ Եսս. Ապահունիչ, Գաւառ. եւ Կրօն. Ժողովներու անդամակցած, իսկ ի բացակայութեան Ս. Առաջնորդին՝ չորս տարի վարած Աբարկիրի առաջն. փոխանորդի պաշտօն, մինչեւ պայթումը 1895ի աղէտին. եւ իբր զարգացեալ կղեր՝ կառավարութեան ուշադրութիւնը գրաւելով՝ քաղաքական յանցաւորի ամբաստանութեամբ կը բանտարկուի հոն եւ ի Պարբերդ 2 տարի: Կեղրոնէն կատարուած ազդու հետապնդումներ կ'աջողցնեն մահուան դատապարտութիւնը բեկանել եւ Պօլիս փոխադրել զինք, եւ Տ. Յուսիկ կ'սկսի պաշտօնավարել հոս ընդ հակողութեամբ Ազգ. Պատրիարքարանի: Սահմանադրութեան հռչակումին, Ազգ. Կեդր. Ժողովի ընտրութեանց ատեն կ'ընտրուի երեսփոխան, նաեւ Կրօն. Ժողովի անդամ, մինչեւ իր աքսորումը մասնակցելով արդիւնաւորապէս այդ կրկնակ ժողովներուն: Պաշտօնավարած էր նաեւ Եկնի-Գափու եւ Սկիւտար Ս. Կարապետ:

Իր կոչումին յար հաւատարիմ եւ իր մականունը տառապէս արդարացրնող այս բազմաչարչար եւ ուսումնական երէցը — որ Հուրրիէթէն սաղին՝ չէր բաժնուած ազգային շրջանակներէ, — յաչս Թայէադի կառավարութեան՝ անշուշտ արժանի էր խառնուելու Ապրիլ 11ի կարաւանին:

Վախճանած է տարագրութեան ճամբուն վրայ, չտոկալով զժպչի զբրւանաց եւ տառապանքի:

Վարդան Բինյ. Գարակէօզեան.— Ծն. 15 Յուլիս 1877ին Գում-Գափու, աշխարհական անուամբ Ովրեստէս: Ուսումը Մայր Վարժարան ստանալէ վերջ՝ պահ մը զեղադործութեամբ և առեւտուրով կը պարապի: 96ի ըսկիզբը կ'անցնի Մեծ-Նոր գիւղ (Եալովա) ուր իբր ուսուցիչ եւ երաժիշտ պաշտօնավարած միջոցին, Պանքայի դէպքին՝ իբր յեղափոխական ձերբակալուելով, 21 օր Փազարթէօյ բանտարկուելէ յետոյ կը փախչի Պօլիս, ուր դարձեալ կը բանտարկուի 16 օր: Աղատ արձակուելուն՝ կը մեկնի Ռուսնուգ, 1898-1900 պաշտօնավարելով տեղւոյն Ազգ. Վարժարանին մէջ դաստիարակ-երաժիշտի պաշտօնով, երբ Սապահգիւլեան տեսուչ էր հոն: 1900ի դարնան կը գտնայ ծննդավայր, Ծէրիթէօյի Թաղ. Նորհրդոյ քարտուղար եւ «Վարդա-

նանց»ի գլխապետ կարգուելով, մինչև քահանայ ձեռնադրուիլը նոյն եկեղեցիին վրայ 30 Ապրիլ 1907ին՝ Հմայեակ Արքեպոսկ. Գրմարեանէն :

Ինք եւս Պոյտահայ մտաւորականներու խումբին հետ արտորւած է Չանդրբի, ութամեայ վտարանդի կեանքին մէջ ենթարկուելով ոստիկանական հայածանքներու եւ երկարատեւ հիւանդութեան, նաեւ ականատես ըլլալով աշխարհական բախտակից ընկերներու այլուր փոխադրութեան սրտահրմիկ տեսարաններուն : Մնացածներէն 32 հոգիի՝ Պօլսէն դատ ամէն տեղ ընակելու մասին տրուած արտօնութենէն օգտուելով, 27 Հոկտ. 1915ին 8 ընկերներով ճամբայ կ'իյնայ եւ դժնդակ ուղևորութենէ մը վերջ կը ժամանէ Ուշագ, Յովհան վարդապետի, Չերագ Գասպարի եւ Շամտանճեան Միքայէլի հետ ընկերովի, շարունակելով ապրիլ ոստիկանական խիստ հսկողութեան տակ, հոն երբեմն առևտուրով, երբեմն բժշկութեամբ եւ վերջերս այ Աղզ. Վարժարանի մէջ ուսուցչութեամբ պարապելով : 17 Նոյ. 1918ին արտորակից նոյն անձերուն հետ կը դառնայ Պոլիս եւ կը շարունակէ քահանայագործել միեւնոյն եկեղեցին :

Պատ. կարապետ Քերոքեան. — 60 տարու, Պայրքէսէրցի, ասած Մարգուանի Աստուածարանական ձեմարանը, միշտ պաշտօնավարած Միւրոնարաց մօտ ի Պայլլ Հաուզ՝ իրր աշխատակից Տքթ. Հէրիբի, Ս. Գրոց փորձերը նայող, քարոյիչ Սամաթիոյ, վերջին տարիներն այ «Աւետարեք»ի պատասխանատու տնօրէն, եւ այդ իսկ պատճառաւ խառնուած մտաւորականներու կարաւանին :

Պատ. Քերոքեան Կոմիտաս վարդապետի հետ Չանդրբիէն Պոլիս վերադարձող 8 հոգիինց խումբին մէջն էր, փրկուած՝ փորձանուոր պէպրեւծ եւ աւելի հեռաւոր շօթակէ, շնորհիւ Ամերիկեան դեսպանատան : Այժմ Ամերիկա :

ՊՕԼԻՄԻ ԿԱԵԱՂԱՆՆԵՐԸ

Հարիւրաւոր մտաւորականներու միահաղոյն տարադրումէն 2 ամիս վերջն էր որ Սթանպօլի Պատերազմական Ատեանի շէնքին առաջը կախազան կը բարձրանային 10 ամիսներէ ի վեր բանտերու խորը տուայտող եւ հարցաքննիչ դատաւորներու առջև ելլող 20 երիտասարդ Հայեր, բոլորն այ դաւառացի, 15 Յունիսին, Թալէադի ոչժիմը տապալելու մտօք դաւադրութիւն մը սարքած ըլլալու ամբաստանութեամբ, իրր Հնչակեան :

Ահա՛ անուններնին. — Փարամաղ, Տքթ. Պէնէ Թորոսեան, Արամ Աչըզպաշեան, Գեղամ Վանիկեան, Երուանդ Թօփուզեան, Ռուբէն Կարապետեան, Յովհ. Տ. Ղազարեան, Թոյմ. Թոյմասեան, Յակոբ Պամսճեան, Մուրաա Չաքարեան, Մկր. Երէցեան, Գարեգին Պօղոսեան, Արմ. Համբարձումեան, Երեմիա Մանուկեան, Արր. Մուրատեան, Մինաս Քէչիշեան, Սրմբատ Գրլըճեան, Գառնիկ Պոյաճեան, Հրանդ Եկաւեան եւ Պօղոս Պօղոսեան :

Իսկ 18 Յունիսար 1916ին կը կախուի միեւնոյն վայրը զօլէճական ուրիշ Հայ մը՝ Հրանդ Աղաճանեան, մէպուս Փաստրմաճեանի կեղծ մէկ նամակը դիտուածնաւոր կերպով իր հասցէին զրկուելով՝ նոյնպէս իրր դաւադիր ամբաստանուած : Դարձեալ, 13 Մարտ 1916ին Առափաղարէն Պոլիս բերուելով կը կախուին երեք Հայեր, Կրպ. Փաթուկեան, Խորէն Երամեան եւ Գր. Կայեան, իրր դաւաճաններ իթթիհատի :

Մահուան պատիժի մը գործադրութեան պարագային, օրէնք է որ պաշտօնապէս դիմուի Պատրիարքարան, մահապարտներուն վերջին հոգևոր

պէտքը կատարել տալու համար՝ խոստովանահայր քահանայի մը կոչումով : Կառավարութիւնը սակայն չուզեց յարգել այդ տարրական ձեւակերպութիւնըն իսկ եւ բաւականացաւ դիմելով ամենաբիրտ եղանակի մը, որ ահա՛ .— Վերջին պահուն, իրիկնամուտին, ինքնաշարժ մը կ'իջնէր Գում-Գափու, եւ մէջի ոստիկանները՝ նոյն միջոցին փողոցէն անցնող տէրաէր մը բռնի հեծ-ցընելով կառք՝ կը սուրային զէպի Սուլթան Պայազիտ, մինչ «Աստուծոյ պա-տօնեան» ահաւոր անցուկարձին անդիտակ՝ զո՛ւր կ'աղերսէր շուրջիներուն, իմանալու համար իր անակնկալ առեւանդումին շարժառիթը : Յանրուի ահուղողի մատնուող եւ քսան արեւներու յանկարծական խաւարումին հան-դիսատես եղող այդ երէցն էր ահա

Գալուստ Քիմյ . Պօղոսեան, որ Պատերազմական Ատեանի Գօղուր տարուեցաւ շրտակ եւ հոն տեսաւ 20 Հայրդիներ, ճերմակ շապիկներ հա-ղած, վերջին վայրկեաններին համբելու զահանդադին սպասուով մը : Տ . Պալուստ, այլայլմէ եղած, իր աղօթքը մրմնջած է անոնց կողքին եւ օի : յետոյ ականատես եղած բոլորին ալ վիզերուն պարուրման՝ 20 եռոտանի-ներու բարձունքէն առկախուող շուանէ դեռոյին մէջ :

Ծնած է 1869-ին Տիւրիկ, աշխարհական անուամբ Պօղոս, ուսած անդ : 1880ին Պօլիս պանդխտելով՝ առեւտուրով կ'ըրադի եւ կ'անդամակցի Մայր Եկեղեցւոյ դպրաց դասուն, մինչև իր ձեռնադրութիւնը Գ . Ճէվահիրճեան Սրբազանէ՝ 7 Ապրիլ 1907ին : Հուրրիէթի նախօրերուն կազմակերպած է դադ-թականաց յանձնախումբ մը՝ Մ . Յովհաննէսի, Յ . Գրըրճեանի եւ այլոց ան-դամակցութեամբ : Կիլիկեան եղեռնին՝ ուղարկուած է՝ Ատանա, ազէտակոծ Հայութեան հոգեւոր պաշտօնով : Հոն, եռամսեայ իր ազգանուէր գործու-նէութեան խեթիւ նայած է կուսակալ ձէմալ (ապա փաշա) եւ աքսորի որո-չում տուած . Տ . Գալուստ Պօլիս ապաստանած է Սոսյ կաթողիկոսին թելադ-րութեամբ : Տխուր ճակատադրականութեամբ մը, իրեն վիճակուած է դարձ-լալ խոստովանահօր դեր կատարել իբր թէ դասալիք այն Հայ գինուորնե-րուն՝ որոնք հրացանազարկ եղան մայրաքաղաքիս շրջակաները :

Մայրաքաղաքին մէջ իրարու ետեւէ կանգնող այդ կառափնատներն ու քմահաճ մահապատիժները չէին ուրիշ բան, բայց եթէ բարբառուն սպառնա-լիքներ Պօլսոյ մնացորդ Հայութեան եւ անոր թեւարեկ Պատրիարքին . . . :

ՆՈՐԷՆ ԱՔՍՈՐ

1915ի ամառը շատ աղիտարեր եղաւ Պօլիս հաստատուած Հայ պան-դուխտներու համար : Ընդհ . Ապահովութեան տնօրէնութեան Ա . Տիւրիկն պետ Մէհմէտի (որ ամենամեծ դերը կատարեց Պօլսահայոց աքսորի ատեն), նաեւ Ոստիկանութեան տնօրէն Պէտրիի նախաձեռնութեամբ ու հրամանաւ էր որ ձերբակալուեցան մայրաքաղաքիս մէջ ընտանիք կազմած չեղող հազարաւոր զարիպ ազրբաւնք, փողոցներէ, խանութներէ եւ խաներու անկիւններէ խումբ խումբ հաւաքուած, որոնք օրերով Միւտիւրիէթի որջը ձեծուելէ եւ անօթի պառկելէ վերջ՝ աքսորուեցան Պիլէճիքի ճամբով հեախտան զէպի Պօղանթի, իրենց ճամբուն վրայ ալ կրելով կեղեքումներ եւ անլուր նախա-տիւնքներ : Քսան հազար հօգի կը հաշոււին ատոնք, հարիւրին 95ը՝ ձեծին, քաղցին եւ անդադրում քալելուն շտոկալէն ինկած եւ այլեւս ուտքի չելած, մեծ մասամբ անուս այլ անփնաս երիտասարդներ, որոնց միակ մեղքը՝ Հայ անունը կրելին էր, մարդէր որոնք տարին ամբողջ ծառայի, դռնասպա-

նի, բանուրի, կամ որ նոյն է՝ կամուօր աքսորականի իրենց չքաօր կեանքը կ'ապրէին արդէն Սթանպօլի մայթերուն վրայ, և որոնց միակ մտահոգութիւնն էր իրենց անձէն զրկել միշտ՝ իրենց կարօտ սիրելիներուն ստակ վտանգնելու համար հայրենիք:

Յախուռն շիթակներու մտանուած այդ պանդուխտ Հայերու շարքին՝ կային սառարաթիւ համշիրակներ ալ, որոնք աղէտալի աքսորէն առաջ բախտաւորութիւնը ունեցեր էին Սթանպօլի Կեդրոնական Բանտը թիմուելով՝ առժամացէս զերծ մնալու ընդհանուր աքսորանքէն: Այս առիթըր զրոզը 1915-16ի տարեշրջանին բախտակից եղած ըլլալով անոնց, վերահասու կրցաւ ըլլալ թէ բոլորն ալ զոհերն էին անյուր զրպարտութեանց, որով անիրաւօրէն զճիւղներ ընդունած այն հայահալած սինյօր Ատեանէն որ «Տիվանը Հարպը Էօրֆիւ» կը կոչուէր և որուն նախագահն էր Նաֆրը: Նոյն բանախն հոյիւն էր, շարաթը մէյ մը պաշտօնապէս այցելող,

Պետրոս Բիւլյ. Կարապետեան — Ծն. 1858ին Ռոտտսթօ, աշխարհական անուամբ Յարութիւն, ուսած է Պօլիս, 1895 Փետրվարին ձեռնադրուած Մատթ. Եպոսկ. Իրմբրեանէ, Երկիցս անդամակցած Դատաստանական Խորհուրդի, 1910էն ի վեր կարգուած այցելու հոյիւ Պօլսոյ Կեդրոնական Բանտի:

Ապատութիւննին մէկէնիմէկ կորսնցնող Հայերուն համար ճշմարիտ «Տէր Հայր» մը եղաւ ինք, և ամէն անգամ որ մտաւ այդ դժուրքէն ներս՝ իր օրհնութիւններով և միթարական խօսքերով յոյս սլլալացուց մարած սիրտերու մէջ, քանի մը հեղ նպաստ ալ բաշխեց կարօտ աղաւկիցներու, փրկութեան կամ օգնութեան զբաւոր ու բերանացի խնդրանքներ սիրալոժար բատանձնեց, և, ի վեր քան զամենայն, 20 Հնչակեաններու կախաղան բարձրանալէն 4 օր յետոյ — տօն Գիւտ Նշխարաց — Հայ բանտարկեալները հոյուելուն առթիւ՝ յունական մատուռին մէջ հոգեհանդիստ կատարեց զաղտոտողի, մեր Ապատարութեան դատին համար անմահ զոհուողներուն վերալուծամբ: Կամարակապ զնդանին այդ մթաստուեր խորշին մէջ, դուրսեցի և Պօլսեցի բանտարկեալ Հայերս ամբողջ ծունր կրկնեցինք նոյն օրը բիւզանդական դարաւոր այդ հնաւուրջ սրբավայրին քարէ յատակին վրայ և «Աղբիւս Հայոց տո՛ւր աղատութիւն» հեծկրացինք Տէր Ողորմեաի սպահուն: Ու խունկի ծուխերուն և աչքերնուս մշուշին ընդմէջէն, կը թուէր մեզ տանել լուսապրակ զլուխները Փարամաղին և իր քամբախտ ընկերներուն, որոնք, քանի մը օր առաջ, մենէ քիչ մը անդին, ինկեր էին Մեծ Երազի ձանապարհին . . . :

Ամենուս վիշտին հաղորդակից և մեկ բարոյական կորով միշտ ներշնչող այս պատուական երէցը, կրած բուռն յուզումներուն հետեւանօք՝ այսօր կաթուածահար ինկած է և իր օրհնածայն ախշլուն ո՛չ ևս կը լսուի իր լեզուատ շարթերէն՝ Մայր եկեղեցւոյ կամբաներուն սակ:

Լրտեաներու անհուն ցանց մը բազմիւսուած էր Պօլսոյ մէկ ծայրէն միւսը: Որեւէ պատահական ցուցմունքի վրայ, իր շուքէն վախցող ամէնէն անօրնաս Հայն իսկ կ'առաջնորդուէր պահականոց և անկարելի էր որ չի կրէր նախնական խոչտանդում մը որ ապա յանդէր անուագն քանի մը ամսրւան դատապարտութեան, կամ, ամէնէն ընթացիկ պատիժին՝ աքսորի: Անմտանալի են անունները «Գրսմը Սիասի» կոչուած կաղաղին անօրէն Բէշատի (դժման հարցաքննիչ Հայ մտաւորականաց, շատին աքսորի հրաման արձակած, նոյնիսկ եթէ անոնք կուսակցութեան մը շարտականէին), Պատերազմական Ատեանի նախագահ Նաֆրը (որ 5-10 վայրկեանի մէջ ամիսներու և

տարիներու վճիռներ կ'արձակէր անվրէպ՝ երբ դէմինը Հայ ըլլար) եւ «Մէր-
քէզ Գօմանտանի» ձէվատի (որ 20 Հնչակեանները կախեց ի Սուլթան Պալա-
զիտ եւ ահաբեկ տանջանքներու ենթարկեց ձերբակալուած ու տաղաւին վճիռ
չկերած բազմաթիւ Հայորդիներ) :

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ԵՒ ՊԱՏՐԻԱՐՔ

Աճէն ինչ սկսած էր սանձակոտոր ընթանայ : Հայոց Պատրիարքու-
թիւն եւ Պատրիարք անուանապէս գոյութիւն ունէին այլեւս, իսկ Ազգային
Վարչութեան ստուերն իսկ չէր մնացած : Իսկ Թալէադ, — Հայ Յեղին այս
նէլլարք՝ որուն դորձած անհաշիւ ոճիրներուն հաշուեյարգարը մէկ անգա-
մէն կատարեց 15 Մարտ 1921ին ի Շառլօթէնպօլի (Պեռլին) Սողոմոն Թէհ-
լիբեան գաւառացի ուսանող մը, անոր ծոծրակին պարպած զնդակով աչքը
երկինք թոցնելով, — ուխտած էր իր «հուզուր»ն անգամ չընդունելու չար-
չարուող ազգի մը հովուապետը, որ հակառակ սրտէն արիւն քայլուն՝ ա-
կրնկալու կը մնար դեռ աղերսի վանկ մը հծծելու Նորին Նսեմութեան : —
Օ՛հ, ենթադրուածէն շատ ահաւոր էր Զուլումը, բայց ականջներ խույ կէն
ցաւի ձայներու՝ որ Հայ կոկորդիներէ կ'արձակուէին : Բանտ, երաշխէպ, տե-
ղահանութիւն, աւեր ու ատար, սրածութիւն, առեւանդում . . . Գաղանալին
այս արարքներուն թատերաբեմն էր գաւառն ողջոյն : Արու սերունդը կ'ան-
ճիտուէր անինայ . գետեր կարմիր կը հոսէին ե մայրեր՝ արցունք : Երանաւի
ուղեղներով եւ յօշ յօշ ստինքներով կը ծեծուէին գեանի քարեր, գաշտերու
մէջ շուններու եւ աղաւներու խնջոյքը կար Հայու գիակներով, մինչ խու-
ժանը՝ ձեռքերն արիւնոտ՝ գեղանի Հայուհիներու ընտրանքը կ'ընէր, կանա-
նոցներ ճոխացնելու համար անոնցմով : Քրիստոնէութեան նախատիմքի նոր
սիսքէմ . . . Որպէսզի Թուրք մեռած սիրելիներու ոսկորներն այ խաչատրան
իրենց շիրիմներուն խորէն եւ կերպով մը անոնք այ մասնակից եղած ըլլալին
կոտորածին, քանի՛ քանի՛ ջրամներ անոնց հողակոյտերուն վրայ խողխող-
ւեցան, իրենց արիւնով թրջած ըլլալու համար սուրբ հողը : Գարձալ, զաղա-
փար մը կազմելու համար թէ Գաւառի Տաճկութիւնն ի՞նչ հրէշութիւններ
խորհեցաւ՝ որպէսզի Քրիստոնէութիւնը նախատած ըլլայ, բսնէք թէ ուրեք
ուրեք եկեղեցիի զանդակներ վար իջեցուց ան եւ տեղը ողջ ողջ շուներ կա-
խեց, պոչերուն առասան կապած, հաջիւնի վերածել տալով նուիրական զօ-
ղանջը . . . :

Այս ամէնուն ի լուր, քրիստոնեայ հզօր պետութեան մը կողմէ բողոքի
ձայն բարձրացա՞ւ երբեք Թուրքիոյ մէկ անկիւնէն : Ո՛չ : Երկու բերաններ ու-
րոնք ատակ էին Աղէտը զաղբեցնելու մէկ անգամէն՝ պապանձած մնացին :
Աւստրիոյ եւ Գերմանիոյ ղեկավարներուն՝ Փալլապիլիինի եւ Վանկէնհայմի
սերաններն էին առոնք, մարքիզի եւ կոմսի իրենց տիրոջաներով սոնք եւ ան-
կարեկիք իրենց պէս քրիստոնեայ ժողովուրդի մը ծայրալիք տառապանքի
հանդէպ, կարծես՝ մեղսակցութեան մեծկակ բաժին մը վերցուցած ըլլալու
համար Տաճկաց ծանրաբեռն ուսերուն վրայէն :

Եւ որպէսզի Աղէտը հասնէր իր լրումին, առաւօտ մը Գում Գալուի
Հայոց Պատրիարքարանը կը պաշարուէր ռատիկաններով լեցուն ինքնաշարժ-
ներու տորմիզով մը . ամէն դի կը խուզարկուէր, ղրւաններ կը կնքուէին եւ
Պատրիարք ու պաշտօնէութիւն խմբովին կը հեռացուցուէին հօնկէ : Վաղոր-
դայնը, 12 Օգոստոս 1916, նոր կարգախօսով մը կը լուսնար . «Էջմիածնայ Ա-
մենայն Հայոց Կաթողիկոսութիւն» չկար . Սաղիմեան նոր Կաթողիկոս-Պատ-

բարբոթութիւն մը կը ծնէր Թալէաղի խելագատակէն, անոր փոխանորդ կարգը եւելոյ՛ ձէվահ իրճեան Սրբազան, պատարայի պահուն Ս. Հայրապետին անւան յիշատակութիւնը կ'արդիւնէր եւ Չաւէն Սրբազան կը բռնէր արտօրի նամբան, կարծեալ բաժնեկից ըլլալու համար վայրափառին իր հօտին կրսմ աստապանքներուն: Ահա՛ կենսապրականը Ն. Սրբազնութեան:

Տ. Չաւէն Արեւիկայ. Տէր եղիայեան.— Ծնած է 27 Օգոստ. 1868ին Մուսուլ, աշխարհական անուամբ Միքայէլ, Տ. Աւետիս քհնյ. Տէր եղիայեանի որդին: Նախնական կրթութիւնը ստացած է Սղերդի Միացեալ Ընկերութեան եւ Պաղատտի ազգային վարժարանաց մէջ, եւ 2 տարի ուսուցչութիւն ընելէ ետք, 25 Դեկտ. 1890ին մտած է Արմաշու գոյրեփանքը՝ որուն շրջանը աւարտելով 17 Յունիս 1895ին վարդապետ կը ձեռնադրուի Օրմանեան Սրբազանէ: Պահ մը ուսուցչական պաշտօն վարելով հոն՝ կը դառնայ Պօլիս եւ քարոզիչ կը կարգուի Մամթիա եւ Հաւքէօյ, մինչեւ իր մեկնումը Կաբին՝ իրր առաջնորդական տեղապահ, իսկ 1901-6 տառջնորդ: Պօլիս դարձին՝ քարոզիչ մէկ քանի արուարձաններու: 1908 Օգոստոսին տեղապահ Վանայ, յետոյ առաջնորդ Տիգրանակերտի 1909-13: 19 Սեպտ. 1910-ին եպիսկոպոս ձեռնադրուելով Մասիէոս Բ. Կաթողիկոսէ 9 ընկերներու հետ, կը շարունակէ վարել նոյն պաշտօնը, մինչեւ իր Պատրիարք ընտրուիլը 30 Օգոստ. 1913ին, պաշտօնի դուրս անցնելով Նոյեմբեր 7ին: Չաւէն Սրբազան եպիսկոպոսացումէն մինչեւ իր տարադրումը ձեռնադրած է 29 քահանայ, որոնցմէ Տ. Գիւտ Չաղբրեանը միայն Կ. Պօլսոյ համար, իսկ մնացեալ 28 հոգին՝ մեծ մասամբ Տիգրանակերտի եւ շրջակայից, նաև Խարբերդի եւ Սղերդի համար, զորս մի առ մի յիշած ենք իրենց կարգին:

28 Յուլիս 1916ին կ'ոտիպուի լքել իր եռամեայ Պատրիարքութեան Աթոռը՝ Թալէաղի քահանա կարգադրութեամբ եւ նոյն տարին 22 Օգոստոսին Պօլսէն կ'աքսորուի դէպի Պաղատա, Գոնիա-Հալէպ-Տէր Չօրի ճամբով, հաւատուրաց Հիտայէթի եւ այլ ոստիկանաց ընկերակցութեամբ: Մինչեւ 2 Մարտ 1917 հոն մնալով՝ կը փոխադրուի Մուսուլ, Բրիտանական Բանակին յառաջխաղացման հետեանօք: Եւ որովհետեւ այդ արքայափայրն այլ Հայ Տարագրութեան կայաններէն մին էր, Չաւէն Արեւիկայ. կ'ենթարկուի ամենախիստ հսկողութեան մը: Քաղաքը կը դրաւուի 1918 Նոյեմբերին Անգլիացիներէն, եւ տարաղի Սրբազանը վերառանալով իր պատմութիւնը՝ երկու ամիս կը նուիրուի դաղթական Հայութիւնը սփռելու գործին՝ զոր յետոյ Միջապետքի առաջնորդ Մուշեղ Սրբազանի յանձնելով, Պաղատտի ճամբով կը մեկնի Բօրթ Սալիա՝ ուր փառաշուք ընդունելութիւն մը կ'ընէ իրեն Եղիպտոսայ գաղութը: Անգլիական զբաժանորդ Պօլիս ժամանումին, 20 Փետր. 1919, կը դառնայ կրկին առարկայ խանդավառ ցոյցերու, առաջնորդուելով Պատրիարքական Աթոռ:

Երկամեայ իր տարադրութեան ընթացքին՝ արտօր ատիթը կ'ունենայ տկանատես ըլլալու վերապրող Հայութեան աղցաւոր վիճակին՝ զոր փոփոքելու համար կ'սկսի ամէն ջանք թափել եւ զարկ տալ «Ազգային Խնամատարութեան» ստանձնած աւաղ գործին:

1920ի դարնանամուտին էր որ մեկնեցաւ Եւրոպա, Հայոց անասճման ցան ու կարիքը քաղաքակիրթ յաղթական ազգայ խղճին ներկայացնելու եւ պահանջելու Արդարութեան շուտափոյթ գործադրութիւնը: Անգլիոյ ձօրճ Եթապաւորը ներկայութեանն ընդունելով եւ մտիկ ընելով զինք՝ յայտնած էր իր համակրութիւնը հարստահարեալ Հայ Ազգին հանդէպ:

Ահա թէ ի՞նչ կը դրէ The Treasury անգլիական ամսաթերթը՝ Ն. Ամե-

նպատուութեան այլ այցելութեանն առթիւ. «Անիկա Արեւմտեան Եւրոպա Էկաւ, Գերապոյն Սորհուրդին միջամտութիւնը խնդրելու իր ազգին բեկորներուն համար, պաշտօն՝ որուն ստիպողականութիւնը 1920 տարւոյ Փետրբարի վերջ Անգլիա ժամանումէն ի վեր ուժգնօրէն շեշտուեցաւ, Թուրք անասնական վայրագութեան նմոյշ՝ այն ջարդերուն հետեւանօք որոնք տեղի ունեցան սփորական, բայց մեղ համար անբարձնելի երեւցող պարագաներու մէջ, զոհուելով նորէն 15-20 հազար Հայ Կիլիկիոյ ժողովուրդէն: Մէկ կողմէն յնելով սակայն այն սղերկրական պարագան, Չաւէն Սրբազանի մեղ հիւր բլրայր նշանակելի է անոր համար որ, իր ազգին Բրիտանեայ ըլլալէն ի վեր՝ Անգլիա այցելող առաջին Պատրիարքն է ինք: Բաց աստի, այն տեսակցութիւնը զոր ունեցաւ Քէնթրքրարիի Արքեպիսկոպոսին եւ այլ անուանի կղերականաց հետ՝ հասունցնելու միայն կը մղեն անգլուհայ եկեղեցիներու միջեւ այն սիրայիւր յարաբերութիւնը որուն ամենաձեւի կերպով փափաքող են մեծ անոնք որ տեղեակ են Հայաստանի պատմութեան»:

Ս. Պատրիարք Հօր արտորումէն վերջ, 24 Հոկտեմբեր 1916ին, Թաւրիզի կառավարութիւնը Պօլսէն կը հեռացնէր դէպի Երուսաղէմ 2 եպիսկոպոս, 6 վարդապետներ եւ դպրեմխանքեան 15 ասներ, քիչ յետոյ ուրիշ մըն աւ. որոնք հսկողութեան տակ, Հալէպի ճամբով հասան Ս. Քաղաք, անոր Բրիտանական Բանակին կողմէ զբաւուելէն քիչ առաջ: Ահաւասիկ այդ եկեղեցականները:

Գանիէլ Արքեպսկ. Յակոբեան. — Ծն. Գատրբէօյ (Կ. Պոլիս) 2 Սեպտ. 1865ին, աշխարհական անուամբ Կարապետ Շամպէօրէկեան: Նախնական կրթութիւնը Սիլիւտարի ձեմարանն ու Ս. Սաշ վարժարանը ստանալով, 1883ին կ'անցնի Երուսաղէմ ուր կ'աշակերտի Ժառանգաւորաց դպրոցին, որուն զասընթացքը կ'աւարտէ 4 տարիէն եւ ուսուցիչ կը կարգուի Յոսպէի դպրոցին: 16 Յուլ. 1889ին վարդապետ կը ձեռնադրուի 11 բնիկներու հետ Յարութիւն Արքեպսկ. Վեհապետեանէ եւ 8 տարի կը մնայ Ս. Քաղաքը՝ զասապետի, կառավարիչի եւ տպարանի տեսուչի պաշտօններով: 1897-1903 Երզրնկայի առաջնորդական տեղապահ: Վերջին տարին Պօլիս դալով 4 ամիս քարոզչութիւնը կը վարէ Կէտիկ-Փաշայի եկեղեցւոյն, մինչեւ առաջնորդական տեղապահ ընտրուիլը Չմիւսնիոյ 6 նոյ. 1903ին, ուր կը մնայ 13 ամիս ցրնտրութիւն առաջնորդ եղիչէ Ս. Դուրեանի: Այնուհետեւ կը մեկնի Ա. Պօլիս՝ իր քարոզիչ, քանի մը ամիս վերջ ալ առաջնորդի հանգամանքով, պաշտօն զոր մինչեւ 1909 կը շարունակէ եւ նոյն տարին Ազգ. Երեսփ. Ժողովէն Երուսաղէմի Պատր. տեղապահ ընտրուելով՝ Ա. Պօլսէն կը մեկնի պաշտօնատեղին: Եպիսկոպոս ձեռնադրուած Մատթէոս Բ. Կաթողիկոսէ 1910 Սեպտեմբերին (8 բնիկներով) եւ ստացած Արքութեան տիտղոս՝ ի յարգանս իր պաշտօնին: Օրմանեան Սրբազանի լիազօր պատուիրակ կարգուելէն յետոյ (1914 Յն.), Դանիէլ Եպսկ. որ արդէն Յոսպէ սպաստանած էր՝ կը դառնայ Պօլիս, ստանձնելով Սիլիւտար Ս. Սաշի քարոզչութիւնը, մինչեւ իր տարապրումը 24 Հոկտ. 1916ին: (Պատերազմի տարիներուն Երուսաղէմ եւ այլուր իր պաշտօնավարութիւնները տես նոյն քաղաքը):

Մկրտիչ Եպսկ. Աղաւունի. — Ծն. 1863 Յուլիսին՝ Պարտիզակ, աշխարհական անուամբ Գրիգոր Էլմնակ-Կուճուկեան: Ուսումը կ'ստանայ ծրնըղափայրին դպրոցը՝ եղիչէ վրդ. Դուրեանի տեսչութեան օրով: Շրջանաւարտ ելլելէ յետոյ կը դասաւանդէ կրօնք եւ թուրքերէն՝ մինչեւ սարկաւազութիւն (1888), 2 տարի ալ Նիկոմիդիա եւ Ատա-Փաղար: 1890ին արեղայ կը ձեռնադրուի Ստեփանոս Եպսկ. Յովակիմեանէ, եւ այդ թուականէն մինչեւ

1895 կը վարէ Պօլսուի այցելու-հովուութիւնը, նիկոմիդիոյ փոխ-առաջնորդութիւնն ու կրօն. ժողովի ատենապետութիւնը: Առաջնորդ Կուտինա — Աֆրոն Գարահիւսարի (1895-1905) եւ Եղիստոսի (1905-12), Եպիսկոպոս ձեռնադրուած Մատթէոս Բ. Կաթողիկոսէ (1910): 1913ին կ'ընտրուի անգամ Կեդր. Վարչութեան կրօն. ժողովի, քարոզիչ Սկիւտար՝ Ս. Կարապետ Եկեղեցւոյ եւ կրօնուսոյց ձեւարանի՝ մինչեւ իր տարազրութեան օրը:

Երկերը՝ Տղոց կրօնագիտութիւնը (դասագիրք), Տէրութեան տօններու ծագումը՝ ըստ Հայաստ. Եկեղեցւոյ (անտիպ):

1918ին հոն մասնակցած է Հ. Բ. Ընդհ. Միութեան «Տարազրեւոյց նոր-պատարաշխ Յանձնաժողով»ին իբր նախագահ, նաեւ դազթակհանաց յանձնախումբերու: 1920 Սեպտ. Էն սկսեալ՝ կրօնուսոյց ժառանգաւորաց Վարժարանի: 19 Սպրիլ 1921ին երուսազէմ դումարուած Միաբանական ժողովի զինքն ալ միաբան կը հռչակէ՝ Եղիշէ Արքեպսկ. Գուրեանի հետ:

Երուսաղ. Ծ. Վրդ. Փէրուսահեան.— Ծն. 20 Յնւր. 1874ին Ամասիոյ, աշխարհական անուամբ Օհան: Ուսումը կ'ստանայ հոն եւ Արմաշու գոյրեւանքը, որուն վանահայր Գուրեան Սրբադանէ վարդապետ կը ձեռնադրուի 1901ին ու կը մեկնի ծննդավայր, իբր քարոզիչ եւ տեսուչ վարժարանի: 1903-8, կը վարէ տեղապահութիւնը Քղիի, 1912էն սկսեալ կը կոչուի Պօլսոյ Պատր. փոխանորդութեան պաշտօնին՝ զոր իր տարազրութեամբ լքեց ահամայ եւ զոր վերստին ստանձնեց Տ Մայիս 1919ին, աքսորաւայրէն դարձին:

«Սեպուհ» ծածկանունով աշխատակցած է «Բիւրակն» եւ «Լոյս» պարբերականներուն՝ կրօնա-բարոյական յօդուածներով:

1918ին հոն կը զործակցի տարազրեւոյց յանձնաժողովներու եւ նոյն տարւոյ Օղոստոսին կը մեկնի Եղիստոս, ուրիչ Պօլսու: 1920 Օղոստոսին կը նշանակուի առաջնորդական տեղապահ Թրակիոյ եւ կը մեկնի պաշտօնատեղին, ուրիչ կ'անցնի Էջմիածին եւ Գէորդ Ե. Կաթողիկոսէ Եպիսկոպոստնայէ Լոթ, Թիֆլիս մեկնած պահուն, ճամբան կը կողոպտուի Պօլսեմիկներէ:

Նոր-Նախիջևեանի թեմին կառավարիչ Մուշէ վարդապետի 18 Մարտ 1921 թուակիր գրութեանէն կը քաղենք հետեւեալը. «Երուսնդ Եպսկ. Սորհրդային Հայաստանի սահմանում կայանաւորուելով Ատրպէճանի Սորհրդային կառավարութեան կողմէ, 26 օր Բապուի բանտի մէջ մնում է, ապա ուղարկուած թամպով: Սակայն Ռոստոմովով իմացուելով այդ, յաջողուեց մեկ նրան, ինչպէս նաեւ Իզմիրի Հայոց ներկայացուցիչ Արշակ Թովմաճանեանին՝ ժամանակաւորապէս ազատ արձակել տալ: Դժբախտաբար Երկուքն էլ հիւանդացան բժաւոր տիֆով»:

Եզնիկ Ծ. Վրդ. Պապաեան.— Ծն. 11 Դեկտ. 1862ին, Սկիւտար, աշխարհական անուամբ Սաչատուր, ուսած ձեւարան, Արմաշ եւ Երուսազէմ՝ ուր 1889ին վարդապետ ձեռնադրուած է Յարութիւն Պատրիարքէ. տեսուչ Իսմասկոսի (1894), Բեթղէհէմի (1895-7) եւ Յոպպէի (1898), եւ այդ թուականէն ապրին՝ վարած քարոզչական եւ առաջնորդական պաշտօններ ի Պօլսու եւ ի գաւառս (տեղապահ Գողատիոյ 1900, Տրապիզոնի 1902-4 եւ Կուտինա-Աֆրոն Գարահիւսարի 1907, ու նոյն տարին ծայրագնութեան աստիճան ստացած Օրմանեան Պատրիարքէ): Սահմանադրութեանէն վերջ՝ ազգային երեսփոխան եւ անգամ կրօն. ժողովի, նաեւ Բերայի «Մէճլիսը Իտարէ»ի: Տարազրուած պահուն քարոզիչ էր Ֆէրիքէօյի Ս. Վարդանանց Եկեղեցւոյ:

Կարապետ Վրդ. Մկրտիչեան.— Ծն. 1848ին եւ վարդապետ ձեռնադրուած 1898ին Կիւմրիչխանէի Ս. Փրկիչ վանքին վրայ: Տարազրուած պահուն քարոզիչ էր Ալթը Մէրմէրի Ս. Յակոբ Առաքեալ Եկեղեցւոյ: Զինադաս

դարէն վերջ Երուսաղէմէն հիւանդ դառնալով՝ պատարարուեցաւ Ազգ. Հիւանդանոցին մէջ եւ հոն վախճանեցաւ 1920ի դարնան՝

Իսկ Արմաշական նորընծայ 3 վարդապետներն ու դպրեկանքեան սաները յիշուած են իրենց կարգին :

✱

Պօլիս գտնուելով՝ քէ՛ բանտի եւ քէ՛ ախարի տառապանքներու ենթարկուած առաջին եւ միակ եկեղեցականն է *Կէտիկ Փաշայի Ս. Յովհաննէս եկեղեցին պաշտօնավարող*

Եղիսէ Քիւնյ. Այվազեան. — Ծն. 13 Հոկտ. 1870ին Պօլս, Տ. Մարտիրոսի սրղի : Պահ մը իբր ուսուցիչ պաշտօնավարած անդ, 17 Օգոստոս 1903ին քահանայ ձեռնադրուած Ստեփանոս Եպոկ. Յովակիմեանէ եւ Սահմանադրութեան հռչակուելէն ի վեր մայրաքաղաքս հաստատուած :

Յառաջ բերենք իր եռամեայ տարադրութեան դրուադները՝ որոնց մէջ ընթերցողը պիտի հանդիպի բազմաթիւ կղերականներու — զանազան տեղերէ աքսորեալ եւ մեծ մասամբ վախճանեալ, շտկալով ոտախաններու բրտութեանց եւ ճամբու գժուարութեանց :

1915ի սկիզբները երբ Սթանպօլի բանտերը կ'սկսէին լեցուիլ անմեղ Հայերով, Տ. Եղիսէ՛ Ս. Պատրիարք Հօր յանձնարարութեամբ կ'երթայ պատժանոսաներ, այդ բանտարկեալները ցուցակադրելու համար : Օր մը կը ձերբակալուի եւ զբարանէն այդ անուանացանկը գտնուելով՝ կ'առաջնորդուի Պատերազմական Առեւտրի բանտը, որպէս կապաճելի անձ : Տեսութենէ դուրս, 2 ամիս կը մնայ հոն՝ զեանայարկ եւ քարայտակ մասնախուցի մը մէջ մենիկ, յետոյ կ'արտօրուի Գօնիա, որուն «Սիւրբիք» կոչուած դարչապիղծ որջին մէջ շարթ մը ծով-ծարաւ արդարափակ մնալէ վերջ՝ կը ժտարարուի քաղաքէն 2½ ժամ հեռու Սէյաի Շէհիր զիզաքաղաքը, եռամեայ իր տարադրութեան ընթացքին՝ յաճախ նշուակ դառնալով տաճիկ տղոց հակակրօն ցոյցերուն ու նախատանաց : Հոնկէ կը տարուի Պէյ Շէհիր, ուրկէ կրկին Գօնիա, ճամբան հրացանի բուն եւ բռունցք մեծարուելով իրեն՝ ժամտարմային կողմէ : Քաղաքէն ղէպի Ուլու Գըշլա փոխադրուած ատեն, Տ. Եղիսէ կ'աջողի էրէյի սպաստանիլ եւ աշխարհականի տարազով ատեն մը կը մնայ հոն, ախուր առիթն ունենալով տեսնելու թշուառութեանք Պարտիզակի բոլոր քահանաներուն՝ Տ. ԲԱՐԹՈՂ ՄԽԱԼԵԱՆԻՆ, Տ. ՄՍՏԱԹԻՍ ԿԵՕՆՏԻՐԵԱՆԻՆ, Տ. ԲԱՌՆԱԲԱՍ ԲԱՐՈՒՆԵԱՆԻՆ ու Տ. ՓԻԼԻՊՊՈՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻՆ, որոնք ապա Իսրահիլ քուեցան եւ որոնցմէ վերջինը սուրխահար նահատակուեցաւ ի Մամուրէ : Էրէյի մէջ է որ կը տեսնէ դարձեալ Ազդէիիի քահանաներէն Տ. ԱՌԱՆՉԱՐԸ (որ ապա Բաքթա պիտի քուէր եւ բախտը պիտի ունենար ողջ մնալու՝ յետ Երկարատե խաչակրութեան), Տ. ՍՈՒՔԻՍ ԿԱՌԿԱՌԵԱՆԵՐ (որ Տէր Զօրի մէջ նահատակուեցաւ) եւ Տ. ՀԱՅԿԱԶՈՒՆԵՐ (որ Մէսքէնէ վախճանեցաւ թշուառութեան մէջ), Արաւանպէկի քահանաներէն Տ. ԱԹԱՆԱՍ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԵՐ՝ միշտ ձեծի ենթակայ (որ Միջագետքի անադրաներուն մէջ կնքեց մահկանացուն) եւ Տ. ԲԱՐՍԷՂ ԹՈՐՈՍԵԱՆԵՐ (Մուսուլ սպաստանած, այժմ վերադարձ), Էսկի Շէիիի 80ամեայ հիւանդ քահանայ Տ. ՀԱՄԱԶԱՍՊ ԱՐԱՄԵԱՆԵՐ (որ հոն՝ ատուի մը եղբրք աւանդեց հողին եւ մարմինը մնաց անթաղ) :

Էրէյի մէջ սրճեփի մը խանութը սպասուակի դեր կատարող այս սրճեմաւոր երէցը տեսնելով որ անհնար է տարադիր Հայու մը մնալ այդ քաղաքը, կը խառնուի դաղթականական հոսանքին ու կը մեկնի Պօլսանթի, հոնկէ

ալ Չարտադրող՝ ուր կը հանդիպի էվերէկի 4 քահանաներուն՝ Տ. ԿԱՐԱՊԵՏ ՄԷԼԷՔԵԱՆԻ, Տ. ՅԱԿՈՒՔ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ, Տ. ՄԽԻԹԱՐ ԹԱՐԸԶԵԱՆԻ և Տ. ԵՂԻՇԷ ԱՍՏՈՒԱՅՄԱՏՈՒՐԵԱՆԻ (բոլորն ալ նահատակ), իսկ ի Թարսուս՝ Ատա-Փազարի քահանայ Տ. ՔԵՐՈՎԵԷ ՊԻՊԷՐԵԱՆԻ (որ Մէսքէնէ վախճանեցաւ)։ Թարսուսէն 15 Հոկտ. 1915-ին կը հանուի ճամբայ գէղ Օսմանիէ՝ ուր կը գանէ Ֆէրիզլիի (Ատա-Փազար) քահանաներէն Տ. ՊԵՏՐՈՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԵՐ (Մէսքէնէ վախճանած)։ Օսմանիէէն Հասան Պէլլի երթ կրկին, յետոյ Իսլահիէ, Թահթա Քէօրթի, Բաճօ, Գաթմա և հուսկ ուրեմն Հալպի դուրսը՝ Սէպիլ կոչուած վայրը, ամենուրեք ականատես ըլլալով թափառայած Հայութեան ծայրայեղ թշուառութեանց, — քաղցի, ցուրտի, աղտեղութեան, արտակրութեան և մահերու շարք մը որ ամենեւ' տեսած է։ Սէպիլ գտնուած միջոցին, վրայ կը հաննի իր ժողովուրդով միասին, Լազրէյի առաջնորդ ՄՈՎՍԷՍ ՎՐԴ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ, կորովի և բարեման եկեղեցական մը որ ողջ է ցարդ և որուն հետ Տ. Եղիսէ կը բշտի Հալպի Մումպիճ (Մմբէճ) կոչուած գրեղաքաղաքը։ Հո՛ղ է որ կը մնայ մինչև գինադարի կնքումը, վերագտնալով Պօլիս և քահանայադրձելով վերբոսին։ Ի՛ր տարազրութեան այդ վերջին հանգրուանին մէջ է որ կը հանդիպի, քայ ի Մոսխէս Վարդապետէ, Գօնիայի տարաբախտ առաջնորդ ԳԱՐԵԳՐԻՆ ՎՐԴ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ (հիմա Տրապիզոնի առաջնորդ), ԳԷՈՐԳ ՎՐԴ. ՍԱՐԱՃԵԱՆԻ (Պէլլէնէն, հիմա Քէսքին), Նիլսէի ձերուկազարդ քահանայ Տ. ՅԱԿՈՒՔ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆԻ (վախճանած անդ), Հայ Կաթոլիկ Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Վ. ԼԱԶՐԵԱՆԻ (Մունճուսունի հովիւ, նոյնպէս վախճանած անդ) և հետեւեալ ինը քահանաներուն՝ զանազան տեղերէ վտարանդի, եւ դեռ կենդանի. — Տ. ԽՈՐԷՆ ԱԼԻՔՍԱՆԵԱՆ (70 տարու, Տէօրթ Եօլէն), Տ. ՄԵՍՐՈՊ ԱՊՈՒՍԷՅԵԱՆ (65 տարու, առաջնորդական փոխանորդ Տէօրթ Եօլի), Տ. ԵԶՆԻԿ ԱՇՃԵԱՆ (58 տարու, Ատանայէն), Տ. ԿԱՐԱՊԵՏ ԵՐԵՒԱՆԵԱՆ (47 տարու, Ատանայէն), Տ. ԿԱՐԱՊԵՏ ԹԹՈՒԵՐԷՅԵԱՆ (48 տարու, Հաճընէն), Տ. ԳՐԻԳՈՐ ԵՐԷՅԵԱՆ (36 տարու, Հաճընէն), Տ. ՎԱՀԱՆ (70 տարու, Քիլիսէն, իր որդին՝ Պօլիս կախաղան բարձրացող 20 Հնչակեաններու խումբէն), Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՎՄԱՅԵԱՆ (Էվէրէկի Գարաճէօրէն գիւղէն) և Տ. ՎԱՀԱՆ ԴԵՂՐԱՐԵԱՆ (35 տարու, Տիգրանակերտէն)։

Տ. Եղիսէ Այվաղեան բազմաշարժար քահանային հայրենակից է Տ. ԵՂԻԱ ՆԱԶԱՐԷԹԵԱՆ, որ Պօլսուի բանտը շարաշար խոչտանդուելէ վերջ՝ վախճանած է հոն։



Այսպէս ահա՛, անդատապարտ և անպարտ, սինչբոր կառավարութեան մը վարիչներուն ապօրէն քմայքով, Պօլսէն աքսորուած Եղան 2 Արքեպիսկոպոս, 1 Եպիսկոպոս, 9 Վարդապետ, 1 Պատուելի, 3 Քահանայ, և դպրեկանքեան 13 սաներ, զորս յիշած ենք ԱՐՄԱՇԻ զլիտուն մէջ, համապումար 29 եկեղեցական և եկեղեցականցու, որոնցմէ մին միայն ինկաւ տարազրութեան դժպիչի ճամբաներուն վրայ, իսկ ուրիշ մը որ իր երաժշտական հմտութեամբ կը վայելէր միջազգային համբաւ՝ ցնցուեցաւ Ալէտին ահադուութեանը գաղափարէն, ցարդ մնալով Փարիզեան դարձանատան մը մէջ, խելակորոյս և զոռանցադին։

Իրբև թէ բաւական չըլլար մայրաքաղաքէս յեղակարծօրէն վտարուող և մեծագոյն մասամբ բռնամահը ճաշակող Հայ մտաւորականներու պատկանելի թիւը, կառավարութիւնը 27 Օգոստոս 1915ին հաւաքեց Պօլիս ապրող

սուսահատակ Հայերը բոլոր, թուով 127 — իբր համակիրներ թշնամի պե-
տութեան մը, — և 2 օր հեղորմական Բանտի «Մէհաէրհանէ» կոչուած սր-
ջին մէջ ի դիպահոջ կեցնելէ վերջ՝ ամէնքը մէկանց ժառանգ Գաղատիա, ուր
անոնք սպրեկան հսկողութեան տակ՝ ցվերջ պատերազմի, և իրենցմէ 10 հո-
գին աքտորափայրի մէջ կնքեցին իրենց մահկանացուն:

Աւելցնենք թէ սուսահատակ աքտորականներու այդ խումբը երկու-
թուղիով Գաղատիա փոխադրուելուն՝ 18 օր մնաց քաղաքին բանտը, մին-
ամբողջին բնաջնջուելուն կամ ողջ ձգուելուն մասին բանակցութեան մէջ էին
հոստակայ և ոտտիկանութեան տնօրէն: Ի վերջոյ կ'արձակուէին բանակէն
և քաղաքը կը մնան ամենախիստ հսկողութեան տակ, որպէս «քաղաքական
ղերբներ»: Յետոյ, 40 հոգիի չափ վար դրուելով, մնացեալները 12-20 հոգի-
նոց խմբակներով ցրուեցան Մուճուր, Գրբէհէր, Հայմանա, Պէյ Փաղար և
Օսմանճըզ:

Այդ շարքէն էր ահա Կաթուղի Հայ վարդապետ մը,

Հ. Գարեգին վ. Լազարեանց. — Ծն. 1885-ին Ախալցխա (այժմ Վր-
սաստան), աշխարհական անուամբ Մելքոն, Ս. Ղաղարու վանքը մտած
5 Յն. 1899-ին, կրօնաւոր (եղբայր Գարեգին) 17 Ապրիլ 1904-ին, քահանայ
ձեռնադրուած 25 Գեղա. 1906-ին, օգնական Մեծուորի ի Նորրնծայարանի
1907-12, ուսուցիչ: Մխիթ. Վարժարանի (Տրապիզոն) 1912-3, գործակալ և
մտտակարար Մխիթ. Վարժարանի (Գատրբէօյ) 1914-5:

Այս վառփունն եկեղեցականին փեղոյրը կորցեց բանտին տնօրէն Իպ-
րահիմ Սայրի, Օսմանցիին զգալի պարտադրելով անոր. սակայն Հ. Գարե-
գին ընդդիմացաւ և բաց զլիսուն թաշկինակ մը միայն կապելով դահա-
ցաւ: Քսան հոգինոց խումբով, 1916 տարւոյ Յունիսը ամսուն, հետիտն
տարուեցաւ Օսմանճըզ, երկու շարթուան տաժանելի ուղևորութեամբ մը:
Զուտ տաճկարնակ այդ վայրը երեք տարի սպրեկցաւ ան, մինչև կնքուծը
Զինադազարին, որմէ յետոյ դարձաւ Պօլիս և մեկնեցաւ Ս. Ղաղարու ի-
րենց մենաստանը: Այժմ կրկին Պօլիս՝ Մխիթարեան սրբանոց (Գատրբէօյ):

ԱԼԷՄ - ՏԱԳԻ

Պօլսոյ արուարձաններէն և ո՛ր միայն Հայութիւնը ճանչցաւ միահա-
ղոյն տարադրութիւն, բաց ի Ալէմ-Տաղիէն, որ Սկիւտարէն զէպ արեւելք
4 ժամ հեռու՝ անտարուտ Հայ գիւղ մըն է դարաւոր, զուտ հայաբնակ, ու-
րուն 100 անոր ժողովուրդը կը պարապէր մշակական ու փայտահարական
աշխատութիւններով, և ուր սովոր էին օդափոխութեան երթալ մայրաքա-
ղաքիս բարեկեցիկ Հայերէն շատեր՝ դարունէ դարուն, անմահական օդին ու
ջուրերուն համար:

15 Մայիս 1915-ին, կնիէրի արբանեակ Մահմուտ մէկէնիմէկ քչեց զա-
նոնք մինչև Տէր Զօրի անապատները. յետոյ բոլոր բնակարանները քակել
տուաւ և ստաղձները Սկիւտար ծախու հանեց: Կողոպտեց տեղւոյն Ս. Նշան
եկեղեցին և քանդակը փիճակի մը հասցոց շէնքը: 45 խոշոր սայլերու մէջ
լեցուելով աքտորուող ժողովուրդէն՝ 3 անուր միայն վերադարձան, յաւարտ
պատերազմի: Ալէմ-Տաղի ունէր «Վարի Գեղ» մըն ալ, Հայ և Թուրք խստն
բնակիչներով՝ որոնցմէ առաջինը 20 անուր՝ ինայուած են աքտորէ, հարե-
ւաններու բարեխօսութեամբ: Բուն Ալէմ-Տաղիի սիրուած հովիւն էր

Մուշեղ Բեկն. Կոբոյից-Աշենան: — Ծն. 1862 Օդոստոսին Եկէնի
Մահալէ (Սկիւտար), ուսած ձեմարան, քահանայ ձեռնադրուած 25 Հոկտ.

1898-ին՝ Գ. Ալեքսանդրի Սրբազանէ: Աշխարհականութեանը՝ Պոսեկ-Լեւոն վարժապետի Գանտիլլի:

Իր հօտին, երկցուհւոյն եւ միակ զաւակին հետ տեղահան կ'ըլլայ, եւ Ատա-Փաղար եոսրեայ բանտարկութենէ մը վերջ՝ կ'աքսորուի Գօնիա, ուր կը մնայ մինչեւ Զինագաղարի կնքումը, բոլորելով աղցաւոր կեանք մը՝ ուրիշ տեղերէ հոն ժամանող կարգակիցներու եւ դաղթական աղգակիցներու նման: — Գիւղին ուսուցիչը՝ Յր. Պիպէրեան, մեծած է Գօնիայի մէջ: Վերադարձած է Ալէմ-Տաղի, վերաշինութեան գործին նուիրուելով իր ամբարձր ժողովուրդին հետ:

Զինագաղարի կնքումէն վերջ կ'անցնի տարի ու կէս: Թուրք հրոսարներ կ'ասպատակեն Պէյքօղ, Եէնիքէօյ, Պագալքէօյ, քրիստոնէայ բնակչութիւնը կոտորելու մտաւորով: Ալէմ-Տաղին ալ զերծ չի մնար ատոնց շահատակութիւններէն. ժողովուրդը կը փախչի իր երէցին հետ. կը մնայ միայն վաղեմի պանդոկապետ Մասանի Յովակիմ որ կ'ապաստանի Մ. Նշան եկեղեցին՝ ուր Միլլիճիներ կը գլխատեն զոյն (1920ի ամառը): — Իր զուարճարտութեամբ եւ «Լէվէնտ» պանդոկովոր Պօլոսհայոց հանրածանօթ այս անձը թոռն էր Բինկեանցի Տ. Սահակի, այս վերջինն ալ որդի՝ հռչակաւոր «Լէվէնտ Բէշլի»ի:

ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Նախորդ էջերով լուսարանեցինք Իթիհատ-Թէրապիքի ծրագրին ու գործելակերպը՝ Հայերուս բնաջնջումին մասին: Հիմա, այս առաջին գլուխը փակելով՝ Վանայ նահանգը մտնելու ատեննիս, յարմար կը դատենք յատուց բերել ուշադրաւ հատուած մը Գերման յայտնի հրատարակագիր Մարտինի-Իան Հաւտնէնի տեսութենէն՝ երեւցած «Յուքունֆթ» չարաթաթերթի 4 Յունիս 1921-ի թիւին մէջ:

«... 10 տարի առաջ ժէօն-Թիւրքերու «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» քօմիթէն Սելանիկ ունեցած իր ժողովով որոշեց բոլոր քրիստոնէականները դարձնել կատարեալ Օսմանցիներ, եւ յայտնեց այն համոզումը թէ այս նպատակին կարելի էր հասնիլ մի միայն զենքի զորածուրքամբ: 1915 Փետր.ին Պատերազմական Նախարար, եւ սպարապետ Էնվէր Փաշա Կովկասի ճակտէն դարձին՝ Գօնիայի առաջնորդին ըսած է. «Անձնական դիտողութեամբ կրնամ վկայել որ Հայերը պատերազմի դաշտին վրայ խղճմտօրէն կը կատարեն իրենց դիմուորական պարտականութիւնը. կը խնդրեմ՝ ձեռնէ որ եմ հրճուանքս ու շնորհակալութիւնս հաղորդէք Հայ ժողովուրդին, որուն հաւատարմութիւնն Օսմանեան Կայսրութեան կառավարութեան՝ ծանօթ է արդէն»: Իրենց Պատրիարքին մօտ ան շատ աւելի զօրաւոր շեշտով կը գովէ Հայերը «որոնք մեծ քաջութեամբ կը կռուին». միաժամանակ կ'աւելցնէ սակայն սպառնալիքն ալ. «Հայկական կեդրոններու մէջ կարի՛ աննշան խլրտուամներ իսկ եթէ երեսն գան, ես կը դիմեմ տրակոնական միջոցներու»: Որպէսզի վարձատրուի՞ն ծանօթ հաւատարմութիւնը, խղճմտօրէն կատարած պարտականութիւնն ու քաջութիւնը: — Այդ ժամանակամիջոցին, իր քեռայրը, Վանայ նահանգապետ ձէպտէթը կ'ըսէ. «Մէջք պէտք է Հայերը մաքրենք այստեղ, ինչպէս ըրինք Ատրպէճանի մէջ»: Զարդն ու երեւելիներու ձերբակալումը Վանայ 20,000 բնակիչները կ'ստիպեն դիմելու ինքնապաշտպանութեան փորձին որ յաջողութեամբ կը պսակուի մինչեւ Մայիսեան օրերը, երբ Ռուսք այդ երկրամասը կը զբաւեն: Նահանգապետին կողմէ

փափաքուած եւ զրգուած կոխը կու տայ «տրակոնական միջոցներու դիմելու» պատրուակը: Սպանեայ 18 Թուրքերը կը վերածուին 180,000ի: սճ ապաքէն նման սուրբ առևտուրի մէջ 4 ղերօները խնդրոյ առարկայ չեն ըլլար: — Հայ փողոյուրդի ընդհանուր տեղահանութիւնն ու անճիտուժը կ'որոշուի: Եւ ամառը, Ներքին Գործոց Նախարար Թայէսզ Պէյ կ'ըսէ Գերման ղեսպանատան մէկ պաշտօնեային. «Մենք Թուրքերս պէտք է օգտագործենք մեծ պատերազմը, որպէսզի մեր ներքին թշնամիներուն հետ հիմնովին մարենք հաշիւնիս, այս անհրաժեշտ աշխատութեան միջոցին առանց խանդարուելու արտասահմանի ղիւանդիտութեան կողմէ»: Անձնուէք, խղճամիտ, քսջ հպատակները դարձած են ներքին թշնամիներ (ըստ Պեռլինի պալատական ասութեան): Այնուհետեւ նահատակուեցան 1 միլիոն 4 հարիւր հազար Հայեր, այր ու կին, երախայ եւ ծեր:

Ահա թէ ի՛նչ կը ղրէ Պօլսոյ Ամերիկեան վերջին ղեսպան շէնրի Մօրկընթաու՝ իր տարածուած եւ այլ լեղուններու այ թարղմանուած ղրքին մէջ. «ՄՐչափ պատասխանատու է Գերման կառավարութիւնը Հայոց կոտորածին ու տարաղրութեան համար. թոյլ տուէք ինձ ըսել ամենայն սաստկութեամբ թէ ան կրնար կանխաւ անոնց առաջին անել: Ապարղիւն եղան իմ կորոյի եւ յաճախ կրկնուած ճիղերս՝ Գերման ղեսպան Վանկէնհարթի հետաղրբութիւնը շարժելու ի նպաստ Հայոց: Անոր հետ բաղմաթիւ տեսակցութեանցս մէջ ջանացի աղղել վրան՝ այն ղաղափարոյ թէ արարատ-աշխարհ Գերմանիան բարոյապէս պատասխանատու պիտի նկատէ իր ղաշնակիղին գործած ունիղներուն համար: Պնղեղի թէ նոյնիսկ տնտեսական տեսակէտոյ Գերմանիոյ օղուտը չէր որ Թուրքերը սշնչացնէին երկրին աշխարհաչէն տարբերը, քանի որ առիկա պիտի նշանակէր տնտեսական փճացուժը Թուրք պետութեան, ուստի եւ այն պարաղային որ Գերմանիա Թուրքիոյ վարիչ տէրը ղառնայ՝ ղատարկ խեղի մը պիտի գտնէ: Եւ երբ տեսայ որ իմ փաստերս չնչին արղիւնք մը ունէին, թելաղրեղի կառավարութեանս թէ բաղձայի էր ճնշում մը ընել ի Պեռլին՝ Արտաղքին Գործոց նախարարութեան վրայ, որպէսղի Պօլսոյ Գերման ղեսպանին հրահանղներ ղրկուին՝ պնղելու որ խժղժութիւնք վերջ գտնեն: Միակ արղիւնքը եղաւ ասոր՝ Գերման ղեսպանին կողմէ Բարձր Դուռ տրուած Մանուցաղիր մը, բողղբող՝ Թուրքերու ղործած արհաւիրղներուն ղէմ: Այս Մանուցաղիրին նպատակն էր Գերման կառավարութիւնը պարղապէս աղատել ամէն պատասխանատուութենէ: Որեւէ գորժնական արղիւնք չունեցաւ: Իմ միտղքիս մէջ ամենաղոյոյն տարակոյս մը անղամ ղկայ թէ Գերմանք աղղի՛ մէկ օրէն կրնային կասեղնել այս արհաւիրղները»:

Հուման (Վիլհէլմ կայսեր անձնական ղորժակատար-պատուիրակ ի Պօլիս) ըսած է. «Կեննղքիս մեծ մասը Թուրղքիս աղրած եմ եւ կը ճանշամ Հայերը. ղիտեմ նաեւ թէ անոնք եւ Թուրղքերը միասին չեն կրնար աղրել այս երկրին մէջ. երկու ցեղերէն մին անհետանալու է. եւ ղեմ ղսրոյիը Թուրղքերը որ անհետացնելու վրայ են Հայերը»:

2.— Վ Ա Ն

ՆԱՀԱՆԳԻՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հիւսիսէն՝ Պայազխտ, արեւմուտքէն՝ Մուշ, հարաւէն ձէգիւրէի եւ Մուսուլի միջեւ՝ Քրդաստան, արեւելքէն՝ Ատրպատական: Ունի տառեխոյր համրաւար մեծ լիճ մը «Վանայ» կամ «Բգնունեաց Մով» անուամբ, 80 մղոն երկայն եւ 40 մղոն լայն (1200 քառ. մղոն): Վանայ արեւմտեան Հիւսիսակողմն է հին Բգնունեաց մաս՝ Արծկէ (Ալճափազ կամ Ատիլճէփազ) քաղաքաւանը՝ զոր Տուղրիլ գրաւեց ՃԱ. դարուն. իր Հիւսիսակողմն է Սիփան լեռը: Բերկրիի մուտքին եւ Պայազխտի հարաւակողմն Արնէշ (Արճիշակոյփոտ), հին Քաջրեքունեաց երկիրը, որու հիւսիսակողմն է Տիրամօր անուամբ «Մեծօփայ Վանք»ը. կայ նաեւ Ականց գիւղին դաշտին վրայ «Ս. Գէորգ» ուխտատեղին եւ աւերակ «Մատղափանք»ը: Արճէշի հարաւակողմի ելքին է Բերկրի, հին Արքերանի գաւառին մէջ. դաշտածաւալ տարածութեան համար Բերկրոյ դաշտ ալ կոչուած է. գետին եզերքն է Պանտուխի պատմական բերդը: Զուրին միւս կողմն է «Տէր Եռսկան Որդի Ս. Ստեփանոս» յիմափոր մենաստանը. իսկ քարայերան կատարն է «Արգելան Աստուածածին վանք»ը: Բերկրիի հարաւակողմը, Գարա-Չայի եզերք, լեռանց ստորոտն է Գործոտ գիւղը:

Բերկրիի հարաւին ու Մովուն արեւելքին կ'իյնայ բուն Վանը, մինչեւ Վարազ լեռը՝ 2 ժամուան լայնութեամբ, եւ շատ աւելի երկայն՝ հարաւէն Հիւսիս, ձորածեւ դաշտին՝ մինչեւ ծովու կողմը խոնարհուածը: Ի հնումն Տոսպ գաւառ կը կոչուէր, ուստի եւ «Տոսպայ ծով»ը կամ «Թոսպեան լիճ»ը: Ապալեր են շրջապարիսպ լեռները, բայց անոնց ստորոտները մշակուած: Ծամիրամ Թաղուհին հրապուրուելով այդ տեսարանէն՝ իր ամարաստանը հոն կառոյց-այս պատճառաւ Վան Ծամիրամակերտ ալ յորջորջուած է, իսկ ՎԱՆ անունը ստացած է՝ իր երկրորդ շինողէն, վերջին հայկազն Թաղաւոր Վահէի նախորդէն, Վանէն: Քաղաքը կէս փարսախ հեռու է ծովեզրէն, կրկին պարիսպով եւ խոր խրամով. գաղաթն է համրաւար «Վանայ բերդ»ը: Զրդ դարուն վերջերը Գաղիկ Արծրունի եւ հայրը՝ Դերենիկ շէնցուցին քաղաքն ու բերդը՝ որուն ինչ ինչ մասերը քանդել տուած է Լէնկիթիմուր 1392ին: Վանայ բերդն իր բազմամարդ մէջով-գուրսով շատ մանրամասն նկարագրած է Ալիշան իր «Հայոց Մեծաց Տեղադիր»ին մէջ:

Վան ունի 8 եկեղեցի՝ որոնցմէ հնագոյնն է Ս. Պողոս-Պետրոսը. իսկ Ս. Էջմիածին կամ Ս. Նշան եկեղեցւոյն մէջ պահուած են Ս. Հռիփսիմէի իրաչերը: Քաղաքին արեւելեան կողմը կ'երկարին «Էղեւստան» կոչուած 2 ժամուան տարածութեամբ բարեջուր պարտէզներն ու այգիները. Զէմզեմ լեռան մէջ Առքի գիւղը մօտ է ասոնց. կայ հոն «Մհերի դուռ»ը՝ բնեւորակ արձանագրութեամբ: Քաղաքին հիւսիսակողմը՝ կէս ժամ հեռու է Աւանս գիւղը, որմէ անդին է Լէգֆ գիւղը (ըստ առասպելի՝ Արայ Գեղեցիկի սպիններուն լիզուած վայրը): Մէկ ու կէս ժամ վերօք է Մարմէտ գիւղը, համանուն գետին եզրը (Գարա-Չայ), ձկնատեանք տառեխի: Ատկէ 5 ժամ վերօք է Ամիւկ (Համկոյ երկիր) պատմական վայրը՝ զոր Թ. դարուն Գաղիկ ազատեց այլազգիներու ձեռքէն: Վանայ հիւսիսակողման ծայրը, Բերկրիի հարաւ գին է «Տիրամէր» վանքը, այսպէս կոչուած՝ ստենօք հոն պահուած

ըլլալուն Ս. Աստուածածնայ գլխադար: Վանայ հարաւակողմը՝ նշանաւոր վայրեր են «Կոչնիու վանք Աստուածածնին», քաղաքէն մէկ ու կէս մաս հեռու Խորդոմ անուամբ գետին շատ մօտիկ որ Հայոց Չորէն կ'երթայ ծով թափիլ: Գարձեալ դէպ հարաւ, քաղաքէն 6 մղոն հեռու է Արտավէտը, գաստակերտ Աշառչես Բ.Բ՝ որ «Ձարդ» կոչւած է գայն, որուն անդատաններէն կ'անցնի «Շամիրամայ ջուր» անուակը: Խօշապ գետին եղբն են Անգղ դիւզն ու վանքը. գետին դէմի գին՝ Արտոս լեռան ստորանն է Գաղիկէն կասուցւած «Սպիտակ վանք»ը:

Վանայ արեւելակողմն է Վարազ երկայնանիստ, կրկնակատար եւ ժուտաւ լեռ, որուն ցած յառաջակողմն է «Ներքին Վարազ», իսկ բարձր յետակողմն է «Վերին Վարազ». անոնոյն ստորանն է «Ս. Նշան Վանք»ը՝ Ս. Հոխիսիմէի խաչը երկար դարեր հոն պահուած ըլլալուն: Գեղադիտակ է անսարանը, յարակից 7 եկեղեցիներով, որոնցմէ հնագոյններն, 2 հատ պատուած 5էն, 981ին շինուած են. ասոնցմէ մէկուն մէջ են գերեզմանները Աննեքերիմ Արծրունիի եւ Պետրոս Գետադարձի: Վանքին դուրսի գին են «Արբաթայր» կոչուած Հոխիսիմեանց ճղնարանները: Շուշանի գիւղին մօտ կայ «Կարմրուոր Աստուածածին» վանքը:

Վանայ Ծովուն 4 կղզիներէն գլխաւորն է Արբամար, անոր հարաւա-արեւելեան կողմը, ցամաքէն 1 մաս հեռու. աւանի վերածուած է նախ Ռոսաւեանց նահապետ Բարգանի կողմէ, որ Պաղեստինէն հոն փոխադրեց (*). Թաղէսու Առաքեալ մաքրեց, իսկ Գաղիկ գեղադարգեց չէնքերով: «Ս. Խա» հօսակապ եկեղեցին շինած է 912-21ին նոյն թաղաւորը, քարերը Բաղէչի Կոտոմ գիւղին մօտ՝ իր քանդած բերդէն բերել տալով: Այդ օրերէն սկսեալ մինչեւ... կաթնադիտանիստ եղած է վանքը (**): Առտէր անրնակ կղզեակը կը գտնուի Աղթամարի արեւմուտքը, ժամուկէս հեռու. Տիրամայրը հոգ երեցած է Գրիգոր Նարեկացիի, անոր բնծայելով կուսածին Տէրը: Ծովուն պարանոցածեւ մասին վարի գին է, Ս. Կարապետ եկեղեցիով, ժեսուտ կուուցը, բնակավայրը միանձանց: Նոյն պարանոցին ծայրն է, Ս. Գէորգ եկեղեցիով, Լիւմ մեծապոյն կղզին. Մակացի Ներսէս Վրդ. 1622ին հաստատեց անոր միարանութիւնը. 1847ին Լիւմ յարձակոււմ կրած է Պետրիսանի ասպատակներէն:

Վանայ արեւելակողմը, Վարազայ լեռան անդիէն մինչեւ Պարսից սահման դանուած վայրերն են. Հառչակ լիճ (Աղի Ծովակ) համանուն Հայ գիւղով. ասոր կղրը դադար առած է Հայկ՝ Բէլի դէմ քալած ատեն: Այս կողմերը կը կոչուին ՀԱՅՈՑ ՉՈՐՐ, ընդարձակ ձորադաշտ՝ չրջապատուած երկայնաձիգ լեռներով. մէջէն կ'անցնի Հորդոմ գետը (Խօշապ). դաշտն ունի Հայ գիւղեր՝ որոնցմէ հնագոյնն է Աստուածաշէնը, գաստակերտ Հայկ Նահապետի՝ որ մօտերը կառոյց «Հայկարեղդ»ը. կ'երեւին դեռ ասոր ավնինները: Նոյն ձորադաշտը կը գտնուին անշքացած մեհաւատաններ, ինչպէս «Խեբուց վանք», «Արբաճամ Խոստովանող» եւլն.:

Հայոց Չորի հարաւակողմն է ԽՕՇԱՊի վիճակը, համանուն գետին անջին, Բիւրեւերէ գրաւուած, որոնց Բէկը կը նստէր Ժե. դարուն շինուած

(*) Հեղինակը այստեղ բառ մը մոռցած է. ապահովարար բարգան Հրեաներ բերած ըլլայ հոն:

(**) Հոս եւս Թէոդիի չէ ստուգած բուսկանը:

վերի «Մահճուտիկ» քարքարուտ բերդին մէջ, նեղելով Վանայ սահմանները, մինչև անոր նուաճուիլը Տաճիկներէն 1847ին: Պօղոսի հարաւ զին կ'ըլնայ Քարպաի վիճակը, ի հնումն Աճճեացեաց դաւառ, ուր էր Բարթողիմէոս Առաքեալի կառուցած «Հողոց Վանք» (Վերափոխ. Ս. Աստուածածնի):

Վանայ ծովուն հարաւակողմն է ՈՍՏԱՆ, եւ ԳԱԽԱՇ, լեռներու երկար շարքով մը Մոկաց աշխարհէն զատուած: Արտա լեռով կը ձեւանայ Ոստանի ձորը, ստորոտը «Չաղար Աստուածածին վանք»ը՝ ուր փոխադրուած են Եղիշէ Թարգմանչին նշխարք: Ռշտունիաց մայրաքաղաքն էր Ոստանը. Գաղիկ հան կառոյց արքունիք տաճարներ, հիմա բոլորն ալ քանդուեր, բացի բերդէն, տակն ալ սակաւաթիւ տուներ: Ոստանի արեւմտակողմն է «Քարադաշա»ը կամ «Մանակերա»ը, հրուանդանի մը վրայ, ուրկէ վար զորեց Մանաճիհր Ռշտունի՝ Ս. Յակոբայ սարկաւազները: Ասոր արեւմտեան կողմը՝ ծովկարը՝ պատմական վայրեր են Իլու գիւղը՝ Գաղիկի շինած «Քոտասուն կորանք» եւ «Ս. Սիոն» աւերակ մենաստաններով: Փշաւախ, Տշող եւ Նարեկ. վերջինէն կէս ժամ հեռու է, ծովափին, Գր. Նարեկացոյ ճգնարան-քարայրը՝ մատուռով մը. իսկ համանուն գիւղը կը դանուի այն մենաստանը, որուն մէջ փակուած՝ երկնակրօն սուրբը զրեց իր «Աղօթքի մատեան»ը: Հան թաղուած են իր արեւակիցներն ու Սանգուիտ կոյս: Մոխրաքերդ գիւղ: Կարմրակ Աստուածածին: Մօսը՝ «Լուսապտուղ Ս. Սահակ վանք», եւ ասոր մօտ «Ս. Թովմաս Առաքեալ»: Ասոնց շուրջ, ծովուն հարաւակողմի միջօրայրը, կը բարձրանայ Ընձաբխար կամ Կապուտկող լեռը՝ որուն զագաթէն Ս. Յակոբ անիծեց Ռշտունեաց երկիրը, եւ որուն կողին կայ «Ս. Յակոբ» վանքը: Ասոր հարաւ զին է Բէլու գիւղը (նետահար Բէլի անուամբ): Ծովուն արեւմուտ-հարաւը՝ Սոփա գիւղն ու «Ս. Կարապետ վանք»ը. Խարզիք, ուր կայ Նարեկացիի հրաշագործ քարը. Թուխ՝ համանուն գետին եղերք որ «Կիւղէր-Տէրէ» ալ կը կոչուի. լեռանը մօտ՝ «Ս. Յիզովիբուղտ» վանքը. Թուխ կամ Թուղխ որ Հոնց կամ Խողծ ալ կը կոչուի՝ առենօք Աղճնեաց նահանգի վիճակ էր. Հոխիսիմեանք պահ մը հող դադար առին, եւ անոր ջուրին եղերն էր որ Սմբատ Ա. 896ին զարնուեցաւ Ահմէտ բանաւորի զօրքերուն հետ:

Գուաշի եւ Ոստանի հարաւակողմն է Մոկաց հին աշխարհը (ՄՈԿԱ), որուն բնական եւ անբնական զիրքերն են լեռներ, ափափայք եւ քիւրա բնակալուծիւն. կը գտնուի Առնոս լեռան մուտքին՝ 60 Հայ եւ Քիւրա գիւղերով: Մոկոս քաղաքաւանի տունները ցրուած են քարայրան կոհակներուն վրայ եւ այն գետին եղերք՝ որ լեռներէն Պօհգան կ'իջնէ: Մոկսի ժողովուրդը ոստայնանկ եւ ներկարար է: Մոկսի արեւելեան կողմն է Ապարանից գիւղը եւ «Ս. Խաչ վանք»ը զոր Ժ. դարուն կառոյց Մոկաց Ստեփանոս Եպս.: Նոյն գիւղէն էր ԺԶ. դարու բանաստեղծ Սիմէոն Վրդ.:

Մոկսի ելքին՝ կայ ՇԱՏԱՆ վիճակը՝ համանուն քաղաքաւանով, զոր Քիւրաերը Շոխ կամ Տաք կը կոչեն, նշանակ Մոկաց Ջերմաճոր զատափ: Տեղույս Հայերը վարպետ ոստայնանկ են: Շատախի լեռներէն կը բխին Տիգրիսի արեւելեան ակունքը: Այս երկրէն դուրս եկան Աղթամարայ կաթողիկոսներէն ոմանք:

Շատախի արեւելեան հարաւակողմն է Նարսիք կամ Նարսիք վիճակը, Հայ եւ Քիւրա բնակչութեամբ:

Մոկսի արեւմտեան հարաւէն մինչև Բաղէշի եւ Քրդաստանի սահմանները՝ գտնուող վիճակներն են ԿԱՐԿԱՌ, ՊՕՀԴԱՆ, ԿԵՅԱՆ եւ ԻՍՊԵՐԴ (ՍՊԱՐԿԵՐՏ). վերջույս Լուար գիւղէն էր Աղթամարի Նիկողայոս ուսումնասէր Կաթողիկոսը՝ ԺԲ. դարուն:

(Շար.՝ 2)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍԱԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ

(Հնախօսական Ակնարկ Մը)

Թուրքերուն կողմէ Հայոց վրայ գործադրուած ահռելի ցեղասպանական սճիւրհին ընթացքին, հայկական մշակոյթի մեծարժէք դանձրու հետ փճացան ու կորսուեցան նաև փայտափորագրեալ գրուներ: Այս թանկարժէք կորուստներէն Երկուքին յուանկարները ունինք: Ասոնցմէ մին է Եւզոկիոյ Յովակիմ-Աննայի եկեղեցւոյ «սրանչելի գրուագներով եւ քանդակներով զարդարուած Երկփեղկեայ փայտէ թէև ցեղակեր բայց ճարտար զճարութեամբ փորագրուած եւ ազուցիկ զիրերով գուռ»(1): Նկարը հրատարակուած է(2) եւ հոս կ'արտատպենք իբր նկար թիւ 27 (Տես «ՍԻՈՆ», Յուն.-Փետր. 1967): Գուռը այժմ կորսուած կամ փճացած է: Նմանաձև շարագրութեամբ փորագրեալ փեղկերը կրտարերին մանրամասնութեանց մէջ(3),

միշտ նրբորէն քանդակուած: Փեղկերուն վերի եւ վարի մասերուն լայն գօտի մը կըրնայ մետաղեայ ծիսնիի համար բաց թողուած ըլլալ: Երկառոյ յիշատակարանը կը գրաւէ իւրաքանչիւր փեղկի վերի եւ վարի մասերը, որուն սղաղրութիւնները լայրգրով պարզելով կը կարգամ. ԹՈՒԻՆ, Հայոց ՋԻԸ (1479) ԿաջՄԵՅԱԻ ԴՈՒՌՆ, Սուրբ Տաճարի ՅԻՇԱՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ ՍԻՔԵՊԻԱՆՈՍՅԱՆ ԵՒ ՏԷՐ ԿՈՐԱՊԵՏ ԿԱԹՈՒԼՈՍԻՆ, ՀԱՆԳՈՒՅԵՒՈՅՆ Ի ՔՐԻՍՏՈՍ ՈՐ ԵՂԵՒ ՊԱՏՃԱՍ ԾԻՆՈՒԹԵԱՆ (ստորին մաս) Սուրբ Սուրբ Եկեղեցւոյ Ս ԵՅՂ ԵՐԱՆՏԱՒՈՐԱՅ ՀԱՅՈՑ ԱԶԳԻՍ ԵՒ ՄԻԱԲԱՆԻՅԱ ԵՒ ԱՇՈՍՏՈՂԱՅՆ. ԱՆԱՐՀԵՍՏ ՅԱԿՈՒ ՎԱՐԿԱՊԵՏԻ ԵՐՈՒՍԱԷՄԱՍԵՒՈՅ ԾԻՆԵՅԱ: Յիշեալ Տէր Կարապետ Կաթողիկոսը Թոխատցին է, որ Սոոյ կաթողիկոս եղաւ 1447-1478, որ երուսաղէմ այ գացած է եւ Հայոց Վանքին շինարար եւ օգտակար եղած:

Եւզոկիոյ գրան շարագրութիւնը նման է Վարազայ Վանքին գրան շարագրութեան: Տարբերութիւնը մանրամասնութեանց մէջ է միայն: Թէ՛ Եւզոկիոյ եւ թէ՛ Վարագայ, գուռերուն վրայ կան զոյգ խաչեր, որոնց տակը՝ զոյգ խոշոր վարդեակներ: Մինչ Վարագայ գուռը խոտորէն հաւատարիմ է հայկական հիւսիկներին, Եւզոկիոյ գուռը աննշան բան է այդ տեսակէտով: Նոյն առանցիկ ժամ որ զարդաձևերը անտա-

(1) «Պատ. Եւզոկիոյ Հայոց»: Ա. Ալպոյանեան, 1952, Գտհիբէ, էջ 736: Կու տայ նաեւ բողոքեալ յիշատակարանը դուռին. շինարար ՋԻԸ (1479) կազմեցաւ դուռն Սր. Տաճարիս, յիշատակ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոսի եւ Տ. Կարապետ կարողիկոսին հանգուցելոյն ի Քրիստոս, որ եղիւ պատճառ շինուրեան սուրբ Տաճարիս եւ այլ ամենայն Երախտաւորաց Հայոց ազգիս եւ միարեմիցս եւ աշխատութեամբ... (անընթեռնելի)... ձեռամբ ամարեաա Յակոբ Վարդապետի երուսաղէմացւոյ շինեցաւ...» (էջ 736):

(2) Հանդէս Աժարեայ, 1961, Հոկտ.-Նոյեմբ., էջ 963. «Եւզոկիոյ եկեղեցւոյն դուռը Ս. Յովակիմ-Աննա վանքի տաճարին պահարանին աւանդաւոր մէջ»:

(3) Եւզոկիոյ գրան խաչերուն ամբիջապէս ներքեի գօտին ունի խիստ շահեկան զճանաչման, որուն նմանին կը հանդիպինք Բզնոյ Նորավանքի

(Սիւնիք) եկեղեցւոյ մուտքի երեսակալին վրայ: Բզնոյ Նորավանքը ժԱ. դարէն յուշարձան մըն է: Նոյն զճանաչման կը հանդիպինք նաեւ Հոռոմոսի Վաճիքի ժամատան առաստաղին քանդակներուն մէջ:

բազմա հարազատ հայկական ձևեր են, ա-
ւելի ճաթեւի դուռին (նկար 22 եւ 23) ինչ
ինչ զծածկերուն նմանութեամբ, նոյնիսկ
Սեւանի խոյակներուն վարդակներուն ու-
մանց զծածկերով:

Մանաւորարար շահեկան կը դռնեմ
Եւզոպիոյ դրան ստորին արձանադրութեան
վերելի դուռին պատկերադրութիւնը: Երկ-
փեղկ երևոյթով մասերուն ճիշդ մէջտեղը
կլորակի մը մէջ կ'երևի խաչակիր Գոռն
Աստուծոյ, որուն երկու կողմը զէպի կեւ-
րան նայոյ եւ յառաջացոյ կ'երևին առիւծ-
ներ, որոնք բարձրալից չեն, այլ կարծու-
որալու համար գլխահակ: Այս ձևով ու-
սիւսներու պատկերացումը ինձի ծանօթ է
կիլիկեան մեր արուեստին մէջ: Մէկ խոս-
քով, Եւզոպիոյ դուռը մեծապէս շահեկան
արուեստի դործ մըն է թէ՛ ճարտար փո-
րադրութեամբ եւ թէ՛ զծածկի բարձր ար-
ւեստով:

Երկրորդ փայտափորագրեալ դուռը կը
դռնուէր Վարազայ Վանքին Ս. Աստուածա-
ծին (նկար 28) Եկեղեցին: Այս ալ անհետ
կորսուած է մեծ աղէտին: Բարերախոսա-
բար այս դրան մէկ նկարը հրատարակուած
է գերմաներէն ուղեգրական հատորի մը
մէջ, որմէ առնելով հոս կ'արտատպեմ(4):

Վարազայ Վանքին փայտեայ դուռը
միափեղկ բնտիք փորագրութեամբ դաս-
դարեալ, չէ յիշատակուած կամ նկարագ-
րուած Հայ այցելուներէ: Գոտեյով նկարէն,
մենք անոր վրայ յիշատակարան մը չենք
դռներ: Գոտեյով զոյգ խաչերուն ճաճանչ-
ներէն եւ փորագրութեան զծագրութեան
ընդհանուր ոճէն, զայն ՃԳ. զարու դործ կը
նկատեմ: Խաչերուն ճաճանչները գրեթէ
անօրինակ են մեզի ծանօթ դռներուն փայ-
տափորագրութեանց մէջ, եւ ոչ ալ կը յի-
շեմ հանդիպած ըլլայ ՃԳ. եւ ՃԳ. զարու
խաչքարերու վրայ: Վարազայ Վանքին այս
դրան զարգածները յաճախ դործածուած
կը դռները խաչքարերու եւ քարի վրայ փո-
րագրուած զարգածներու մէջ: Գուռը՝ կ'ը-
րևի՝ այժմ ի սպաս կորսուած նկատելու է:

Ասոնցմէ զատ կը յիշուին ուրիշ փայտա-
փորագրեալ դռներ, որոնց լուսանկարները
ցաւալիօրէն չեն առնուած:

Եկեղեցայ դուռի (Երզնկայի) Տիրաշէնի
Ս. Ներսէս Հայրապետ Վանքին մասին խո-
սելով, Ս. Ամատեան կը գրէ. «Երբեւ միակ
եւ կարեւոր հնութիւն արժան է յիշատակել
ժամատան փայտեայ զարմանադործ դուռն,
որ ունի ճարտարաչէն քանդակներ, կրօնա-
կան նկարուց փորագրութիւն եւ երկաթա-
գիր զժուարայոյժ արձանադրութիւն.
դործ արժանի ուսումնասիրութեան փան
քննաւէր հնագիտաց»(5): Գժրախոսարար ոչ
ոք աւելի հետաքրքրուեր է: Տարիներ վերջ
ուրիշ երզնկացի մը, Գ. Սիւրմէնեան, լուկ
կը յիշէ եւ անգոհացուցիչ կերպով կը գրէ:
Տիրաշէնի վանքին «Երեւոս եւ կիլարիս
փայտեակ շինուած դռներուն վրայ կային
քանդակագարդ նկարներ ու արձանադրու-
թիւններ: Վանքին աւագ դուռը իբր ամբող-
ջութեամբ ղեղակերտ ու հիասքանչ հնու-
թիւն մըն էր ինքնին»(6): Հաւանարար «Երե-
ւոս ու կիլարիս փայտ» կարծուածը բնտիք
ու տակուն ընկուղենին է, որով դրեթէ շին-
ուած կը դռներնք հայկական փայտափո-
րագրեալ բոլոր դռները:

Տիրաշէնի եւ Աւագ Վանքի այս դռնե-
րուն անօրինական փայտափորագրեալ
պատկերները մեզի կը յիշեցնեն Սեւանի Ա-
ռաբելոց Վանքին դուռը (նկար 25) 1486 թը-
ւականէն: 1486 իբր թուական Տիրաշէնի եւ
Աւագ Վանքի դուռերուն՝ քիչ մը ուշ պիտի
ըլլայ: Եկեղեցայ դուռն ընդհանրապէս եւ
իբր վանքերը ՃԵ. զարու վերջերուն արդէն
սկսած էին թուայիլ զէպի անկում եւ
անշքացում: Իրաւ է որ Յովհաննէս Համ-
շենցի ղեռ հոն էր եւ իբր հիմնած համայնա-
բանը կը բարդուածէր Աւագ Վանքին մէջ
եւ զբշարիբներու մեծ թիւ մը կ'արտադ-
րուէր: Համշենցի մեռու 1497ին: Գուցէ
յարմարագոյնը պիտի ըլլայ ենթադրել որ
ինդրոյ առարկայ երկու դռները շինուած
էին ոչ աւելի ուշ քան ՃԳ. կամ ՃԵ. զարու
առաջին յիմնադրեալին մէջ:

Տնօրինական նկարներով փորագրուած

(4) Bachmann. "Kirchen Und Moscheen
In Armenien Und Kurdistan". Lpz. 1913
կար 30:

(5) «Արեւելեան Մամուլ», 1888, էջ 51:
(6) «Երզնկա»: 1947, Գափրէ, էջ 88:

դուռերը ստորական չէին, և մեղի Հասաններուն մէջ Սեւանի Առաքելոց Վանքին դուռն է որ միայն այժմ իր գոյութիւնը կը պահէ, խնամով ցուցադրուած Երեւանի Պետական Պատմական Թանգարանը: Տարակոյս չկայ որ Եկեղեցի գաւառի յիշեալ, այժմ փճացուած, դուռերը մեծ կարեւորութիւն ունէին մեր արուեստի՝ ինչպէս նաև փայտափորագրութեան հայկական պատմութեան համար: Ուրեմն անոնց կորուստը երկիցս կակճայի է: Այս կորուստը դուռերուն մասին եղած ականատեսի վկայութիւնները մասնատարար կը չեղան ունոնց վրայ դանուած փորագրեալ երկաթագիր յիշատակարաններու մասին: Դժուարութիւն է որ ոչ ոք ճիշդ մը բեր է այդ արձանագրութիւնները մասամբ կարդալու, կամ դո՛ւք թուականները մեղի աւանդելու: Նոյնիսկ Գարեգին Վրդ. Սրուանձտեանց 1878ին իր այցելութեան, կը բաւականաչափ գրելով Աւագ Վանքի դրանց մասին. «Իսկ փայտեայ դռները՝ իրենց երկփեղկին վրայ ունին քանդակներ. Ս. Թաղէտի դրան վրայ քանդակեալ տասն պատկերք Առաքելոց, և ի միջի Յիսուս, երեք Առաքեալք ևս ի ներքոյ՝ հանդերձ Պօղոսի, և յիշատակարան փորագրեալ խոշոր և երկարաձև երկաթագրով»(7): Արդեօ՞ք Սեւանի Առաքելոց դրան պէս այս դուռն այ Հոգեգայտեան նկարը կը ներկայացնէր: Հաւանական է, թէ և հաստատ չենք կրնար պնդել: Վերջապէս, Սրուանձտեանցի պէս քիչ շատ դիմնական եկեղեցական մը որ այնքան Հայ մանրանկարեայ ձևադիրներ թղթատած էր, կրնար Հոգեգայտեան նկարը ուրիշ պատկերացումներէ զանազանել: Որքան ցաւայի է որ դիմնական եկեղեցական իր այցելութեան ընտիր առիթը չէ գործածել՝ դո՛ւք մասամբ ներկայացնելու փայտեայ այս դուռերուն յիշատակարանները և թուականը:

Գուցէ երբ այս աշխատութիւնն հրատարակուի, արդէն այլևս ուշ պիտի ըլլայ որ յիշողութիւններ խթանուին՝ վերյիշելու

համար փայտափորագրեալ ուրիշ, և դուռնձանօթ դուռերու գոյութիւնը հայկական ուրիշ վանքերու մէջ: Սակայն յուսանք:

Մեղի Հասան զեղարուեստական փայտափորագրական ժառանգութեան մէջ կը գտնուի նաև խաչելութեան փայտափորագրեալ նկար մը, որ Հաւուց Թառի Ամենափրկիչ Սրբուքիւն կը կոչուի և որ այժմ կը գտնուի Էջմիածնայ Թանգարանին մէջ ցուցադրեալ, ուր բերուած կ'երևի 1755ին, Լեզգիներու աւազակային յարկատուութենէն փրկելու համար (նկար թիւ 29):

Գարեգին Կաթողիկոս Յովսէփեան մեծարժէք մենագրութիւն մը ունի «Հաւուց Թառի Ամենափրկիչը և Նոյնանուն Յուշարձանները» տիտղոսով, 1937ին Երուսաղէմ հրատարակեալ: Հոն կը վկայէ որ 1768ին Սիմէոն Կաթողիկոսի հաշուետոմարին մէջ ցուցակագրուած է Ամենափրկիչն, ուր կ'ըսուի թէ «որոյ պահարանն է փայտեայ»: Դժբախտարար այս հին պահարանին մասին ուրիշ տեղեկութիւն չէ արուած: Իսկ ներկայ պահարանը, թէ և զեղարուեստական նկարչութեամբ (ո՛չ ինքնատիպ և ո՛չ յաջող), գործարուած է 1778ին:

Բուն խաչը, որուն նկարը կու տանք հոս, շատ հին ատեններ կոտորածքներ ունեցած է աջ և ձախ թեւերուն: Զէ նորոգուած, և սակայն ամբողջ խաչը քաղուած է հին փայտեայ տախտակի մը մէջ, որուն արտաքին եղբքը նեղ գօտի մը կը շրջանակէ, և գօտին փորագրուած է նուրբ հիւսկենկար զարդատոճով, զուտ հայկական: Տախտակին ծաւալը, 72x32 սանդիմեթր է (հաստութիւն՝ 2 և կէս): Հիւսկենկարի այս ձևը մեղի կ'ապահովցնէ որ Թ. Գարէն է պահպանակ-տախտակը այս խաչին:

Ո՞չաչ սակայն անստոր է իր ձևով: Մարդկային պատկերագրութենէ զատ ունեցած զարդարանքը, որ այդ ատեն հայկական ըլլալու համար հիւսկենաձև պէտք է ըլլայ, չունի այդ կարեւոր յատկութիւնը: Ո՞չաչին վերի և վարի մասերը նոյն չափ ունին, և խաչը զարմանալիօրէն, դո՛ւք հիմա, պատուանդան մը չունի: Հօր ձևով որ ցոյց կու տայ Որդին, անկէ առաջ ցոյց

(7) «Թորոս Ազար», մաս Բ.: Կ. Պոլիս, 1879, էջ 57: Ասկէ գրեթէ բառացի օգտուած է Գ. Սիրմեճեան իր «Երզնկա» աշխատութեան մէջ, էջ 92, դժբախտարար առանց յիշելու իր աղբիւրը:

կու տայ վերամբարձ սպանին, որուն նյութանք մենք չենք հանդիպիր խաչելութեանց մեր արուեստին մէջ: Սակայն խաչը ինքնին, ինչպէս որ երանանորհ հեղինակն այն կատարած էր, «հաւանորէն, սակերչականնց աշտակ (փայտափորագրութեան) անցած» կերելի: Սակայն մեզի ծանօթ մեր սակերչական արուեստին հասկնալիս շունենք եւ ոչ այ խաչեր՝ նման դարդաստով:

Գարեկին Կաթողիկոս նմանութիւն չի դաներ այս խաչին եւ մեզի ծանօթ մեր հին խաչերուն հետ, եւ կը դրէ. «Հայ-Վիրական արուեստին մէջ Ե.—Է. դարերի եկեղեցիների եւ գերեզմանական կոթողների վերայ քանդակուած խաչեր չեն նոյնանում առ խաչի հետ, բացի ոմանց թեւերի ծալքերի եւ վարդեակների թեթեւ նմանութիւնը: Աւելի ոչ ժամանակի խաչաքանդակներ, ոչ վաղ քան Ժ.—ԺԱ. դարի, ծօտ են այդ կողմից մեր խաչին: Այս բոլոր հանդամները ի մի հաւաքած պէտք է մեծ զոյշուարութեամբ վերաբերուենք նաեւ զէպիամբողջութեան է. դարում ծագման աւանդութիւնը» (էջ 38ր.):

Արդարեւ հայկական հին արուեստին մէջ չենք հանդիպիր այս վերի եւ վարի հաւասարթեւ խաչերուն, որոնց չորս թեւերուն ութը ծալքերուն վարդեակներ կամ պտղապէս կտրակներ բլլան. սակայն դժուար չէ ասոնց հանդիպիլ բիւզանդական արուեստին մէջ: Օրինակ, թէեւ ոչ վերի ու վարի թեւերը հաւասար, Հռոմի Բոլաձօ Վէնէցիա թանգարանին փղոսկրեայ եռամասնեայ սրբութեան մէջ, կամ անոր նման ուրիշի մը՝ Փարիզի Լուվր թանգարանին մէջ, երկուքն այ Ժ. դարէն: Սակայն շատ աւելի մեծ է նմանութեամբ վերն ու վարը հաւասարթեւ արծաթեայ խաչին, շինուած 960-63 թուականին, որ այժմ կը դառնուի Ուաշինկիթրնի Տրմպարդըն Օլգա հաւաքածոյին մէջ: Բիւզանդական խաչերը, որոնք ամբողջական են, մեզի կրնան ենթադրել այս որ Հայուց Թառի Ամենափրկիչը ունեցած է իր խաչաթեւերուն ծալքը խաչը վարդեակներ, որոնք այժմ դժբախտաբար կտրուած, կորսուած, կը պահան:

Հայուց Թառի Ամենափրկիչի խաչն վարտանելու պատկերագրութիւնն այ ոչ-Հայ-

կական պատկերագրական իրապաշտութիւն մը ունի: Եթէ խաչին ձեւը Ժ. դարէն նկատելով՝ դոնէ այդ ժամանակէն նկատենք սրբութիւնը, այն ատեն բացարձակապէս կրնանք բռնի որ խաչելութեան պատկերագրութեան իրապաշտութիւնը անկարելի էր որ Ժ. դարու Հայ արուեստը ներկայացնէր:

Կր խորհիմ որ Հայուց Թառի Ամենափրկիչը հայկական փայտափորագրակա՞ր արուեստի գործ չէ իր խաչին ոճով, իր կերպարարամեթոտն ոճով, պատկերացումներուն մանրամասնութիւններով, օրինակ՝ Քրիստոսի սրունքներուն կատարեայ ձեւաւորումով, եւ այլն: Ժամանակի մեր մանրանկարչական արուեստին խորթ էին այս ժամանական պատկերացումները իրենց մանրամասնութեանց մէջ:

Իմ բժրոնումովս, Հայուց Թառի Ամենափրկիչը հայկական փայտափորագրութեան եւ պատկերագրութիւնի գործ չէ, եւ ասոր համար իսկ Գարեկին Կաթողիկոս կը սխալի երբ կը քանայ Հայ արուեստին մէջ դոնէ, այս սրբութեան նմանութիւնը:

Գարեկին Կաթողիկոս խորհուրդ կու տայ որ «պէտք է մեծ զոյշուարութեամբ վերաբերուենք նաեւ զէպիամբողջութեան է. դարում ծագման աւանդութիւնը»: Վաստակաւոր գիտնականք բռնի կ'ուզէ որ կատարածելի է այս սրբութեան է. դարէն ելած բլլայուն աւանդութիւնը, որ կը դանենք Ղեւոնդ պատմիչի ծօտ. «Շինէր զեկեղեցին Դարիւնից ոստանին, եւ զկենդանագրեայ զպատկերն մարգելութեանն Քրիստոսի ամեայ ի մտիցն արեւու՝ մեծաբանչ զորութեամբ հանդուցանէր ի նմա, եւ նորա անւամբ զեկեղեցին անուանեաց» (1887, էջ 16): Ղեւոնդի ակնարկած կեկեղեցաչէնը Աշոտ պատրիկն է (685-689 Քրիստոսի): Ղեւոնդ կը վկայէ որ սրբութիւնը բերուած էր արեւմուտքէն («Ի մտիցն արեւու»): Վարդան պատմիչ կ'աւելցնէ որ «զոր կրեք որդի նորա ի մտից արեւու»: Աշոտ պատրիկ թէ իր որդին տարրերութիւն չ'ըներ, որոչ է որ տեղական, հայկական գործ չէր սրբութիւնը, այլ՝ Հայաստանէն արեւմուտք տեղէ մը բերուած, այսինքն ասորանքն Բիւզանդիոնէն: Ուրեմն աւանդու-

թեամբ իսկ կը հաստատուի ինչ որ արուեստէն դատելով ըսած էի, թէ այս սրբութիւնը հայկական փայտափորագրական արուեստի գործ չէ(8) :

Կերևի թէ սրբութիւնը մնաստած միձակի մէջ հասեր էր ԺԱ. դարուն սկիզբը : Այդ դարուն, այսինքն ՆԿԲ (1013) Թուականին, Գրիգոր Մագիստրոս (որդին Վասակ Հոյուսի) կը շինէ Հաւուց Թառի Ամենափրկչի եկեղեցին, եւ այդ եկեղեցուն ՆԿԲ (1013) Թուականով երկար արձանագրութեան մէջ կը վկայէ նաեւ, որ «անձեռագործ սուրբ պատկերին Յիսուսի Քրիստոսի որ ի փայտին... եւ նորոգեալ հաստատեցաք վերստին զսուրբ ուխտս» (Ջամբա, էջ 276) : Այս նորոգութեան ատենն է որ կ'երևի թէ խաչը զետեղուեր է տախտակին մէջ : Ուրեմն տախտակին նեղ շրջագօտին իր հիւսկենածեւ փորագրութեամբ ԺԱ. դարէն է : Նոյն ատեն կ'երևի թէ 1013 Թուականին խաչը արդէն բաւական մնաստած էր, փոքր մարդեակներուն կամ կյուրակներուն մեջն զանուող խոշոր վարդեակները արդէն կտորած՝ կը պակսէին, ինչպէս նաեւ խաչին աջ թեւէն բաւական մաս մը : Խաչին կամ սրբութեան վերստին նորոգուած ըլլալուն ա-

պացոյց է յիշատակարանին «եւ նորոգեալ հաստատեցաք վերստին զսուրբ ուխտս» զոր եւ փայտեայ սրբութեան մասին եղած կը նկատեմ, մինչ Գարեգին Կաթողիկոս եկեղեցուն մասին կ'ընդունի : Սակայն արձանագրութեան սկիզբը Գրիգոր Մագիստրոս որոշ կը վկայէ որ «վերստին շինեցի զեկեղեցիս...», որով անհրաժեշտ չէր դարձեալ յիշատակարանին մէջ ատիկա կրկնել : Գրիգոր Մագիստրոս երբ յիշատակարանին վերջը կը խօսի փայտեայ սրբութեան մասին, այն ատեն կ'ըսէ սրբութեան սկիզբը. «Եւ նորոգեալ հաստատեցաք վերստին զսուրբ ուխտս» :

Աւարտելէ առաջ ըսեմ նաեւ որ սրբութեան պատկերագրութիւնը ինչպէս որ հասած է մեզի, կրնայ պակասաւոր ըլլալ : Այդպէս հասած կրնայ ըլլալ Գրիգոր Մագիստրոսին : Սրբութիւնը կրնար նաեւ եռապատկեր մը ըլլալ, որուն երկու փեղկերը կորսուած են : Ղեւոնդ, ինչպէս տեսանք, «եւ զկենդանագրեալ զպատկերն մարդեղութեանն Քրիստոսի» կ'ըսէ եւ ոչ թէ միայն խաչէն վար անուելու : Իսկ Գրիգոր Մագիստրոս արդարեւ միայն խաչէն վար անուելուն պատկերին մասին կը խօսի («Քնդրելին Յովհաննու աւետարանչին, հրամանաւ մասը տեսան մերոյ սուրբ

(8) Հոս յիշեմ որ Յիսուսի խաչելութեան պատկերագրութիւնը կը հասնի ներկայ տուեալներով Ե. դար եւ հնագոյն մտայն կարելի է նկատել Հոսմի Սանդա Սարինայի եւ Բրիտանական Թանգարանի փզուկի վրայ օրինակները, ուր Յիսուս կենդանի կը պատկերացուի եւ պատկերին մէջ շարադրուած են Ս. Կոյսն ու Ս. Յովհաննէս : Ասոնք յիշեցնեմ, որովհետեւ արեւմտեան արուեստը կը ներկայացնեն : Գարեգին Կարողիոս Յովտեփեան Թարուայի Աւետարանին (Ատրաղեան, 586էն Քրիստոսի) խաչելութիւնը կը յիշէ, սակայն տակաւ ընթացիին ժամանակէն չի նկատուիր : Արեւելի մէջ կ'երեւի թէ Ե. դարուն պատկերացուի սկսաւ խաչելութիւնը, որովհետեւ քրիստոնէական սկզբնական դարերուն՝ քրիստոնէաները չուզեցին Յիսուսը խաչուած տեսնելու՝ որտաքեկութեան ենթարկել ինքզինքնին : Մեր մանրամկարչութեան մէջ ուշ կը գտնենք խաչելութեան նկարը, օրինակ Շիմոնի Աւետարանին մէջ, 1038ին : Խաչէն վար իջեցնելու պատկերացումը խաչելութենէն ալ աւելի ուշ կը գտնենք թէ՛ արեւմտեան եւ թէ՛ արեւելեան քրիստոնէայ մանրամկարչութեան մէջ : Հայոց մէջ հը-

նագոյն մանրամկարչ խաչէն իջեցնելու՝ Սերաստիոյ հանգալ գիւղին Աւետարանին մէջ պատկերացուած է 1041 րուականին : Ըսեմ որ շարադրական որեւէ կապ չեմ տեսներ համադալի մանրամկարչին եւ Հաւուց Թառի սրբանկարին խաչէն իջեցման մանրամկարներուն մէջ : Համագումար ըլլալով որ Հաւուց Թառի սրբանկարը հայկական պատկերագրութիւն չի ներկայացներ եւ ո՛չ ալ հայկական փայտափորագրական արուեստը, բնական է չեմ ակնկալեր որ կապ մը գոյութիւն ունենար խաչէն իջեցնելու հայկական մանրամկարներուն հետ : Սակայն մոյս տեսն պետք է նկատի ունենալ թէ քանի որ Հաւուց Թառի սրբանկարը իբր հայկական սրբութիւն մեծ յարգանքով եւ համարմամբ կը պահուէր համաւար հայկական սրբատեղալ մը մէջ, այդ սրբութեան պատկերագրութիւնը կրնար ներշնչել եւ ազդել Հայ մանրամկարչներու եւ քանդակագործներու վրայ՝ իրենց խաչէն իջեցնելու պատկերագրութեան շարադրութեան գլխաւոր գիծերուն կամ մանրամասնութեան մէջ :

Աստուածածնին»): Գուցէ Աշոտ պատրիկի ունեցած եռափեղկ նկարը կը պարունակէր Քրիստոսի ծնունդէն մինչև յարութիւն կամ համբարձում: Եռափեղկէն միայն կեդրոնի մասը վերապրած կրնայ ըլլայ, որ խաչելութիւնը կը ներկայացնէր: Այդպէս Հայմուած եւ պակասուոր հասած կ'երեւի Գրիգոր Մաղխարոսին:

Ասայժմ ինծի ծանօթ Հայկական փառափորագրական գեղարուեստական իրերը ասոնք են: Տարակոյս չկայ որ շատ քան մեզի չհասած՝ կորուած եւ փճացած է: Իրպարթիւնը սա է որ մեր եկեղեցիներուն մէջ կային դրակայներ, գոնէր, սրոնք փայտեայ եւ վարպետօրէն ու գեղարուեստականօրէն պատրաստուած եւ փորագրուած էին: Մեր մշակոյթին հարեւանցիօրէն ծանօթ անձ մը խկ դիտէ որ եկեղեցիներու ահագին թիւ մը գոյութիւն ունեցած է պատմական Հայաստանի սահմաններէն ներս, ինչպէս նաև անհամար հարգադոթներու մէջ: Եթէ ոչ ամբողջ, սակայն բաւական խոշոր մաս մը անտոգմ ունեցած են փայտափորագրեալ դրակայներ, գոնէր, եւ հաւանաբար ուրիշ փառեայ եկեղեցական կարասիներ ու մասեր: Սակայն մեր մշակոյթը պատուհասող անպարսոյն պայմանները հոս այ իրենց փճացումը գլուխ հանած են, եւ այսօր միայն չինդ դրակայ եւ կէս երկփեցեակ մը գոնէր, մագապուրծ եղած են սրտամոմօք տերումէն:

Փայտափորագրեալ իրերէն՝ դուռ, դրակայ, խոյակ, ինչ որ հասած է մեզի, ցոյց կու տայ մեծապէս զարգացած Հայ արուեստ մը թէ՛ դորձնական եւ թէ՛ բարձրօրէն գեղարուեստական: Յոյց կու տայ նաև բոլորովին բնատիպ Հայունակ արուեստ մը, զարգացած աղային արուեստի նկարագրով մը՝ որ կ'երեւի Հայկական ուրիշ բնատիպ արուեստներու մէջ, ինչպէս զրչպարութիւն, ճարտարպետական քարա-

քանդակագործութիւն, խաչքարային արուեստ: Համարձակօրէն կրնանք ըսել որ իրապէս ինքնուրոյն եւ մեծարժէք արուեստ մը եւս ծանօթ էր մեր նախնիքներուն՝ փայտափորագրական արուեստը, զոր կը գործադրէին վարպետութեամբ եւ ճաշակով, ու կրնային մրցիլ մեր չին դրացի մշակոյթներուն նոյն ճիւղին հետ:

Փայտափորագրութեան արհեստը սրտէն է որ խիստ զարգացած էր Հայ փայտափորագրիչ արհեստագործներու քով: Գրեթէ սովորէն գործի վրայ գորս մենք հոս ներկայացուցինք՝ կը տեսնենք արհեստական կատարեալ կարողութիւն, հաստատ ձևերի անփարձ գործ:

Առնենք Սեւանի մեծահամբաւ խոյակները: Ասոնց վրայ ոչ միայն կատարեալ կտրակներ, կորութիւններ կը գտնենք (բան մը՝ զոր շատ գծուար է փայտի վրայ գործադրել), այլ նաև կը գտնենք բարակ ճիւղեր ետարյթակներուն շուրջ բոլորուող, սրոնց զարմանալի նրբութիւնը եւ գանձք գործադրելու արհեստական գծուարութիւնը չէ խրտչեցուցեր Հայ փորագրիչը, որ կատարեալ կերպով գործադրեր է իր զծածկը: Բազմաթիւ Տաթևի խոյակներուն հետ, մենք որոշ կը տեսնենք Սեւանի խոյակներուն մեծ վարպետին կատարեալ փորագրական կարողութիւնը: Տաթևի դիժերուն համահասար շրջալը, կտրութեանց անհարգապատութիւնը, փորագրուած դիժերու եւ զծագրութեանց անկատարելութիւնը՝ կը բարձրացնեն ու կը հաստատեն գերագանց վարպետութիւնը Սեւանի խոյակներուն Թ. զարու փորագրիչ Հայ փորպետին:

Գերազանց փորագրական կարողութիւն է նկար թիւ 11-12 դրակային վարպետին աշխատութիւնը: Մինչ Մշոյ Առաքելոց Վանքին դուռը գեղարուեստական մեծարժէք յուշարձան մըն է, սակայն փայտափորագրչական կերպով Տաթևի ջարդուած դրան արհեստը շատ տեւիլ բարդ ու գրժւար է: Վերջապէս, Մշոյ Առաքելոց դրան ուղիղ գծերու եւ անկիւններու համեմատա-

բար աւելի հեշտ ձևապարծ ըլլալը ակներև է, մինչ Տաթևի գրան բազմաձև, բարդ ու նուրբ կլորութիւնները փայտափորազրիչի մը անհամեմատ կարողութիւնը կը յարտաբարեն: Տաթևի (նկար թիւ 2A) զուար մեղի շատ կը յիշեցնէ Տաթևի խոյակներուն փորազրոզը, և ունի նոյն պակասութիւնները որոնք արդէլ կ'ըլլան Տաթևի խոյակները մեծ ու կատարեալ փայտափորազրիչ վարպետի մը գործ նկատելու:

Ընտիր է արհեստը Աւանի գրան (նկար թիւ 26): Փորազրոզը կատարեալ արհեստաւոր մըն է, որ չի տատամսիր իր կորութիւնները ու կլորութիւնները կատարելապէս փորագրելու: Հաստար, եթէ ոչ աւելի մեծ արհեստաւոր փորազրիչ է Եւզոսիոյ գրան անուրանալի վարպետը, որուն համար ուղիղ և կոր գիծ փորագրութեան մէջ կարծես որեւէ տարբերութիւն չունին: Անտարակոյս ուղիղ գծերու փորագրութիւնըն իսկ, մանաւանդ մեր հոս ներկայացուցած գործերուն զմաձևերուն բարութեամբ, միայն վարպետ փորազրիչը կրնայ


կատարել: Ինչ խօսք որ մենք հոս միայն կը խօսինք փորազրիչ վարպետներուն վարպետագոյններուն մասին:

Փայտը իր բնական յատկութեամբ հեշտութեամբ չի փորուիր կլոր ձևերով: Փոքր անզոյնութիւն մը, կատարեալ վարպետութեան պակաս, և ահա փորագրութիւնը կը սկսի ցոյց տալ տհաս ձևերի մը աշխատանք ըլլալը: Մետաղի, քարի վրայ կարելի է շատ աւելի հեշտութեամբ յաջողիլ: Մետաղի վրայ կարելի է նոյնիսկ սրխայներ ծածկել: Բայց փայտը աններող կը մնայ որեւէ սխալի, և անկարելից՝ որեւէ անճարակութեան:

Հայերը ուրեմն ոչ միայն բարձրաւետ փայտափորազրական զեղարուեստ մը ունեցած, մշակած եւ բարձրագոյն չափերու հասցնելով զարդացուցած են, այլ նաև ցոյց կու տան զրեթէ անգերազանցելի արհեստաւորական վարպետութիւն՝ իրենց բոլոր զրացի ժողովուրդներէն թէ՛ շատ աւելի կատարեալ և թէ՛ անուրանալիորէն մասերական կանխագոյն հնութեամբ:

(Շար. 5 եւ վերջ)

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ



ԺԶ. ԴԱՐԻ ՄԻ ԽԱՉՔԱՐ

Ա.

Հայ ճարտարապետական մշակոյթի մէջ ուրոյն տեղ են զբաւում հին զեղարուեստական զարդաքանդակները, որոնց թանկացին մնացորդները պատկերում են Հայ քանդակագործական արուեստի ինքնատեղ ոճը, բնոյթը և այն հիմնական յատկանիշները, որոնք բնորոշ են իրենց գծադրական նոր արժէքներով և էական առաջադրանքներով:

Այդ զարդաքանդակները զանազան ժամանակների և վարպետների մուրճով փորագրուած տարրեր զեղեցկութիւններ են, որոնք որքան ուշադրաւ են իրենց պարզութեամբ, այնքան էլ զբաւիչ են իրենց խորութեամբ ու փեւտութեամբ:

Սակայն, պիտի բնդգծել, որ զեղարուեստական հաղուազիւտ քանդակներ տեսնում ենք Հայաստանի ճարտարապետութեան սկիզբարում: Դա է. զարն է: Քաղաքական փոթորկալից այդ շրջանում, շնայած որ Հայաստանը միշտ աւերումների, կոտորածների թատերարեմ է հանդիսանում, բայց Հայ արուեստագէտի ստեղծագործող ազդանդր կերտում է հայկական ճարտարապետութեան գլուխ-գործոցը՝ Ջուարքնոց եկեղեցին, որի վրայ խորին հմտութեամբ փորագրուած քանդակներն ու զարդաքանդակ պատկերը այսօր ուրոյն տեղ են զբաւում համաշխարհային ճարտարապետութեան պատմութեան մէջ: Այդ զեղարուեստական հոյակապ յուշարձանի վրայ, տեղ-տեղ, պատշաճութեան համար, իրրեւ զարդաքանդակ իշխում են խաչքարերը:

Կոթողական խաչքարերի սքանչելի և նուրբ քանդակներ տեսնում ենք նաեւ Բաղրատունեան զեղարուեստի վերածնութեան շրջանում:

Դրանք մեծ մասամբ զերեզմանների խաչքարեր են, որոնցից ամենահինը հասկ է մեզ մինչեւ 10-րդ դարը:

10-րդ և հետագայ դարաշրջաններում զարգանում է նաեւ եկեղեցիների պատերի վրայ խաչքար քանդակելու սովորութիւնը:

Մի հանդամանք պարզ է, որ 11-13 դարերում ամենից շատ տեսնում ենք արտակարգ շքեղ արուեստով, փեւտ ոճով և բարդ մանուածոյ քանդակագործութեամբ կերտուած խաչքարեր, որոնք իրենց լուսթեամբ պատմում են Հայ արուեստագէտների հմտութեան մասին: Այդպէս է պատկերն Անիում կառուցուած «Առաքելոց» քառակուսի խաչածիւ եկեղեցում, որ իր ճարտարապետական նոր ոճով տարրերում է միւս եկեղեցիներից և զարդարուած է բազմաթիւ խաչարձաններով ու հիանալի նուրբ քանդակներով:

Այդ տեսակէտից յատուկ ուշադրութեան արժանի է մանաւանդ 13-րդ դարը՝ Ռուբինեան զերիշխանութեան պատմաշրջանը, երբ ծաղկում է նկարչութիւնը և առանձին փայլ է ստանում զեղարարող քանդակագործութիւնը: Յիշատակենք յատկապէս Սանահնում՝ Մարգարի խաչքարը, Հաղրատում և Մրենում՝ խմբական խաչքարեր:

13-րդ դարում խաչքարային արուեստի ինքնուրոյն և բարձրարժէք ստեղծագործութիւններով փայլում են Երկու մեծ և տաղանդաւոր վարպետներ՝ Պաւղոսը և Մովսիսը:

Բ.

16-րդ դարաշրջանի առաջին քառորդում զեղարուեստական զարդատնով քանդակուած հաղուազիւտ խաչքարերի թանկացին մնացորդներից մէկն է Սպահանի Չարմահալ դաւառի հայաբնակ Մամուռան զիւլի եկեղեցու դրան վերելի պատի ճակատին իշխող մարմարէ խաչքարը, որ ունի 443 երկար տարիների անցեալ:

Դա զաղթական զիւղացիութեան զե-

զարուեստական և հայրենակարոտ ջերմ քարը⁽¹⁾։ Յուզիչ է նրա պատմութիւնը, որ օտարութեան մէջ ևս հարածոււմ է։ Գեղարուեստի թշնամի մի զաժան ձեռք քա-



մուշլ պատմաշրջանում, քաղաքական յուզումնալից այդ ժամանակում, կեանքի և մահուան ամենաողբերգական դրութեան մէջ անդամ, 17-րդ դարու Հայ գիւղացիները չեն մոռանում իրենց պատգարից աւանդ մնացած արուեստի թանկագին մնացորդները և իրենց եղների ու կովերի հետ Հայաստանից բերում են Իրանի հեռաւոր, մի խուլ անկիւնը։ Այդ պատմական հնութիւններից մէկն է զարդարանդակ խաչ-

րով մէջտեղից կիսել է մարմարը։ Այդ վիրաւոր դրութեան մէջ, սակայն, նա զարծեալ պահել է իր գեղեցկութիւնը։ Պահել է

(1) Սոյն խաչքարն Առաքել Գաւրիժեզին իր պատմութեան 212-րդ էջում չի յիշատակում 1615 թուականին Էջմիածնից բերում 15 քարերի ցուցակում։ Գա հաստատում է, որ խաչքարը գիւղացիներն իրենց հետ բերել են 1605 թուի զարդի ժամանակ։

նաև մի անպաճոյճ նախադասութիւն, որ կարգում ենք մարմարի ներքեւում .

ՍԲ ԽԶՍ ՅՅԿ Է ԱՌԳԵԼԻՆ ԹՂԲ
(Սուրբ Խաչս յիշատակ է Առաքելի .
Թ . 972+551=1523)

Ո՞վ է Առաքելը, ի՞նչ է ներկայացնում նրա զեղարուեստական գործունէութեան պատմութիւնը . դժբախտաբար չկայ որևէ գրաւոր փաստաթուղթ : Միայն մարմարի վրայ քանդակուած ԹՂԲ մետրոպեան համր տառերը յեզու են առնում եւ պատմում, որ խաչը եւ նրբահիւս զարդերը փորագրուել են 16-րդ դարի առաջին քառորդում : Պատմում են, որ քանդակագործը Հայաստանի տաղանդաւոր ու վարպետ արուեստագէտներից մէկն է, որ կերտել է զեղարուեստական արժէք ներկայացնող զարդաքանդակներ, խաչարձաններ :

Ինչո՞ւմն է կայանում, սակայն, Առաքելի զարդաքանդակի գլխաւոր, էական յատկանիշը եւ որո՞նք են նրա զեղարուեստական առանձնայատկութիւնները :

Բնորոշ է նախ մարմարի քանդակի ոճը, որ որքան պարզ՝ նոյնքան էլ ինքնատիպ է եւ զեղեցիկ, հիւսուածքը հոդերանօրէն ներդաշնակ եւ զբաւիչ : Գեղեցիկ է եւ նկարազարդումը, որի բովանդակութեան մտածութիւնը միանալով բարդ, բայց սահուն ու ներդաշնակ հիւսուածքի հետ, կազմել է զեղարուեստական մի ամբողջութիւն : Քանդակագրին առանձին վեհութիւն են տալիս նաև նոյնքան զեղեցիկ հիւսուած նուրբ զծապատկերները, որոնք իրենց ընդհանուր ներդաշնակութեամբ եւ պարզութեամբ զեղարուեստական ուրոյն արժէք են ներկայացնում : Առհասարակ, մարմարի շուրջը քանդակուած է վարպետ մուրճով, բարձր ողեւորութեամբ, խորունկ ու քնքոյշ զգացումներով, ուր անկեղծութիւնը, պարզութիւնը, իրենց ամբողջական ներդաշնակութեամբ համակում են դիտող ամէն մի զգայուն անձի եւ զարթեցնում նրա հոգում զեղարուեստական

տարրեր խոհեր ու տրամադրութիւններ : Բնորոշ է եւ այն, որ այնտեղ քանդակագործն երեւան է դալիս իր ինքնուրոյն արուեստով եւ ժամանակի քանդակագործութեան ընդհանուր զծերով : Նա կարողացել է մի փոքրիկ մարմարի վրայ պատկերել քանդակագործական արուեստի մի ամբողջ տեսարան, ուր վարպետօրէն ամփոփուած է Հայ ճարտարապետութեան ոճի յատկանշական ձևերից մի զայտուն նմոյշ :

Սակայն նշենք, որ մարմարի ինքնատիպ արուեստն ունի մի հիմնական նպատակ . տալ 16-րդ դարի քանդակագործութեան էությունը, ներկայացնել նրա իւրայատուկ մի նոր ոճը : Այդ ծրագրով էլ քանդակագործն օգտագործել է եւ կիրառել զծագրութեան ամենանրբին ձևերը, ոճի սպարդութիւնն ու մեղմութիւնը, հիւսուածքի համաչափ դասաւորումը եւ դունդ ներդաշնակութիւնը :

Չարդաքանդակի հիւսուածքների ոճի դունդազեղութեան տեսակէտից եւս փորագրութիւնն ուշադրու է : Մարմարի վրայ 16-րդ դարու Հայ քանդակագործութեան մի լուազոյն եւ էական ոճի երանդաւորումն է նկարուած զծերի ու սրտակերների ներդաշնակութեամբ, բայց քանդակուած է բոլորովին նոր ոճով, նոր ուղղութեամբ եւ նոր պատկերաւորումով :

Եզրափակենք : Չարմահայ գաւառի Մսմուռան գիւղի եկեղեցու զրան վերեւի պատի ճակատին իշխող խաչքարի փորագրութիւնը 16-րդ դարի Հայ քանդակագործական արուեստի լուազոյն ստեղծագործութիւններից մէկն է, որի ոճի ինքնուրույնութիւնն ու հարադասութիւնը, երկրաչափական զեղեցիկ զծագրութեան նրբութիւնը, բարդ բայց սահուն հիւսուածքի ներդաշնակութիւնը, քնարական պատկերաւորութիւնը, ձևերի ու հիմնական կառուցուածքի պարզութիւնն ու խորութիւնը կազմում են մարմարի գլխաւոր զեղեցիկութիւնները . երեսոյթներ, որոնք արուեստի տեսակէտից խիստ յատկանշական են :

Փեհիլի (Իրան)

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

ՅՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻԻՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՆԻ

ՀԱՅԵՐԷՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

12

ԿՂԵՄԷՍ ՎԱՐԳԱՊԵՏ (ԳԱԱՆՈՍ). ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՐԱՄԱՐԱՆՈՒԹԻՒՆ, Հ. սժ. սոց. Հաստատ. Տարածման (Propaganda Fide), 1645, 30 չ. + 55 թերթ (110 էջ) + 40 էջ + 106 թերթ (212 էջ) + 27 թերթ (էջ 54) = 446 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

ՔԵՐԱԿԱՆ, ԵՒ ՏՐԱՄԱՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԱՆՈՒԹԻՒՆ ԱՍԵ ԳԻՄԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՆ ՇԱՀԵԼՈՅ: GRAMMATICAE, ET LOGICAE INSTITUTIONES Linguae Literalis Armenicae Ad Clemente Galano Clerico Regulari Sacrae Theologiae Professore, Et Sanctae Sedis Apostolicae ad Armenos Missionario. Addito Vocabulario Armeno-Latino omnium scholasticarum Dictionum.

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ Ա

Ընկալ սո՛վ զերարարձը սուրբ իշխանոյ Եկեղեցւոյ աւր Գառախոյ Անդան, արքեպիսկոպոսի զաղաթից սրբազան հանդիսի մեծին Հասմայ՝ զգիրքս այս Քերականութեան, և Լոճիկային, ի մեր լեզուս արտաղբեաց ի խնդրոյ իմոյ ի կարգէ թէպէտոսաց պատասխան պատրի կղճէն աստուածարան վարդապետէ: զի զգործանութիւնս ևս յիսուսի ջրիստսի նուստս ծառայ Գահաննէն վարդապետս հայոց եղևացի, և Արքեպիսկոպոս Միջպետաց՝ չեքմեանոյ սիրով մասնացանկ մեհապոյն Բարձրութեանց բաժ. սրպէտի ընդ արքայաշուք հովանեա վեհանձնութեանոյ ընկալեալ՝ համարեցի այդք արժանի արդարութեան, և արտաղբ եղիցի ինչպատասխանս ազգիս մերոյ. ի փասս ջրիստսսի: սո՛ղ լեր ի աւր:

Գրեցաւ ի բաղաքս կոստանդնուպոլիս: ի թփին փրկչին սոբար, և հայոց. սգա. յաւրիս. իթ:

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ Բ

Ես Առաջատար վարդապետս զազատացի Գառախոյ Հայոց յարքայանիսա Քաղաքիս կոստանդնուպոլիս. վկայեմ, զի այս Քերականութիւնս, և Լոճիկայս՝ շարաղբեաց ի հայ լեզուս ի կարգէ Դէպիտոսաց կղճէն աստուածարան վարդապետէ, ի խնդրոյ Գահաննէսի աստուածարան վարդապետի եղևացոյ, և Արքեպիսկոպոսի միջպետաց աշխարհի. և զարձ ամենեւին անպոյ. որ վայելչարար և ճշմարտացն ասացանկ զմեր լեզուս, և զայլ բանս: Մինչ զի և ևս իսկ ոչ սակաւս սուսոյ արայ ընթերցմամբ: Նա ևս յուսուար հոգի կրակոս վարդապետն որ նախ բան զիս էր Գառախոյ Հայոց կոստանդնուպոլիս՝ ինիս հասանեալ էր զարձոյս այսմիկ: Արդ՝ առ ի վկայութիւն այս ճշմարտութեանս զլեալ և՛ մ զայս. զի յարդարեացին ի մեծն Հասմ ազգադրել զաշխարհի զարձս սա ի յոյսութեանս թեմերցոյցն մերայնոց:

Ես Առաջատար վարդապետս և Գառախոյ Հայոց կոստանդնուպոլիս իմով ձեռամբս զրեցի, և կնքեցի ի սոյն բաղաքս կոստանդնուպոլիս: ի թփին փրկչին. սոբար, և հայոց. սգա յաւրիս ից

ՎԿԱՑՈՒԹԻՒՆ Գ

Ես Պօղոս վարդապետս սասմազցի, և շնորհօքն աստուծոյ կրակոպոս Հայոց բաղաքին սոբիբիկոյ. ընթերցայ մասպարութեամբ՝ զգիրքս Քերականութեան, և Լոճիկային,

արտադրեալ ի մեր լեզուս՝ զեզեցիալարմար շարիւ ի կարգէ Դէպքնոսաց՝ պատուական պատրի, Կղէմէս վարդապետ, ի ինդրոյ Յոհաննէս աստուածարան վարդապետի եղևոսցւոյ, եւ արքեպիսկոպոսի միջազեաց: Եւ ըստ կարի իմում, վերահասու եղէ, որ յայժ հրմարար, եւ ստուգիւ սահմանեալ եղև մեր լեզուն: Եւս առաւել՝ զի բացեալ լինի սովաւ զուան իմաստութեան ազգիս մերոյ: Որոյ աղաղաւ աղերսեմք ի յեղբարցն մերոց ի քրիստոս, որք ի մէնն հում, արժանի արտացեն զգիրքս՝ զպատարութենէ, սո ի յաղատկարութիւն կարգացողաց:

Եւ Պօղոս վարդապետ, եւ Եղիսկոպոս հայոց՝ մեամար իմով զրեցի եւ կնքիչի, ի կոստանդնուպոլիս, ի թվին փրկչին սոխր: Եւ հայոց, որս: յայլս: Ից:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

ԽԱՆՈՒՔ

- 1. Տրուած են ցանկ վերոյիշեալ երեք վկայութիւններուն լատիներէն քարգմանութիւնները:
- 2. Իւրաքանչիւր վկայութեան կ'ընկերանայ վկայողին կնիքը:
- 3. Լատիններէնով կայ ցանկ նիկոյ Թորոսովիչի վկայութիւնը, իր կնիքով, գրուած Հռոմի մէջ Հայոց 1092 քուսկանին: Կնիքին վրայ կը կարդացուի. Nicola. Tursovic. D. G. Aepus Leopold. Walahi Nati. Armeni:

Կիւլպէնկեան Մատենադարան

463-5 Կղ.

ԿՂԵՄԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ (ԳԱՒԱՆՈՍ) . ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ... : Հում, աղ. Հուստոյ Տարածման (Propaganda Fide), 1650. 60 շ. + 531 + 1 շ. = 592 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՏՒՅՆ ԸՆԴ ՄԵՆԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՏՒՅՆ ՀՅՈՎՄԱՅ : Շարտադրեալ ի յերկուս հասար. ի պատմական եւ վիճարանական ի կարգէ Թէաուրնոսաց Կղմէս վարդապետ: CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA. Ex ipsis Armenorum patrum. In duas partes. Historialem & Controversialem diuisae. Pars prima. Avtore Clemente Galano Surrentino clerico regulari theologo et S. Sedis Apostolicae ad Armenos Missionario. Առաջին հատոր (Հայ. եւ Լատին, Պատմադրական):

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Հրամանաւ սրբոյ ժողովոյն. որ վստն հաստատութեան հուստոյ. Եւ Տէր Գրեգոր Ծործորեցի. Ազգաւ հայ ի կարգին քարոզողաց. տեսի զպատմազիր աստիճին Հասուրն. Միաբանութեան Եկեղեցոյն Հայոց ընդ Հռովմայ. Արտադրեալ ի Պատուական Տէր Կղմէս Աստուածարան վարդապետ: Երրում զտի զգրեցեալն Հայոցն պատճենի զեզեցիալուն շաղուածիւ շարանցեալ է հանդիսապէս սարասիւ Լաթինացոցն բարբառ: Եւս եւ զայ ի սմայ իմն ինչ. որ ընդգիծացի կաթուղիկի հուստոյն. կամ կենցաղեցս բարբոց. Եւս զարծօղտակարագոյն համարեմ. Եւ Հայոց սեպիցն պիտանալոյ: որով յուղղաբառ հուստաւս խորժացեալք յենոյն: քանզի իրաւ ի սմա վերազիտող զործոյս արտասանեալն Կղմէս վարդապետ, ի Հայոց զրոց եւ պատմադրաց, մանաւանդ ժողովոյ որք ի մէջ նացին կոստանդնուպոլիս, զհուստոյ ճշմարտութիւն պայծառապէս արտայայտել, եւ յայս նոցին իսկապէս բացատրել: Որոյ յաղաղաւ արժանաւարագոյն համարեմ զգիրքս. զի ըստ հրամանի սուրբ ժողովոյն ի լոյս դայցէ: Առ ի հաստատութեան բաւա զներկայ աստակա յատուկ մեաք Հայոց բարբառաւ. եւ Լաթինացոց ծրեցի. Եւս իսկ կնքողրեցի: Թվին սոխր. Մայիսի թէ. ի Հում ի վստն սրբոյն Կղմէսն:

Տէր Գրեգոր Ծործորեցի ի կարգէն քարոզողաց Հայկական Սեռէ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չս.նի:

ԻՐԱՆՈՒ. Չին առնուած լատիներէնով գրուած եւ լատին կղերականներու ստորագրութիւնը կրող վկայութիւնները:

Կիւլպէնկեան Մատենադարան

230-2

1650

14

ԿՂԵՄԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ (ԳԱՒԱԸՈՍ). ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ...: Հոսմ, այդ. Հուստոյ Տարածման (Propaganda Fide), 1658. 46 շ. 487 == 533 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՈՅՆ ԸՆԴ ՄԵՆԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՈՅՆ ՀՌՈՎ-ՄԱՅ: Շարադրեալ ի յերկուս հասար. ի պատմական եւ վիճարանական Ի կարգէ ԹԿայինասոց Կղէմէս վարդապետէ: CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA. Ex ipse's Armenorum patrum. In duas partes. Historialcm & Controuersialem diuisae. Pars altera. Avtore Clemente Galano Surrentino clerico regulari theologo et S. Sedis Apostolicae ad Armenos Missionario. Tomus primus Երկրորդ հասար, Ման ստալին, վիճարանական:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Չս.նի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չս.նի:

Կիւլպէնկեան Մատենադարան

230-2

1650

15

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱՂԻ. ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ, ՎԵՆԵՏԻԿ, այդ. Ճուան Պաղտազա Պալիս, 1660. ՇԻՁ (526) էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Չս.նի: Կը սկսի «ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ, Հուր միտմին...»:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Մանուցում պայծառ բնութեւնաց:

Փառք ետանձեա տերութեան եւ միտոյ բնութեան անհասանելի դրութեան եւ անբարեբարութեան երբեակ եւ մի աստուածութեան եւ անբաժանելի սուրբ Երրորդութեան հօր եւ սրբոյ եւ հոգւոյն արքայ այժմ եւ միշտ եւ յախտեանս յախտենից ամէն Որ եւ կարողութիւն նուստս եւ աստուգեալ անձին իմոյ Ճուան պաղտազա սր մականուամբ ասի Պալիս սր եւ ազգաւ լաղիմացի ի զեղեցկաւն մայրաքաղաքէն վանատիկոյ Չսր բազում ջա-

նիք եւ աշխատանք հազիւ կարացի ի յանկ հունկ բազմապիսեան արուեստս եւ ոչ աւա-
 տէք եղիւ ինձ օգնութիւն այսմ ազգայութեան արուեստին այսօրիկ։ Աղօսելով ի յայն
 ամենեցուն զբիտառս եւ ի շնորհարարի հոգին սուրբ աստուած բարեխոսութեամբ արուհոյ
 աստուածածնին։ Եւ ազօթիք սրբոյն զբիգորի լուսասրչին։ Եւ բարեխոսութեամբ բնարեայ
 անօթնցն եւ աստօթնցն պետարսի եւ պօղոսի եղի ի մտի զազգայութեան արհեստն առ ի պայ-
 ծասութիւն ազգին հայոց։ Այլ եւ պատճառ աշխատանաց մերոց այս կը. որ բազում ժամա-
 նակաւ յառաջ ունէի սէր եւ բարեկամութիւն հետ ազգին հայոց. եւ յարժեք զանկաջի ակ-
 սանել զչլքեղաշուք իշխանն հայոց խճոյն ստօնայ սափրագրն։

Չոր ոչ կարացի հասանել ցանկութեանս իմոյ. զոր փոխելոյ է առ աստուած. Եւ
 զնարհաս որդին իւր զխճոյն վաղանն սէր աստուած բնդ երկայն աստուած արասցէ։ Չոր եւ
 պարզեւատուն ամենեցուն զբիտառս պարզեւեաց ի մեռին իմոյ զայս շարին առ ի պայծառու-
 թիւն ամեն հայոց Այլ եւ խնդրեմ անմեղայիբ լինել ասկա անյարժարութեան բնօրի ամե-
 նեին. ոչ զիտէի լիզու հայոց եւ կամ զիր. եւ ոչ ակեակ ի վարդեապոյ զայս ազգայու-
 թեան արհեստն ըստ պարզեւեայն սմայ ի հոգոյն սրբոյ. այսքան յայտ ամեայ երեւցանդ
 վան օգտութեան ազգին հայոց. զոր եւ հասի յաւարտ ըստ մերում արօթիք. եւ էթէ
 հուսարթիւն գտանէք իմում պտկասութեանս զի կար մեր այս կը. Արց եղիւ կտառուսն
 եւ ասարտուսն երգոյս Տեան ներսեւի հայոց կաթուղիկոսի զոր անուանեալ կոչի Բիտուս
 որդի ի լու եւ յրնաբի յարթակէ բազում քննութեամբ եւ բասուզարանելով. ի Թվականու-
 թեանըն հայոց. ոճ ե թ. Ի յամենանն ժայխի. . . Ի հայրապետութեան հայոց հանուրց սեւի
 Տեան յախարայ երիցս երանեալ երջմնիկ հայրապետի Ի վայելոյւ եւ զիզեղիւն կզգիս
 վանաստիկոյ եւ իշխանութեան նոյն շաղարի. Տօմէնիկո Կոնդարինի Դօմէի եւ մեծամեծոց
 հրամանու եւ զբիգորի Դարձեալ ազուլեմ զմեզ որք հանդիպիբ սմայ կարգայով եւ կամ
 սեւանելով յիշեցէք ի զբիտառս եւ մեղաց թողութիւն ինզրեցէք ինձ հասն պաղիտայոյ պօ-
 վիտիս եւ մեղացն իմոց. եւ զեարոյս զանակացն իմոց եւ այլ ամենայն մերձուորացն ի-
 մոց. եւ զուք իշխալ լիջիք ի զբիտառս աստուծոյ մերոյ ամէն. Դարձեալ յիշեցէք ի զբիտ-
 առս հուսարեցի սէր բստեփանոսի որդի կաղուզ պղան որ նա եւս աշխատեցաւ ի սրբաբերն
 սորա. Դարձեալ յիշեցէք ի զբիտառս զնարհաս մանուկն բստեփանոս որ է ազգու հայ որ
 շատ աշխատեցաւ. եւ օգնութիւն արար այս արհեստին ի սրբաբերն եւ ի շարին եւ այլ ու-
 մենայն սրբաութեան սորոյ միթէ սէր աստուած զինքն ստիտք պահեցէ ամենայն շար
 ամէն։

Կատարեցաւ զիբք բ. նախ յիտուս որդի եւ ազգայ սպօստս,
 Ի ազգաբառունն Պօլիտին։

Կիւլպէնկեան Մատենադարան
 Տ11-21
 1660

ՆԵՐՍԻՍ ԵՆՈՐՀԱԼԻ. ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ. ԱժՊԵՐԱՄԱՏ, ՀՐԱ. ՄԱՌԹԿԱ ՄՅԱՐԵԿԻ Եւ ԱԵԽԻՍ
 ՂԻՃԵՆԵԿ, ապ. Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի, 1660. 614 էջ։

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

Ինկամ է։ Կը սկսի «Յորմէ ի բաց կալ հրամար...»։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Յիշեցէք զիս մեղաբար ճօթար մաթկոս յետ նորայ որ մեան ասեղ է նա որ էրեւ-
 նեցի զլիջեցն անեախս որ յիշեալ լիջիք անկիւն ասեկին զբիտառս ամէն։

էջ 458

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Մանուցում պայծառ ընթերցող

Շնորհօք եւ ամենագորին աստուծոյ եւ նախախնամութեամբ ակտան մերոյ եւ
 փրկչին յիտուսի զբիտառս ի թուին հայոց ոճն ի մայիսի ամեան։

Եւ նուազաւ ծառայ քրիստոսի մաթէսոս զգլխի ծարկցի նասար եւ սպասուար տեան փէլիցոցոսի սրբազան կաթուղիկոսի ամենայն հայոց կամակցութեամբ սուրբ հոգւոյն եւ հրամանաւն տեան հայոց յակոր կաթուղիկոսի յիգմորու եղեալ զիմեցի յարեմատու յերկիրն իտալացոց սակս զործոյ ապագրութեանս զոր եւ աւարս ի հասեալ ի պայծառ եւ ի զեղազարգ շաղաքն եւ նաւահանգիսան ի վննէտիկ Ոսր րնիացեալ ի սպարաճս զրոց բազում ջանիւք հոգ աարեալ. Վերահասու եզկ զործասութեանս. Այլ զի վննէտիկ ոչ զոչին արհեստուորք պատշաճք այժմ զործոյ. Եւ էր մահ սաստիկ ի մեծն հոսմ եւ ճանապարհք փակեալ յամեցոյ առանց զործոյ ի վննէտիկ ամիսս չարեքատանս եւ յարժամ վերցու մահն եւ րոցեալ եզկն ճանապարհք եղեալ զիմեցի ի մեծն հոսմ սնոց եւս եզկ վերահասու որ ոչ կոչին վարդաբուս կատարեալք այժմ զործոյ եւ մանաւանդ սմանք եւ հակառակասերք եւ բարեխառնացք կոկոնեցին գեճամեճս. Եւ զժողովս առ ի խորանել զայս զործ որ եւ եզկ իսկ հրամանն էլ ի ժողովոցն այսպէս որք բնոց արկու մերովից արհեստուորք այժմ զործոյ մի որ իշխեսցի հանել զայս արհեստ եւ տալ ի մեռս հայոց եւ որք անպոկեալ արտազին զայս զործ ծածկուել եւ կամ յայտնի պատիժ սաստիկ կրկնոց են ի մէջն Եւս կամէին անպայտանել. Բայց ոչինչ էր փոյթ մեղ սոցին որտասեճք Մնացի ի հոսմ ամիսս ք. առանց զործոյ եւ քանիցս անզամ ազա արարի կարախմուրաց ժողովին եւ փափին իսկ. Բայց ոչ եզկ հնար Վասնորոյ յուսանալով զուրք հոցին որ առան է ի առարս բարեաց. Ելեալ զիմեցի ի յերկիրն յորնորայս ի զեղեղշտէն վաչելով շաղաքն Ամսթրզամ եւ սնոց եւս վերահասու եզկու զոր պատասական վարդաբուս այս արհեստի եւ առաջնորդութեամբ սուրբ հոգւոյն որ զեւեղեալ շաղաքն ջանիւք եւ հոգացողութեամբ զան զործեալ աւարակցար մասն ինչ առաջարկել զործանութեանս մերոյ ի ցալց եւ ի ցերեկ մահու շափ աշխատելով մեռնի եւ առանց ուրիշ օգնականի յերկարելով յաշխատութիւնս զ ամ եւ ք ամիս զանմն անելով զվիշտս եւ զառասպանս զոր յայտնս ժամանակս կրկնարք ի հակառակութիւնս եւ յոչ կամեցողացն զարեկոյն զործս ի մեռաց այլողոցս եւ մանաւանդ մերոյն շաղաքն ի սուսածեւ կարողարոց եւ յաշխարհակնաց թէ ի եւ վննէտիկ եւ թէ առա ի մսթրզամ որք խոխտակ օտանդակութեան զոր պարսն էին զիմարանեալ հակառակէին մշտարար. Բանիք զործովք եւ արդեամբք եւ զառաջարկեալ զործ մեր խափանել ջնտային եւ թէ սմանք բարեկուսար կամէին ստարք օգնութիւն մեղ անել զայն Եւս յուսահաստացանէն եւ ազալաւել առջին բարեկործութեան. Ասկայն աստուածն ամենահայեաց ոչ հաճեցաւ ի շար խորհուրդս նոցա եւ ոչ արար ըստ կամաց նոցա այլ օգնեաց իմ աշոյժամբ միշտ եւ ամենուրեք առյով զճարհոս աստիճ ամենեցուն եւ մեք եւս ոչ զագարեալք ոչ թույտնայարք ի զործանութեանցս. Եւ ոչինչ էր փոյթ մեղ հակառակութիւնք եւ շարութիւնք սոցին վասն յուսոյն իմոյ որ աստուած ապրանեալ ի գորտութիւնս տեանս ի կատարումն զործոյս հասանել փութայ յիւելով զրանն առ քրիստանեալն պողոսի զոր սեճ եթէ աստուած ի մեր կոչս իցկ օվ իցկ մեղ հակառակ արդէս եւ եզկն իսկ Եւ շորհօք ամենագորին աստուծոյ աւարակու կատարեցար զ ազգ զիւր բոլոր յոյժ կատարեալ քանակութեամբ եւ որակորութեամբ զանագանեալ յորոց մինն եւ իրբեւ միջին կերպ է այս զոր տեսանէր առաջիկայոց Չար յոյզոս տեսութեան եւ փորձառնութեան զպեցար զյիսուս որդի. Եամին որ ի ճնրոյնէն քրիստոսի սակ. Ի հայրապետութեան հայոց տեան յակորայ, սրբազան կաթուղիկոս կաթուղիկոսի եւ ի Թագուարութեան պարսից փոքր շահ ապասին Եւ իշխանութեան շաղաքիս նորրեճա ֆոնիշփային վիշխարմ արանիայն եւ ի թուին որ ըստ հայոց սճժ ի զեկանմերի ամսոյ ի վաչելով նուահանգիսան եւ աստուածաշէն շաղաքն ամսթրզամ ի յիշատակ մշամշենարս եւ ի փասս քրիստոսի Արց կթէ հաճոյ թուեցի բարեկաշառութեան մերում շորհօք զտեսանել զանցարուք եւ կթէ ոչ ներեցէք իմում տկարութեանս եւ երկայնամիտ յերուք բնոց զործանութիւնս զի իրբեւ զփորձ ապեցար անոպարար եւ յոյժ շատրմամբ սակս զագում նկատեանց եւ անմխիթարութեանց եւ պանտախտութեան զոր կրկի միշտ Վասնորոյ ինզրեմ ներել պակասութեան զրոցս զի օրեկանն մի էր եւ շարողք ֆոտակք որ ոչ են տեղեակ զրոց մերոց եւ լեզուց եւ Ես միայն տկար զուով կու սրբաղբի հոգիս այսքան կարի սեճոյ. Վասնորոյ ազալեմ զամեհեսուն որք հանգիսիք սճա ստարով եւ վաչելով յիւեցէք ի մարքբափայլ ազոթս մեր զիս զնուստա ճառոյ մաթէսոս զպիրս ծարկցի եւ զճնոյն իմ զհայրն իմ հանդուցեալ զաւարն եւ զմայրն իմ զպեկիկիսանն եւ հարգապա եղբայրս իմ զգալիքսանն զվարդանն զպայտասանն ըզմանկատարն եւ զհախնագարն եւ զամենաթն արեանս մերժուարս իմ զկենդանին եւ զմեռեալս զայս յիշատարանոյս մաթէսոս զրեաց որ մեռամբն յոսո՞՞՞ քան զմեռնին Ի ապարկելն ի սոսս ուղուն որ էր զիրքն լըբն տետր յարժամ ապեցաւ ից տետրն ի ցտամանէ եւ ի սաստիկ մեղաց իմոց նոթար մաթէսոս թվին հայոց սճժ յուղար ասմին իր յուս ի զ շարթ զիւեքն ժա ժամին մեռաւ.

Եւ կրեանեցի զընկէնցն սակն վարդապետի կղարար տետրսս որ յենկելք ի նորայ զրամով եւ այլ աւղանութեամբ Աստուած իշն որ վաստակ առ մեր մէջն վաստակն զիսոյ

լինի որ ժամ որ մեռաւ եւ իբրև որք մնացի ամէսերգամ վասն այն որ սրբազրոյ ոչ դոչը բայց միայն եւ ի կարգացոյ որ չի խիստ Հէժուս ժամանակ մի ասրէկուսեալ եւ պարսպ մընացի եւ եւ սահմանք եւ դործն եւ մըշակն բ ամիս ժամանակ անցաւ սկսան նաւերն զնալ ի զէժ արեւելս ի քաղաքն դրժրնայ աթոռն սուրբն պողիկարիստի որ է յաթանանիցն անճարութեան սկսաւ մընացեալ ժող տեարն տպագրեցի վախելով այսպէս սրբազրեցի օրինակն եզի մի կողմ տպագրածն մի կողմ մին կու նայի օրինակն մի ի տպագրածն յարժամ որ սղալ լինէր կու մեկնի այսպէս սրբազրեցի մընացալ ժող տեարն տպաւ, ուսայ ըզսրբայրելն որ դուրին էր թվին ոճժ մարտ ասմին իւ սուրբ աստուածամինն միշնորդ ասնելով եւ բարեկիս ունիլ եւ յուս աստուած զրնիլ սուրբն զբիզոր լուսասրինն բարեկիս ունիլ ամենայն սուրբն տպագրեցի ձերին սուրբ եւ մաքուր աղաթիւնն մայիս ին ասարտ եղև։ Դարձեալ վասն այսորիկ աղաչեմ ըզձեզ ով եզրաբք որ իմ վրաստահութեան ներէք որ ոչ եմ եւ արժանի անունն իմ զբել անջինջ յիշատակարան բայց աէրն իմ այսպէս զիպեցուց զիս այս դործոյս որ միշտ սովորութիւն աէրն իմ այտեն որ գործ բարի նա կու ասանդէ ի ձեռս մեղաւորաց որպէս յաժժուս եւ ի ձեռս իմ անարժանիս այս գործս փառք նմա որ արժանի արար զիս այսմ բարուս։

Վասնորոյ աշատանք ունիմ ի վերայ այս գործիս թէ զէրամով թէ այլ օգնութեան սրշափ որ կարուս կէր օգնեցի յանձնել եմ եւ ուխտագիր եղբր որ մինչև ի մահս կարէս իչն որ երանէ ցայր եւ ցերեկ պիտի որ աշխատիմ վաճ սուրբ էջմիածնուն եւ աստուած սուրբն զօրամարտ օարդիսին եւ որդոյն նորա մարտիրոսին որ եւ պահառ եղայ որ տպագրութեան արհեստն որ մաթէոսն սուրբ էջմիածնուն վախճ արեւ թէ որ եւ չինս այնպէս կու մեանէր չէզիտէի թէ ով պիտէր տիրէլ ի վերայ քարտանին ու մասչիլ չոր պարաք կէր քարտանին զեռ եճ մատչիլ աթուճ չէր եւ յուսալով առ աստուած եւ ամենան սուրբք յանձն առի որժամ մեռաւ այլ պարաք յանտեցաւ վասն էն զիս եւ ընտանիքն իմ ի յիշատակարան զրեցի զարձեալ սորայ յեա աստուածանչի գիր պիտի դուս զալ տիրացուն մեռաւ զեռ ի կամ կ զիր չէր փոփել զեռ բճի գիր ել պիտի փորփել եւ եմ վարձատրել ամին չե ի սուրբ խաչն դուս դուսայ թէ վարպետն չի մեանիլ Դարձեալ աղաչեմ ըզձեզ ով եզրաբք որ ով Հանգիպէք ամայ ստալով եւ վարչելով կամ կարգալով կամ օրինակելով յիշեցէք զիս արժանտար աղաթս ձեր էրեւանեցի զրլէջեցն սակաճ վարդայպետի եղարտ աւետիսս ի կողմ ձրնալ աղամայ պարակիցն իմ մարիամ տասն որ է փոխեալ առ Հանգերցեան։

Դարձեալ յիշեցէք ըզհանգուցեալ ծնուղնս իմ թորոսն մայրն իմ գահարազիցն ըզուազ եզրարն իմ սական վարդայպետն միուս վաճառական երարն իմ յովանէսն ըզբուրե իմ յուսուսինէն կրսեր եզրարն իմ միրզայիսան եւ պապն իմ զաբարէն եւ Հանիկն իմ մէլիքիտութուն եւ ամենայն արեան մերցայորե իմ ըզկենդանիս եւ ըզմեռեալս սուրբ սրախ եւ սերտ Հաստաով։

Աստուած սղորմի ասցէք որ անկղ աստենին ի քրիստոսէ սղորմութիւն զրտանէք ի նմանէ սկզալիս թողութիւն անէք որ իմ կարքս այս էր ոչ կարեմ շարայրբել բուն գրոյ։

Դարձեալ յիշեցէք Հոգևոր եզրայրն իմ նորարոյս վաճառական զերկվանցի։

Սահմատինէնց Պողոսի որդի զբիզորե իմ յանձնառած պարաքն զսրայ էր տալու վասն էն ի յիշատակարանն զրեցաք զորա անունըն Հայր մեր ու յերկինսզ եւ սուրբ եղիցի անուն քո եկեացէ արքայութիւն քո եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի զհոց մեր Հանապոտորդ տուր մեզ այսօր թող մեզ պարտքս մեր որպէս եւ մեք թողամք մերոց պարտապանաց եւ մի տար ըզմեզ ի փորձութիւն այլ փրկա ի շարէն զի քոյ է արքայութիւն եւ զօրութիւն եւ քո են փառք յաւիտեան ամէն։ Ի թաքայորութեան օսմանցուն տպվեցաւ զիբքքս սուրբիսն իպրահիմի որդի նորարուս որ էր ի-ամեայն սուրբիսն մահամանս սիրտ Կորա քաղաքացի վերայ քէրխտանէից զօրութեան աստուծոյ եւ աղաթիւք ամենան սրբոց ամէն։

էջ 600

Կիւլպէնկեան Մատենադարան

S11-21
1660

ԿՂԵՄԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ (ԳԱՎԱԼՈՍ)։ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ... : Հոսմ, տպ. Հաստոյ Տարածման (Propaganda Fide), 1661, 40 էջ. + 772 = 812 էջ։

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ԸՆԴ ՄԵՆԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՀԻՈՎ-
ԵԱՅ: Շարադրեալ ի յերկուս հասար- ի պատմական եւ վիճարանական ի կարգէ Քչատի-
նասց կղէմէս վարդապետէ: CONCILIATIONIS ECCLESIAE ARMENAE CUM ROMANA. Ex ipsius
Armenorum patrum. In duas partes. Historiale & Controuersiale diuisae. Pars altera. Avtore
Clemente Galano Surrentino clerico regulari theologo et S. Sedis Apostolicae ad Armenos Missio-
nario. Tomus Secundus Հասար Բ. Մասն երկրորդ:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Միայն լատիներէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

... Արդ աստուծօր եւ կղէմէս, անարժան կրօնաւոր ի կարգէ Քչատինասց, եւ
արուպս աստուածածնին վարդապետաց, շարժօք սրբոյ Հոգւոյն, եւ բարեխօսութեամբ
սրբուհոյ աստուածածնին, եւ սրբոյն զրիզորի հայոց լատուարչին ի յաւարա եւ կատարումն
հասուցի զշարագրութիւն պատմական եւ վիճարանական մատենիցս. որ կոչին միարանու-
թիւն հայոց եկեղեցւոյ ընդ մեծի եկեղեցւոյն հսօվմայ: Եւ այս եղև ի թվականութեան
փրկչին մերոյ. ո. ո. կ. ի ներքոյ հովուապետութեան մեծի քահանայապետին տեսան մերոյ
աղէքսանդրոս եւ թնկերազի: Չոր զօրծա ողջահա յանձն առեալ էաք ի վաղուց ի խնդրոյ լա-
ղուս ուղղափառ հայոց վարդապետաց բարեկամաց մերոց. որք նոյն միարանութեան...

էջ 770

Կրկնական Մատենագրան

230-2 կղևմ.

ՍԱՂՄՈՍ Ամսօղբատմ, Հրա. Աւետիս Ղլիճենց եւ Կարապետ Անդրբանացի, 1961 (աւ.
1962), 702 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՍԱՂՄՈՍ ԴԱԹԻ ՄԱՐԴԱՐԷԻ ՈՐ ԵՒ ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ՅՈՐՉՈՐԻ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

... Ազատիներով ի կատարօն բուրից ի Հոգի՛ն Սուրբ. եւ կոչեցինք զնա առ ի
յօղնութիւն տկարութեանս մերում. եւ ձեռնարկեցինք տպել զերզս սաղմոսաց Աստուածա-
խօս սուրբ մարգարէին Դաւթի: Վասն որո՛յ աղանձ զսրբազա՛ն Տեառազ իմ. եւ զպատուա-
կան եւ զՔրիստոսասէր հա՛րազ, եւ զեղբարեզ իմ. զի յարժամ ջերմեա՛նդ սրբախ. եւ յո՛րդ
արտասուօք երգիցէք զհօգնուսոց պաղատանս զմարգարէութեանս դաւթի. յայնժամ յիշեա-
լիք առ կատարօն խնդրուածաց Քրիստոս. նախ զմարեցի Մաթէոս սարկաւազն. որ Հան-
դուցեալ է առ Աստուած: որ էր ծուար Փիլիպպոսի ճշնազգեսց Կաթուղիկոսի փոխեցելոթի
առ Քրիստոս Որ բազում ջանիք. եւ երկամբք քանդակել եւ եւ նորակերտաց. զաղնի եւ
զպատուական զիրս զայս: Հրամանաւ եւ կամօք Երիս Երանեալ Կաթուղիկոսին Յաիօրայ:
Իսկ զկերպ եւ զօրինակ տառին առեալ էր յերջանիկ Բարունապետէն Մաւրիէ. նաև զպաղա-
փար սաղմոսարանիս: Յիշեալիք ընդ նձին. զընկեր եւ զօթանդակ, վերոգրեալ մաթէոսին.
զերևանցի զլիճենց աւետիսն. զեղբայր Երջանիկ Բարունապետին Ոսկանի որ ի ժամ
մահուանս մաթէոսին, յորգորեաց զնա, անդարձ առնել եւ կտակազրել զայս նոր տպարանս
յիշատակ Սուրբ էջմիածնի եւ Սուրբ սարգսի վանացն. Իսկ զկնի որոց, ներաջիք եւ ինձ ան-
պիտան եւ անարհեստ կարապետի անդրբանացւոյ բանի սպասաւորի՛, եւ աշակերտի վերո-
գրեցելոյ Երջանիկ Բարունապետին Ոսկանի. Եւ թողութիւն շնորհեցէք ինձ մեղաւորիս. զի
անհմտութեամբ ձեռնամուխ եղէ սրբագրութեան ա՛յսմ Աստուածային մատենիս Եւ եթէ
զթեցի ինչ ի սմայ. ազիտութեամբ եւ ո՛չ կամաւ թիրերո՛վ կամ սղայլելով. շնորհեցիք
ինձ զայն: Իսկ եթէ զացի ինչ ըստ հանձնից մերոց, այն Տեսն շնորհք է, եւ ո՛չ յինչն:

Ձեզիդըն էսա տպագրութեան, ստղծստ գաթի ի թուականութեան Կենտրոն Փրկչին Յիսուսի: սակ ե ժխակի: Իսկ ի հայոց թուին, ոճ ե մեատասնին: յամեանն սահմայ ութերորդի: և գեկեմեքերի, երեք տասնին: Ի Հայրապետութեան Տեսան յախորայ սրբասնեայ Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի: Ի յերկրին սլանդայ, Ի յաղաքին ամսգլխատմայ Եկր տպագրարածսմ Սուրբ Էջմիածնի և սուրբ սարգսի: Հոգարարմութեամբ և ծախիւք վերադրեայ զլճնց աւետին երևանեցայ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Աղաչեմ զձեզ անարք իմ սուրբք և եղբարք իմ, յիշեալիք ի աս բրիտան զսական բարսնապետի աշակերտ գաղբ յովհաննիս արդի զանդրեանայի կարսպեա զսպասուսը բանի, զարբազրոզ մասնինս, և գուբ յիշեալք յիշիք ի կրկնակի զայտական նորս, ամէն:

Էջ 168:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Գ

Ձաշակերտ Ոսկան Բարսնապետի, զսեք յովհաննիս արդի կարսպեա, զսպասուսը բանի, յիշեալիք աս Քրիստոս:

Էջ 444:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Դ

Փա՛ռք անշատնելի մարգարեութեանդ քո՛ Տէր իմ Յիսուս Քրիստոս, որ կասր զգործիքն ամենախաղ և բազմակն անձին իմոյ, սպասուսընկ հոգիաշունչ կատկարանի քո, և հասանիլ յաւարտ սարին: Վասն որոյ երկրպագեմ թեզ ընդ Հօր և ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ և անդրա, յաւիտեանն, ամէն:

Արդ՝ կատարեցու շնորձօք ամենազօրին ջնարական մատեան մարգարեութեան զասթի, Յամի որ ի ծնրնդեմնն Քրիստոսի, ո՛ր և ս, և կ և բ: յամեանն հոտմայեցոց յալիսի, մ և հ ընդին: և ի թուարեութեան հայկական սերիս՝ ո և ճ, և մեատասնին՝ յամսյն ա՜հեայ, մա: յիշանութեան նահանգիս յարնդայ, վիշկլմաս բրինջփին, ի ծովազատ զաղաբիս որ կոչի ամողբրամ: Եկր տպարանում սուրբ Էջմիածնի, և տրագաշատ վիային իւրոյ սրբոյն սարգսի զորսվարին: Յեթներորդում ամի զիտապետութեան երիցս երանելոյ Հովնապետին յուսուսըշական հօտիս, Տեսան Յախորայ երորդի սրբասնեայ Կաթողիկոսին ջուգաշեցայ: յուսակասոյց և զմբեզարք՝ երկնաբատակ և Քրիստոսարեակ զա՜ռչին, որ վերածախի Սուրբ Էջմիածին: Այլև աթթիւք ներազումարեակ եղբարց կուսակրանից և արքիական և բարսնապետական իմբից, սուարակցինք զաս աս ի վաշեւումն մանկանց սխանի զիմանալի բուրասանս: Ի փոսս Քրիստոսի, և ի զովեանս ամենասուրբ անուան նորս ամէն:

Եւ արդ՝ աղաչեմ զձեզ սիրովն Աստուծոյ յիշել ի Քրիստոս, զբազմաջան երկամբք, և բրանածոր աշխատութեամբ Հոգարարմուե և զմատակարարն տպարանին, զՏէր Ոսկանի Բարսնապետի զեղբարցն, զթկողորսի արդի զերեւանեցի զլլճնց աւետիան: Որ եղև պատճառ յարդուելով զմաթևոս սարկուսան, բնծայել զայս աղիսակերտ և լոզմայի տրպաղարանս Սուրբ Էջմիածնի և Սուրբ սարգսի: Բանդի մաթկսն ի հիւանդութեան իւրում, կոշեակ զվերադրեակ աւետիան և ինդրեր ի նմանէ, չ և ժէ, մասնիլ փոխ, զի տաչկ պարտպանացի իւրոց, որք յայժ վառարցեակ էին զիս: և տպեմք սակ քո, սազմասարանս, և ո և մ Յիսուս արդիս, և վաճառեալ և զա՜նն նորս տրասցուք բ բամինս, ինձ և թեզ: Իսկ թէ մեասոյց զու ի գարմ արկեակ զապարանն մինչև վճարեցես զպարանս իմ, և զքոյն և ս տոչև հանդերձ շահիքն, և ակր եղիցի ընդ թեզ: Եւ զայս ոչ կաս յանձն աւետիան սակով, էթկ տացես զապարանդ յիշատակ սուրբ Էջմիածնին և սուրբ սարգսին, ինիմ թեզ ընկեր, և ասմ զփոցս, և ևս աշխատիմ անձամբս ի տպարանին որքան և կենդանի իցեմ, և զարգիւնս զբամին իմոյ բաշխեմ վերադրեակ սրբոցն, և յես մա՜նուան իմոյ զբոսմանդակն: Որոյ հասանեակ մաթկսն, և յսժար սրախ տրար կտակ՝ զի յես մա՜նուան իւրոյ՝ և զճարման

պարտուց երկոցուցն՝ տացի տպագրատունն վերողրեալ մենատանիցն: և ինքն չեւ ևս տարտեալ գլխուս որդիսն Հանդեա ի քրիստոս: Զորոյ ղթերին լցեալ աւետիսն. և սկսեալ բարձանօք եւ փոփոզմամբ տպել ս և չ հեղապահոյճ և զովելի տաղմոսարան, առ ի ընթերցումն Աստուածաբանաց. արանց և կանանց: Վասն որոյ յիշեալիք զծնող սորին զթէղոգորսըն. և զմայրն զգօհարաղիզն. և զպապն զՂլինննց զաքարիայն. և զմամե զմէլիք խաթունն. և զփոքր եղբայրն զմիրզախանն. և զբայրն ուստինէն. և զհանգուցեալ եղբայրն զյովհաննէսն: ալլև զկենակից սորին զմարիամ տասն. և զամենայն տղատոհման և զերախտուորս սորին. և ասացէք ինով սրտիս. տէր Աստուած որորմեաց նոցա. և ջնջեան զգրբ յանցանաց նոցա. և արժանի արա արքայութեան բում: Հուսի յետոյ Հայեցէք և վասն իմ վերջացելոյս և անարժանիս. որդւոյս տէր յովհաննիսի. կարապետի կրօնաւորն անդրխանացոյ. և կարճեցեալ զու բանի սպասաւորի: և յիմար և անպիտան աշակերտի. վերողրեալ տեսան սուկոյ ամէնիմաստ հետորակտի. և փիլիսոփայի. և զաղմատականացն թարգմանչի: և ներեալիք սխալանաց իմոց. զի անձանթ էի տպական արուեստիս և ևս բարբառոյ տղոցն Հուանդիզաց որպէս և ետքա մերոյս գրի և լեզուի: Վասն այսորիկ յոյժ տաժանմար և մեծաւ աշխատութեամբ. հաղիւ կարացի այսբան յայտ ամել: և զլոմայս ըստ այրուցն արկի ի զանձանակս տեսան. և ամենայն կերպիւ ջանացի ըստ կարողութեան իմոյ Հետեւիլ ճմարտութեան: միջնորդութեամբ և փանդակութեամբ վերողրեալ աւետիսն: քանի որ նէր միշտ ինձ. խօսելով ընդ խոսս. և ի սրբազրել փորձոյն. և ի բաղդատել պատկերացն: զի զոմանս ըստ վերնադրացն. և զոմանս միոյ տան. կամ շարագրութեան. և զայլնն ըստ Փոսնկաց օրինակացն եղինք: Ալլև յերկուց Հանդիսացեալ օրինակաց սրբազրեցաւ. մինն յառաջնոյ ասացելոյս. և միւսն ի կետարացոյ տէր խաշաարոյ բարանապետի տպեալ յատենուցն: սակ որոյ՝ զրասս ոմանս եղինք սորնթեր ի լուսանցն, ստորասակսն և բացասակսն նշանօք: նոյնպէս և զտասս Հերբայեցուցն. հանդերձ անուամբն իւրեանց, ի լուսանցս անբձանցն: և որ ի նայնց հանոյ թուեցի մեզ. ընկալչիք: Իսկ եթէ յայնեացի ուրեք թիւրութիւն կամ սխալութիւն. ի տգիտութենէ պատահեալ. ուղղեալիք ներելով. իրբև բրնութեանակիցք. և փորձիւ գիտողք զսկարութիւնս մեր. որք ունիք կարողութիւն կատարելագէս. և մի բարկանայք, զի և մեր մարդ զուով զթէցար. և զի անփոփոսն զու միայն Աստուծոյ է զործ: Իսկ որք չիցեն ներկրթեալ յարուեստս շարագրութեան և ոչ ճանաչիցեն զսեռս և զհնուովս մասանցն բանի. նոցա չէ պարտ ձեռնամուխ լինիլ այսորիկ. գրելով. կամ լեզմելով, ալլ կարգալ զոր ինչ ի կարգին գրեալ է: Իսրձեալ յիշեալիք ի տէր. զամասիացի խուսապաշիի որդի մինսան. մարն իւրով մարիամաւ. որ ես մեզ. ջ մտաչիլ փոխ որով զ. ո մ. Յիսուս որդիսն կապեալ յղեցինք նաւով յիզմիւտիսն: Ալլև յիշեալիք զհանձարեղ արուեստաւորն. զՓոսնտիք քրիստոֆիւսն, որ է սղգուս ալման. որ և բաղմահար ջանիւ կերպացոյց զպողոմատեաց և զպղընձի տիպ տառիցս. որով ձուլեալ կերպանայ կապարեայ գիրն: նաև զշարող գրոյս, Եան Եանէսն Բիբլման, պատանին. որ թարգմանի Յօհաննէս. Յօհաննիսի. որոյ բազում աշխատութեամբ ուսուցի զգիրս Հայոց. ի պէտս զորձոյս: Իսկ զկնի սորին եթէ տէր կամիցի և օգնեցէ մեզ աղօթիւք եղբարեզ. տպագործեմք փոքրիկ ժամադիրք. վասն Հասարակաց անձանց. մինչև ի Հասանիլ առ մեզ աստուածաշնչին և Հրբամանաց վեհապետին Հաւու: և յամ յոժամ արասցուք զպատուիրեալն ի նմանէ. ասանց ձանձրանալոյ:

Էջ 744-751:

ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ե

Կրկին անգամ խեղճեմ ի սիրելեացդ իմոց, յիշել առ քրիստոս. զՂողայեցի խօջայ շահրիմանն. և զկողակիցն իւր շահրատէն. և զորդին իւր խօջայ սահրատն և զկողակիցն իւր սալվարն. և զորդիսն իւր զղաքարիայն. և զմարգարէն և զայլն արեան մերձաւորան սորին. նաև զընկերն, իւր միջլեկնց յովհանն. և զհայրն իւր մնացականն և զմայրն իւր անային. զեղբայրն իւր մկրտուսն Հանդերձ տղականովն իւրով զի յոյժ օղնական եղև մեզ. ի նեղութեան մերում. քանզի տարակուսեալ պաշարեաք վասն զբամի և բազումք ունէին կարողութիւն, բայց ոչ կարէին օգնել, թէ զգիրսն աւարտէաք: իսկ սա ձեռտու եղև և ևս մեզ. ո և էճ մտաչիլ որով. աւարտեցինք. զբո և զէճ. սաղմոսարանն: վասն որոյ յերանակեալ աղաւաձ զձեզ զի լիով սրտիս աստուած ողորմեաց ասիցէք վերողրեալ աստուածածախբաց արանցն կենդանեացն և նրնչեցելոցն. և միով Հայր մեղայիւ յանձն արասչիք տեսան. ասելով. Հայր մեր որ յերկինս:

Էջ 761-762:

ԻՐԱՆՕՐԻ:

1. Անուամբարերը կը պակսի: Վերճագիրը առած ենք «Հայ հնատիպ գրքի մատենագրական ցուցակ»էն (էջ 18): Վերջապարտեան 762-րդ էջին ներքեւ կայ յազորդ էջի մը սկզբնաբառին առաջին վանկը՝ «Դար», որ ենթադրելի կու տայ թէ 763-րդ կամ աւելի էջեր հղած ըլլալու են:

2. Առաջին յիշատակարանը բերի է: կը պակսի առաջին մէկ բերրը:

Կիւրղէնկեան Մատենագարան

223-2

1661

19

ՃԱՐԱԿՆՈՅ: Ամաղկրամ, Տրաւ. Կարապետ Անդրեանացի և Սեփան Վարդապետ Երեւանցի, ապ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1664, 779 էջ:

ՍՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՃԱՐԱԿՆՈՅ: Երաժշտական Երկնցմունք Հոգեւորականք. աստուածայնոց և Երջանկադորոց վարդապետաց. Հայոց Թարգմանչաց զկարգաւորութիւնս Եկեղեցւոյ վայելչացուցանողաց: Ի թուոյն քրիստոսի ոսկոյ: Եւ ի հայոց ոճժղ յողորմոսի ամսոյ ժղ: Ի սպարան սուրբ Էջմիածնի և սուրբ սարգսի սր յամաղկրամի: յերկրորդում սուր վերափոխման ամի տիրածոր կուսի:

ՅԵՇԱՏԱԿԱՐԱՆ

Ճնորճօք տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի. և սղործութեամբ նորին՝ յանկէլեակ աւարտեցաւ աստու Երաժշտական, որ և շարակնոց, ի սողորմանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի. և սրբոյն Սարգսի՝ զորամարի և սրբւոյ նորա Մարտիրոսի: Ես նուաաստ յամենից. և անուամբ միայն բանի սպասաւորող՝ և ոչ զործով. սկիան վարդապետս, Տրամանաւ միհափոս կաթաղիկոսին Հայոց Տեան Յակոբայ. Եկի ի լիփօնայ ի նաւահանգիսան զրանդուկի. յազգաւ սպարանին: Եւ դտեալ անդ զեղբարն իմ զաւետիս զի զնայր յեղմիւնիւայ. վասն որոյ զսպարանն առի ի ձեռաց նորա ձեռագրով իւրով: Եւ զրեցի առ սեղանական աշակերտն իմ կարապետ վարդապետ. որ էր յամաղկրամ սրղեպի բոս կարողութեան իւրոյ զզործարանն ի գործ շարժեցէ մինչեւ հասանիլն իմ առ ինքն: Եւ նա շարժեալ ի զործ՝ և սկսեալ զզակարգող խաղիցն առ շինել. և մինչեւ ցաւարտումն խաղիցն սպեալ ձեռք մի սաղմոսարան. և զկնի զշարակնան. զորս և հասուցեալ էր մինչեւ ի զայն իմ ի կարգ համարմանն: Իսկ ի հասանելն իմ աստ ձեռնարկեալ ետու քանդակել զնորս զիրոյ սակա խաղարութեան աստուածայնչին. որ մեծաւ ջանիւ հաղիւ մինչեւ ի զ ամիսն աւարտեցաւ. զորս սակս փորձի շարագրեցաք ի կարգս մարտիրոսաց. Բայց զրու եղեւ այսմ մատենի. ներ թուում փրկչի. հազար վեցհարիւր և վաթսուն և. Հնդումն: յամեանն նոյններէր. որոյ կնք աւարք մէկ: Իսկ ըն թուում Հայոց հազար հարիւր և Հնդում ներ ամսում նաւասարգի. որոյ էին աւարք բան և ութ ի հայտնաց նաւահանգիստ ամսաղկրամ: Արդ որք հանդիպիք աստուածայնոյ երգարանին այսմիկ՝ ընթեանլով, կամ հարեանցի զրանլով. Աստուած որ զորմեցի միով յիշատակել մի խնայէք, զի կարի աշխատեցաք ի սրբաբարութեան զորս. թէ ի հուրմա անուանց՝ և ի նախազրութիւնս նոցա. թէ ի ժամանակս բայից. և ի կերպաւորութիւնս նոցա, հետեւելով հոտորին արխատակետի: վասն որոյ եթէ ոք հմուտ է քերթութեան. և վարժ զբարութեան արխատակետ. զտցէ և ոչինչ պակասեալ ի զերկոց նորին: բացի Եկեր բայն զոր Եթէ ոք քննեցէ բոս խմարհմանց բայիցն, զտցէ զհասաստին: նաեւ սակս աներեւութիցն այլակերպութեան խնդրեմ մի վրդովիլ. այլ խոհեմարար քննել. և ընդ բային իւրոյ համեմատել և զկերպաւորութիւն բային ներ ներկայում ասհմանականին խաղելի. զի մի անհեթեթ լիցի և վարկպարագի: Եւ թէ այլ ինչ սխալութիւն զտցի այն չէ ի կամաց մերոց այլ ի մտացման. և կամ այլ իմ կասկածանաց. վասն որոյ խնդրեմք ներել. զպակասն լնուլ և զուկարգն յարուել. որք հմուտք էք արհեստի և մակացութեան. և զմեզ

պահել անձեղազրկել: Իսկ որք ոչ էք ներ հմտացեալ արհեստից դրչութեան և քերթողութեան. մի այլ ինչ բարութիւք յանդիմարար. այլ ջանացարութեանի պրկեալի. և տեղեկանալ ներպարութեալ գիտութեանն. և փաստ վերբնծայել զբխտասի առաւելոյ ընդ հօր և սրբոյ հոգւոյն. այժմ և անգրաւ յախտենի. ամէն:

Ձկնի սրոյ շարժօքն Երեսուի և սոգթիւք ձերօք սկսածեկոց և՛ք զԱստուածաշունչն:

Կիւլպէնկեան Մատենադարան

264.7

1664

20

ԱՍՏՈՒԱՅՐԱՆՈՒՆԶ: Աժողերտամ, հրատ. Ոսկան Վարդապետ Երեւանցի, օպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, 1686 (աւարտ. 1688), 6 շ. + 628 + 834 = 1468 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԱՍՏՈՒԱՅՐԱՆՈՒՆԶ ԼՆՈՅ ԵՒ ՆՈՐՈՅ ԿՏԱԿԱՐԱՆԱՅ ներ պարունակող շարակարգութեամբ նախնացն ձերոց և ճշմարտասիրաց թարգմանչաց: Իսկ զկնի հրամանաւ վեհափառին Տեանն Եկեղեցւոյ Հայոց Կաթողիկոսի զխտակարգեալ և անտակալ ըստ Գաղմատացւոցն. նաև զհամաձայնութիւն հանուրց զըստ Աստուածաշնչից ընդ իրեարս առնթեր կարգեալ ամենեցուն. նուստսի ումեան բանի Տեանն սպասուարի. Ոսկանի Երեւանեցւոյ: ՅԱմսաէրգամ: Ներ Տպարանում սրբոյն էջմիածնի. և սրբոյն Սարգսի զօրավարի, ի Թուում փրկչին. 1686. Իսկ Հայոց. ոճով. նստեալն մարտի մատասնի:

ԲԱՅԱՏՐԱԿԱՆ Ա

ԲԱՆԱՀԻՍՈՒԹԻՒՆ ԱՌ ՎԵՀԱԳՈՅՆ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՀԱՅՈՅ ՏԵՐ ԵՄԿՈՒՄ Ի ՆՈՒԱՍԷ ՈՒՄԵՄԷԿ ԲԱՆԻ ՍՊԱՍԱՌԸ ՈՍԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԷ՛ ՅԱՂԱԳՍ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՏԱՌԻՅ ԱՍՏՈՒԱՅՐԱՆՈՅ:

Մեծահրամանի իշխողի՝ և վեհափառի հրամանաւ յանձին կալցուք զգործանունութիւն. որ ոչ է մեղ ճահ և ըմբոն, այլ յաւեալ անշտիկ որք վեհափառհր և հոգիւնկալք են. մանաւանդ կիրթք ուսմամբ, և ներհմտացեալք ամենեկուք մասամբք: Քանզի բազդատութիւն՝ լեզուաց ալլատարողից ընդ իրեարս համեմատել կարի դժուարին է և աստանելի իրակութիւն. մանաւանդ տուչութիւն Հոգւոյն սրբոյ՝ ըստ բանի սրբոյ առաքելոյն Պօղոսի. որ առ կորնթացիս: Եւ եւս յաւեալ ըստ ինձ առն. որ յերկոցունցն և՛ թափուք, Բայց յուսացեալ ի Հոգին սուրբ յորդորմամբ նուսոյ սրբոյ Առաքելոյ. և ի սրբանուէր աղօթիս ըս՝ արիանեմ զանձն իմ ի խորս աշտրիկ ձեւնարկութեան. առ ի բազդատել. և ընդ իրեարս համեմատել զորբարտա Հայոց ընդ Գաղմատացւոց ստիքելով և զխտակելով. և ըստ նոցոյն համարոյ շարակարգելով սակա համարարրտոցն. որ առ նոսա զոյ յօրինեալ՝ այսինքն հանրոյ Աստուածայնոյ մատենին. հոյ և նորոյ. որպէս առ մեղ միայն Աւետարանին սրբոյ տեսնեմք յարմարեալ. և ոչ ամենեցուն զրոց: Իսկ Աւետարանին այսու ևս պակասի, զի նոյն դուրին թէ Մատթէոսին. և Լէվ ալլոցն. ինքն առ ինքն ո՛չ ունի համաձայնութիւն. այլ առ այլ միայն. բայց Գաղմատացւոցն ուրաճօր նոսի դիրքն ինքն առ ինքն ունի զհամաձայնութիւն. եղեալ է այսու դրով. վեր և վայր՝ առ սրս և զհամարաթիւն եղեալ կրկնակիւք: նաև ցանդին ըստ այժմ և՛ յարմարեալք: Վասն սրոյ և՛ մեք ով Հայր պատուական ըստ բարձրադունից հրամանաց ից արարաք. զխտակելով և անտակելով. զհամարաթիւն ևս առնթեր նմին զնելով բազմաւ աշխատութեամբ. քանզի պատահեցաւ ուրեք առաւելութիւն ի մերս. և պակասութիւն ի նոսա. նոյնպէս անդրադարձութեամբ առաւելութիւն ի նոսա. և պակասութիւն ի մերս. առ այսպիսիս լռեցաք և ոչ իշխեցաք առաւելուլ՝ կամ պակասեցուցանել. թէպէտ ոչինչ զոյր մնաս: քանզի ուրաճօր զթիւն և՛ք ի բաց թողեալ՝ միով կամ երկուքուք. և կամ այլ աւելեօք թուօք. անդանօր մերս է պակաս դուեալ: Իսկ ուրաճօր բազմօք անողիւք. կամ ելչի, մանաւանդ մատենիս իսկ. այն առ նոսա ո՛չ է դուեալ: նաև

մատեններ, որք կարի յաւելաւն եղևուր տարածանք, և կամ խառնեալք, և կամ ասուելուալք և նուաղեալք, այնպիսեացն զգլխաւհամարան միայն եղևուր և կամնք համարան ի բաց եմ թողեալ սրպէս բարուբան՝ յեսուան՝ որ է սիրաբանք և աշխոյ: Իսկ ուրանոր մատենան ամենեւին ոչ է եղևուր առ նոսա՝ զմերն միայն զրելով թողեալ եմ:

Նաև զհեղատան համար ընդ նոցայն համարոյ շարակարգել անհարին եղև. քանզի զազմատացւոցն երբիք համարիք ամբարակեալ կայ՝ զորս խախտել ամենեւին անհարին է. մատնանց զի համաձայնութիւն հանրոյ Աստուածաշնչոյն նոցա համարաթուովն է և ոչ մերսիս. զմերն և զնոցայն համայն կարգել անհարին եղև. զի ի բուսանցն տեղի ո՛չ մնաց. իսկ զմերն միայն զրելով համաձայնութիւն ո՛չ լինիր. քանզի համաձայնութիւն նոցա համարովն է. և նոցա ցանդովն. սրպէս և տեսանէ սրբանձնութիւն ձեր: Այլ և զգորք համարն ո՛չ կարացար հայկականք ասուիք շարազնել. քանզի ընդ համարողականին եթն զիրս ևս զան զբոշմեալք. զի եթէ զհամարան զբոշք մերովք եղևուր զզիրան զայնտեղի ի բաց թողուաք անհարին էր. քանզի ուրանոր զհամաձայնութիւնն արարեալ են, ընդ համարաթուովն և զասուած զայնտեղի են եղևուր՝ սրպէս ահա յայտէ. վասն որոյ ո՛չ կարացար բունովն. զի մի ի համաձայնութիւնն աշխարհն զրեցին. և ներ տեղում՝ իւրեանց աշխարհն: որովք խորքալուծան լինի յազգային: ասի որոյ զամենայն բառ նոցայն շարակարգեցար: Բայց սակա անընդելու թեան ձեռոյ համարողականին. ասա նախակարգեցար մերով համարազբով. զմերան հուր նոցին եղևուր: զի նայած վայրում ստոր վարժեցին, և ներ տեղում իւրում անտարակայն ընթացին: որոց ընթերցմամբ և տեղեկութեամբ յասուարեցին. և զիրաւ զգորքութիւնս զբաց Աստուածայնոց ի միա սոցեն շնորհք և ի թիկունս հասութեամբ ամենաբարոյ երբորդութեան: Վասն որոյ հայցեմ ժուելով ի բունմէլ պատուականութենէ և յամենեկոցն պատահողաց. եթէ սխառթին կամք ձեր ձեռան շնորհ և մեծութիւն, զմեզ արժանի ասնել ի յիշումն բարոյ՝ և յազգեա՝ ապա թէ ոչ. զմեզ անբամբաստան և անբամբաստան թողու լուծան Բրիտանի, որ է օրհնեալ ընդ շոր և ընդ սրբոյ Հոգւոյն. այժմ և անդրուառ յաւանելիս: Ամէն:

ԲԱՅԵՍՔԱՆԵՆ Բ

Առ Ընթերցողոյ:

Շնորհի և պարտութեամբ ամենագորիւն Աստուծոյ մատենա Աստուածաշունչն բացմա աշխատութեամբ կարգաւորեցաւ՝ զլիազբութեամբ և տնտեսութեամբ բազ զազմատացւոցն. նաև ցանդով և համաձայնութեամբ: Քանզի համաձայնութիւն բովանդակից մատեննից բառ սրբոյ աւետարանին, առ մեզ ո՛չ գտանին, այլ առ զազմատացանք միայն. թէպէտ առ մեզ ևս գտանին. ի զազմատացւոցն թարգմանեալ: սրպիսի է Աստուածաշունչն զազգարու վարդապետի վարդաբանոյ՝ և որք ի նմանէ զազգաբարեալք են ներ բաղարում շունչ, այնք ևս ծարրատալք՝ և արարեալք և արարեալք ի զրշոց: Բայց ևս նուաաստ յամենից՝ և յանեալս անձամբ և զիտութեամբ ի մէջ մանկանց եկեղեցւոյ տեր սկիանս բանի սղտասու որ յերկրէն արարողու ի զիզարադարէն երևանոյ՝ հրամանաւ հուայն հայոց՝ և կաթաղիկոսին տեսորն Գաղարու՝ եկեալ յամաւերգամ ձեռնարկի մատենոյս աստուածայնոյ: Չզլխատանայն ի նախնեաց՝ և ևս անտեսի բառ զազմատացւոցն. զթիւն. և զհամաձայնութիւնն առ սոպրեցի մի բառ միջէ՝ սրպէս էր նոր. քանզի ո՛չ ամենեւին, և ամենայն իրօք միարանեցան. այլ ի տեղին յարմար տարածանեցան զլիով՝ և ասմբ՝ անանք յեա և յասոջք՝ սոմանք թերիք և տեւորդք. որոց յարմարումն ընդ իրեարս կարի դժուարաւ եղև. և բազմա ջանի: Որպէս է տեսանել ի զիրս մտեալի, յեսուայ. թաղարարութեանցն. մատնանց ի զիրս եթերայն, եղրատայ. տուրթիայ. սպոմօնի. զանիկի. և այլոց:

Որք են աշխարհիք տարազանութիւնք: նախորդն զբութիւն զլիոց՝ և ասնցն: երկրորդն զայն և ոչ զայն զրոջ՝ զլիոց՝ և ասնց: թէ առ մեզ՝ և թէ առ նոսա: երրորդն, զԸԼԻՍոց և ասնց տասուելութիւն և նուաղութիւն: Չորրորդն, զլիոց և ասնց յեա և յասոջ՝ յիշիլն: Հինգերորդն. բանիցն աշխատարարութիւնք, և շաղկապութիւնք: Վեցերորդն վասն մերայն ցանդոյ և նախազբութեան:

Նախորդն, որ է զբութիւն զլիոց և ասնց. ո՛չ է յամենայն ուրեք բառ կարգի շարակարգեալ՝ այլ խառնելուան. քանզի ուրանոր էին համեմատք շարակարգեալք իրերաց, մեք ևս բառ այնմ շարի զթիւնն յարազեցար. իսկ ուրանոր ո՛չ էին համաձայնք և յարմարք. զնոն ևս խառնելուան կարգեցար: Ըստ զլիոյ զունուրեք գտանին, միայն ի զիրս եղրատայ. եթերայն. նաև ի զիրս առակայն սպոմօնի. և զանիկի: բայց բառ ասնց եամենան զիրս գտանին. զունուրեք համարան ընթանան: թէպէտ ի մատենան նորոց կտակարանաց սոպրեց զանինն աշխատարարք. սրպէս քաջամիտ ընթերցողաց բացապէս երևի: Արդ այսոյիկ այսպէս զարմ. ո՛չ զմերայն շարազբութիւն բնարանի կարացար խախտել. և ոչ զնո-

ցայն զլիտոյ թիւ եւ տանց- քանդի թէ զթիւ զլիտոն խախտեալ՝ կամ տանց- ընդ նոսին հարկ լինիւր եւ զթիւ համաձայնութեանցն փոխել՝ եւ զթիւս ցանդոյն. որ էր անտանելի դործ- վասն որոյ այսքանս հարեցաք հազիւ: զմերայինն շարադրութիւն անխախտ պահել. եւ զլիտատութիւնս եւ զանատութիւնս ըստ թուոյ նոցա յորինել, որպէս ահա տեսանես ի զիրս եսթերայ. եզրասայ. սաղօժօնի. դանիկի եւ այլոց:

Երկրորդն է զոլ զրոցն եւ ոչ զոլ՝ առ մեզ եւ առ նոսա: քանդի առ նոսա զոն զիրք յետեայ որդւոյ սիրաբայ կատարելապէս ընկալեալ ըստ այլոց Ատուածաւանչոց զրոց՝ տնա- համարով զլիտով եւ համաձայնութեամբ փակեալ. զոր եւ ես ըստ իմում կարի թարգմանեալ յորինեցի ըստ զազմատացոցն. քանդի մեզ ո՛չ դոյր լիպեալս. այլ ճաղկարազ արարեալ: Նաև սակփանես վարդապետն պոզօնացի թարգմանեալ եւ առաքեալ ըստ մերոյ խնդրոյ. բայց ո՛չ ժամանեաց մեզ յոզնութիւն, այլ զինի ամի միոյ. նաև զըրրորդ զիրս եզրասայ՝ որ մեզ ո՛չ դոյր ներ մատենից Ատուածայնոց. այլ միայն ի զբարեկ սաղմոսավանից՝ զայն եւս ճա- լարազ արարեալ. նոյնպէս եւ զայն զիր ի հայս բարբառ արտալածեալ շարադրեցի. նաև ըզ- ցանդս Ատուածաւանչին: Բայց այս չորրորդս եզրաս առ նոսա եւս երկրայս զոլով ոչ սնի զհամաձայնութիւնս, եւ ո՛չ ի տեղում իւրում, այլ ի վերջոյ եղեալ ընդ եզրասայ երրորդի: Ինկ եզրասն՝ որ է առ զազմատացիս երրորդ՝ առ մեզ առաջին էր կարգեալ՝ եւ ես ըստ մե- իոյն առաջին կարգեցի, փոխարկելով զթիւ համաձայնութեանցն ներ ցանդոյն, եւ ի լուսանց- սրն: Բայց կարի աշխատանք եղև: Սակայն երրորդ զիր մակարայեցոցն սակս առ նոսա ոչ զոլոյն ես եւս ըստ մերոյն որպէս էր եղեալ թարց զլիտոյ եւ համարոյ՝ եղի:

Երրորդն է զլիտոյ եւ տանց ատաւելութիւն եւ նուազութիւն. զսոսա եւս ի զիրս ես- թերայ. տորիթայ. դանիկի եւ այլոց բազմաց զայցես. որք ի ձեռն համարութեանցն բացա- յայանին: քանդի որք ի մեզ պակասք զոն, զթիւս նոցին եւս եմք թողեալ՝ ուրանօր տեսա- նես զերեք կամ զչորս համարն զրեալ՝ եւ զայլսն ըստ կարգի. եւ ի մէջ այնոցիկ համարոցն, թուով միով կամ երկուքմբք. կամ եւս յուովեք ի բաց թողեալ՝ որքան թիւ ոչ զոցի այն- քանով թուով զմերն պակաս լեալ իմս: Նոյնպէս եւ զանեղիսն ի մեզ՝ յորժամ տեսանիցես բազմաւ տողով ո՛չ տնատեալ. զիտացես թէ այնքան բանն աւելորդ է առ մեզ. մանաւանդ զի ըզնդնածեւ նշանն լատինացոց եղաք ի մէջ, որքանք պարունակին ներ այնց ըզնդնածեւո- ցնն, որպէս զտանես ի զիրս թագաւորաց. եսթերայ. առակացն. եւ այլոց: Բայց զոն եւս յայնց նշանացն, որք ըստ լատինացոցն են եղեալք:

Չորրորդ՝ զլիտոյ եւ տանց յառաջ եւ յետ դոն: Բանդի զոն զլուխք ի զիրս եսթերայ՝ եւ սաղօժօնի, եւ այլոց. որոց կէսն աստ, եւ կէսն յայլում վայրոջ է զրեալ. նաև տաննե- մեկն. յառաջ է զրեալ եւ մինն յետոյ: երեսուն յառաջ է զրեալ եւ քսանեւհինգն յետոյ. տաննեւերեք յառաջ է եւ մինն յետոյ. այնպէս եւ տանցն զոն յետեւյառաջութիւնք: զորս զամենեսան ներ տեղում իւրեանց զտանել մարթանայք:

Բայց երրորդ մակարայեցին. որ ո՛չ դոյ լատինացոց. ոչ տնատեցաք. քանդի զցանդն եղեալ են. եւ ի մէջ բնարանին զլիտահամար ո՛չ են կարգեալ. զի ընդ ցանդոյն համեմատեալ տնատեալաք, թէ լաւ, եւ թէ վատ. վասն այնորիկ՝ այնպէս անզլուխ եւ անհամար տպեցաք: Այսպէս եւ այլքն, զլիտահամարք բնարանին ընդ համարոյ ցանդոյն ոչ համաձայնին ամենայ- նի. եւ ամենայն ուրեք, այլ զուսուրեք. որովք համարօք եւ ցանգօք անկարելի էր զհամա- ձայնութիւն յորինել: վասն որոյ զայսքանս հնարեցաք՝ զի որքանք զլուխք տարանջատեալք էին ի միմեանց՝ եւ կամ յետեւյառաջ էին ընդ լատինացոցն. այնց ի կրկին տեղում զլուխք կարգեցաք, եւ զանթիւնսն ըստ կարգի եղաք. զի ի ձեռն զլիտութեանցն. եւ տանց թուոցն մարթաւորք, եւ զհամաձայնութիւնսն, եւ զթիւս ցանդոյն ի տեղիս իւրեանց հուսատեսու պտանել: Այսինքն կրկին երեսունեւմէկ. եւ կրկին մետասան. բայց զմանրաթիւնսն ըստ կար- չին զտանես յերկուսին տեղին:

Հինգերորդ՝ անուանց եւ բանից շաղփաղփութիւն եւ շաղկրատութիւն, զի զմի եւ զետն անուն ի բազում տեղիս բազմադիմիք են եղեալք: Չափս ոչ ասեմ, որոց այլեւայլ ան- ւանակոչութիւն է հանդիպեալ. որպէս զէղէօնի, եւ սեղեկիայի, եւ այլոց յօքունց. այլ զայնս, որք միւսնոյնք են ի բազում տեղիս բազմադիմիք են զրեալք: Նոյնպէս եւ շարադրու- թիւնք յուովք զոն ազմատեալք. որք ամենեւին զտեսութիւն իրի ոչ յայտենն. այսպիսեացս ըստ կարի հոգ տարեալ ուղղեցաք. ո՛չ բնաւին, զի մի ի պարտաւաղիտաց եպերեցիմք, այլ զոմանս: Նաև զոր ոչ իշխեցաք փոխարկել՝ կամ բառնալ ի լուսանցսն նօտրու զրով եղաք. զի ճշմարտասէրք՝ եւ վերահասուքն տեղեկացին, եւ մտաղիւրք լիցին: Իսկ որք ոչ կարի տարանջատք երեւեցան, եւ կամ տարանջատելով այլով կերպիւ զայլ իմն զբառ նշանակե- ցին. զայնս ոչ խախտեցաք՝ եւ ոչ ի լուսանցսն զմազրեցաք:

եւտիան էր յորինեալ: զի զիրք մասթիւսին յոյժ խոշորք էին և անյարմարք: նաև զի ոչ զայր զիր վասն համաձայնութեան և խորագրութեան հարկեցայ ասնել զնոր զերդ զայնի, զոր վասն փորձի եղևաւ եմ ներ վերջնում շարակնացին: նաև այսու բոլորդքի որ յաւեալն էր յորինեալ: որովք զրովք զսկիզբն արարաք ներ թուօջն սրղէս զրեալ է ի սկզբան, և յաւարա սորին ժամանեցաք սորմութեամբ հուճոյ Տեառն և փրկչին Յիսուսի, ներ թուօջն Քրիստոսի հազարորդի վեց հարիւրորդի վաստներորդի ութերորդի: յամսանն հսկանմբերի, որոյ էին աւուրք երեսաստներորդ: իսկ ըստ մերոյս հազարորդի հարիւրորդի եօթնեաստներորդի, ներ նայնում ամսում հսկանմբերի երրորդի: իսկ ըստ հայոց ամսոյ հրատեց քսաներորդի հինգերորդի:

Արդ տևաք սուրբք և ծառայակիցք ի Քրիստոս, որք հանդիպէք այժմ նորասնկոյ բուրասանի. և Աստուածակերտի գրախտի՝ և յաքնազանի այլոյ: և յեղեմարդիի բառափասակեան զեալոս, որ սողեալ արբուցանէ՝ և բողբոջեալ սղարբերէ յոյն բանականաց զպղաղէս տեսակս առաքինութեանց՝ և վարուց բարեաց:

Յիշեալիք միով հայր մերով զվերայրեալ խանկնց պարսն Սակփաննան. և զհանգուցեալ ծնացն նորին. զհայրն զպարսն եզումն, և զմայրն զփառանձեմն. և զայլ արեան մերձուսոս հորին:

Այլև զքթալէնց պարսն Քեղարսուն. և զհայր նորին զմահաթի յեպարն. և զմայրն աննամէլիքն: և զայլ համազունս նորին բոլորովին:

Նաև զպարսն Պետրոսն. և զհայր նորին զաէր աւագն. և զմայր նորին զողյանդաբալն: և զայլ համասեսս նորին զնոր և զհին:

Ընդ նոսին և զհայրն իմ զպարսն թարսն. և զմայրն իմ զգօհարագիգն. և զեղբայրն իմ զՅօհաննէան զփոխեցեալն սո Քրիստոս, որոյ ընչիքն մտի ես ի գործս յայտ: այլև զմիւս եղբայրն իմ զաւետիսն որոյ զբովն սկսաւ զիրքս. և ինքն եւս աշխատեցաւ ժամանակս ինչ ի խոհարարութեան և ի տարեւասութիւն զորձոյս: և զայլ սղղացեղս նոցին:

Ընդ սոս և զհասաարթիմ աշակերտն իմ զհարապեա վարդապեա անդրիանացի. որ միշտ և անձանձիր՝ աքնեցաւ ի վերայս սրբազրութեան, և այլոց զործոց:

Այլև զձեռնասուսն աշակերտն իմ զյօհան սարկաւալ երեւանեցի. որ զաստճերորդ փորձն միշտ ընթերցաւ ընդ իս և ընդ վարդապետին՝ և աշխատեցաւ ի սփռելն զթուխան և ի ժողովելն: և ի կոսովելն՝ և զանտես տան հոգան և զամենայն զարտաբիժ զորձս հոգաց և ծառայեաց մտերմարար:

և զայլս զամենեսեան զաշխատասոս և զբարեմիտ ջանացոս յիշեալիք, զի և զուր յիշեալ յիջիք յարքայութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յսխով զերանաւէտ բարբառ նորս. որ է արձնեալ ընդ շոր. և ընդ սրբոյ Հոգւոյն յաւիտեանս, և յաւիտեանս յաւիտենից. Ամէն: Հայր մեր որ յերկինս:

Կիրակնեան Մատենադարան

220-4

1666

Կողմեց՝ Ա. Գ.

(Շար. 2)

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

Վ Ի Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

ՍԱՐԳԻՍ ԳՊԻՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

5.

Հինգերորդ դուռն է այն, որ կոչի Գալղիսանէ Գափուսի: Ընդ որ ելանէ արքայն արտաքս ի կամիլն իւրում շրջիլ նաւա ի վերայ ծովու, կամ զնալ ուրեք ի զինն պրօսանաց, որում զեկայար լինի Պօթանճի Պաշին:

Որ եւ կոչի Մասպաղչէ Գափուսի, բնդ որ մուտ առնեն ի խասպաղչէն: Եւ ի ներքսակողման նորին, է օտարն արքունական պօստանճեաց:

Գոյ անտանօր մրդկիթ եւ օրթասօֆա, իրբեւ զօտայն Եէնիչէրեաց: Յորոյ վերնակողմանն շինեայ է գահ, այսինքն Քեօշոյ որ կոչի Սինան Փաշա Քեօշքի, եւ անկանի այն զառաջեաւ հարէմին, եւ է ծածկեալ ծիրանի շուխայլա:

Յոր մերձ է եւ Քեօշքն այն՝ որ կոչի Սէփէտ Քեօշքի, եւ կամ Սէփէտճիլէր հանդէպ նմին ի վերայ բրդան պարսպ պայտին:

Այլեւ՝ ի վայր քան զսա ի հարթադեաին առ ծովեղբրն կայացեալ է Քեօշքն այն մեծ եւ զեղեցիկ ի մէրմէր քարէ շինեալ՝ զմրեթարդ, որ կոչի Եայր Քեօշքի:

Եւ ի վայր քան զսա Գալղիսանէն Պօթանճի Պաշոյն, ուր մնայ նաւն նորա:

Եւ ասորեւ նորա է բնակութիւն Քիրէճճի Պաշոյն:

Եւ օտարն փայլանից եւ հապխանէ, այսինքն տուն բանտի:

Անտի ի վայր է անպարն արքունի դարւոյն:

Եւ հանդէպ նորա խքէլէն այնր ծովեղբրեայ դրան, որ կոչի Պաղչէ Գափուսի:

Ատի ի ներքս մտեալ ի քաղաքն բոյսրեացուք զպարխպն Բիւզանդիոնի, որ շրբ ջապատեալ է զպարսոն արքունի, եւ տեաւ իմասցուք զգրունս ցամարակողման պայտին արքունականի:

6.

Գուռն առաջին, Տէմիր Գափու կոչեցեալ, բնդ որ մուտ եւ ել առնեն արքունականք:

Եւ աստ արտարոյ պարսպին Բիւզանդիոնի եւ ասպարանք մեծամեծացն տաճկապ: Նաեւ տունք փորունց եւ աննշանից:

7.

Երկրորդ դուռն է այն, ուր կայ մօտ ի նա ջրհօր մի՝ յոր ուխտաւորք քրիստոնէից երթեալ լուանին, զոր սամհօրէն Այրա Այազմասի կոչեն, եւ է բուժիչ ջերման:

8.

Երրորդ դուռն է այն, որ անկանի ի վերկուսէ այնր տեղոյ, որ ասի Այա Քեօշքի: Եւ է Այա Քեօշքին հանդէպ դրան վէղիլին, որ կոչի Փաշա Գափուսի:

Եւ աստանօր զոյ աշտարակ՝ եւ Քեօշք ի նմա, եւ արքայն սոյոր է նստել անդ յաւուրս հանդիսից եւ զխտել զամենախումբ քաղմութիւն տեսարանի:

9.

Չորրորդ դուռն կոչի Մէլիթ Գափուսի, բնդ որ հանեն արտաքս զմեռեալս յարքունի:

ապարանէն, և ասանին ուր ուրեք և կամ իրցին թաղել:

Առ ընթեր սորին է աղբիւր մի փոքրիկ, և ունի ջուր ցուրտ, որ կոչի Սօղուզ Չէշմէ:

10.

Հինգերորդ դուռն կոչի Պապի Հիւժայուն, որ միշտ բաց մնայ և անփակ, ուր դռն գափուճիք, և գափուճի պաշիք թուով քառասուն, որք զտեղին դայն փոփոխ պահանակն նստեալ ի պահպանութեան:

Եւ ընդ այս դուռն ի ներքս լինի մուտ և էլ զօրաց և զօրապետաց և փաշայից և Հասարակ մարդկանց:

Եւ յորժամ մտանեմք ի ներքս ընդ այս դուռն, անդ է օտուն ամպարին ի ձախակողման: Եւ այլ յառաջ երթեալ՝ անդ է ձէպէ Պանէն նոյնպէս ի ձախակողման, ուր նստեալ ճէպէճիք, և պահեն ի նմա զէնք և զրահք, և բոյսր զորժիք պատերազմականք:

Տեղիս այս յառաջագոյն եկեղեցի է լեալ, ուր են գերեզմանք Սրբոց Հայրապետացն Գրիգորի Աստուածարանին և Յուհանու ոսկերերանին:

Անտի յառաջ է և անպարն մեծ՝ Շէշմէնիին, յորում են արքունական նիւթք շինուածոց: Եւ շինողք նոցին կոչին սողբամաճիք:

Այլ յառաջ երթեալ՝ է Տպատուն գրամոց, որ ստի Չարպ Պանէ: Ուր Հարկանին գրամք ոսկի և արծաթ յանուն արքային Օսմանականաց ի տառ և ի բարբառ արարիական:

Եւ անտի անդր է Պաս ախօրն՝ ուր են երկվարքն արքունի, և Միրախօր աղայն ի նմա:

Իսկ ի յաջակողմանն այսր զբան, ի մտաննն մերում է Պասթէլէր օտախին, յորում բնակին Հիւանդացեալ Իջողլանիքն, և տաճեալ զարմանին ի նմա:

Եւ յառաջ ընթացեալ փոքր մի յայնկոյս, է Պարճ Ֆրունին, ուր եփի Հասարակ Հացն արքունականաց:

Եւ այլ յառաջ Պաս Ֆրունն է, և աստ եփեն զյատակացեալ Հացն արքայի, զոր կոչեն Հիւնքեար խասի:

Եւ անտի յառաջ ընթացեալ է Քիլէրն արքունի, և ըսպաննախճիք: Եւ այլ յառաջ երթեալ Դավուքճիք, և Մաղպախի ամիրէն:

Եւ այլ յառաջ Շէրպէթճի Պաշին, և Պուզճի Պաշին՝ ընդ Հալիմճոյն:

Եւ ևս յառաջ երթեալ, է Երկրորդ դուռն մեծ, որ կոչի Օրթա Գափու, ուր և կան Երկու Պուրճք յերկօսին կողմունս նոցին:

Եւ աստանօր դռն զարձեալ գափուճի պահպանք:

Եւ ի նմա զնեն ի տեսիլ աչաց զհատեալ զլուխս փաշայից, և այլոց յանցաւոր մեծամեծաց:

11.

Վեցերորդ դուռն է, ի վայր քան զՊապի Հիւժայունն, որ բանի ի Պաս Պաղչէն: Ընդ որ լինի մտանել ի Պաս Պաղչէն, և իջանել ի յԱխօր Գափուն: Ուր արքունի ախօրն է և Գուշխանէն, յորում պահեն ազգի ազգի թոշունք և Հաւք զանազան:

Արդ՝ կրկին յետս զարձեալ իջցուք ի Պաղչէ Գափունին:

Բ.

Ութերորդ դուռն քաղաքիս է այն, որ կոչի Պաղչէ Գափունի, վասն մերձ գոյոյ արքունի պարտիզադրանն: Այս դուռն՝ ոչ փակի ի զիշերի, վասնորոյ ի մնայ ուրուք արտաքոյ պարսպին յանազան պահու՝ ընդ այս դուռն ի ներքս ի քաղաքն մտեալ երթալ ժամանէ ի տեղին իւր:

Եւ աստ է Մէլլոսն Իսթէլէսին, յորում լցեալ զիղին զարքունի փայտս: Որոց վերտկացու են կոչեցեալքն Աճէմ Օղլանի:

Եւ աստ կացուցեալ է Իսթանպոլ Աղասի ի վերայ արքունի փայտից:

Եւ աստի կրեն և տանին փայտս վասն վառելոյ ի պալատն արքունի: Եւ աստ են իսթէլէքն Իւսթիւտարի և կողմանցն Բիթանիոյ:

Եւ սակաւիկ մի յառաջ երթեալ է տեղին այն՝ որ կոչի Էմին Էօկի:

Եւ աստ է Մաքսանոցն Կիւմրիք ասացեալ, ուր նստի մեծ մարտապետն Կիւմրիք

Էմինի, և անու մաքս յերաց բերելոց նա-
ուք ի զանազան աշխարհաց, և ի պէսպէս
կողմանց: Եւ այս տեղի՝ վասն լինելոյ ա-
ռաջի մաքսանոցին Էմինի հօկի ասի:

Եւ սա եւս է իսբէլէ նաւամատոյց:

Աստ է և Փէնճիք Էմինին, որ վասն տա-
լոյ դերեաց փէնճիք՝ նստեալ է յարբունա-
կան կողմանէ:

Թ.

Իններորդ դուռն է այն, որ ասի Պայրդ
Պազարի Գափուսի: Եւ այն՝ վասն դուռոյ
առ ընթեր և հանդէպ դրանն կրպակաց
ձկնափաճառաց:

Յորում են առ ծովեզերն երեք իսբէլէք,
յորոց ի միոյն դէմ ընդ դէմ երթեւեկեն
նաւք ի Ղալազա:

Եւ միւսքն ի հեռաւոր տեղիս:

Եւ աստ առ ծովեզերն արտաքոյ պա-
րսպին դոն բազում տունք ընալութեան
հրէից ամենայն պիտոյիւքն իւրեանց:

Հանդէպ այս դրան ի ներքսիոյ կայ
կայացեալ Մարքր Չարսուսին, շինուած մեծ
քառակուսի քարակիր, բաղամարմէթ և
կապարածածք, որ ունի դրուսն չորս՝ ի
չորեանն կողմունս իւր, յորում շար ի շար
դոն կրպակք բազում, և ի նստա վաճառին
բերք եզիպտական բարեաց:

Եւ թախմիսն դահլիշին է յանդիման սո-
բին յարեւմտից կողմանէ, և է այն տեղի
մի՝ ուր հարիւրաւոր մարդիկ սանդիտուն
ի ձեռս առեալ ձեծեն և լոսեն յանկանի յո-
րովեալ Պիւն դահլիշն, և ապա մազեն ըզ-
նոյն, որ լինի որպէս փոշի:

Եւ աստի բաշխեալ բաժանի գահլիշն յա-
մենայն կրպակս քաղաքին, և շրջակայից
նորին:

Մերձ ի տեղիս յայս ընդ մէջ դրանցն
Պայրդ Պազարին, և Պաղչէ Գափուսիին է
և մեծադոյն Մրզկիթն այն որ կոչի Եէնի
Ճամի, կամ Վալիտէ Ճամիսի:

Չոր շինեալ է Վալիտէն այսինքն մայրն
Չորրորդ Սուլդան Մէհէմէտին, և բամ-
բիշն Սուլդան Իպրահիմին, Թէրիան Սուլ-
դան կոչեցեալ, ի թուականի հիճրէթին
1076: Եւ ինքն թաղեալ է անդ, և որդի
նորա Սուլդան Մէհէմէտն Չորրորդ, և
այլք յետ նորա ի գուսկաց նորին:

Եւ այս մղկիթ շինեցաւ առ ընթեր պա-
րսպին, ուր և նորազ դուռն մի բացաւ ի
պարսպին ի ծովակողմն կոյս ի բակէ
մղկիթիս, և ընդ քարեայ սանդուղս առտի-
ճանօք յերկուց կողմանց ճանապարհ
արաբ-
եալ մարդիկ ելելէջս առնեն:

Կանգնի յայսմ դրան նաև Տիտէայան,
դիտող մաքսային իրաց:

Եւ աստ մօտ է Հասրր Իսբէլէսին, և
անտի դէպ ի Ջրնտան Գափուսին առ պա-
րսպու և կրպակք քարակոփից, որք շի-
նեն զիճեայ քարինս դերեզմանաց ալ-
յաղղեաց, և դայ իրս քարեղէնս:

Գոն և տաշտափաճառք, և թիափա-
ճառք: Եւ պաղղայք, և այլ պէսպէս իրաց
վաճառողք:

Ժ.

Տասներորդ դուռն է այն, որ կոչի Ջրն-
տան Գափուսի, ի ներքս ի նմին դրան ի
ձախմէ կողմանէ առ պարսպու է բանտ
պարտապանաց, ուր դոն որոշեալ տեղիք
զանազան աղղաց, և առանձին սենեակ
յանցաւոր կամ պարտական կանանց:

Եւ ի նմա դարձեալ դոյ Գանլըզույի,
այսինքն փիբապ մեծեղեան յանցաւորաց:
Եւ կոչի տեղիս այս, Պապա Ճաֆէր, յա-
նուն առն այնորիկ, որ թաղեալ գոյ ի նմա:
Եւ արտաքոյ դրանն, առ եզեր ծովուն
դոն տեղիք ձիթական իւղոյ վաճառողաց:

Եւ կրպակք մրգափաճառաց, եթէ չիր և
եթէ դալար մրգաց: Յորմէ անուն առեալ
տեղին այն, ասի Եէմիշ Իսբէլէսի: Ձի միւր-
դըն Եէմիշ ասի թուրքերէն:

Եւ աստ մօտ է Չարտազ կոչեցեալ տե-
ղին, յորում նստի Միւհթէսիպ Աղայն, և
Չարտազ Չորպաճիսին յիսուննւթեկորդ
դնդին Եէնիշէրեաց:

Եւ ի դնդէ աստի և նաւափարքն պետին
Եէնիշէրեաց: Ձի ի գնալ նորա ուրեք նա-
ւաւ, սոքա ևն թիաքարչքն նորին, և զե-
կայաք նաւին լինի այն, որ կոչի Օրթա
Չափուչ:

Եւ աստ ևն կրպակք յիմօնափաճառաց,
և աղափաճառաց: Եւ Հասրր Իսբէլէսին:
Յորում գոյ բաղմութիւն նաւակաց ի Պո-
ղազ Իշին երթեւեկելոյ: Եւ մերձ ի նա է
Կիւմրիւկն թիւթիւնին, և առաջի նորին

խօսելի նուազ թիւթիւն բերողաց: Եւ վտարբեր փոխառէ նաւակաց, եւ գոյզն բնակութիւն երբոյսականաց:

Գարձեալ ի ներքաւողովման ալար գրանդոյ ճամբն Բիւսթէմ Փաշային, գմբեթեալ եւ կապարածածք, Հանդէպ կրօնական երկաթաժամատ նախորդացն, մերձ ի Թաշթի Գայէն:

Այս Բիւսթէմ Փաշայս, որ էր վեհայ Սիւլէյման արքային, եղև երկու անգամ վէլյիբի աղէմ: Յորոյ տառջին նուազի վէլյիրութեան սկսաւ շինել Սուլթան Սիւլէյմանի գճամբն իւր Սիւլէյմանիէ կոչեղեաց: Եւ յերկրորդում նուազի վէլյիրութեան նորին աւարտեալ լրացուց ի թուականի Հիճրէթին ԾՅԷ ի միջոցի եօթնամեայ ժամանակի:

Եւ դիակն ալար Բիւսթէմ Փաշայի Ետղեցալ յատանձին շիբթի ի ճամբ ԾէՀզոտէին, եւ ոչ ի ճամբն յիւր անուն, զոր կենակիցն նորա Միհրիմաճ Սուլթան ետ շինել զկնի մեռանելոյ Բիւսթէմ Փաշային, վասն Հոյուչ նորին, նաեւ մէտրէսէ մի ի նմա, զոր վերադոյն յիշատակեցար:

Եւ ի ներքոյ Բիւսթէմ Փաշայի մղկիթին ի դասարանն այն՝ որ կոչի Ախի Զէլէպի մաճրէմէսի:

Եւ է սա կայացեալ ի ստորին ծալրի Ուզուն Չարսուին:

Մերձ ի սա է եւ այն տեղի, որ կոչի Թաշթի Գայէ, ուր բնակին պանդխտական Արապք ի սենեակս պանդոկաց:

Աստ է եւ մեծ քարուկիր շինուածն այն՝ որ կոչի Պալ Գափուսի, ուր ամբարեալ մրթերին մեղք եւ իւզ եւ ճրագու՝ եկեայք ի Պանտական ծովէն, եւ աստի բաշխեալ բաժանին այնքի ընդ բոլոր քաղաքն Ըստանպուր:

ԺԱ.

Մեռասաներորդ է դուռն այն որ կոչի Օտուն Գափուսի: Եւ անդ են վաճառողք սոխից եւ խրատորաց, եւ Հաւուց եւ ճուսց եւ մրգաց ի յիգնիկմիտէ բերելոց:

Աստ ունին շար ի շար խանութս ի վերայ ծովուն քէրէսթէճիք, մինչեւ ի դուռն յայն որ կոչի Ալայամ Գափուսի: Որք վաճառեն զնիւթս փայտակերտ շինուածոց:

Եւ սեամն գրանս ալարիկ է քար անուշ միտիերթ, նման սուճաղի քարի:

Յաւաջագոյն աստանօր զգոզս եւ դաւազակս, եւ դայլ յանցաւորս ի շէնկէլ վարսէին:

Այդէս Հարին ի ճանկ առ Չարսուրդ Սուլթան Միւրատիւ յայտ անդուջ գմին շիբթից լրտեսացն Ապալա Փաշային Հրամանաւ արքայի, ի թուականի Հիճրէթին 1037:

Ընդ այս դուռն ի ներքս մտեալ՝ լինի կրանկ ի վեր, ուր առ եղբոր լեռին կայ կայացեալ տուն բնակութեան Աղային եւ Նիշէրեաց, որ կոչի Աղա Գափուսի, եւ է սա ապարան իմն փայտակերտ մեծ փայլուչ, եւ ծովաճայեաց, եւ գոյ ի նմա ի բակի նորին սենեկաճեւ քառակուսի փայտեալ շինուած մի բարձր եւ ամենաճայեաց, որ կոչի Եանդրն Քեօշքի, ուր փոխանակաւ պաճառակն դիտողք: Եւ եթէ ուրեք լինիցի Հրկէլինչ, յուր առնեն Աղային եւ Նիշէրեաց, եւ նա պատրաստի իւրայնոյքն Հանդերձ կանխել ի տեղի Հրգեհին առ ի շիջուցանել:

Եւ Հանդէպ գրան Աղային է ճամբն Սիւլէյմանիէ մեծ եւ պայծառաշէն, զոր շինեալ Սուլթան Սիւլէյմանն Առաջին:

Որ կայ կայացեալ ի վերայ միոյ բարձրուանդակի քաղաքին, եւ Հայի ի ծովածոցն եղջերային, եւ գոն ի նմա մէնարէք չորք՝ բարձր եւ կշտակի շինեայք, որոց երկու մէնարէքն ունին երիս երիս շէրֆէս, եւ երկուքն երկուս երկուս, եւ բոլանդակ շէրֆէքն՝ որք ի նոսին, են թուով տասն ի նշանակ տասնեղունց թաղաւորացն Օսմանեան դարմին, որոց տասներորդն էր ինքն Սուլթան Սիւլէյման:

Յորում շինեաց եւ գշորս մէտրէսէս, ալարինն Համալքսարանս շուրջ զնոխաւ, կերտելոյ բազում սենեակս ի նոսա: Եւ զմի տարիւշտախս՝ վասն ուսանելոյ Հատիս ի նմա:

Եւ զմի տարիւղղիյաֆէ, ալարինն թաղխանէ, եւ բաղանիս: Եւ տարիւշիֆա, վարսն զպատուութեան յիմարաց: Եւ մատենադարան, ալարինն գրատուն: Եւ մէքթէպ՝ վասն ուսման մանկանց տղայոց: Եւ միւսաֆիրխանէ՝ վասն բնդունելութեան Հիւբոց:

Եւ դասատուն բժշկականութեան, առ ի

ուսանիլ ի նմա զարհեստն զայն: Այնպէս իմն կարգեալ՝ զի դասատու նորին, ապա լիցի բժշկապետ, այսինքն Հէքիմ Պաշէ:

Շինեաց նաև խմարէթ մի զարմանայի յորում յերաքանչիւր աւուր արք վեցհարուր ի սուխթէից անտի եւ յայլոց ազբատաց, կերակրեալ լինին յառաւօտու եւ յերեկոյի:

Եւ շինեցաւ այս մզկիթ, որ կոչի Սիւլէյմանիէ՝ զրեթէ ի միջոցի եօթնամեայ ժամանակի:

Քանզի հիմնարկութիւն սորա եղև ի թուականի հիճրէթին 957: Ի ժամանակս առաջին նուազի վէզիրութեան Բիւսթէմ Փաշային:

Իսկ աւարտումն ի թուականի հիճրէթին 964, յերկրորդում նուազի վէզիրութեան նոյն Բիւսթէմ Փաշային:

Եւ էր ճարտարապետ զարմանաէն կերտուածոյս այսրիկ Գօճա Միմարն՝ որում անուն էր Սինան:

Եւ ճամբս այս ունի ի դաթի իւրում շատրվյան մի հիանալի, որում նմանն լայ մզկիթս ոչ երբէք կար է գտանիլ:

Պատմի թէ՛ ընդ տայոյ հաշիւ ծախուղ՝ վերակացուն շինուածոյ, որ կոչի Պինա իմինի, եղև է դումարութիւն ծախուց սորա ութն անգամ հարիւր հազար՝ եւ իննսուն եւ վեց հազար երեք հարիւր ութսուն եւ երեք Փոյրի:

Եւ եւս սոյն թաղաւոր շինեաց զայն դեղեցիկ եւ վայելուչ մզկիթն Շէհզատէ ճամբի, երկու մէնարէլիք, զէմ յանդիման հսկի Օտարբին եկնիչէրեաց: Վասն հոգւոյ միտն չէհզատէից իւրոց Սուլայան Մէհէմէտ կոչեցելոյ, զոր նա յոյժ սիրէր, որ մեռաւ ի թուականի հիճրէթին 950 ի Մադնիսա քաղաքի, եւ բերաւ մարմին նորա ի քաղաքն Ըստանպօլ:

Յորում շինեաց նաև մէտրէսէ եւ քաղաքանս սուխթէից: Եւ խմարէթ: Եւ թապխանէ: Եւ մէքթէպ վասն ուսման մանկանց տղայոց: Եւ թէթիւմմաթ:

Եւ է շինուածս այս՝ մերձ ի սենեակս բնակութեան եկնիչէրեաց, եւ հանդէպ իսկ նմին, որ կոչի հսկի Օտարբ, որպէս ի վերն իսկ յիշեցաք:

Եւ ի միւս կողմանէ առ ընթեր եւ յարակից այնմ ջրանցիկ եւ երկայնածիղ կա-

մարին վաղնջականի, որ կոչի Պօղատզան Բէմէրի:

Եւ կոչի մզկիթս այս ճամբի Շէհզատէ: Որոյ աւարտումն եղև ի թուականի հիճրէթին 955:

Պատմի թէ՛ ի շինել Սուլայան Սիւլէյմանին զճամբս զայս, բացում անգամ զայր եւ մնայր իր յարկածածուկ ինչ տեղւոջն նորին, եւ հայեցեալ զիտէր զշինումն մզկիթին: Եւ յաւուր միում ինզրեաց ջուր քմպելոյ, եւ Օտարաշին վաթսուն եւ միերորդ ճէմաէթի էսկի Օտարբին, ՓաղՓուրի քմպալաւ միտ սշարակ բերեալ, եւ վէքիլ խարճ նորուն՝ ներքինապետին տուեալ, եւ նա արքային մատուցեալ, ախորժելի թուեցաւ:

Վասնորոյ կանոնեալ հրաման ետ՝ զի յորում ժամանակի եւ անցանիցէ ընդ այն արքայ հանդիսի, ի վերայ երկվարին օտարակ մատուցի նմա:

Եւ այս սոյնորութիւն կայ եւ մնայ մինչեւ զայսօր ժամանակի:

Ձէ շատ հետի ի տեղւոջէ աստի, նաև մեծ եւ ընդարձակ Մզկիթն Սուլայան Պալդիտին, զոր շինեաց երկրորդ Սուլայան Պաշէիան Վէլի կոչեցեալ, երկու մէնարիք, քանելով շատրվյան ի դաթի իւրում: Որ ի ճաշու ժամէ տարնջեան մինչև ի մուտտ արեւու յանրնջհատ երթեւելութենէ նորոց ժողովրդոց բնաւ երբէք ոչ թափրանայ: Եւ առ ընթեր նորին խմարէթ իմն, յորում յերաքանչիւր աւուր ի բարիի առատութենէ նորին՝ օգտին եւ վայելեն անձինք աւելի օան զթիւ հազարաց:

Եւ մէտրէսէ մի եւս բարձրակոտոյց, զորոյ զգործն դասատուութեան պայմանեաց լինել պաշտօն Շէյխիւլիսլամի, այսինքրն Միւֆթիի որ ոք եւ լինիցի:

Կերտեաց եւ մէքթէպ մի, այսինքն ուսումնարան տղայոց:

Եւ շինուածքս այսօրիկ սկսան լինել ի թուականի հիճրէթին 903: Եւ լրացան ի 911 իրր միջոցի ութամեայ ժամանակի:

Որ է յանդիման հսկի Սէրային, ի հարաւոյ կողմանէ նորին:

Քանզի՝ եւ զհսկի Սէրայըն շինեաց Ծաթիս Սուլայան Մէհէմէտն, ի թուականի հիճրէթին 858:

Որոյ ընդարձակ է շրջապատն եւ պարունակէ յինքեան զլեռնակս եւ զղաշտակս,

որ ամս ինչ էղևե նստարանն եւ տեղի կա-
 յից արքային: Եւ սպա յետ ժամանակաց
 ի թուականի Հիճրէթին 872 զայլ տեղի ին:
 սիրեաց, որում անուն էր Զէյթունբուրգ, եւ
 էր պարտէզ իմն զուարճալի առ եղբ ծո-
 դուն, եւ շինեաց ի նմա զնոր պալատն, որ
 կոչի թուրքերէն Եէնի Սէրայ, կերտելով ի
 նմա բերդ մի, եւ մեծակառուցյ պալատս, էւ
 զնոյն արար սեպհական տուն՝ եւ զոճա-
 կան տեղի թաղաւորութեան: Ուր բնակին
 թաղաւորքն Օսմանեան զարմին մինչեւ
 ցայսօր ժամանակի: Եւրջ զորով նորոյ-
 եաց սպա եւ զպարիսպ նորա ի թուականի
 Հիճրէթին 882:

Եւ զբեթէ՝ ճամին Սուլթան Պալէզետե
 է ի պորտի քաղաքին Կոստանդնուպօլսի,
 առ ընթեր աշնմ տեղոյ որ կոչի Պիթ Պա-
 զարի, եւ ի ծայրի չուկային մեծի, եւ չին
 պէղէսթէնին:

Որ է Սանտայ Պէղէսթինին: Եւ Հանդէպ
 սոյն պէղէսթէնիս է զարմանալէն եւ զե-
 ղեցկադիր մղկիթն աշն մեծ եւ երեւելի:

Նորի Օսմանիէ կոչեցեալ երկու մէնա-
 րէխք, կերտեալ մէտրէսէ եւ իմարէթ ի
 նմա:

Զորոյ Հիմնարկութիւնն արար Սուլթան
 Մահմուտն ի թուականի Հիճրէթին 1162
 մուհարէմմի 28: Եւ ոչ ժամանեալ ատար-
 տել՝ մեռաւ, եւ յրացոյց զնա եղբայր նո-
 րին Սուլթան Օսմանն Երրորդ, ի թուա-
 կանի Հիճրէթին 1169: Եւ յայն քակս յա-
 նուն նորին կոչեցաւ Օսմանիէ:

Հուպ է ի սա եւ պանդոկն աշն՝ մեծ, որ
 կոչի Վէղիր Պանի, զոր շինեալ է Քէօի-
 բուլիս Մէհմէմէտ Փաշա, յանդիման եր-
 կաթապօտի Տիքիլի Դաշին:

Որոյ եւ շիրիմն մօտ է անդ՝ Հանդէպ
 Վալիտէ Համմամիին ի Տիփան Եօլին, որ
 մեռաւ ի թուականի Հիճրէթին 1072, եւ
 թաղեցաւ ի նմա:

Մերձ է ի մղկիթ Օսմանիէին, եւ մղկիթն
 Մահմուտ Փաշային, միով մէնարէխ, եւ
 անկանի սա ի թիկանց կուսէ աշն պան-
 դոկի, որ կոչի Զուպաճիլէր Պանի:

Եւ ի մէջ մղկիթին՝ ի բակի նորին կայ
 մահճէմէ, այսինքն զատարանն, որ կոչի
 Մահմուտ Փաշա Մահճէմէսի:

Եւ մերձ ի նա մէտրէսէ, այսինքն զա-
 քատուն, եւ քաղանիք, եւ խան, որ է

Քիւրքճիլէր Պանի: Կայացեալ ի վերայ պո-
 զոտայի չուկային Մահմուտ Փաշայի: Յո-
 լոյ կրտսկան բնակին Հրէայք վաճառօղք
 սէսսէս եւ զանազան եւրոպական եւ եղբայ-
 րական իրաց:

Այս Մահմուտ Փաշա էր վէղիրի պէմ
 Յաթիճ Սուլթան Մէհմէմէտին, որ սպա-
 նաւ ի բանտի Եէտի Գուլէին, ի սաստէ նոյն
 Յաթիճին, ի թուականի Հիճրէթին 789:

Դարձեալ զարձցուք մեք ի ծովեղբ, եւ
 սասացուք որ ինչ պիտոյ է:

ԺԲ.

Երկոտասաներորդ դուռն ասի: Այազմա
 Գափուսի, յորոյ ի ներքուստ ջուրք բնթա-
 նան ի Պօլլուք Իսթէլէսին: Եւ յերկոսին
 կողմունս նորա են քէրէսթէք շարեալ, որք
 մաճառին ի պէտս շինուածոյ:

Ատաի եւ անդր զէպի յԱնդափանին կան
 կոչկակարք բաղումք, եւ Հանդէպ նոցին
 զաղանճիք, որք շինեն մեծամեծ խակինս՝
 եւ զայլ անթիս պղնձիս: Եւ մաճառօղք զէ-
 թունի, եւ սուպի, այսինքն փէքմէլի, եւ
 Եիկիլի ցորեցոյ:

Եւ սատ է առ ծովեղերն խրէլէ նաու-
 ցըն Կէլիպօլեայ, եւ Թէքֆուր Տաղիին:

ԺԳ.

Երեքտասաներորդ դուռն կոչի Ունյա-
 փանի Գափուսի: Որ ի Հնոց Խօրօլլի Գափու-
 սաիւր, յորում նկարեալ զոյր ի վերայ զը-
 բան պարսպին նկար պատկերի ազադաղի:

Աստ է մաղապայն ալեր՝ մեծ եւ քարա-
 չէն, որ էր նախ կապարածածք, այսինքն
 վերնակողմն զուրշինով ծածկեալ: Իսկ այ-
 ժրմ կղզիներածածք. եւ գոյ ի նմա գա-
 փան այսինքն մեծ կշիռ ալեր:

Եւ բնդ այս դուռն ի ներքս մտեալ լինի
 էլյանել ի ճամին Զէյրէլի, որ էր եկեղեցի,
 եւ զարձոյց Յաթիճն ի մղկիթ: Սա ասիւր
 յունարէն՝ Մօնաստիբօն զու Բանտօղա-
 ղօսօս, այսինքն Միսյանարան Ամենակային:

Կերտեալ մերձ ի տաճար Սրբոց Առաքե-
 լոցն կային ի սմա անձինք եօթն Հարիւր,
 եւ անաւանեալ լինէին կրօնաւորք Սրբոյն
 Անտօնիօսի: Ի սմա պահեալ լինէին բաղում
 իրք արժանիք Համարման:

Ընդ որս եւ պատկեր Սրբուհուոյ Աստ-

ւածածնին՝ նկարեալն ի Ղուկաս աւետարանչէն :

Երեսնցաւ Տաճարս այս ի Յոհաննիսէ Գօմնինօսէ կայսերէ : Որ թաղաւորեաց յամի Տեառն 1118 :

Աստի լինի ելանել, ի մեծ ճրղկիթն Յաթիհ Սուլդան Մէհէմէտին անցանելով ընդ ճանապարհն Աթ Պաղարին :

Չոր սկսաւ շինել ի թուականի հիճրէթին 867, երկու մէնարիւք, եւ յերկուսին կողմանս մղկիթին յաջմէ եւ յահեկէ չորսական բարձրաչէն եւ բաղմասենեակ մէտրէսէս, այսինքն դասատունս : Յորոց միջի կայ կայացեալ ճամին :

Եւ ունի ի բակի իւրում աւազան ջրոյ, եւ կճեայ շատրէվան ի նմին :

Եւ յետ կուսէ մէտրէսէիցն այնոցիկ, վասն սուխթէից տեղիս բնակութեան, որք են ութն բաժին սենեակք, եւ հոչակեայ են կոչմամբս Թէթիւմմաթ, եւ ոսմկորէն Թէթիւմմէյէր :

Եւ ի հարաւոյ կողմանէ մղկիթին իմարէթ մի հաստատեայ, զկերակուր եւ զհաց սուխթէիցն՝ յայնմ իմարէթէ կացոյց եւ յատկացոյց :

Ասի թէ՛ իմարէթս այս էր եկեղեցի ի ժամանակս քրիստոնէութեան յանուն Սրբոց Առաքելոց :

Չոր շինեաց Մեծն Կոստանդիանոս, եւ ինքն թողեցաւ ի նմա : Եւ յետ այնր սոյնորութիւն եղև թաղաւորացն Հոսոմոց թաղիլ անտանօր : Յորում զոն բաղում դերեղմանք Թաղաւորաց : Ոմանք ի սումագի տապանս զետեղեայ : Ոմանք ի կճեայս : Եւ կէսք ալլապէս :

Նոյնպէս եւ շիրիմք Պատրիարդացն Կոստանդինուպօլսի : Սոկրատ գիրք ա, դ՛. 26 :

Եւ զիտելի է, զի զկնի առման քաղաքին ի տաճկաց, հրամանաւ Յաթիհ Սուլդան Մէհէմէտին, Պատրիարքարանն փոխադրեցաւ յայս եկեղեցի ի մեծէ եկեղեցոյն Ալիա Սօֆիայի, եւ աստ նստաւ նորոգ կարդեալ Պատրիարքն յունաց Եէննատիոս յամի տեառն 1453 :

Եւ յետ դոյզն ժամանակի դարձեալ նոյն Եէննատիոս ոչ կարացեալ անտանօր կայ եւ մնալ յահէ վնասուցն տաճկաց՝ զոր դորձէին, հայցեաց զայլ տեղի ինչ յարմար ի Յաթիհչէն, եւ տուեալ եղև նմա եկեղեցին

Բամմազարիստօսի լինել պատրիարքարան, եւ նա եթող զայս տեղի՝ եւ երթեալ բնակեցաւ աստանօր, եւ էր եկեղեցին այն յանուն Սրբուհոյ Աստուածածնին :

Եւ Բամմազարիստօսն թարգմանի ամէն-երանեալ :

Եւ ապա զկնի ժամանակաց բաղմաց՝ իրզդար աղասի ոմն Սուլդան Միւրատին Երրորդի Մէհէմէտ ապա կոչեցեալ ի շինելն զճամի մի փոքր միով մէնարէիւ մերձ ի առջն եկեղեցի, ի թուականի հիճրէթին 992 (որ մինչև ցայժմ ասի Մէհէմէտ Աղա ձամիսի), հակառակեալ նորա ընդ յունաց, եւ հրատուրեալ զթաղաւորն, էառ զեկեղեցին եւ արար մղկիթ՝ եւ ետ վարել զպատրիարքն ժառանգաւորօքն հանդերձ, որ իջեալ անտի ի կողմն Ֆէնէրի բնակեցաւ անդ, ուր այժմ է Պատրիարդարան նոցին, եւ անտանօր կան եւ մնան պատրիարդունք նոցա մինչև ցայժմ :

Եւ եղեն ժամանակք երկու հարիւր, եւ այլ աւելի ամաց՝ յորմէհետէ այս դործեցաւ :

Եւ այս եկեղեցի երկամբեթեայ՝ մղկիթ տրարեալ՝ Ֆէթհիէ ձամիսի ասի, եւ է սա առ ճանապարհաւ որ հանէ ի Չարշէնդիհ Պաղարին ի վայելուչ իմն տեղուջ բարձու զետեղեալ, եւ հայի ի ծովածոցն եղջերային, եւ կայ յանդիման այնմ արքունի պալատի յայնկոյս ծովուն՝ որ կոչի Թէրսանէ Պաղչէսի :

Դարձեալ եկեղեցուք ի կարգ պատմութեան մղկիթի Սուլդան Մէհէմէտին :

Եւ ի միում կողման ճամիին իւրոյ շինեաց Յաթիհն տարիւշչիֆա, եւ միւսաֆիր խանէ, եւ ախոս մի, եւ խահանոց :

Եւ ի միւսում կողմանն զպրոց՝ ուսման դուրանի : Եղև սկիզբն շինուածոցս ալլացիկ ի թուականի հիճրէթին 867 : Եւ լրացան առ հասարակ ամենեքին ի 875 :

Այսմ ճրղկիթի արար Յաթիհ Սուլդան Մէհէմէտն կապուածս եկամտից ի պէտս ծախուց նորին :

Եւ զգլխահարկն հրէից կարգեաց վասն նորա, եւ սահմանեաց տալ ի յաւելուածոյ հասից նորին թոչակս մէշայիտաց՝ եւ զիտականաց :

Ոչ շատ հետի ի մղկիթ Յաթիհ Սուլդան Մէհէմէտին ի հիւսիսոյ կողմանէ ջր-

բական կամարին Պօղոսեղան Քէմէրի կո-
չեցեալոյ՝ կայ տեղի ինչ, որ կոչի Վէֆա
Մէլասանի:

Ետ շինել անդ Ծաթիճն վանն Շէշի
Վէֆա Չատէին ճամբի մի, եւ թէքեէ, եւ ի-
մարէթ, եւ զոյլ բազանիս:

Եւ զարգիւնս նոցին կարգեաց ի ծախս
Տէրվիշաց նորին, որ ապա մեռաւ ի թուա-
կանի հիճրէթին 896, եւ թաղեցաւ անտա-
նօր:

Այլ մեք զարձեալ զարճուք ի ծովեզր
Ունդափանին, եւ որ ինչ անկ է խօսեսցուք
մի առ մի:

Եւ աստ է մաղաղայն ալեր, եւ ի նմա
մեծ կշիռ գափան կոչեցեալ: Յոյր սակս եւ
այս տեղի սաի Ունդափանի:

Եւ դան բազում նաւք ի սոյն իւրէլէ
աստի եւ անտի՝ ի Սեաւ ծովէն եւ ի Սպի-
տակէն, բերելով արժաւոյն ցորենոյ զարուս
եւ կորեկի: Եւ աստ նստի Քեաշեա էթմէր-
ճոց: Եւ Նայիոյ ի կողմանէ Ստանպոյ էֆէն-
տիսոյն:

Կարդեցաւ նորոյ ի մերում ժամանակի
եւ այլ Տեսուչ մեծ, որ կոչի Հաւարաթ
Նազրի՝ լինել վերադէտ ցորենոյն եւ
զարուսն որք մաճատին յարքունուտ հա-
ցագործաց, եւ հաւաքեալ զղինս նոցա ի
զնոզաց անտի: Որ եւ սա նստի աստանօր:

Եւ մարպետն հացագործաց ընդ մեծի
մասին են ի Հայոց աղղէն, որք յերաքան-
չիւր աւուր բաց ի յօրէն Ուրբաթու, կան-
խեն անդր՝ դտանիլ ի յօնճայն, եւ անդ այր
իւրաքանչիւր առնու զրաթին ցորենոյ եր-
կանաքարին իւրոյ:

Եւ աստի ցրուի յաղօրիսն եւ ի փուռն
Ըստանպոյս, Ղարաղայի: Իւսբիւտարու: Է-
եուպի, եւ այլ շրջակայ տեղեաց՝ մինչեւ ի
Գարթայ: Եւ ի պօղազն Սեաւ ծովում:

Ուստի լինի հաց, պօրէք: Չօրէք:
Քէթէ: Գատայիֆ: Քեաշի: Պաղլայա: Սի-
միտ: Կէվրէք: Փէքոթմէտ: Լաւաշ: Չաղլլ:
Տօտուլայ: Հալէպի: Շամպիօրէկի: Կեօզ-
լէմէ: Ֆրանճէլայ: Լօղմա: Եւ հրուշակ ա-
նուշակ: Որ կոչի զաղիլէր հալլափ:

Ի Ունդափանի աստ նստէր յառաջ, նախ-
քան զհարիւր ամ եւ Պալլը Էմինին, եւ աստ
բերէին որսօղք զղլլըճ պալլըին, եւ զայլ
տեսակս ձկանց ի բաժանումն խանթիցն
ձկնափաճառաց, եւ ի վնարումն տրոցն ար-

բունաց: Բայց յետոյ տարեալ եղև ի Ղա-
լաղա, եւ է այժմ Պալլը Խանէն ի ծովեզր
անդ՝ մօտ ի դուռն յայն, որ կոչի Էսկի
Եաղզափանի Գափուսի:

Այլ եւս յառաջ երթեալ զոյլ տեղի ինչ
յարկածածուկ առ ծովեզրբն՝ հանդէպ
պարսպին, որ կոչի Թիւֆէնկ Խանէ, եւ է
սա զործարան՝ ուր կազմին հրացանք:
Գոյր աստանօր՝ եւ փոքրիկ եկեղեցի մի՝ եւ
այազմա, որ այրեցաւ ի հրկիզութեան Ե-
ղիսոյ ի թուականի հիճրէթին 1043: Եւ այլ
ոչ շինեցաւ: Եւ այժմ ջուր այազմայի նո-
րին երևի ի փողոցի:

ԺԳ.

Չօրեքտասաներորդ դուռն է այն, որ
կոչի Ճիւպայի Գափուսի, ուր յերկոսին
կողմունս նորին մինչեւ ցԱյա Գափուսն
թէ՛ ի պարսպակողման եւ թէ՛ ի ծովա-
կողման են շինուածք տանց ընկուլթեան,
եւ ի նմա յոյնք բազում, եւ սակաւ հրէայք,
եւ եկեղեցին յունաց որ անդ առ պարսպաւ
է յանուն Սրբոյն Նիկողայոսի, որոյ ժող-
փուրդն բառ մեծի մասին են յեկաց եւ ի
պանդխտաց: Իւրէլէ սորին շէն է յոյժ բա-
զում բարեօք: Եւ մանաւանդ լինի աստ ա-
ռատութիւն սեխի եւ ձմերկի, յորժամ նաւ-
բրն մասն աստուլթեան հողմոյն հարուսոյ
ոչ կարեն կայ եւ մնալ ի ծովեզրն Եէնի
Գափուսին լանկայի: Այլ խուսեալ յայս ծո-
վածոց՝ թափեն զրեոխնս իւրեանց ի սմա:

ԺԵ.

Հնդկտասաներորդ դուռն է այն՝ որ
սաի Այա Գափուս: Սորա իւրէլէն ոչ է այն-
չափ զործական եւ բանուկ, այլ հաղիւ գր-
տանին քանի մի նաւակք ի նմա, ուր դիզեալ
կան թուրքադիւսք եւ կղմինտր, այսինքն
թուղլա եւ շիրէմիտ: Նաեւ քարինք մար-
թի: Եւ մէրմէրք քարագործացն, որոց կր-
պակքն են ի մուտս դրան պարսպին:

Ի ծովեզրեայց Այա Գափուսին մինչեւ
երթայ ժամանել ի Յէնէր եւ ի Պալլատ են
չար ի շար տունք յունաց, թէ արանց երե-
ւելեաց եւ զխաւարաց եւ քէ եղիլոց ի պաշ-
տօնի պէկիցն Վլահաց եւ Պուզտանաց: Աստ
զոյր նախադոյն սայխանէ եւ մումխանէ:

Եւ ի վերայ անցից ճանապարհին է դուր-

յուն են ներշնչեցրեաց, որ դէպի ծովն հայի։
 Ի ներքսակողման այսր դրան ի վերայ փոքու բլրակի իրիք կայացեալ է ճամբն այն, որ կոչի ի տաճկաց Կիւլ ճամբսի, որ նախ եկեղեցի էր, կառուցեալ ի ձեռն սըրբոյն Գրիգորի Նազիազու հայրապետին, որ կոչիւր յունարէն յանուն Անաստասիա, եւ այժմ մրդկիթ, շինուած վասյուլէ եւ պեղեցիկ, զբմբեթեայ եւ կապարածածք, եւ ունի զմի թէնարէ։

ԺԶ.

Վեշտատաներորդ դուռն է այն՝ որ կոչի ելնի Գաբու։ Եւ է սա ուղղալիժ ծովկըր՝ բնակչաց կողմանցն Սուլզան Աէլիմի եւ Սուլզան Մէհէմէտի։ Եւ մանաւանդ զիտականացն տաճկաց՝ Էֆէնտի կոչեցեցոց, որք ի կամիչն նաւամուտ լինել՝ ի սոյն տեղի իջանեն՝ եւ դնան բնդ ծով ի տեղի ուրեք։

Բնդ այս դուռն ի ներքս մտեալ՝ լինի եւ յանել ի կողմն մղկիթի Սուլզան Աէլիմին, զոր շինեաց որդի նորին Սուլզան Սիւլէյմանն Առաջին ի յիշատակ հօր իւրոյ Սուլզան Աէլիմին, երկու մէնարէիւք ի բարձրաւանդակ տեղու՞մ, որ հայի ի կողմն դրան Ֆէնարին, եւ ի ծովածոցն եղջերային։ Յոր ի ծովեղերեայ կողմանէն բնդ առանձին իմն ճանապարհ բառանտունեայ ասնդոօք ի վեր ելեալ մտանեն ի բակն նորին։

Եւ քարասանդուղք ճանապարհս այս՝ կոչի թուրքերէն Գրրոկ նէրտիւպան։

Եւ ի մղկիթի աստ է շիրիմ Սուլզան Աէլիմի հօրն Սուլզան Սիւլէյմանին Առաջնու։

Շինեաց մերձ ի սա եւ իմարէթ, եւ մէքթէպ, եւ բաղանի, եւ տարիւղղիյաֆէ, եւ մէտրէսէ։ Եղև սկիզբն շինութեան այսր մրդկիթի ի թուականի հիճրէթին 927։ Եւ աւարտ նորին 933։

ԺԷ.

Էօթնեւտասաներորդ դուռն է այն, որ կոչի Բէկոսի Գաբուսի։ Պարիսպն սորա բաց կայ, եւ ոչ գոն տունք առ սրմով պարսպի սորա։ Բայց ի ծովակողմանն սորին են մեծամեծ տունք յունաց իշխանաց արիստասայից։

Եւ ի մտանելն ի ներքս երկուտեք աստի

եւ անտի որմեալ է պարիսպն սորա։ Եւ յերկոսին կողմունս նորին են տունք աղնրեականացն յունաց։

Եւ Պատրիարդական եկեղեցին եւս է ի մէջ սոյն առանձին փոքու պարսպիս։

ԺԸ.

Ութնեւտասաներորդ դուռն է այն որ կոչի Ֆէնար Գաբուսի։

Ի ներքսակողման սորին՝ եւ արտաքս պարսպին բնակին յոյնք։

Եւ դարձեալ՝ ի ներքս բնդ այս դուռն մտեալ անդ է շքեղ Պատրիարդարանն Յունաց, որ նորոց շինեցաւ յայն եւ բնդարձակ, յամի տեառն 1797։

Որոյ եկեղեցին է յանուն սրբոյն Գէորգայ։ Եւ Միգրօբօսիդքն նոցին շուրջանակի բնակեալք ի տունս շուրջ գեկեղեցեալն։

Ոչ յոյժ հետի յայժմ տեղու՞մ դէպի Պալատ ի վերայ արահետ ճանապարհին, ի ներքսակողման պարսպին զոյ դարձեալ եկեղեցի մի մեծ, բնդարձակ պարպասօք, եւ գեղեցիկ պարտիդօք յանուն սրբոյն Գէորգայ։ Եւ է սա Մէդաշի ալիքն կցորդ սուրբ Երուսաղէմի, որ ի մերում դարի եղև Պատրիարդանիստ եկեղեցի պատրիարդացն սրբոյն Երուսաղէմի։

Վասնդի պատրիարդն Երուսաղէմի ի բանի մի ամաց հեռէ աստանօր նստեալ՝ ոչ գնայ յԵրուսաղէմ, միայն փոխանորդ ունելով նորա ի նմա։

Եւ առ ծովեղերն Ֆէնարի են պալատքն պէլից Վլախաց եւ Պուղտանաց, եւ նոցին դործակայաց, եւ այլոց սմանց երեւելեացն աղղին յունաց։

Եւ այլ յառաջ երթեալ մերձ ի դուռն Պալատու են տունք հրէից եւ յունաց խառն ի միասին։

Եւ եկեղեցի մի յունաց յանուն սրբոյ Կարապետին Յոհաննու առ եղերս ծովուն։ Եւ է սա Մէդոշի Սինէական վանացն, եւ բնակութիւն կրօնաւորաց յերինն Սինայի։ Զորմէ ասէ Երեմիա Զէլէպի, թէ՛ «Այրեցեալ զոյլով ի վաղուց այս եկեղեցի, երբ կրկին եկն յայնժամ դեպան ի Մօզօսիաց տէրութենէն ի Կոստանդինուպօլիս շինելու նա դայս եկեղեցի», յորմէ հետէ եւ այսր են ժամանակք հարիւր ամաց եւ այլ աւելի։

ժԹ.

Իննեւտասաներորդ դուռն է այն, որ ստի Պալազ Գափուսի: Այսինքն դուռն պարտան՝ նկատմամբ Թէքֆուր Սէրային, ուր բնակէր արքայն Հոռոմաց Կոստանդին, յորժամ տաճիկք առին զԿոստանդինուպոլիս:

Արտաքոյ դրանս այսորիկ բոլորովին հրէայք բնակին, մինչև մօտ ի սահման էյվան Սէրային: Յորոց ոմանք բնչեղք են, եւ ունին առ ծովեզերն տունս բնակութեան:

Նոյնդունակ եւ ի ներքսակողման պարսպին բաղում են նոքա յոյժ, եւ ունին ի Պալատն սինակոհայս քանի մի, որոց երեքն են մեծապոյն, եւ մերձ են ի սահման եկեղեցւոյն Հայոց Հրեշտակապետին Միքայէլի:

Եւ ունի դուռն Պալատին նաւամատոյց խաբէլէ մեծ, եւ դոն այսր նաւք զինուոյ եւ փայտի եւ ածխոյ եւ սոխի եւ այլոց իրաց: Եւ երեք խաբէլէք եւս փոքունք, յորոց մեծն է Հանդէպ ծովեզերեայ արքունի պալատին, որ կոչի Թէքրանէ Պաղչէսի՝ կամ Այնայր Գափազ:

Եւ փոխառէ նաւակքն որ տարուբերեն զուղեւորսն ի Եէմիշ Իսքէլէսին ի Ղալազա եւ այլուր:

Եւ միւս երկուքն՝ տարուբեր լինին ի Սասքեոյ, ի Էյեռուպ, ի Գաղէտիսանէ, եւ յԱլի Պէկ Գեօյին:

Եւ աստ շատ են հրէայք զբնակեալսն ի Սասքեոյ, ի Ղալազա, ի Պէլէիք Դա: 30րթաքեոյ, ի Գուզղունճուզ, ի Գուսու Չէլմէ, եւ յԱռնապուտ Գեօյին:

Եւ ի ներքսակողման պարսպին, ոչ շատ հեռի ի զբանէն Պալատու զոյ եկեղեցի մի Հայոց յանուն Հրեշտակապետին Միքայէլի առեալ ի Յունաց ի Թուականին հայոց ուէլ յամի տեառն 1628: Ի ժամանակս Թաղաւորութեան Սուլդան Միւրատին Չորրորդի: Յետ միոյ ամի առնոյ յաճկաց ի ձեռաց նոցա զրուն եկեղեցին իւրեանց յանուն Սրբոյն Նիկողայոսի, որ ի Թաղին Կաֆացւոց, եւ առնելոյ զնա մըղկիթ, որ կայ մինչև ցայսօր՝ եւ կոչի Թուրքերէն Քէֆէլի ձամիսի: Եւ է սա մօտ յայն կողմն ցամաքակողման պարսպի քաղաքին, որ կոչի Էտուէնէ Գափուսի:

Սոյն եկեղեցիս Հրեշտակապետի այրեցաւ ի Թուականին ոճիս սեպտեմբերի իր: Եւ զարձեալ շինեցին:

Եւ յետ այնորիկ միւս անգամ եւս այրեցաւ ի Թուականի ոճհր, յուլիսի ժոյ: Եւս ժոյ եկեղեցիք յունաց այրեցան յայսմ հրակրօնութեան:

Եւ սպա դուն զործեալ բնկալան հրաման յարքունուստ եւ շինեցին զարձեալ բոնոյն ի հետեւեալ ամին ոճհթ, ի Պատրիարքութեան Յոհաննու վարդապետին Բաղիշեցւոյ, փառաւոր եւ շքեղ, եւ մեծութեամբ եռապատիկ քան զոր յառաջն էր:

Եւ այն ամենայն եղև մեծապատասխան աշխատութեամբ Տէր Կարապետի ընտիր քահանայի, Մարուպէ օղլի կոչեցելոյ, որ էր այր զործունեայ, եւ փոխանորդ ասագերիցուն Պալի օղլի Տէր Կարապետի:

Այս եկեղեցի Հրեշտակապետին Միքայէլի ունի յուազ դրան տաճարին իւրոյ երկուս փեղկս բաղկացեայ ի չորից մասանդ: Ոչ գիտեմ յորպիսի նիւթոյ, բայց ունի երեսոյթ սեւութեան երկաթոյ, եւ են նոքա ձուլածոյք եւ դոն ի վերայ նոցա պատկերք, որոց երեքն են միակերպ, զի նկարադրեն զհալածեյ Փրկչին մերոյ շուանեայ խարազանաւ զզնօղսն եւ զվաճառօղսն ի տաճարէն, եւ մին է պատկեր Սրբոյն Գէորգայ մեծի վկային հեծեալ յերիմար՝ նիզակի ի ձեռին՝ եւ վարսեալ ի վիշապ:

Ուր խորհրդական իմն դիտաւորութեամբ նկարադրեալ է ի հանդիպոց շինւած ինչ բաղմակատար, եւ օրիորդ մի զեղեցիկ՝ որ կայ ի վերայ յարկի այնր շինւածոյ ի դունս անկեալ, եւ վիշապ մի թրուցեալ ի կողմանէ նորա դայ առ սուրբն:

Արդ՝ շինուածն այն՝ ցուցանէ զաշխարհս անցաւոր բոտ ամենայն վայելչութեանց իւրոց. եւ օրիորդն զեղեցիկ՝ զհեշտութիւն վայելչութեան աշխարհիս, եւ վիշապն թուրցեալ՝ նշանակէ զհրապուրս պատրանաց հեշտութեան կենցաղոյս:

Եւ այս վիշապ է՝ զոր եհար սատակեաց սուրբն Գէորդ՝ յաղթելով հրապուրանայ աշխարհային հեշտութեանց եւ ամենայն զգայական բաղձանաց:

Ուստի՝ եւ հետեւեցաւ նմա վերանալ յերկինս ի պարակցութիւն երանեալ սրբոց:

և այն ցուցանի կառօքն և երկվարօք որ կայ ի նմա :

Ուր և անդ՝ զրեթէ աշխարհային հեշտութեան զհետ լինելով ի կառին փարիկ կամ զնովաւ, բայց սուրբն ճողոպրեայ ի ձեռաց նորա ի վեր սրանայ յերկինս, ի մայելումն փարձուց յաղթութեան իւրոյ :

Որպէս զբողոքեալ է անտանօր ակնեբև ի վերայ տախտակի փեղկիցն :

Եւ իւրաքանչիւր տախտակ փեղկիցն ունի յինքեան զիւր լատինական՝ զբողոքեալ ալլով բարբառով :

Եւ ի միումն ի տախտակաց անտի՝ զոչթուական փրկչական 727 որ է եօթն հարիւր քսան և եօթն : Եւ է այժմ ամ տեառն 1800 . Յորմէ իմացեալ լինի թէ՛ ի ժամանակէ կազմութեան սոցա մինչև ցայժմ ևն ամբ 1083 :

Այս տախտակ չորեքին մասունքս, գտեալ եղեն ընդ հոգով ի շինիլ շինուածոցն Դօի Գափուսիին՝ յարքունական նորոց ստալատին՝ ի ժամանակս Սուլդան Մահմուտին, ի թուականութեան հիճրէթին 1152 : Եւ քանզի այնտեղի անպիտան թուէին նոցա, և ոչ էին երկաթ՝ զի տախտակեալ յայլ պէտս ի դործ ամէին, մահաւսի Պապիկ անուն Հայ ոմն սերաստացի՝ ի ժողովրդոց եկեղեցւոյն այնորիկ, որ էր պետ երկաթադործաց արքունական պալատին, ի տեղի նոցին յիւրմէ երկաթ տուեալ ստացաւ դնոսա : Եւ բոտ չափու դրան տաճարիս շուրջանակի երկաթի տախտակս առադրելով յարմարեաց նմին : Եւ հանեալ դառաջին փեղկս աւազ դրանն, դոստին զետեղեաց ի նմա : Որք կան մինչև ցայսօր ժամանակի : Լայնութիւն դրանն է գ կանգուն և բարձրութիւն 4 :

Այլ մեք դարձեալ զարձցուք ի բան պատմութեան մերոյ :

Ժողովուրդք եկեղեցւոյս այսորիկ բողոքում ևն, բայց հետի եկեղեցւոյն ցիր և ցան ընակեալք, և ոչ ամփոփ ի միում սահմանի :

Իսկ առ եկեղեցեաւ Հրեշտակապետին ի հարաւոյ կողմանէ՝ ևն այժմ տունք Հայսյ ութուտասան :

Եւ յարեւմտից կուսէ երկու պարաէզք, զորս կալեալ ևն ի վարձու պարտիզպանք :

Եւ յարեւելից կուսէ տուն մի քարակիր .

զոր ևս շինել Արապ օղլի՝ մահտեսի Մէլիտոն կեսարացի, անուանի իշխան նորին և կեղեցւոյ յընչից իւրոց առ ի ընակել ի նմա :

Բայց մանաւանդ մասն ապահովութեան եկեղեցւոյն ի հրդեհական պատահարաց :

Իսկ՝ ի հիւսիսոյ կողմանէ եկեղեցւոյն, և կից որմոյ նորին է քաղանի մի, և հանգչպ քաղանոյն մզկիթ կապարածածք միով մէնարէի, շինեալ ի Ֆէրրիսի Քէթիլիտայէ ումեմնէ, որ էր վէզիր քեահեսաի Սէմիդ Ալի Փաշային, վէզիրի ազմի Սուլդան Սիւլէյմանին Առաջնոյ : Որ մեաւա ի թուականութեան հիճրէթին 972 :

Եւ ստամօր ի բակի այսր մզկիթի զոյմին ի չորից մահքէմէից, այսինքն դատարանացն Ըստանպօլու, և կոչի Պայադ Մահքէմէսի :

Եւ է հին անուն թաղի սոյն Հրեշտակապետի եկեղեցւոյս Պուլդարիէ Մահալլէսի :

Բայց նոր անունն որ այժմ ի դործ ամի՝ Հաճի Իսայ Մահալլէսի անուանի : Յանուանէ շինողի մզկիթին որ կայ ի ումա :

Ի .

Քսաներորդ դուռն է Էյվան Սէրայ Գափուսի : Ի ներքակողման այսր դրան, և մերձ ի նա զոյ եկեղեցի մի յանուն Սրբուհւոյ Աստուածածնին, որ այժմ աւեր է և պարտէզ եղեալ, և կոչի յունարէն վաչոնաս, և այսգմա մի զոյ ի նմա : Ուր յաճախեն ուխտաւորք, և մանաւանդ ամ բոտ ամէ խմբովին երթան յուխտ Յոյն եղարքն մեր յուխիս երկու, յայն տօնի որ ասի Գիւտ Տփոյ Սրբուհւոյ Աստուածածնին :

Չայս եկեղեցի շինեաց թաղուհին Բուրքէրիս քոյր Փորուն Թէոդոսի :

Եւ յայժմ եկեղեցւոյ փոաղիս էր յամի տեառն 500 Ռոմանոս սարկաւազ, զոր մեք կոչեմք Ռոմանոս Երզնցոյ, և տօնեմք ըզտօն նորա ընդ Սրբոյն Գէորգայ զօրավարին :

Յետ կուսէ սորին է մեծ դուռն պարբուպին, որ այժմ ամբափակեալ է քարի և կրով և կոածոյ պատկեր Սրբոյն Միքայիլի կանգնեալ առ ընթեր նորին սուր ի ձեռն ունելով :

Ի փլածս սահմանի եկեղեցւոյս զոն բը-

նակութիւնք աւելագործ գարաւոնացւոց շինկեանէից :

Այս տեղի՝ և այլ բնակութիւնք և այնց կողմանց, բոլորովին էին յայնժամ վաշէտնաս եկեղեցւոյն, յորս բնակէին վանականք այնր մենաստանի, որ ի պատճառէ իմեքէ այրեցաւ մենաստանս այս յամի Տեառն 1453 : Ի փետրվար 2 յաւուր տեառնընդատաջին, զոր նորա կոչեն իրարանտե, և գոլով դիպուածս այս ձախողակ իմն, յայնմ ամի առաւ և Կոստանդինուպոլիս ի տաճկաց :

Սոյն դուռն ունի իսքէյէ և գոն նաւակր ինչ ի սմա, և աստի դնան ի յէյեուպ և յայլ տեղիս, և անցաննն յայն կոյս ի Թասքեոյ՝ որ կայ ի Հանդիպոջ սորին :

Եւ քանդի՝ մի անկիւն քաղաքիս է եէտի Գուլէն, և միւսն է դուռն էյովան Սէրային :

Ուրեմն այսուհետեւ դէպի Հարաւ դառիվեր ելեալ աստի ընդ ցամաք, ի ձախակողմն մեր ունելով դբաղաքն Կոստանդինուպոլիս, տեսցուք զդրունան ցամաքակողմանն նորին :

ԻԱ.

Քսանեւմիերորդ դուռն է այն, որ անւանի էյրի Գափու, վասն թիւր և խոտոր լինելոյ երկոցունց դրանց նորա, և ոչ ուղղապիծ դէմընդդէմ միմեանց :

Եւ է միջոցն դրանս կրկին պարսպօք պատեալ :

Գոյ ի մէջ դրանս այսորիկ գերեզման մի յարկածածուկ, և ծառ մի անաճ ընդ առաստաղ յարկին ի դուրս ի վեր ոստուցեալ, և դրեալ ի դրան գերեզմանին ի վերայ չինի աղիւսոյ. Սա է շիրիմ եղբորորդւոյ էպու էյեուպին Թալիտ կոչեցելոյ : Եւ է թիւրպէ ընդունելի տաճկաց :

(Շար. 2)

Եւ մտեալ ի ներքս ընդ դուռն պարսպին՝ հուպ է անդ թաղ բնակութեան յունաց, և մի եկեղեցի յանուն Սբբուհւոյ Աստուածածնին : Ուր ի տաճարի եկեղեցւոյն սոյոր են յոյնք զխեյալեղ յիմարեալս ի շղթայս պարաւանդել, և սովով և ծարաւով լրկել, և մերթ գանձարկանել՝ մինչև զգաստանալ ոճանց ի նոցանէ :

Իսկ՝ արտաքոյ պարսպին երեւին մէգարք այսինքն դերեզմանք տաճկաց բազում և առ խրամիւ պարսպին՝ գերեզմանատուն յունաց :

Եւ մօտ յայս տեղի՝ է թաղ դիւղին օթաղճիլէրի, և այլ շինուածք ինչ, մինչև երթալ ժամանել քո ի յէյեուպ աւան :

Մերձ է աստանօր առ պարսպին արտաքին դրան էյրի Գափուլին շինուած իմն քարեայ, և է սա խաղինէ ջրոյ : Յորում բաժանեալ ջուրք ընդ բազում ծորակս՝ հոսեալ ընթանան ի պէս պէս աղբիւրս քաղաքին Ըստանպոլու :

Զջուրս զայս երեք խոհական թաղաւորն Սուլդան Սիւլէյման ստորերկրեայ անցիւք ի վեց ժամեան հեռաւոր վայրաց, որ և ի յերանց բարձանց, յեռնէ ի յեառն կամարս ձեկալ՝ և ճանապարհ արարեալ անցոյց զջուրն : Եւ այն կամարքն են՝ որք կոչին Քէմէրլէր : Ուր և երկու մեծամեծ հալուղքս շինեալ, և քամոց՝ այսինքն քէֆիլիբ դիմակալ ի նոսա եղեալ, և զարս ի շրջակայ դիւղից ի պահպանութիւն կարգեալ՝ պատուէր ետ նոցա՝ զի հոգ տարեալ զգուշացին շանկանիլ ի հալուղս ջրոյն զգայնոց և տնկանաց, այլ միշտ դիտել և պահել սուրբ և մաքրական :

Եւ շինուածք այսոցիկ ջրական ճանապարհաց, աւարտեցան ի միջոցի ինն ամաց ի թուականի հիճրէթին 972 :

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԳՈՒՆԻ ԳՐԱՄԱԿԱՆ ԾՐՋԱՆԱԹՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԵԱԿՆԵՐՈՎ: Գրեց և՛ Ա. Մուշեղեան: Լաբակագմ, փոքր ֆառածալ, էջ 204, ճկարագարդ: Երևան, 1962:

Այս արժեքաւոր աշխատութիւնը դրամագրարար ուսուսէն յեզուով տարգրուած բլլալուն ինձի իր մանրամասն պարուստիութեամբ անմատչելի կը մնայ: Սակարն էջ 167-էն մենչեւ էջ 178 կայ ուսուսէնին հայերէն ամփոփումը, որ կրնայ շատ հեշտութեամբ դոհացնել մեր բուն հետաքրքրութիւնը:

Յաշատուր Մուշեղեան Երեւանի Պետական Պատմակաշ, Թանգարանին գիտակտն աշխատող եւ դրամագէտն է. կարելի է անտարակոյս գինք կոչել մեր բաւաղոյն եւ ամեայուրջ դրամագէտը, ինչպէս որ իր ներկայ աշխատութիւնը անուրանալիօրէն կը հաստատէ:

Մուշեղեան իր աշխատութեան համար նկատի ունեցած է Դուինի աւերակներուն 1937-1955 տարիներու պեղումներուն բնթաղքին դոհումը 1126 ոսկի, արծաթ եւ պղինձ հին դրամները, որոնք կը բաղկանան Սասանեան, Բիզանդական, Արաբական, Վրացական Բաղրատունիներու եւ Իլդեղիդեան դարնուածներէ:

Մուշեղեան յաջող կերպով կը մերյուծէ այս դրամակաշ գիւտերուն ունեցած զանազան նշանակութիւնները՝ քաղաքական, տնտեսական, սուտորական:

Նկատի առնելով դրամին կարեւորութիւնը Հայոց պէս առեւտրական ժողովուրդի մը համար, անմեկնելի է թէ ինչո՞ւ Հայաստանի մէջ Հայ թաղաւորներ եւ իշխաններ (բացի Կորիկէի կիրապաղատներէն) հայկական դրամ չեն դարկած քրիտունէութենէ մերջ: Հոս բնական է մենք նկատի չունինք Հայ-կիլիկեան դրամները: Անտարակոյս գոյութիւն ունեցած են պատճառներ, որոնք առ այժմ մեզի յայտնի չեն

Երեւակայի որ կարուց եւ Անույ Բաղրատունիները իրենց ամենագորաւոր շրջանին, ինչպէս նաեւ Վասպուրականի Արժուունիները, Հայ դրերով դրամ չեն դարկած, մինչ Վրաց Բաղրատունիները դարկած են:

Ամէն պարագայի տակ շնորհապարտ ենք Յ. Մուշեղեանին իր այս յուրջ եւ կարեւոր գործին համար: Մաղթենք որ մեզի արամագրէ ուրիշ աշխատութիւններ այլեւս հայերէն յեզուով՝ մեզի աւելի մատչելի բնելով մեզ հետաքրքրող դրամագիտական տուեալներ, որոնք ուրիշ կերպ մըն են մեր պատմութիւնը եւ մշակոյթը պարզող:

ՅՈՎԱԿԻՄ ՍԵՐԱՍԱՏԻ. ԲԱՆԱՍՏԵՂ-ԻՌԻԹԻՎՆԵՐ: Աշխատակրեց Վ. Գ. Գեորգեան: Ուրածոյ, յարակագմ, ճրկարագարդ, էջ 236: Երևան, 1964:

Ներկայ հրատարակութիւնը Գեորգեանի յետ մահու հրատարակութիւնն է, ամբողջացուած Ասատուր Մնացականեանէ:

Հատորին սկիզբը կը տրուի ներածութիւն մը, ուր կը խօսուի Յովասափ Արաստացիի մասին: Էջ 16-ով կը տրուի կեանքը եւ իրը ծննդեան տարի կը նշանակուի 1508-1513, Գարեգին Արրազան Յովսէփեանի հետեւելով:

Յովասափի հայրը եղած է դրիչ եւ ծաղկող իրէ: պէս, Տէր Թաղէոս Բաղանայ: Գեորգեան կը կարծէ որ Յովասափի ինքնազիր տաղարանին մէջ Տէր Թաղէոսի մը երկու տաղերը Յովասափի հօր գրչէն ելած են: Դժբաղդարար ո՛չ Յովասափի՝ իր հօր մասին գրածներուն մէջ եւ ո՛չ այ այլուր իր հօր տաղասաց բլլալուն մասին որեւէ յիշատակութիւն կայ: Պատճառ մը չկայ այդ տաղերը Յովասափի հօր՝ Տէր Թաղէոսի մեքաղերելու, ի՛նչպէս որ քաջութեամբ միայն կը կատարէ Գեորգեան, առանց հաստատելու որ Տէր Թաղէոս տաղասաց Յովասափի հայրն է: Դիտել տանք որ Յովասափի հօր մերագրուած այս երկու տաղերէն (ո-

բոնք արտադրուած են նոյնիսկ Յոյասափի՝ իր ինքնադիր Տաղարանին մէջ, եւ որոնք Գէորգեանն հրատարակած է այս հատորին 185-187 էջերուն վրայ) առաջինին վերջին տան մէջ ինքզինքը կը յիշէ ԹԱԴԷՌՍ, իսկ երկրորդին տնկապերը կը կազմեն ԲԱՆՔ ԹԱԹՈՍԷ: Կը տարակուսիմ որ Յոյասափ իր հօր անունը այսպէս երկու տարրեր ուղղադրութեամբ կը իրարու քով արտադրուած տաղերու մէջ: Յոյասափ ինքը իր յիշատակարաններուն մէջ ԹԱԴԷՌՍ ձեւը կը գործածէ միայն: Չեմ կարծեր որ Յոյասափի հայրը՝ Տէր Թաղէոս տաղասաց եղած ըլլայ:

էջ 20. Գէորգեան կը կրէ՝ 1557ին «Յայտնի է, որ Ղուկաս Կեղեցին տոմարագրական իր երկը կրել է Դաւիթ Չէյթունցոյ պատուէրով»: Սակայն՝ մենք գիտենք որ «Ղուկաս վրդ. Կեղեցոյ բանք ի վերայ տոմարին հոմալեցոց, ի խնդրոյ երզնկացի Պետրոս վարդապետի Պուշախ կոչեցելոյ» կրուած է (Երուսաղէմի թիւ 1455 կրչադիր): Իսկ իմ հաւաքածոյիս մէկ կրչադիրն մէջ առիկա կը հաստատուի վերջի տողերուն մէջ Տէր Պետրոս Երզնկացիի յիշատակութեամբ որ Պուշախ կոչուածն է, Ղուկասի պէս նոյնպէս Ամթեցի Շիրակ մեծ ուսուցիչին քով կրթուած «կատարեալ ժամասաց երաժիշտ էր եւ տոմարողէտ» ինչպէս որ Գրիգոր Կամսխեցի կը վկայէ իբր ակնատես ծա՛օթ: Բնական է որ Կեղեցի իրենց դասակից եւ հայրենակից տոմարագէտ Տէր Պետրոսին համար կրած ըլլայ իր տոմարագրական տաղը: Տարակոյս չկայ որ շատ շահեկան են Յոյասափ Սերաստացոյ ՎԱՐՔ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ մանրա՛ կարները եւ Գարեգին Սրբազան Յովսէփեան՝ իրաւունք ունի երբ բեր է որ «Յոյասափի նրկարները աչքի են ընկնում իրենց ինքնուրոյնութեամբ եւ տարրեր են Չաբարիաի (Գնունեցի) խմբադրութիւնից» (Գէորգեան, էջ 23): Սակայն ճիշդ չէ որ «Ըստ մասնաղէտների բանաւոր կարծիքների, զբրանք խիստ մեծ ընդհանրութիւններ ունեն»

(անդ էջ 23), այսինքն Չաբարիա Գնունեցիի եւ Գրիգորի Աղթամարցիի նկարագրուած ՎԱՐՔ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ կրչադիրները: Նախ Գրիգորի Աղթամարցիի մեղի թողած է երկու օրինակ այդ գործէն: Առաջինը 1526-էն իմ ձեռագրաց հաւաքածոյիս օրինակն է ամբողջութեամբ մանրամկարուած: Երկրորդը՝ Երուսաղէմի մեր փանքի՝ օրինակը, որուն մէջ հազիւ ուրք մանրամկար գծած է Գրիգորիս Աղթամարցի: Սակայն իմս եւ Երուսաղէմիներ ոչ մէկ ընդհանրութիւն ունին: Մասնաղէտները, որոնց բանաւոր կարծիքը գործածած է Գէորգեան, Օրիորդ Սիրարփի Տէր Ներսէսեանը եւ Տիկին Լ. Դուռնովան են, որոնք չեն տեսած իմ օրինակը, որով որեւէ ընդհանրութիւն տեսնելու միջակի մէջ չեն եղած: Գայով Յոյասափի, Աղթամարցիի եւ Գնունեանցի նկարներուն, ճիշդ չէ որ «կրանք առաջին փորձեր են երբ նկարադարուում է աշխարհիկ բովանդակութիւն ունեցող կրթը» (էջ 24): Յիշուածներէն աւելի հին է Ս. Ղազարի (Վենետիկ) նկարադարող ՎԱՐՔ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՆ, թէև շատ հաշմուած եւ մանրանկարիչը անձնօթ: Աշխարհիկ Հայ մանրանկարչութեան դուռն գործոց՝ երբ Երուսաղէմի Կարուց Աւետարանը, ինչպէս նաեւ 1211-էն Հաղբատի նշանաւոր Աւետարանը իր շատ մը նկարիկներով:

էջ 65-ով կը սկսին ը՛ստերը եւ կը տրբւին 10 սիրոյ տաղեր, 12 պատմական նութեան տաղեր, 5 բարոյական կամ խրատական տաղեր եւ կաֆաներու շարքեր եւ 5 հատ ալ տոմարական տաղեր: Կրօնական տաղերը չեն հրատարակուած: Այս հատորը ուրեմն կ'ամփոփէ 32 տաղեր Յոյասափ Սերաստացիէն:

էջ 177-ով կը սկսին յաւելուածներ, ուր Գէորգեան կը խօսի Թաղէոս վարդապետ Սերաստացիի մը մասին, անոր վերագրելով «մեծարժէք յիշատակարան» (էջ 178): Իր աղբիւրը նշանակած է Հ. Մ. Չամչեանի Պատ. Հայոց, Գ. Հատոր, Վենետիկ, 1784, էջ 513-514: Սակայն իրականութիւնը այն

է որ Թաղէոս վարդապետ Սեբաստացիի մը անուով տաղ մը չէ հասած մեզի եւ տարակուսելի է որ այդ անունով տաղասաց մը գոյութիւն ունենայ: Առ այժմ Թաղէոս վարդապետ Սեբաստացի տաղասացի մը գոյութեան մասին ապացոյց մը չունինք⁽¹⁾:

Էջ 182-ի վրայ իբր յաւելում երկրորդ կը տրուին Յովասափի վկայարանութիւն-


երը եւ որմէ վերջ Թաղէոս Սեբաստացիի (Յովասափի հօր) վերադրուած երկու տաղեր: Վերջապէս կը տրուի օղտագործուած ձեռագիրներու ցանկն ու պարունակութիւնը՝ անոնց բոլոր յիշատակութիւններով, որոնք են Փողոմաձու (Բերլին, թիւ 805), Յայմատուրք (Մատե աղարան, թիւ 6273), Փողոմաձու Երկու հատ (Մատենադարան, թիւ 1661 եւ 1639):

Էջ 209-ով կը սկսին ծանօթագրութիւններ: Ասկէ վերջ կը տրուի 16 կրօնական տաղերու ցանկը եւ ծանօթութիւն. տաղերը բոլորն ալ ա՛տիպ՝ բացի մէկէն: Հուսկ կը տրուի տաղերու ցանկը, բառարան եւ հատորը կ'աւարտի:

Բնական է մեր զիտագութիւնները չեն նուազեցներ այս ընտիր հատորին մեծ արժէքը իբր ուսումնասիրութիւն եւ իբր բնագիրներու հրատարակութիւն: Մենք այսպէսով ձեռքի տակ կ'ունենանք շատ մատչելի աշխատութիւն մը Յովասափ Սեբաստացիի մասին՝ ի շարս միւս հրատարակուած Միջնադարեան Հայ տաղասացներու՝ Հաճոյրով կարգացինք եւ փակեցինք այս շահեկան հատորը:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

(1) Ողբացեալ Է. Ն. Ալիմեան «ՀԱՆՌԱՍԱՍՏԱՆԻ 1952 տարւոյ թիւ 10-12-ից մէջ կը հրատարակէ «Թաղէոս Սեբաստացւոյ Ողբ» եւայլն: Գծրագրարար Խորազրին հեղինակի անուը իմէր. Է. Ալիմեան անկուցած է. Բանի որ Ողբը մեզ հասած երկու ձեռագիրներու մէջ (ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ. թիւ 1636 եւ զարձեալ անդ. մատիկից Քէրքեան Բաճնի թիւ 281) անանուն է: Է. Ալիմեան երկուս կը գրէ. «Այս Ողբը հասած է մեզի, բայց անանուն» (էջ 291). «Այս տաղէն երկու ձեռագիր ծանօթեմ... երկու ձեռագիրներն ալ անանուն են» (էջ 295): «Ձեռագիրներու մէջ հեղինակի անուն չի կրեր» (անդ): Այլուստ անծանօթ այդ Թաղէոս Սեբաստացիի վերագրել որեւէ ողբ՝ միայն Է. Մ. Զամչեանի վստահելով. քր կրնար սխալիլ, գոյություն չի կրնար տալ Թաղէոս Սեբաստացիի մը իբր տաղասաց:



ՆՕԹՔ ԵՒ ՆԻՇՔ

«ԱՐԱՐԱՍ» ՕՐԱԹԵՐԹԻ ՅՕԴՈՒԱԾԻՆ ԱՌԹԻԻ

Մենք մինչեւ այսօր գիտեինք թէ Հայ ձեռագրերու մագաղաթը վանքերու մէջ պատրաստուած է, մեյանը եւ գրիչը Հայ վանականի ձեռքերուն մէջ հրաշալի էջեր են հիւսած եւ նկարած մագաղաթին վրայ, թէ՛ Ս. Յակոբեանց միաբաններու արիւնով է պաշտպանուած Հայ գրը-չագիրներու գանձատունը. գիտեինք նաև թէ Ձեռագրաց Յուցակներ հրատարակուած են եւ կը հրատարակուին, նո՛յն վանականներու տարիներու աշխատանքով, սակայն չէինք գիտեր թէ անոնց սեփականութեան իրաւունքը կորսնցուցած ենք:

Արտասահմանի մէջ, մեր հայկական ձեռագիրներու ցուցակները^(*) տակաւին չե՛ն ունեցած մէկ հատ գնորդ ոչ իսկ նպարավանառ-մտաւորականներուն մէջ, ունեցալու համար սեփականատէր մը, մեզմէ տարբեր:

Անյուրջ յօդուածներէ տարբեր բան մը կը սպասէինք «Արարատ»-էն՝ մեր վերջին այս տագնապի օրերուն: Նուագագոյնը որ կրնանք ըսել այն է՝ թէ յուսալար եղանք:

«ՍԻՈՆ»

(*) Երեսուցէ՛մի Հայոց Պատրիարքութեան Տպարանէն ցարգ լոյս տեսած են.

ա.— «Յուցակ Հայերէն Ձեռագրաց Հաշիւի Ս. Քառասուն Մանկունք Եկեղեցւոյ Եւ Մասնաւորաց», Կազմեց Արտասուր Արքեպիսկոպոս Սիւրճեան, 1935, ԻԲ+ 415 էջ:

բ.— «Մայր Յուցակ Ձեռագրաց Արքեպիսկոպոսութեան», Բ. Հատոր: Կազմեց Նորայր Եպս. Պոզարեան, 1953, Ը+ 295 էջ:

գ.— Նոյնին Գ. Հատորը: 1954, Ը+ 309 էջ:

դ.— Նոյնին Դ. Հատորը: 1956, ԺԶ+ 275 էջ:

ե.— Նոյնին Ե. Հատորը: 1960, ԺԶ+ 330 էջ:

զ.— «Մայր Յուցակ Ձեռագրաց Արքեպիսկոպոսութեան», Ա. Հատոր, Վերահայտած Եւ ամբողջացած: Կազմեց Ն. Եպս. Պոզարեան: 1966, ԺԶ+ 676 էջ:

Զ Ե Կ Ո Յ Ց

ԳԱԼՈՒՍ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ԴԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

1967-68 Տարեշրջանի Համալսարանական կրթաքոչակներ

1.— Գալուստ Կիլպենկեան Հիմնարկութիւնը 1967-68 ուսումնական տարեշրջանին համար եւս որոշ թիւով կրթաթոշակներ պիտի յատկացնէ արժանաւոր հայ ուսանողներու :

2.— Կրթաթոշակներու յատկացումը պիտի կատարուի քննութեամբ, հայկական ծագում ունեցող ուսանողներու՝ որոնք իրենց ընտանիքին եւ կամ այլ երկրի մը կրթական հաստատութիւններէն մէկուն մէջ բարձրագոյն ուսման հետեւելու համար զուրկ են նիւթական անհրաժեշտ միջոցներէն : Սկզբունքով Հիմնարկութիւնը չի փոփոխեր հովանաւորել ուսանողներ՝ որոնք իրենց բարձրագոյն ուսման կ'ուզեն հետեւիլ հետաւոր երկիրներու համալսարաններուն մէջ : Շատ բացառիկ պարագաներու տակ է միայն որ կրթաթոշակներ կրնան յատկացուիլ այս վերջիններուն՝ եթէ նախընտրուած մասնագիտութեան կայելի չէ հետեւիլ տեղական համալսարաններու մէջ :

3.— Թեկնածուներ պարտին լրացնել համալսարանական մասօրի անհրաժեշտ բոլոր պայմանները եւ քննուելու՝ ըլլալ նուազագոյն «Սօփոմօ» դասարանը կամ յաջորդութեամբ անցուցած՝ Բ. կարգի «Պատարիա» թեմ. թիւները :

4.— Ընտրութիւնները պիտի կատարուին այն թեկնածուներէն միայն՝ որոնք ունին ուսումնական բարձր մակարդակ : Ընտրական Յանձնախումբը ասանցմէ կ'ընտրէ իր դասութեամբ արժանաւորագոյն նկատուած թեկնածուները միայն :

5.— Թեկնածուները իրենց ձեռագիր դիմումագիրը պէտք է ներկայացուցած ըլլան ստորեւ նշանակուած հասցէներէն մէկուն (պարտագոյն համաձայն)՝ ամենէն ուշ մինչեւ 31 Մայիս, 1967 : Ի պատասխան՝ թեկնածուներուն կը զրկուին հարցաթերթիկներ՝ որոնք ճշգրտօրէն լցուելէ ետք, պահանջուած փաստաթուղթերուն հետ պէտք է վերադարձուին Հիմնարկութեան ներկայացուցիչ մարմիններուն եւ կամ Լիզպոնի Կեդրոնին, ամենէն ուշ մինչեւ 31 Յուլիս, 1967 : (Հարաւային Ամերիկայի երկիրներուն, ինչպէս նաև Աւստրալիոյ համար այս թուականները պիտի ըլլան յաջորդաբար 15 Դեկտեմբեր 1967 եւ 15 Փետրուար 1968):

6.— Հիմնարկութիւնը սահմանափակ թիւով կրթաթոշակներու համար նկատի պիտի ունենայ նաև դիմումներ թեկնածուներէ՝ որոնք արդէն տիրացած են համալսարանական վկայականի մը եւ կը փոփոխին կատարելագործել իրենց ուսումը իրենց ընտանիքի կամ արտասահմանի կրթական բարձրագոյն հաստատութիւններէն մէկուն մէջ : Նախընտրութիւնը պիտի տրուի արժանաւորագոյն թեկնածուներէն անոնց՝ որոնք նախապէս օգտուած չեն ընաւ Հիմնարկութեան կրթաթոշակներէն : Դիմումները պէտք է կատարուին վերոյիշեալ մեւով դարձեալ եւ նկատի պէտք է առնուին նախ պայմանաժամերը :

7.— Ներկայացուած դիմումները ի վերջոյ պիտի կեդրոնացուին Լիզպոն՝ ուր Հիմնարկութեան Ընտրական Յանձնախումբը իր վերջնական որոշումները պիտի տայ Օգոստոս-Սեպտեմբեր ամիսներու ընթացքին : (Հարաւային Ամերիկայի երկիրներուն եւ Աւստրալիոյ պարագային՝ Փետրուարի վերջը) : Յանձնախումբին որոշումները թեկնածուներուն պիտի հաղորդուին օղղակի Լիզպոնի Կեդրոնէն :

Տ.— Դիմումները պէտք է ուղարկուին հետևեալ հասցէներուն.

Ա.— Լիբանան բնակող բեկմածուններու համար,

Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation in the Lebanon,
Stephan Building,
Riad Solh Street,
Beirut — Lebanon.

Բ.— Սուրիա բնակող բեկմածուններու համար,

Mr. K. Nersoyan,
P. O. Box 757,
Aleppo — Syria.

Գ.— Ֆրանսա բնակող բեկմածուններու համար,

Comité des Boursiers Arméniens de la Fondation Calouste Gulbenkian,
51 Avenue d'Iéna,
Paris XVIe — France.

Դ.— Անգլիա բնակող բեկմածուններու համար,

The Secretary,
Calouste Gulbenkian Foundation,
U. K. & British Commonwealth Branch,
98 Portland Place,
London W 1 — England.

Ծ.— Վերսիլեանեան տարրեր երկիրներ բնակող քեկմածուններ, ինչ ալ բլլայ իրենց հպատակութիւնը, պէտք է գիտեն ուղղակի Հիմնարկութեան Կեդրոնին, հետևեալ հասցէով,

Calouste Gulbenkian Foundation,
Department of Armenian Affairs,
Scholarships Selection Committee,
Avenida de Berna, 45-A,
Lisboa — 1, Portugal.

10.— Երեւոյ ուսումնական տարւոյ շնորհիւ Հիմնարկութեան Համայնքային Կրթաթոշակ ստացող ուսանողներ իրենց կրթաթոշակները 1967/68 տարւոյ շնորհիւ վերանորոգել տալու համար պարտին իրենց գիտումները յղել ուղղակի Հիմնարկութեան Կեդրոնին՝ ստանալու համար հարկ եղած հարցաթերթիկները՝ որոնք ամբողջացուելէ ետք պէտք է վերադարձուն Լիզպոն՝ ամենէն ուշ մինչեւ 15 Յուլիս, 1967: (Հարուսային Ամերիկայի եւ Աւստրալիոյ պարագային մինչև 15 Փետրուար, 1968:)

ԳԱՆՈՒՄՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

1 Մարտ 1967. Լիզպոն.

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

* Կիր. 5 Փետր.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարան էր Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

* Կիր. 12 Փետր.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն: Ժամարան էր Հոգչ. Տ. Արչն Արց. Այվազեան:

* Կիր. 19 Փետր.— Բարեկենդան Առաջադրի Քանոն: Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն: Ժամարան էր Արթ. Տ. Կարապետ Ա. Քնչ. Անդրեան:

* Ուր. 24 Փետր.— Նախատանակին ի Ս. Եարութիւն նախադրուեց Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Շր. 25 Փետր.— Ս. Սարգսի Զօրավարին, Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Սարգսի Հնագրեան մատրան մէջ: Ժամարան էր Հոգչ. Տ. Սամուէլ Արց. Ազոյեան: Ս. Գառարազն էր, ըստ սովորութեան, կատարուեցաւ Հոգեւանդանան պաշտան՝ Ս. Աթոսոյս եւ աղբիւր անդուցեալ մեծանուն բարերար Գառուսոս Կերպկեանի հօր՝ Սարգսի Հոգոսն համար, նախադրուեցաւ Ս. Գառարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի:

* Կիր. 26 Փետր.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամարան էր Հոգչ. Տ. Զարեհ Արց. Բօփալեան:

— Տեսանդպատալի մեծանունը նախատանակին եւ ձեռնադրանքին՝ Մայր Տաճարին մէջ նախադրուեց Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

— Իրեկնադէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան ձեկեացէի եւ Հովնան կարգեր: Հանդիսուեան էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

— Գիշերը, ժառանգութեան Վարժարանի դպրանի վրայ կր վառեր Տեսանդպատալի ասանդական կրակը, բազմաշարիւր ժողովուրդի սարքած խորհրդանական տեսարաններու բնօրինակն:

* Բշ. 27 Փետր.— Տեսանդպատալ: Սրբուան հանդիսուոր Ս. Գառարազը՝ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց եւ քարոզեց Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս, ծանրամայով Սիմէոն Մերուսիի՝ Աստուածամօր սեղան աշխարհին, թէ Յիսուս շատերու կանգնութեան եւ շատերու գլորման պատճառ պիտի դառնայ: Բացարկեց թէ խկապէս իրականացաւ Սիմէոնի այդ մարգարէութիւնը:

* Կիր. 5 Մարտ.— Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին

մէջ: Ժամարան էր Հոգչ. Տ. Դանիէլ Վրդ. Շամբեան:

* Դշ. 8 Մարտ.— Վարդանանց մեծանունը նախատանակին ի Ս. Եարութիւն նախադրուեց Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Եշ. 9 Մարտ.— Ս. Վարդանանց զօրավարացն մերոց (Յիշատակ մեռելոց եւ տոն ազգային): Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ Ս. Գառարազը մատուց, ըստ սովորութեան, ժամուրդ Վարժարանի եւ Ընծայարանի Փոխ Տեսուչը՝ Հոգչ. Տ. Արչն Արց. Այվազեան: Քարոզեց Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, բնարան անկեղծով ձեռնադրուեցաւ մարտական համարէին կրին, այլ Հոգեւոր աստուածներուն: Խոսեցաւ Վարդանանց սերունդի հոգեկան արեւմտեան եւ աղբիւր նախատանակը թեւեւ ոչիի մասին: Քարոզէն ետք, նախադրուեցաւ Ս. Գառարազեան Արքեպիսկոպոս, կատարուեցաւ «Հայրապետական Մայթանք»՝ Ե. Ս. Օծուրիւն Տ. Տ. Վաղչն Ա. Կաթողիկոսի անուն տանին սովոր, իսկ Ս. Գառարազն էր, դարձեալ Լուսարարազեան Ս. Զօր նախադրուեցաւ Ս. Զօր հանդիսուան հանդիսուոր պաշտան՝ Վարդանանց նախադրուեց Հոգեւորան համար: Ժառանգութեան ստեղծը Ս. Հոգարդութիւն ստացան իրենց Տեսչին ձեռամբ:

* Ուր. 10 Մարտ.— Ըստ սովորութեան, Ս. Գառարազը մատուցուեցաւ Արքեպիսկոպոս Աստուոր Ս. Մարիսու Աւստարանի եկեղեցիին մէջ: Ժամարան էր Հոգչ. Տ. Գրեհ Արց. Երկեան: Քարոզեց Հոգչ. Տ. Դանիէլ Վրդ. Շամբեան, խօսելով բարեկարգութեան վրայ, բնեւ պատմական Աստուոր վանքին: Ս. Գառարազն էր Մարտութիւնս պատուարուեցաւ Աստուոր Գերշ. Եպիսկոպոսն: Երթուղարձի թափօրները դիտարկեց Աւագ Քարոզման Հոգչ. Տ. Գեորգ Վրդ. Նազարեան:

* Շր. 11 Մարտ.— Ըստ սովորութեան, Երկուցեան ժամերգութեան բնթացքին կատարուեցաւ Մայր Տաճարի խորաններուն եւ դիտարար սրբանկարներուն վարդապետութիւնը:

* Կիր. 12 Մարտ.— Բուն Բարեկենդան: Փակելով խորանի Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ: Ժամարան էր Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան: Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, ըստ սովորութեան, կր վարէր Դպրապետի պաշտանը:

* Դշ. 15 Մարտ.— Ակիբ կարգաց Մեծի Քանոն: Առատուան, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ ձեռնադրանքի աստուոր ժամերգութիւնը, իսկ կէտրէ էր աստուոր ձեռնադրուեցաւ ժամերգութիւնը:

* Եշ. 16 Մարտ.— Իրեկնադէմին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Մեծ Քանոն ձեռնադրանքի աստուոր ժամերգութիւնը, որուն բնթացքին Լուսարարազեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս քարոզեց Պահարի գոյաբարին ծագման եւ պահպանութեան կարեւորութեան շուրջ, Հոգեւոր եւ խնայական տեսակէտներէ միանգամայն:

* Ուր. 17 Մարտ.— Նախատանակը պաշտուեցաւ Ս. Աթոսոյս Դպրապետ Մատենադարանը Երկո Ս.

Թորոս Եկեղեցիին մէջ: Հանդիսացեալն էր Ձեռագրասան Տեառնը՝ Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

* Եր. 18 Մարտ.— Ս. Թեոդորոսի գորավարին: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ևս Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Թորոս Եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սամուէլ Արղ. Աղոյ-Լան:

— Կէսօրէ կտր ժամը Յին, վաղուան Արտաշատան Կիրակիի տոթով, Ամեն. Պատրիարք Ս. Հօր զխաւարութեամբ, Միտրանութիւնը շարժափառով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան Երեկոյան ժամերգութիւնն ու նախատանակը Ս. Լուսաւորէջ Եկեղեցիին մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբաւեկեցի այցելութեան հանդիսարթ թափօր Տաճարէն ներս: Թափօրացեալն էր Հոգշ. Տ. Ներսէս Վրդ. Բագուճեան:

* Կեր. 19 Մարտ.— Արտաւանմ: Գերշ. Պատրիարք ևս առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան ևս Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Պարէտ Արղ. Երէցեան: Ապա կատարուեցաւ Երբայրած մեծահանդէս թափօր Քրիստոսի Ս. Գեղեցեանին և Պատանոտեղոյն շուրջ, զխաւարութեամբ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

* Գշ. 22 Մարտ.— Կէսօրէ առջ ժամը Տ. 30ին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պահոց յատուկ «Ճաշու» առաջին ժամերգութիւնը:

* Եր. 25 Մարտ.— Ս. Կիրոյի Երուսաղիմայ Հայրապետին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդատան Ս. Կիրոյի սեղանին վրայ: Ժամարարն էր Արթ. Տ. Կարապետ Ա. Քննյ. Անդրէասեան:

* Կեր. 26 Մարտ.— Ամառակին: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղբի: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Կաշատուրեան: Քարոզեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս, մեկնարանելով Անտառի տւեալարանական տակը:

* Եշ. 30 Մարտ.— Իրիկուած Հսկումին քարոզեց Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոս, բնարան սենեակով շարժար, մեղայ յերկինս ևս առաջի քո (Ղուկ. ԺԵ. 21): Խօսեցաւ մեղքի մասին զոյժութիւն սենեցող զանազան բմբնութեան շուրջ, կարակացեալով թէ մեղքը ծաղում կ'առնէ այն վայրկեանէն երբ սոճատար կը խոտարի Աստուծոյ իրեն համար դժամ ևս սոճմանած ճանապարհէն, և թէ մեղք կը զործենք այն ատեն՝ երբ կը զարբինք ձգուել կատարելութեան:

ՊԱՇՏՕՆ ԱԿԱՆ Ք

* Կեր. 19 Փետր.— Անդրէոյ Ն. Վ. Էլիզապէթ Բ. Թագուհիի ամուսնոյն՝ Էտիեպարիի Դուքս Իշ-

խան Յիլիփի Երուսաղէմ այցելութեան տոթով, բաղաբխ վսեմ. Մուհամբըզին կողմէ Ինթերքոնթի-նէնթըլ պանդոկի մէջ տրուած ճաշկերոյթին ներկայ գտնուեցան Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս և Ասղ-Քարգման Հոգշ. Տ. Գէորգ Վրդ.: Ճաշէն ետք, վսեմ. հիւրը առաջնորդուեցաւ Ս. Յարութեան Տաճար, ուր նոյնպէս Գերշ. Լուսարարացեալ Սրբազանն ու Ասղ-Քարգմանը այլ յարանուանութեանց ներկայացուցիչներուն հետ գիտարեցին զինք:

* Գշ. 8 Մարտ.— Իրիկուան ժամը Յին, Սուրբ խոյ աղղային տանին տոթով, սուրբական ընդհ. հիւպատոսին կողմէ Սէյնթ ձօրձ պանդոկին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Գերշ. Լուսարարացեալ Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Գէորգ Վարդապետի և Տիար Կ. Հինդլեանի:

* Գշ. 14 Մարտ.— Ամմանի թրքական գետպանը, ընկերակցութեամբ Երուսաղէմի թրքական հիւպատոսին, այցելութեան եկաւ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

* Եշ. 16 Մարտ.— Իրաքի ընդհ. հիւպատոս Պրն. Անուար Խօճայի կողմէ Սէյնթ ձօրձ պանդոկին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Գէորգ Վարդապետի և Տիար Կ. Հինդլեանի:

* Գշ. 21 Մարտ.— Իսլամաց Գուրպան պոյրամի տոթով, կէսօրէ առաջ, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի, Ասղ-Քարգման Հոգշ. Տ. Գէորգ Վարդապետի և Տիար Կ. Հինդլեանի, ընդհանուրական այցելութիւն տուաւ բաղաբխ վսեմ. Մուհամբըզին, Ոստիկանապետին, Զինուորական Ընդհ. Հրամանատարին, Քաղաքապետին, Սէնատի Արարիոյ, Եղիպտոսի, Իրաքի, Սուրիոյ և Թուրքիոյ ընդհ. հիւպատոսներուն:

* Գշ. 28 Մարտ.— Երոսոյացոց Ս. Չառի տանին տոթով, կէսօրէ առաջ, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Գերշ. Եպիսկոպոսներու և Հոգշ. Միտրան Հայրերու, շնորհաւորական այցելութիւն տուաւ Յրանչիակեանց Գերշ. Կրթութեան և Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին: Ապա, ընկերակցութեամբ Գերանայեալ Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոսի և Տիար Կ. Հինդլեանի, այցելեց Պոպական Նուիրակին, Անկիլիան Արքեպիսկոպոսին և Արար-Անկիլիան Եպիսկոպոսին: Իսկ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, ընկերակցութեամբ Հոգշ. Հայրերու, այցելեց Յոյն-Կաթոլիկներու Եպիսկոպոսին, Մարոնիթ Համայնքի և Հայ-Կաթոլիկներու Մեծաւորներուն և Լուսերակականներու ու Արար-Լուսերակականներու Երէցներուն:

Մ Ի Ո Ն

1967-ի «Ս Ի Ո Ն» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ԱՄԵՐԻԿԱՅԷՆ

- Հոգշ. Տ. Արիս Արդ. Շիրվանեան՝ Տկն. Պահրի Գիրքէհին, Հալէպ
- Հոգշ. Տ. Արշակ Վրդ. Խաչատուրեան՝ Տիար Գեորգ Թիւրինեանին, Գանատա
Տէր եւ Տկն. Ճէյմս Գաբրիէլի, Գալիֆորնիա
Տիար Հինրի Գալայեանի, Նիւ Եորք
- Արժ. Տ. Արտէն Բենյ. Աշենան՝ Տիար Յակոբ Յարութեանին, Յրեզնո
- Արժ. Տ. Վարդան Բենյ. Աագեան՝ Տիար Տիգրան Պագալեանին, Նիւ Ճրքի
- Օրդ. Խանըմ Սարգիսեան՝ Տիար Մարտիրոս Գաբրիէլեանին, Սամ Ֆրանսիսօ
Յրեզնոյի Ս. Երրորդութիւն եկեղեցիի մտտեճարանին
Յրեզնոյի Հանրային Մտտեճարանին
- Տիար Պետրոս Գոննոյեան՝ Սմբատ Արդ. Լափանեանին, Լոս Անճելոս
- Տկն. Աննա Ուիլիըմսըն՝ Տկն. Սուլքան Խուսովեանին, Նիւ Հէմքալը
- Տիար Կարապետ Հօրլամագեան՝ Տիար Պարսամ Պարսամեանին, Տիբրոյք
- Տիար Հայկ Մարտիրոսեան՝ Տիար Արսէն Հօկրոյեանին, Նիւ Եորք
- Տիար Մովսէս Ճանոյեան՝ Տիար Յակոբ Ճանոյեանին, Մինէէրոյիս
- Օրդ. Էլիզապէթ Տաւուսեան՝ Տիար Խաչիկ Պարսամեանին, Մասաչուսեց

ՊՐԱՋԻԷՆ

- Հոգշ. Տ. Տարեւ Վրդ. Ղարիպեան՝ Օրդ. Մաքրուհի Ղարիպեանին, Հալէպ
- ՀԱՅԱՍՏԱՆԷՆ
- Գեբշ. Տ. Հայկազուն Արեւս. Արբախանեան՝ Տիար Հայկ Օհաննէսեանին, Գահիրէ
Տիար Անուշաւան Սիմոնեանին, Պէյրութ

ՀՆԿԱՍՏԱՆԷՆ

- Հոգշ. Տ. Գեղամ Վրդ. Զաֆարեան՝ Տիար Յակոբ Զաֆարեանին, Պէյրութ

ՖՐԱՆՍԱՅԷՆ

- Գեբշ. Տ. Սեբոպէտ Արեւս. Մանուկեան՝ Տիար Արշակ Սարգիսեանին, Յրեզնո
Տիար Մարութ Յովհաննէսեանին, Մոնթէվիտո
- Հոգշ. Տ. Դաւիթ Մ. Վրդ. Սահակեան՝ Տիար Վահան Սքիֆընին, Կալկաթա
- Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Իզմատիսեան՝ Տիար Սարգիս Իզմատիսեանին, Պէյրութ
Տիար Ժազ Անէմեանին, Պէյրութ
- Օրդ. Ե. Օհանեան՝ Օրդ. Սիրանուշ Սրապեանին, Փարիզ

ԼԻԲԱՆԱՆԷՆ

- Օրդ. Նուարդ Եաղլեան՝ Տկն. Արաֆի Մոլիեոյին, Իրլանտա

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		Էջ
Վերաբացուող Վեբեր	Ե.	97
Հաղորդագրություն		106
ԿՐՕՆԱԿԱՆ		
Ազոբեր	ԲԱԲԳԷՆ ՎՐԳ. ԹՕՓՃԵԱՆ	107
Կուզե՞ս Կրօնական Ընկալ	ՎԱՐԳԻՆ ՔԷՆՅ. ՏԻԼԿԵՐԵԱՆ	111
ԿՐՕՆԱ-ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ		
Ֆրիստանդուրիան Եւ Հելլենիզմ	Քրք. Regis Jolivet ՆԵՐՍԵՀ ՎՐԳ. ԲԱՊՈՒՃԵԱՆ	114
ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ		
Հայրենարարձուրիան	Ա. ՍԵՄԱ	123
Երազիմ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	124
Իմ Սիրտը Ետնուած է Հիմա	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	124
ՊԱՏՄԱԿԱՆ		
Յիշատակարան Ներսէս Եպիսկոպոսի	Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ	125
Գողգոթա Թրֆահայ Հոգեւորականութեան	Հրտ. Ա. Գ.	130
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
Փայտափորագրութեան Արուեստը Հայոց Մէջ	Յ. ՔԻԻՐՏԵԱՆ	146
ԺՁ. Դարի Ետնաբային Արուեստի Մի Զարգացմանակ	ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ	153
Յուցակ Եւ Յիշատակարաններ Երուսաղէմի Կիւլպէնկեան Մատենադարանի Հայ Հնատիպ Գիրքերու (1512-1800)	Կզմ. Ա. Գ.	156
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ		
Վիպագրութիւն Կոստանդնուպոլիս Մայրաքաղաքին	ՍԱՐԳԻՍ ԳՊՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ	171
ԳՐԱԽՕՍԱԿԱՆ		
«Իւրիմի Դրամական շրջանառութիւնը Դրամագիտութեան Տուեալներով».		
«Յովատափ Սերատացի. Բանաստեղծութիւններ».	Յ. ՔԻԻՐՏԵԱՆ	183
ՆՕԹՔ ԵՒ ՆԻՇՔ		
«Արարատ» Օրաթերթի Յօդուածին Արիւ	«ՍԻՈՆ»	186
Զեկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան		187
Ս. ՅԱԿՈՐԻ ՆԵՐՍԷՆ		
Եկեղեցական-Բեմական		189
Պաշտօնական		190
Յանկ 1967-ի «ՍԻՈՆ»ի Նուիրատուներու		191
Բովանդակութիւն		192

«ՍԻՈՆ»ի վերաբերեալ ամէն բարակցութիւն կաաւում կատարել հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,
P. O. BOX 4001. JERUSALEM—JORDAN.

«ՍԻՈՆ»ի տարեկան բաժնեգինն է Ամբրիկայի համար՝ 5 Տոլար
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սրերլին

تصرفها - بطريكية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النيافة رئيس الاساقفة هايكازون أبراهيميان
PROP. - HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED. - ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN

العدد - ٤
تطبع في مطبعة دير الارمن - القدس
مارس - أبريل - ١٩٦٧
NO. 3-4 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. MARCH—APRIL 1967

